



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines


Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>



Mr. Григорьевъ пр. вѣдомъ  
имѣетъ вѣдомъ въ вѣдомъ  
Санкт-Петербургъ губерніи  
губ. вѣдомъ въ вѣдомъ вѣдомъ  
вѣдомъ

1860. Апр. 20. Г. Григорьевъ



Troiz, Tovmas  
Varzhapetin translation,  
**ԹՈՎՄԱՆ ԹՐՈՒԶԻ**

ՎԱՐԺԱՊԵՏԻՆ

172

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ



298 p.

Ի ՎԵՆԵՑԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԽՆԹԱՐԵԱՆՑ

1856

Grad  
EREN  
158  
BUHR

856, 46

ԱՐ ԱԶԱՏՆ

ՅԱԿՈՒ ԱԼԱՀՎԵՐՏԵԱՆ

ՄԻՐՈՂ

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՄԱԿԱՑՈՒԹԵԱՆՑ

ԳՈՐՈՎԱԼԻՑ ՄՐՏԻ ԱՐՁԱՆ

ՆՈՒԻՐԵ

ՎԱՐԺԱՊԵՑՆ ԻՒՐ

Հ. Ռ. Վ. Բ.

Ժարից 1856 Յունիս 11



## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Նեապոլսի քահանան տէր թովմա  
թրափի շարտադրած է առ համատօտ տրամա-  
բանութիւնը, որ առ մայրաքաղաքին դպրոց-  
ներուն մէկուն մէջ երեւէլի վարպետներէն մէկն  
է : Ծեսելով որ շատ դիտրին կերպ բնած է  
առ փորձ վարժապետն այսպիսի հարկաւոր զի-  
տութիւն մը տրայոց հասպարեւմը յարմար-  
ցինելու, փափաքեցանք մենք այ մեր ազգային  
տղայոց վրայ եոյն փորձն չնել . և իրաւ ան-  
սանք որ մեր վարժարաններուն մէջն այ տեղ  
տեղ վարժապետաց համատօտ բացառու-  
թիւններովն անզգայի եղանակա մը տղայոց  
միտքը կը բանայ աշմարտաթիւնը մոշորո-  
բեան պատրանքներէն դիտրա զանազանելու :

Անոր համար ոզեցինք տպագրութեամբ այ  
հրատարակել բոշոր ազգային ուսանողաց օգ-  
տին համար :

Աս Տրամարտանորեան ուր չէ բե միայն  
Նետպօլիս, հասքա ընդհանուր Խոտայիս ըն-  
դունելի անցառ, և մինչև հիմա Միջան միայն  
չի տարրան մեջ ոքը տպագրութեամբ աւելի  
եղած է : Յուսանք որ մեր ազգին մեջն այ իր  
դիօրիմաց ուսովն ամեն ուստամեասիրաց օգտա-  
կար ըրրայ :

## ՆԱԽԱԾԱԻՒՂ

ՀՅՐԿԵՒՈՐ Է ՄԵՐ ԲՅՆԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՒՂՂՎԱԸ.

ԵՒ ԵՍ ԿՅՐԵՒՈՐ ՎՅԻՇԱՆԱԿ ՀՅՄՆԵԼՈՒ ՅԵՐՄԵՐ

ԿԵՐՊԸ

Ա. Ցրամափոհելու կարողութիւնը՝ կամ թէ  
ըսենք՝ խորհելու և բանե մը ուրիշ բան առաջ  
բերելու զօրութիւնը մարդուս մէկ հատիկ  
ձիլքն է։ Աս է այն աստուածային ճա-  
ռագայթը, որով մարդս ամէն զգալի էակ-  
ներէն գերագոյնն է։ և առով անոնց վրայ  
կիշխէ ու կը տիրէ։ Աս գերազանց կարո-  
ղութիւնը մարդուն մասնաւոր վիճակին  
հետ կապուած չէ, բայց իրեն ուժը այնչափ  
կը զանազանի իրազբանչիրին վրայ, որ-  
շափ որ զանազան են կերպարանքները։  
Այնչափ մեծ է աս զանազանութիւնը, որ  
վսեմ հանձարները հոգեզինաց նմանու-

թիւն մը կը բերեն, իսկ տկարք ու բթա-  
միտները՝ մարդկային ձևն որ մէկդի առ-  
նեկք՝ անասնոց վիճակին ամենամերձ կե-  
րևնան ։ :

Բ. Բանավարութեանը աս զանագան կա-  
տարելութենէն կը կախուի մարդկանց մը-  
տածելու այնչափ զանագան եղանակը, ու  
իրենց կենաց ընթացքին մէջ վարուելու  
այնչափ զանագան. կերպերը . որով մէկն  
երջանիկ կըլլայ և մէկալը թշուառ : Դէպ 'ի  
ճշմարտութիւն հանող ճամբան չէ թէ մի-  
այն փշալից է ու գժուարութեամբ լի, հա-  
պա շատ անգամ ուրիշ ճամբաներու հետ  
ալ կը շփոթի, և կը կարծուի թէ նոյն նը-  
պատակը կը հանեն, սակայն ընդ հակա-

1 Առ տարբերութիւնը չէ թէ միայն մարդ.  
կանց վրայ կը տեսնենք, հապա փորձի ու դիտո-  
ղութեան տակ ինկած էակաց վրայ տեսնուած  
անդալի դասակարդութենէն կրնանք մակարե-  
րել՝ որ վսեմդոյն իմացողութեան ու նուտառա-  
գոյն ու ընցին մարմար. մէջ պիտի ըլլայ. ոյնպի-  
սի դասաւորութիւն մը, որով ամենանուազ տար-  
բերութեամբ աստիճանաբար իրարմէ հեռա-  
նան. անանկ որ աս էակաց շղթան կրնանք նը-  
մանցընել երկան իոնոնի մը, որուն խարիսխը  
երկրիս երեսը հեծած՝ դադալը երկինք դըպ-  
չի : Իրաւ է որ խարիսխը ձևացընող շըլանակին ու  
դադալին մէջ անսահման հեռաւորութիւն կայ,  
բայց առաջին ու երկրորդ շըլանակին մէջի տար-  
բերութիւնը անդպալի է և գրմնափուրը :

ուակն՝ մոլոքութեանց մէջ կը ձգեն զմարդ։  
Բանավարութեան կը պատշաճի աս ար-  
գելքներն յազթելու հնարքները փնտը-  
ռել, ու ընտրել շիտակ ճամբան որ 'ի պիտ  
ճշմարտութեան կառաջնորդէ։ Որչափ որ  
մէկուն բանավարութիւնն աս հնարքները  
փնտըռելուն ու ընտրութեանը մէջ յաջո-  
ղութիւն ունենայ, բայնչափ և ըստ այնմ ու-  
զիդ կամ մոլոքական, աղէկ կամ զէշ կըր-  
թուած բանավարութիւն ունի կըսուի։

Դ. Ասոր համար մեր առջի ու կարևոր  
գործքը պիտի ըլլայ աշխատիլ որ մեր աս  
գերազանց կարողութիւնը լաւ կրթենք. որն  
որ ջահ մըն է որ կենաց ամէն քայլին, ու  
մեր ամէն գործոցը մէջ մեզի պիտի առաջ-  
նորդ ըլլայ։ Մարդն որ հետու բաներու փոյթ  
ու հոգ ունի, շատ անգամ անհոգութիւն  
կընեան բանին որ աւելի իրեն կը պատ-  
շանի, մանաւանդ թէ ըսենք՝ իր վրայ ան-  
հոգ կըլլայ։ Մեծ մատը ան ծանօթութեանց,  
որ ծանր աշխատանկքներով կըստանաց  
մարդ, անօգուտ կըլլան, թէ որ բանավա-  
րութիւնն ուղղելու չծառայեն նէ։ Ինչպէս  
որ բանավարութիւնը գործիք մըն է գի-  
տութիւններ սորվելու համար, նոյնպէս աղ  
զիտութիւնները պիտի գործիք ըլլան բա-  
նավարութիւնը աղէկ կըրթելու։

Ե. Իրաւ է որ շատ անգամ տղէտ ու ան-

ուս մարդիկներ կը տեսնենք որ շատ ճշշ-  
գութեամբ կը տրամախոհեն, որչափ որ չի  
յուսացուիր, և զիտենք որ շատ աշխատած  
ու պրքերու վրայ քրտինք թափած չեն<sup>1</sup>։  
Բայց աշխարհքիս երեսն եղած անհուն  
բազմութեանը մէջ շատ քիչ են անոնք, ո-  
րոնք տրամախոհելու յատուկ ու ճշգրիտ  
կերպն ունենան։

Ե. Այդ ոմանց ուղիղ դատմունքն ու  
տրամախոհութիւնը, ուրիշներուն ալ մոլո-  
րութիւնը, իմաստակութիւնն ու զարտու-  
ղութիւնները՝ փիլիսոփային թափանցող  
աջը իրենց դարձուցին, որ մէկ կողմանէ  
մտադրութեամբ դիտէ ու իմանայ թէ ինչ  
բաներ զմարդ մոլորութեան կը տանին, և  
մէկալ կողմանէ թէ ինչ հնարդներով մեր  
միտքն անոնց դէմն առնելով ուղիղ ա-  
ռաջնորդեն մեզի ճշմարտութիւնը վնասը-  
ռելու։ Աս զիտողութեանց պտուղն է ջրա-  
մարտարիւնը, որ արտեստական կըսուի։  
Ճասն զի իրեն յատուկ կանոններ ունենա-

1 ԱնՆորդհոլանտացի գեղացին, որ Ցրէպսէլ  
կըսուէր, ինչ տրամախոհելու ուժ ունեցած պի-  
տի ըլլայ, որուն ձեռքէն՝ թէպէտ և անկատաք՝  
այլ առաջին անգամ ջերմաշափն ելաւ։ Աս գիւ-  
աը՝ որ բնաբանութեան շատ օգուտներ ըրաւ՝ մե-  
ծին Արքիմիդէսի վսեմ հանձարին արժանաւոր  
բան էր։

լովը՝ արտեստ կը կոչուի. և որովհետեւ աս կանոններուն նպատակն . է առաջնորդել բանավարութեանը գնչմարտութիւնը փընտրուելու, անոր համար կրնանք անուանել Այսօտեստ արամախոնելոյ : Ուրեմն տրամաբանութիւնն է Այսօտեստ մը որ կանոններով կը շտկէ և կուզդէ զբանավարութիւնը ձշմարտորիւնը փետրածելու :

Զ. Իրմու է որ ամէն զիտութիւններ և մանաւանդ ուստամնական զիտութիւնքն ու բնաբանութիւնը մարդուս մնաքէն շատ նախապաշարմունքներ կը վերցընեն, որոնք մեղի հետ զերեզման պիտի երթային, և բանավարութիւնը շտկելու կօգնեն, բայց տրամաբանութեան պէս ամէն հարկաւոր պէտքը չեն հոգար, և ոչ կը յարմարին ամէն կարսղութեանց, և ոչ մարդկային կենաց այնչափ զանազան պիտոյիցը յարմար կու գան : Բայց տակայն ստոյգն առ է որ տրամաբանութեան չոր ցումաք կանոնները շատ քիչ օգուտ կընեն, թէ որ մէկը միանդան մայն չունենայլաւ արամախոհելու բնական յարմարութիւնը, և ուրիշ զիտութեանց տեղեկութիւն, ու յաճախ կրթութիւն . վասն զի ուրիշ բան է լաւ արամախոհելու կանոններն աղէկ զիտնալ, և ուրիշ՝ իրօք լաւ արամախոհել : Աս երկու բանը . իրարմէ այնչափ զանազան են, որչափ որ տեսա-

կանը գործնականէն տարբեր է :

Է. Բայց տրամաբանութիւն սորվեցընելու լաւ ոճը ո՞րն է որ որչափ կարելի է մարդա կարենայ աւելի պտուղ քաղել : Ան որ ճառելու նիւթին աւելի բնական է, ու նորուսից կարողութեանը, վիճակին ու հանգամանացն աւելի յարմար : Յայտնի է որ սովորաբար համբակները զեղեցիկ ըսուած դպրութիւնները սորվելէն ետև փիլիսոփայութեան կանցնին : Ի՞նչ կերպ անցնիլ է ատիկայ : Բառերէն զաղափարշ ներուն անցնիլ, նշաններէն նշանակած բաններուն, խապւարէն գէպ 'ի լոյս : Անոնց առջև ամէն բան կերպարաննափոխ կըլլայ . նոր առարկաներ, նոր զաղափարներ գէմերնին կելլեն, ու նոր ուսումնական կեանոք մը կըսկսին : Ուրեմն աս փոփառութիւնը՝ գիրենք չշփոթելու համար, պէտք է անանի ընել որ անդգալի ըլլայ . և անզգալի ընելու համար՝ հարկաւոր է որ իրենց գէմնն եւ լած առջի զաղափարներն աւելի դիւրին ու զգալի զաղափարներ ըլլան . անանկ որ նոր ուսից միտքը խոթած բանները բնական կարդի, ու հանապազորզեան փորձով ու դիսողութեամբ հաստատած բաններ ըլլան : Անոր համար 'ի սկզբան անդ պէտք չէ անոնց դիմացը դնել վերացեալու անորոշ զաղափարներ՝ իմացողոքեան, յօժարոքեան,

ազատութեան, գդայական գօրոքեամ, կենական գօրութեան : Աս գաղափարներն ուրիշ առաջնութեան գաղափարներուն հետեւանքը պիտի ըլլան, և անոնցմէ լոյն պիտի առնեն ասոնք :

Ը. Աս անպատճաճութենեն զգուշանալու համար՝ ջանացայ ևս բոլորովին տարբեր ճամբայ մը բանել : Տրամաբանութեան ընդհանուր բաժանմունքին կողմանէ սովորական ոճին հետեւցայ ու չորս մաս բաժնեցի . այսինքն՝ Ըմբանումն գաղափարաց, Դաստումն, Տրամախանութիւն, և Ու. որոնք որ հոգւոյն չորս գլխաւոր զործողութիւններն են : Բայց գանձոնք բացասորելու կերպին կողմանէ կերձնայ ինձի որ ոռվարականէն քիչ մը հեռացայ : Անոր համար՝ որպէս զի նորուսից իրեկ ձեռքէն բռնած առաջնորդութիւն մը ըլլայ, նախ իրենց առջեր կը դնեմ ան գաղափարները, որոնք որչափ որ հակառակութիւն չեն կրեր, այնչափ ալ զիւրիմաց, սովորական ու փորձով հաստատուած են, վասն զի նոյն գաղափարներն 'ի մեզ են : Ուստի իրենց զիւրողութեանց առաջին առարկան պիտի ըլլայ մարդը՝ իր գոյութեան առաջին վայրկենին մտածելով. ու անկէց քայլ առ քայլ վեր կելլենք դէալ 'ի գաղափարաց ծագումը և յառաջաղիմութիւնը, ու մարդուս այլ

և այլ գործողութեանց սկիզբն ու զարգա-  
նալը : Ու միշտ զիւրինէն աւելի դժուարինն  
երթալով պիտի ջանանք որչափ որ կարե-  
լի է լաւագոյն կերպով բացատրել ու միշտ  
աւելի ընդարձակել տրամախոհներու բնա-  
կան կարողութիւնը : Ուր որ առիթը բերէ  
համբակաց միտքը քիչ մը վերացեալ ու  
դժուարիմաց ծանօթութիւններու տանիլ,  
ջանացինք պայծառ օրինակներով զա-  
նոնք լուսաւորել ու բոլորովին նորուսից  
ընդունակութեանը պատշաճեցընել : Երա-  
նելի կը սեպեմ զիս՝ որ ինչպէս ուսումնա-  
սէր համբակաց բարւոյն ու օգտին համար  
աշխատիլ ակսայ, արդիւնքն ալ իմ ուղիղ  
դիտաւորութեանս համեմատ զայ :





## ԳԻՐՔ Ա.Ռ.ԶԻՆ

ԳԱՂԱՓԱՐԱՑ ԸՄԲՈՆՈՒՄԸ

Գաղափարները մեր ծանօթութեանց  
նիւթերն են, մեր խօսքին հիմը, միջոց մը  
որով հոգւոյն այլեայլ գործողութիւնները  
կը զարգանան : Ուրեմն մեր առջի քննու-  
թիւնը զաղափարաց ըմբռնմանը վրայ պի-  
տի ըլլայ, որ աս առջի զրբիս առարկան  
է : Պիտի քննենք զանոնք Ա. Իրենց ծագ-  
մանն ու յառաջադիմութեանը կողմանէ :  
Բ. Իրենց ներկայացուցած առարկայիցն ու  
անոնց այլեայլ տեսակներուն կողմանէ :  
Գ. Ան նշանացը կողմանէ՝ որոնցմով որ  
զաղափարը կը բացատրուին ու կը յայտ-  
նուին :

## ԳԼՈՒԽ Ա.

ԳԱՂԱՓՄՐԱՑ ԽՍԴՄԲԱՆ ՌԻ

ՑԱՌԱՋԱԳԻՄՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՑ

1. Խնչպէս պէտք է արամախոհել :

Մարդս էակ մըն է բազկացեալ 'ի հոգւոյ և 'ի մարմնոյ : Եւ սոյն վիճակիս մէջ աս երկու գոյացութիւններն իրարու հետ այնպէս միացած են, ու այնպէս իւրարմէ կախումն ունին, որ մէկն առանց մէկալին ներկայութեանը գործողութիւն չըներ : Անոր համար հոգւոյն գործողութիւնները քնննելու ատեն՝ պէտք է մտածենք որ հօգին մարմինէն կախումն ունի ան կերպով որ փորձը մեզի կը ցցընէ : Ուստի բոլոր մեր զիտաղութիւններն ու խօսքերը մակաբերութեան ու ըստ հաճոյից երեակայական ենթադրութեանց վրայ պիտի չհիմնենք, հապա այնպիսի գործոց վրայ որոնց վրայ երկրայութիւն չի կրնար ըլլալ : Ուրեմն մտածենք մարդն իր գոյութեանն առաջին վայրկենին :

2. Մարդու իր գոյութեանն առաջին վայրկենին  
մտածուած :

Մեր չորս գին եղած արտաքին առար-  
կաները՝ մեր զոյութեանն առաջին վայր-  
կենէն սկսեալ՝ մեր մարմնոյն վրայ իրենց  
ազդեցութիւնը կը ըստեն : Աս տպաւորու-  
թեանց ձեռքովը զզայարանաց ջիղերը շարժ-  
մաւաք մը կառնեն, մինչև ըզեղը կամ թէ  
ըսենք հասարակաց զզայունը կը հաղոր-  
դեն . հոն տեղն որ հաւանականաբար հո-  
գւոյն աթոռն է, հոգին ջղաց ձեռքովը կի-  
մանայ արտաքին առարկայէն եկած տպա-  
ւորութիւնը . ու հոգւոյն մարմնոյն հետ կա-  
պակցութեան օրինօքը նոյն տպաւորու-  
թիւնն ըրած առարկային պատկերը հո-  
գւոյն կը ներկայանայ :

3. Ի՞նչ է զզացումը, ըմբռնումն ու  
գաղափարը :

Աս տպաւորութիւնն որ զզայարանաց  
վրայ ըլլալէն ետե հոգւոյն կը փոխանցի՝  
Զգացումն կըսուի . առարկային տպաւորու-  
թիւնն ուտպատկերն իմանալը՝ Ըմբռնումն, որ  
հոգւոյն առաջին ու աւելի պարզ գործողու-  
թիւնն է . ան պատկերը կամ երեսյթն որ  
հոգւոյն առջին կը նկարուի՝ Գաղափար կը-

սուի : Հանապազրդեան փորձը կը համոզէ զմեզ՝ որ աս ամէնն իրօք՝ ի մեզ կը հանդիպի . և թէ որ ուրիշ կերպ ըլլար՝ մեր մարմնոյն վրայ արտաքին առարկայից աղղեցութիւնն անօգուտ կըլլար . ինչպէս անօգուտ է թէ որ մեռելի դիակի մը վրայ նոյն ազդեցութիւնն ըլլայ . վասն զի մեռելը չի հաղորդեր հոգւոյն ոչշարժումն և ոչ զգացումն :

4. Զգայարանքները մեր գաղափարաց  
առաջին գործիքն են :

Թէ որ ըմբռնումն է առարկային տպաւորութիւնն ու պատկերն իմանալը (3), կը հետեւի որ մարդ երբոր ըմբռնել սկսի՝ ան ատենը զաղափար ստանալ կըսկսի . իսկ ըմբռնել կըսկսի՝ երբոր զգացումն ունենայ (3) . ուրեմն պէտք է ըսենք որ մեր գաղափարաց առաջին աղբիւրն զգացումն է . ասկէց կը հետեւի որ զգայարանք . գործիք են , որոնցմով առաջին զաղափարները հոգւոյն կը հասնին : Եւ յիրաւի . թէ որ արտաքին առարկաները մեր մարմնոյն զգայարանացը վրայ տպաւորութիւն մը չընեն , կամ թէ որ տպաւորութիւնը հոգւոյն չհաղորդուի , հոգին ոչ պնդութեան , ոչ կակդութեան , ոչ գոյնի , ոչ ձայնի , ոչ համի , և այլն , զաղափար չըւնենար : Ու փորձը մեղի կը սորվեցընէ որ թէ որ զգայարանք

մը պակաս ըլլայ , ան գաղափարներն որ  
ան զգայարանաց ձեռքովը պիտի հաղոր-  
դուէին հոգւոյն , կը պակսին : Ուստի ՚ի  
ծնէ կոյրը կամ խուլը ոչ գոյնի և ոչ ձայնի  
գաղափար ունի . վասն զի տեսանելեաց  
կամ լսելեաց զգայարանքը չունի , որ ատ  
գաղափարներուն գործիքն են :

### Յ . Զգայարանաց պաշտօնը :

Զգայարանքը մեր առաջին գաղափարա-  
ցը գործիքներն են (4) . ուրեմն պէտք է լաւ  
դիտողութիւն ընենք իրենց ազգեցութեանը  
վրայ , և թէ ինչպէս իրենց սպասաւորու-  
թեամբը գաղափարները հոգւոյն կը հաս-  
նին . Յայտնի է որ զգայարանքը կարողու-  
թիւններ են , որոնց ձեռքովը մարդ արտա-  
քին առարկայից հետ հաղորդակցութիւն  
կունենայ , և սովորաբար հինգ կը համ-  
րաւին . այսինքն Շօշափելիք . Հոտոտելիք . Ճա-  
շակելիք . Լսելիք , ու Ցեսանելիք . ասոնց իւ-  
րաքանչիւրը մարմնոյն մէկ մասին վրայ իր  
տեղն ունի , որ կըսուի ան զգայարանաց գոր-  
ծարանը . այսպէս՝ աչքը տեսանելեաց գոր-  
ծարանն է , ականջը՝ լսելեաց , և այլն : Ասոնց  
պաշտօնն այլեայլ է : Շօշափելեաց ձեռքով .  
որ զգայարանաց մէջ առաջինն է և աւելի  
ապահով և աւելի հանրական , պնդութեան ,  
կակութեան . տաքութեան , ցրտութեան , և  
այլն , գաղափարները կըստանանք : Լու-

սաւոր մարմինէն առաջ եկած լուսոյն ճառ-  
ռագայթները կու գան ցանցատեսակին կը  
գալիին, որ աչքին խորը պատած է, ու  
տեսական զղին ձեռքովը՝ լուսոյն ու մարմ-  
նոյն վրայ երնցած այլնայլ զուներուն գա-  
ղափարները հոգւոյն կը հասցընեն։ Չայ-  
նական մարմնոց թրթումանէն առաջ եկած  
օդին ծածանմունքն ականջին թմբուկին  
զարնուելով լսողական ջիղը կը շարժեն,  
լսողական ջիղն ալ ձայնին, ու ձայնին այլ-  
նայլ կերպ առնելուն զաղափարը մինչեւ  
հոգին կը հասցընէ։ Հոտաւէտ ու համեղ  
մասնկունք հոտոտելեաց ու ճաշակելեաց  
ջղային ծայրերը կը շարժեն, և այլնայլ հո-  
տի ու համի գաղափարները կը փոխանցեն։

### 6. Ամենուն զգացումը միակերպ չէ։

Արտաքին առարկայից տպաւորութեանը  
վրայ ընելու դիտողութիւնն աս է՝ որ ինչ-  
պէս որ տպաւորութիւնները կրնան յան-  
հունս զանազանիլ, այսպէս զգացմունք-  
ներն ալ կը զանազանին։ ասկէց կը հետեւ  
որ ըմբռնմունքներն ու զաղափարներն ալ  
զանազան կըլլան։ Օրինակի համար կըա-  
կը մէկ հեռաւորութենէ մը հանոյական կրլ-  
լայ ։ բայց թէ որ մեր մարմնոյն շատ մօտ  
ըլլայ, ցաւ կը պատճառէ։ որովհետեւ տպա-  
ւորութիւնը սաստիկ կըլլայ, զգացումն ալ  
չարաչար ազգու։ Դարձեալ խառնուածոց

կողմանէ ալ գանազան կըլլան տպաւորութիւնները . անանկով զգացմունքներն ու գաղափարներն ալ գանազան կըլլան : Այսպէս՝ տաքութեան կամ ցրտութեան աստիճան մը իտալացւոյ մը չափազանց կերենայ , բայց լափոնացւոյ կամ եթէովացւոյ մը չափաւոր կըլլայ . վասն զի ցրտութեան ու տաքութեան աւելի ուժով տպաւորութեանց վարժածած ըլլալով , ուրիշ աւելի տըկար տպաւորութիւններէն շատ չեն շարժիր . անոր համար նոյն զգացմունքը չեն ունենար , և ոչ նոյն գաղափարը կիմանան : Բարոյական զգացմանց վրայօք ալ նոյն բանը կը հանգիսի :

7. Խորհրդաժուրիւնը մեր գաղափարաց  
երկրորդ գործիքն է :

Թէպէտ և մեր գաղափարաց մեծ մասը զգայարանաց ձեռքով կըստաննք , բայց ան առակայից զաղափարներն են , որ ըգգայարանաց տակ կիյնան . սակայն ուրիշ անրաւ գաղափարներ ալ կան , որոնք ըգգայարանացմէ անկախ ըլլալով , անմիջապէս անոնցմէ մեզի չեն զար : Անմիջապէս կըսեմ , վասն զի հոգին զգայարանաց ձեռքով եկած զաղափարներուն վրայ խորհըրդածութիւն ընելով՝ կրնայ ուրիշ գաղափարներ ստանալ , որ չէր կրնար միայն զգայարանաց անմիջական սպասաւորու-

թեամբն ստանալ : Անոր համար մեր գաղափարներուն երկրորդ գործիքն է խորհրդածութիւնը , որ զգալի գաղափարներուն վրայ մտածութիւն ընելով անանկ կընէ որ հոգին նախ իր այլեայլ գործողութեանցը գաղափարները կըստանայ . ինչպէս կամիշ , մտադրել , դատել , տրամախոհել , յիշել , և այլն . և ինչպէս աս գաղափարաց գոյութեանը վրայ բոլորովին համոզուած ենք , վասն զի՞ի մեզ կըզգանք զանոնք , այսպէս ալ անոնց ձեռքովը կըստանանք դարձեալ ուրիշ գաղափարներ այնչափ որոշ՝ որչափ որ որոշ են ան գաղափարները , զորոնք արտաքին մարմինք մեր զգայարանքները բախելով մեր մտքին մէջը կը պատճառեն : Ուրեմն հիմա աս երկրորդ տեսակ գաղափարաց ծագումը , յառաջադիմութիւնն ու զգալի գաղափարաց հետ ունեցած վերաբերութիւնը քննենք :

#### 8 . Ըմբռեման գիտակցութիւնը :

Արտաքին առարկայք մեր մարմնոյն վըրայ տպաւորութիւն ընելէն կը հետեւի զգացումն ու ըմբռնումը (2, 3) : Բայց երբոր հոգին կըմբռնէ՝ կըզգայ թէ ըմբռնեց , ու կիմանայ՝ գոնէ ըստ մասին՝ որ ըմբռնման ատենը յինքեան բան մը կը հանդիպի , աս իմանալը , կամ ներգին զգացումը , որով հոգին ունեցած ըմբռնմանը վրայ բոլորու-

վին մութը չի մնար, գիտակցութիւն կըսուի .  
և աս ըմբռնման գիտակցութիւնը լէիպնի-  
տիոսին հետ վերըմբռնումն կանուանենք :

9. Աւելի ազդու գիտակցութիւնը մտադրութիւն  
կըլլայ :

Թէ որ մէկը մի և նոյն ատեն այլնայլ ա-  
ռարկաններ ըմբռնելու ըլլայ, շատ անդամ  
դիտուած է որ ամէնն ալ միակերպ՝ կամ  
թէ ըսենք՝ նոյն ազդուութեամբ ըմբռնել  
չի կրնար. հապա կըլլայ որ անոնցմէ մէկն  
աւելի ուժով տպաւորութիւն ընելով աւելի  
ազդու գիտակցութիւն կը պատճառէ, որ  
առաջ կու գայ կամ նորութենէն, կամ զը-  
ւարնութենէն, կամ առարկային հետ եղած  
առընչութենէն. անանկ որ հողին նոյն բա-  
նին վրայ կը կենայ, ու անզգալապէս ու-  
րիշ ըմբռնմունքներուն զգացումը կորսըն-  
ցընելով՝ ինքն իրեն որ կու գայ՝ միտքը չի  
գար թէ անկէց զատ՝ որուն վրայ որ կանկ  
առեր է՝ ուրիշ առարկայ ալ ըմբռներ է :  
Մտքին աս զործողութիւնը, յորում ըմ-  
բռնման մը գիտակցութիւնը համեմատու-  
թեամբ ուրիշ ըմբռնմանց այնչափ աւելի  
ազդու է, որ կարծես թէ միայն ան ըմբռո-  
նումն իմացեր է, կըսուի Մտադրութիւն: Ա-  
հա աս կերպով հողին իրեն իրեք զործողու-  
թեանցը զաղափարը կըստանայ, այսինքն՝  
ըմբռնման, ըմբռնմանը գիտակցութեան,

ու մտադրութեան . ասոնց ամենուն ալ ծառ  
զունի զգացումէ առաջ կու զայ , կամ թէ  
արտաքին առարկայից մարմնոյն զգայտ-  
րանացը վրայ ըրած տպաւորութենէն :

10. Մտադրուր և առաջ կու զայ գաղափարաց  
լծորդուրիներ :

Առարկայի մը վրայ եղած մտադրութե-  
նէն կը լլայ , որ ան առարկային գաղափարը  
մեզի հետ կը կապուի . կուգենք ըսել որ ե-  
թէ առարկան հեռանայ , գաղափարը մեր  
մտքին վրայ տպաւորուած կը մնայ : Եւ  
որովհեան աս կապը այնչափ աւելի ու-  
ժով կը լլայ , որչափ որ մեծ ըլլայ մտադրու-  
թինը , և մտադրութիւնն այնչափ աւելի  
կաճի , որչափ առարկային ու մեր մէջը վե-  
րաբերութիւնն աւելի ըլլայ , կը հետեւի որ  
ան գաղափարները մեզի հետ աւելի սաս-  
տիկ կը կապակցին , որոնք որ մեր բարե-  
խառնութեանը , մեր կրիցը , մեր վիճակին ,  
միով բանիւ մեր պիտոյիցը հետ աւելի վե-  
րաբերութիւն ունին : Օրինակի համար . իմ  
զբաղանացս վրայօք զի՞րք մը կարդալու ա-  
տենս , ան գաղափարներն ինձի հետ աւելի  
սաստիկ կը կապուին , որոնք որ միտքս զը-  
րած բանին հետ մեծագոյն առընչութիւն  
ունին : Փորձը բոլոր աս բանիս վրայօքն  
այնչափ զմեզ կը համոգէ . որ եթէ իմ ու  
ան գաղափարաց մէջը՝ որոնց վրայ մաս-

դրութիւնս կը կապուի կը մնայ՝ կապ մը շըլ-  
լար, կամ թէ աս կապն ամէն զիշեր խզե-  
լու ըլլար, չէի կրնար գիտնալ երեկուան  
ինծի հանդիպածները, ու պէտք է ըսել՝  
որ ամէն օր նոր կեանք պէտք էր սկսէի,  
ու միշտ նոր կըսկսէի գաղափար ստա-  
նալ: Միայն թէ գիտելու բանն աս է որ՝  
ինչպէս որ կը փոփոխին առարկայից հետ  
եղած վերաբերութիւնները, ասանկ ալ կը  
փոփոխի մտադրութիւնը, և անով՝ կապն  
ալ. անանկ որ՝ ան առարկան որ երբեմն  
իմ մտադրութիւնս իրեն կը քաշէր, և ա-  
նոր գաղափարը սաստիկ կերպով ինծի հետ  
կը կապուէր, ուրիշ ատեն՝ վերաբերու-  
թիւնները փոփոխուելով՝ իմ մոքիս վրայ  
նոյն տպաւորութիւնը շըներ:

Ա. Աս շծորդուրիւնը շատ գաղափարներ  
կը ծնաեի:

Թէ որ մտադրութիւնը շատ առարկայից  
վրայ կենայ, անոնց գաղափարներուն մէ-  
ջը կապ մը կը կազմուի, որ չղթայի մը պէս  
կըլլայ, և աս չղթային ամէն մէկ օղը մէյ-  
մէկ գաղափար կը ներկայացընէ: Եւ որով-  
հետեւ աս գաղափարներուն ամէն մէկն ու-  
րիշ գաղափարներու հետ վերաբերութիւն  
կրնայ ունենալ, ասանկով այնչափ գաղա-  
փարաց կարգ կը ձևանայ որչափ որ օդ ու-  
նենայ ըսան շղթան. և ան երկրորդ կապ-

զի շղթային ամէն մէկ օդակն ալ ուրիշ գա-  
ղափարներու հետ կրնալով կապուիլ , շա-  
րունակաբար շղթայից թիւը կը շատնայ ,  
անանկով գաղափարաց թիւն ալ : Օրինակի  
համար . քաղցի գաղափարին հետ կապած  
է կերակրոյ գաղափարն ալ . կերակրոյ գա-  
ղափարին հետ՝ ան տեղւոյն գաղափարը՝  
ուր որ կերակուրը կը գտնուի . տեղւոյն գա-  
ղափարին հետ կրնայ կապուած ըլլալ հոն  
գտնուող անձանց գաղափարն ալ . անձանց  
գաղափարին հետ՝ անոնց վերաբերեալ  
պատմութիւնը կամ դիպուածներուն գա-  
ղափարը . անկէց ալ ուրիշ անթիւ գաղա-  
փարներ կրնան կախուիլ : Աս բանէն կը  
հետեի որ շատ գաղափարներ միտք բերե-  
լու համար՝ բաւական է ան գաղափարնե-  
րուն հետ կապակցութիւն ունեցող առջի  
գաղափարը ներկայ ունենալ : Աս լծորդու-  
թիւնն աւելի կընգարծակի նշանաց ու զըլ-  
խաւորապէս բառից կիրառութենէ , ինչ-  
պէս որ ետքը պիտի ըսենք :

12. Գաղափարաց լծորդութիւնը յիշատակու-  
թիւն առաջ կը բերէ :

Մէկ մը որ աս լծորդութիւնը ձեանայ՝  
եթէ մի և նոյն առարկան նորէն ինծի ներ-  
կայանայ , չէ թէ միայն կիմանամ զանի-  
կայ նոյն վայրկեանին ըմբռնելս , հապա  
զիտակցութիւնն ինծի կիմացընէ թէ ուրիշ

անգամ ալ նոյն առարկան ըմբռներ եմ։  
Հոգւոյն աս գործողութիւնը, որով ներկայ  
ըմբռնմունքի մը վրայ կիմանայ թէ ուրիշ  
անգամ ալ ունեցեր է նոյն ըմբռնմունքը՝  
թիշտակորին կըսուի :

13. Երեակայուրին :

Նոյն լծորդութենէն կը կախուի որ շատ  
անգամ ըմբռնմունք մը այնպէս ուժով ա-  
ռարկայի մը հետ կը կապուի, որ նոյն ա-  
ռարկան ներկայ որ ըլլայ, անոր հետ կա-  
պուած հեռաւոր առարկան ալ կը զարթ-  
նու : Այսպէս՝ մեզի սիրելի անձին մա-  
հուան գաղափարը կը կապուի ան տեղոյն  
հետ ուր որ մեռաւ . ուստի տեղը ներկայ  
ըլլակով, չուտ մը նոյն անձին մահուան գա-  
ղափարը կը զարթնու : Հոգւոյն աս գոր-  
ծողութիւնը, որով առարկայի մը տեսու-  
թեամբն անոր հետ կապուած հեռաւոր  
պատկեր մը կը զարթնու՝ Երեակայուրին  
կըսուի :

14. Թիշտակորին :

Թէ որ առարկայի մը տեսութեամբ չկա-  
րենամ միտք բերել նոյն զլիսաւոր գաղա-  
փարը, կամ անոր հետ կապակցութիւն ու-  
նեցող պատկերը, կապա՝ անունը միայն

կամ ուրիշ պարագայ մը , աս գործողութիւնը՝ ուսկից որ այսպիսի գործք մը առաջ կու գայ՝ Յիշողորիւն կըսուի : Որինակի համար . կրնամ միտքս բերել տեղ մը տեսած մարդու մը անունը կամ իրեն մէկ պարագան . բայց անոր կերպարանքը չեմ կրնար միտքս բերել : Ուրեմն յիշատակութիւնը , երևակայութիւնն ու յիշողութիւնն իրարմէ տարբեր են . վասն զի յիշատակութեամբ՝ ներկայ եղած առարկային ուրիշ ատեն եղած ըմբռնումը կը նորոգուի . երևակայութեամբ՝ առարկային ներկայութենէն նոյն առարկային հետ կապակցութիւն ունեցող և ուրիշ անգամ ըմբռնուած հեռաւոր գաղափար մը կը նորոգուի . իսկ յիշողութեամբ՝ առարկային տեսութենէն չէ թէ նոյն առարկային հետ կապակցութիւն ունեցող հեռաւոր ու զլսաւոր գաղափար մը միտք կը բերուի , հապա միայն անունը կամ մէկ պարագայ մը :

### 15. Հայեցողորիւն :

Դարձեալ գաղափարաց լճորդութենէն կը կախուի որ եթէ ներկայ առարկայ մը՝ որն որ ըմբռներ է հոգին՝ զզայարանքէ հեռանայ , բայց գեռ հոգին շարունակէ իր ըմբռնումն առարկային , կամ անոր անուանը կամ մէկ պարագային վրայ՝ իբրև թէ ներկայ ըլլար , հոգւոյն մէկ ուրիշ գործողութեանը

վրայ զաղափար կառնուի, որ կըսուի Հայեցողութիւն . որ է առարկային ներկայութեան ու հեռաւրութեան ատենն անընդհատ ըմբռումն : Որինակի համար . նկար մը ըմբռոնելու ատենս՝ նկարը դիմացէս վերցընեն , ու ես առանց իմ ըմբռումն ընդհատելու , իբրև ներկայ մտածեմ նոյն նկարը , կըսուի թէ նկարին կը հայիմ : Ուրեմն հայեցողութեան հետ նոյն համարիլ , թէ որ հոգին նոյն առարկային ըմբռումը շարունակէ . կրնանք յիշողութեան հետ նոյն համարիլ , թէ որ իր ըմբռումը շարունակէ միայն առարկային անուանը կամ մէկ պարագային վրայ :

### ԳԼՈՒԽ Բ.

ՆՈՅՆ ԴԻՏԹԻՆ ՎՐԱՅ

#### 16. Խորհրդաժողիւն :

Երբոր առարկայի մը վրայ հոգին մտադրութիւն ընէ , նոյն առարկային զանազան մասանցը կամ զաղափարացը վրայ իր մտադրութիւնը կրնաց ուղղել : Եւ որովհետեւ մտազրութեանը ձեռքով զաղափարաց լծորդութիւնը կը կազմուի (10) , ու երեակաց-

ութիւնն ու յիշողութիւնն անկէց կը կախուի (13, 14), կը հետեւի որ հոգին իր մտադրութիւնը ներկայ առարկայէն կրնայ վրայ, որ ներկայ առարկային հետ վերաբերութիւն մը ու կապ մը ունենան. և ընդհակառակն հեռաւոր առարկաներէն ալ ներկայ առարկային : Օրինակի համար . նկարի մը և անոր մասանցը վրայ մտադրութիւն ընելու ատեն՝ իմ մտադրութիւնս ան նկարէն կրնամ բընութեան վրայ փոխադրել, որուն հետ հարկաւ կառպակցութիւն ու վերաբերութիւն ունի՝ և ան կանոնաց վրայ որ բնութեան նմանել կը սորվեցընեն . ու ետքը բնութենէն մտադրութիւնս կրնամ նկարին վրայ փոխադրել : Աս զործողութիւնը որով հոգին իր մտադրութիւնն այլեայլ առարկայից կուտայ, կամ նոյն առարկային այլեայլ մասանցը՝ խորհրդածութիւն կըսուի . և ասիկայ երևակայութենէ և յիշողութենէ կելլէ :

17. Տարորշուրիւն, բաղադրութիւն,  
տարրադադրութիւն գաղափարաց :

Երկու կամ շատ առարկայից վրայ եղած մտադրութենէն ու խորհրդածութենէն, որով կիմացուի թէ բան մը մէկալ բանը չէ, հոգւոյն մէկ ուրիշ զործողութեանը զաղափարն առաջ կու գայ, որ Տարորշուրիւն կըսուի : Եւ թէ որ զաղափար մը ուրիշ գա-

ղաղարէ մը տարորոշելու ատենն իրքե բա-  
ժանեալ մտածուին ան գաղափարներն որ  
՚ի բնութենէ իւրեանց միացած են, հոգւոյն  
ուրիշ մէկ գործողութեանը գաղափարը  
կառնենք որ կըսուի վերացումն կամ ջար-  
բաղադրութիւն: Օրինակի համար. տարա-  
ծութեան վրայ երկրաչափներն երկայնու-  
թիւնը լայնութենէն ու խորութենէն զատ  
կը մտածեն. թէպէտ և բնականապէս աս  
գաղափարներն իրարմէ անբաժանելի են:  
Աս գործողութիւնն ամենահարկաւոր է  
մարդկային մտաց չափաւորութեանը նայե-  
լով: Իսկ ան գաղափարներն որբնութեամբ  
իրարմէ բաժնուած են՝ մէկտեղ միացած որ  
մտածենք, բաղադրութիւն կըլլայ. ինչպէս  
է ուկեղէն լիու, որ ոսկւոյ ու լերան ի-  
րարմէ բաժնուած գաղափարներէ բաղա-  
ցրած է:

18. Վերլուծութիւն, դատումն, տրամախ-  
հութիւն, ու իմանալը:

Գաղափարաց տարբաղագրութենէն ու  
բաղադրութենէն առաջ կու զայ հոգւոյն  
ուրիշ գործողութեան մը գաղափարը, որ  
վերլուծութիւն կըսուի. և է գաղափարներն  
իրարմէ զատել ու ետքը մէկտեղ բաղադրել  
իրենց այլեայլ վերաբերութիւններն իմա-  
նալու համար, ու նոր գաղափարներ գըտ-  
նելու համար, որ նոյն վերաբերութիւննե-

րէն ու նոր բաղադրութիւններէն կրնան  
առաջ գալ : Եւ երբոր վերզուծութեան ձեռ-  
քով գաղափարաց մէջն եղած վերաբերու-  
թիւնները յայտնուին , կիմացուի միանդա-  
մայն թէ ատ գաղափարներն ինչ բանի  
մէջ իրարու կը համաձայնին ու ինչ բանի  
մէջ իրարմէ կը տարածայնին . թէ որ կը  
միաբանին՝ կը հաստատուի ըսելով է : թէ  
որ կը տարածայնին՝ կը ժխտուի ըսելով չէ,  
ոչ է . աս հաստատելը կամ ժխտելը հոդոյն  
ուրիշ գործողութիւն մըն է , որ կը առաջի Դա-  
տումն : Խսկ եթէ ճշմարտութիւն մը ապա-  
ցուցանելու համար՝ շատ գաղափարներ ի-  
րարու հետ լծորդին , անանկ որ մէկը մէկա-  
լէն կախուի , կունենանկ Տրամախառնորեան  
գաղափարը : Աս իրեք գործողութեանց վը-  
րայ ետքն երկան պիտի խօսինք : Եւ թէ որ  
աս ըսած գործողութիւններովը կամ ասոնց-  
մէ ումանց ձեռքովը մարդ բանի մը ճիշդ  
գաղափարը կազմէ , անանկ որ ամէն տե-  
սութեամբ նոյն գաղափարը հասկընայ , աս  
գործողութիւնն իմանեալ կամ Բավանդակել  
կըսուի : Ուստի բովանդակելն է մէկ բան  
մը իրեն յատուկ գաղափարներովը մեզի  
ներկայացընել :

19. Իմացականուրիւնն ու բանավայուրիւնն  
ինչ է :

Հոգւոյն այլեայլ գործողութեամբն ստա-  
ցած գաղափարներուն ձեռքովն իմացակա-  
նուրեան աւելի ճիշդ գաղափարը կը կազ-  
մենք : Աս կարողութիւնը նոյն գործողու-  
թեանցն արդիւնքն է . անանկ որ՝ որուն որ  
հոգւոյն գործողութիւնները կատարեալ կը ը-  
թուած են , այնպիսւոյն կըսենք թէ սուր  
ու խորին իմացականութեան ձիրք ունի :  
Գանք հիմա Բանավայուրեան կամ խելքին  
ստոյգ ու որոշ գաղափարը : Սովորաբար  
կըսուի թէ՝ Բանավարուրիւնն մտածելու և բա-  
նե մը ուրիշ բան հետեւցը ենու կարողուրիւնն  
է . Բայց աւելի որոշ նշանակութեամբ առ-  
նելով կընանք ըսել՝ Հազոյն այլեայլ գոր-  
ծողուրիւնները լաւ ուղղելու կարողուրիւնք : Եւ  
ան որ ճշմարտութիւնը փնտըռելու համար  
հոգւոյն գործողութիւնները լաւ ուղղել զի-  
տէ , խելք և տրամախօսհելու լաւ կարողու-  
թիւն ունի կըսենք :

20. Ի՞նչ է որ կըսենք՝ խելքի յարմար . խելքէ  
վեր , ու խելքի դեմ :

Ինչպէս որ բանավարութեան գաղափա-  
րը բացատրեցինք , անկէց դիւրաւ կը բա-

ցատրուի ան զանազանութիւնն որ սովորական բացատրութեան մէջ կըլլայ՝ թէ այս ինչ վարդապետութիւնը խելքի կամ բանի յարմար է, խելքէ վեր է, խելքի դէմ է : Ան վարդապետութիւնն որ հոգւոյն գործողութեանցն առարկայ է, ու մարդ կըրնայ նոյն գործողութեանցը ձեռքով հասկընալ, խելքի կամ բանի յարմար կըսուի : Թէ որ հոգւոյն գործողութեանցն առարկայ չէ, հապա՞նոյն գործողութիւններէն վեր է, և ոչ զգայարանաց տակ կիյնայ, կըսուի խելքէ վեր : Իսկ ան խօսքը, որուն արտութիւնը հոգւոյն անայլայլակ գործողութիւններուն ձեռքով պայծառ և որոշ կըմբըռոնուի, խելքի դէմ կըսուի : Այսպէս, թէ Աստուած մը կայ՝ խելքի յարմար է . թէ շատ աստուածներ կան, խելքի դէմ է :

21. Ուրիշ գաղափարները խորհրդածութեամբ  
ինչպէս կըստականք :

Հոգին իր այլնայլ գործողութեանցը զաղափարներն ստանալէն ետե անոնց ձեռքովն ու մասնաւորապէս խորհրդածութեամբ՝ ուրիշ զաղափարներ կըստանայ, որ անմիջապէս զգայարանացմէ կախմունք չունին : Եւ նախ՝ թէ որ մարդ խորհրդածութիւն ընէ արտաքին առարկաներուն ըրած տպաւորութեանը պատճառաւ կամ ուրիշ առթով՝ մը յինքեան զգացած այլնայլ

շարժմանցը վրայ, ու մտաց այլևայլ վիճակ-  
ներու վրայ որ զանազան դիպուածոց ու  
պարագայից մէջ կը գտնուի, կը ստանայ  
ցառոց, ուրախուրեան, ատելուրեան, սիրոյ,  
ցանկուրեան, յուսոյ, երկիւղի, ազատուրեան,  
և ուրիշ կրից, յօժարութեանց ու մարդ-  
կային բնութեանը հետ կապուած յատկու-  
թեանց զաղափարը: Թէ որ աս աշխարհ-  
քիս բաներուն վրայ խորհրդածութիւնընէ,  
կը տեսնէ որ ներընդունական ու փոփո-  
խական են. և անկէց կը հետեցընէ որ յա-  
փտենական եղած պիտի չըլլան. հապա  
պէտք է որ առաջին պատճառ մը ունեցած  
ըլլան, որն որ ամէն բան ստեղծեր է, և  
ինքն ուրիշմէ ստեղծուած չէ, որ է Աս-  
տուած: Եւ որովհետեւ արարածոց անկա-  
տարութիւններն ան զերազոյն էակին չեն  
դրնար պատշաճիլ, զանիկայ կը ճանչնայ  
յափտենական, անկուն, անսակման,  
պարզ, արդար, անփոփոխելիքը, որոնք որ ամենակատար  
էակին հարկաւ կը պատշաճին: Միանգա-  
մայն իրեն ալ արարիշ ու պահպանիչ ճանչ-  
նալով զանիկայ, կը ստանայ ան պարտու-  
ցը զաղափարը՝ որոնք որ պիտի ունենայ  
առ Աստուած: Եւ որովհետեւ զաղափար-  
ներն իրարու հետ կապ մը ունենալով՝ ի-  
րարմէ առաջ կու զան, զզայարանքնիս,  
խորհրդածութիւննիս, ու հոգւոյն ուրիշ  
գործողութիւնները միշտ գործածելով՝ կը  
ստանանք զաղափարաց ան հրաշալի բաղ-

մութիւնը , զորոնք իմացողութիւնն այլ-  
նայլ կերպով յարմարցընելով ու ընդար-  
ձակելով , հետզհետէ մեր տեղեկութեանց  
գանձը կը ճոխացընէ :

22. Բռնկանդակութիւն :

Աս է ահա մեր գաղափարաց ծագումն  
ու յառաջադիմութիւնը , որոնք որչափ որ  
զանազան ու տարազոյտ են , բայց զգա-  
ցումն է ամենուն ազգիւրը : Նիւթեղէն ա-  
ռարկայից զաղափարներուն վրայօք աս  
ճշմարտութիւնը չենք կրնար ժխտել . բայց  
և ոչ անմիջապէս զգայարանաց տակ չին-  
կած զաղափարաց վրայօք ալ կրնանք երկ-  
բայտութիւն ունենալ : Ահա քննեցինք ու  
տեսանք թէ ինչպէս մեր մարմնոցն զգայա-  
րանաց վրայ արտաքին առարկայից տը-  
պաւորութենէն գգացմունք առաջ կու զայ .  
զգացմունքն ըմբռնում կը բերէ , ըմբռո-  
նումն ալ գիտակցութենէն չբաժնուիր :  
Ամէն զիտակցութիւններէ աւելի ազդու  
զիտակցութիւնը մատղրութեան անուն  
կառնէ : Մտադրութենէն լծորդութիւն գա-  
ղափարաց առաջ կու զայ . անկէց ալ յի-  
շատակութիւն , երևակայութիւն , յիշողու-  
թիւն , ու հայեցողութիւն : Մտադրութիւ-  
նը , երևակայութիւնն ու յիշողութիւնը՝ խոր-  
հրդածութիւն կը ծնանին . խորհրդածու-  
թիւնն առաջ կը բերէ որոշողութիւն , ան-

Կէց ալ տարբաղադրութիւն ու բաղադրութիւն գաղափարաց : Գաղափարաց բազադրութենէն ու տարբաղադրութենէն վերլուծութիւն առաջ կու գայ . անկէց ալ գատումն ու տրամախոհութիւն : Հոգւոյն ասե ուրիշ գործողութիւններէն կըլլայ մտօքբովանդակելը կամ իմանալը : Հոգւոյն ամէն գործողութեանցը գաղափարէն, ու գանոնք ուղղելու կարողութենէն կըստանանք իմացականութեան ու բանավարութեան գաղափարը : Հոգւոյն գործողութեանցը ձեռքովն ուրիշ գաղափարներ ալ կըստանանք, որ հետզհետէ բազմանալով ծառի մը պէս կուռճանան ու կըտարածուին, որ թէպէտ շատ ճիւղեր բաժնուած է, բայց ամէնն ալ բոլոր իրենց ուժն արմատէն կառնեն, որ է զզացումը :

23. Ա. Հետեաեք . — Բնածին գաղափար  
չկայ :

Մինչև հիմա ըսածներնէս կը հետեի Ա. թէ որ ամէն գաղափար զգայարանքներէն ու խորհրդածութենէ ծագումն կառնեն, ուրեմն մեր մտքին մէջ բան չկայ որ ասերկու ճամբէն մտած չըլլայ . ու կը հետեի որ 'ի հողին բնածին գաղափար չկայ, կամ այնպիսի ծանօթութիւն որ արարիչն անմիջապէս 'ի հողին տպաւորած ըլլայ, ու զգայարանացմէ ու խորհրդածութենէ անկափս:

Աս բանիս վկայ կը կանչենք իւրաքանչիւր մարդու գիտակցութիւնը , բաւական է՝ որ աշխատիլ ուզենայ ու ճիշդ քննէ իր մտածութիւններն ու նայի թէ ինչ է անոնց ծագումն ու յառաջաղիմութիւնը . ըսել կուզենք որ իր միուքը մտնէ ու լաւ նայի թէ ինչ կը հանդիպի :

24. Բ. Հետեանք . — Առյի գաղափարները զգայարանաց գաղափարներ են . անոնցմենաքը խորհրդածութեան գաղափարները :

Կը հետեսի Բ. Հոգւոյն ունեցած առջի գաղափարներն անոնք են , որ զգայարանաց ձեռքով կընդունի : Անոնցմէ ետքն ու աստիճանաբար կըստանայ խորհրդածութենէ եկած գաղափարները . և մասնաւորապէս իր այլեայլ գործողութեանցը գաղափարները : Ասոր պատճառը՝ Լոքին<sup>1</sup> ըստծին նայելով աս է . « Թէպէտե հոգեկան գործողութիւնները անընդհատ կը կատարուին , բայց երերուն պատկերի մը պէս հոգւոյն վրայ ուժով տպաւորութիւն չեն ըներ՝ և մթին , անորոշ և անհաստատ գաղափարներ կու տան . անոր համար պէտք է որ իմացականութիւնը իր վրայ դառնայ , ու իր գործողութեանցը վրայ խոր-

1 Ճաշակ ՚ի վերայ մարդկային մտաց . Գիրք Բ . Գլ . Բ . 3 :

հրդածութիւններընէ , ինք զինքն իր հայ-  
եցողութեանցն առարկայ ընէ :

25 . Գ . Հետեանք . — Գաղափարաց բազ-  
մուրիւնը առարկայից բազմուրեանը համե-  
մատական է :

Կը հետեի Գ . Գաղափարները այնչափ  
աւելի կըլլան , որչափ որ զգայարանաց ու  
խորհրդածութեան ներկայացած առարկա-  
ները շատ ըլլան . և միանգամայն որչափ ա-  
ւելի կարողութիւն և առիթ ունենայ մարդ  
աս երկու գործիքները գործածելու և հոգւոյն  
գործողութիւններն ուղղելու : Ուստի ա-  
նոնք որ խորհրդածութեամբ շատ բան կար-  
գալէն զատ՝ փորձ , զիտողութիւն ու ճառ  
բորդութիւն կընեն , ու տեսականին հետ  
գործնականն ալ կը միացընեն , շպտ աւելի  
տեսակ տեսակ գաղափարներ կըստանան  
քան զանոնք , որ ասոնցմէ ամենեին մէկն  
ալ չեն ըներ :

## ԳԼՈՒԽ Գ.

ԳՅՂԱԾՔԱՐՄԱՆ ԱՌԵՐԿՎԵԴԻՑ ՈՒ ՍՅԵՒՏՑԵԼ

ՑԵՍԱԿՆԵՐՈՒԽ ՎՐԱՅ

---

26. Առարկայից զանազանոքենեն կը կախուի  
զադաշիարտաց զանազանոքիւնը :

Հոգւոցն ներկայացած պաղափարները՝  
առարկայից պատկերներն են՝ ինչ բնու-  
թիւն որ ունենայ առարկան։ Իսկ մեր զա-  
դաշիարտաց առարկաները կամ իրապէս  
մեզմէ գուրս են, և կամ մեր մէջը։ Կամ  
պարզապէս կարելի բաներ են, ու միայն  
մեր երևակայութեան մէջն է իրենց գոյու-  
թիւնը, և կամ զզայարանաց տակ կկյ-  
նան, կամ թէ միայն իմացականին կը  
պատշաճին։ Այդ առարկայից այլնայլ բը-  
նութենէն, այլնայլ կերպով ըմբռնուելէն,  
ու իրենց պատկերացը հետ ունեցած այլ-  
նայլ վերաբերութենէն, մեր միտքն այլն-  
այլ տեսակք զադաշիարտաց կը ծնանին։

27. Եկամուռ ու մտացածին գաղափարներ :

Մեր առջի ունեցած գաղափարները՝ բոլոր նիւթեղէն իրաց գաղափարներ են. և որովհետև մեզի զգայարանաց ձեռքով կուզան, անոր համար Եկամուռ կըսուին : Այսպիսի են մարմնոց ու անոնց հանգամանաց գաղափարները . զոր օրինակ գոյն, ճայն, համ, և այլն . զորոնք չենք կրնար ունենալ՝ թէ որ զգայարանք չունենայինք : Ետքը ըգգայարանաց ձեռքով առած գաղափարներնուս վրայ խորհրդածութիւն ընելով, կը սկսինք մենք մեզմէ ուրիշ գաղափարներ կազմել, անոր համար աս տեսակ գաղափարները Մտացածին կըսուին : Աս կերպով երկրաչափք վերացումն ընելով՝ մարմնոց միայն տարածութիւնը կը մտածեն, ու տարածութեանն ալ միայն երկայնութիւնն ու լայնութիւնն առնելով մակերեսորի գաղափարը կը կազմեն . իսկ թէ որ միայն երկայնութիւնը մտածեն, զծի գաղափարը կը կազմեն : Թէ որ բաղադրութեամբ լերան ու սակւոյ գաղափարը միացընենք, ոսկեղէն լերան գաղափար կը կազմուի : Նոյնպէս գարձեալ նմանութեամբ, համեմատութեամբ, և այլն, մտացածին գաղափարներ կը կազմուին :

28. Պարզ ու բաղադրեալ գաղափարներ :

Գաղափար մը որ ինքնիրեն մտածուի ,  
և ուրիշ գաղափարի հետ բաղադրուած չըլ-  
լայ , Պարզ կըսուի : Իսկ թէ որ շատ գաղա-  
փարներ իրարու հետ միանալով գաղա-  
փար մը առաջ գայ , Բաղադրեալ կըսուի :  
Սառին գաղափարը բաղադրեալ է , վասն  
զի շատ պարզ գաղափարներու միաւորու-  
թենէն առաջ կու գայ , այսինքն ճերմկու-  
թենէ , ցրտութենէ , պնդութենէ , ծանրու-  
թենէ , և այլն . բայց թէ որ միայն ճերմը-  
կութիւնը մտածուի , ճերմկութիւնը պարզ  
գաղափար է , որովհետեւ ուրիշ գաղափար-  
ներէ բաղադրած չէ :

29. Պարզ գաղափարաց բնուրիւնք :

Պարզ գաղափարաց վրայ զիտնալու է  
նախ՝ որ այնպիսի բնութիւն ունին , որ զա-  
նոնք ուրիշն հազորդել չըլլար , մինչեւ որ  
դիմացինը ծանօթութիւնը չունենայ : Ուս-  
տի ոչ երբէք հնար է հասկըցընել թէ կար-  
միր գոյնը ինչ է՝ անոր , որ այնպիսի գոյն  
տեսած չէ . և աս բանիս ետեսէ ըլլալն ա-  
նանկ է ինչպէս որ մէկը՚ի ծնէ կուրի մը միտ-  
քը գոյներու գաղափարն ուզենայ տպաւո-  
րել : Երկրորդ՝ թէպէտե անթիւ գաղափար-

Ներ մենք մեզմէ՝ կրնանք կազմել՝ որ մտացածին կըսուին (27), բայց բոլորն ալ բաղադրեալ գաղափար կըդան . իսկ պարզ գաղափար մը ոչ երբէք կրնանք կազմել՝ առանց զգայարանաց կամ խորհրդածութեան . աս բանիս համոզուելու համար կըրնաս ՚ի ծնէ կուրի մը ըսել որ գունոյ մը վրայ գաղափար կազմէ : Երրորդ՝ պարզ գաղափարացմէ ոմանք մէկ զգայարանքով միայն կըսմբանենք, ինչպէս՝ լոյսը, զոյները տեսութեամբ միայն . ձայնը միայն լսելեազ . հոտն ու համը հոտոտելեազ ու ճաշակելեազ . տաքն ու ցուրտը շօշափելեազ : Կան ալ որ այլնայլ զգայարանքներով հոգւոյն կանցնին . ինչպէս մարմնոց ձեն ու շարժումը հաւասարապէս կիմանանք թէ տեսութեամբ և թէ շօշափմամբ : Ոմանք ալ միայն խորհրդածութեամբ կըստանանք . ինչպէս ըմբանման զաղափարն ու հոգւոյն ուրիշ գործողութիւնները : Կան ալ որ ըզգայարանքներով ու միանգամայն խորհրդածութեամբ կըստանանք . ասանկ են զըւարճութեան, ցաւոց, ու անոնց այլնայլ բնութիւն ունենալուն գաղափարները :

30. Առերևորական ու իմանալի  
գաղափարներ :

Թէ որ առարկայի մը պատկերը մարմնեղէն կերպարանքով հոգւոյն ներկայանայ ,

գաղափարն Անդեռարական կըսուի . մարմ-  
նոց ամէն գաղափարներն ալ առերևութա-  
կան կըսուին . նոյնպէս առերևութական  
են ան ամէն գաղափարներն որ մեր երեա-  
կայութեամբը կը կազմենք . ինչպէս են բա-  
նաստեղծից ու վիպասանից գաղափարնե-  
րը . իսկ թէ որ միայն իմացականով ըմ-  
բռնենք գաղափարը , անանկ որ հոգւոյն  
ամեննեին պատկեր մը չներկայանայ որ մե-  
ծութիւն , ձկ , գոյն , և այլն , ունենայ , ան  
գաղափարն իմանալի կըսուի : Աստուծոյ ,  
հոգւոյն , մոլութեան , առաքինութեան ,  
էակի , և այլն , գաղափարները բոլոր իմա-  
նալի են :

31. Իրական ու ցնորական գաղափարներ :

Ան գաղափարներն որ բնութեան մէջ  
իրապէս զտնուած առարկաներուն համե-  
մատ են , իրական կըսուին : Արևու , լուսնի ,  
երկրի , և այլն , գաղափարներն իրական են .  
իրական են նաև ամէն պարզ գաղափար-  
ներ : Թէ որ պարզ գաղափար մը բնութեան  
մէջ իրապէս զտնուած առարկայի մը հա-  
մեմատ չգայ , կը հետեւի որ ան գաղափարը  
հոգւոյն մէջ կազմուեր է , ու ոչ զգայա-  
րակըներէ և ոչ խորհրդածութենէ առաջ  
եկած է . որ հակառակ կելլէ վերն ապա-  
ցուցուածին (29 Բ .) : Թէ որ առարկան 'ի  
բնութեան չկայ և չի կրնար ըլլալ , հապա-

մեր երևակայութիւնը կազմած է զանիկայ, այնպիսի գաղափարը Յեղական կըսուի. Թևաւոր ձիու գաղափարն ու ասոր նման բանաստեղծից անհամար գաղափարները ցնորական են :

32. Եղական և ընդհանուր գաղափարներ :

Թէ որ առարկայի մը գաղափարը քանի մը յատկութիւններով ու հանգամանքներով այնպէս որոշուած ըլլայ, որ ուրիշ առարկայ չկարենոյ բացատրել, և ոչ իր մեջը՝ ուրիշ գաղափարներ բովանդակէ, Եղական գաղափար կըսուի: Իսկ թէ որ ան ամէն որպիսութիւններն ու հանգամանքները վերացումն ընեն, և այնպէս մտածես որ շատ առարկաներու յարմարի, ու շատ մասնաւոր բաներ ներկայացընէ, ան գաղափարը Ընդհանուր կըսուի: Յրինակի համար. Յուլիոս կեսարու գաղափարը եղական է, թէ որ մտածեմ որ հռոմայեցի էր, հիւպատոս եղաւ, գաղղիացիքը նուաճեց, Պոմպէոսի յաղթեց, Հռոմայ կառավարութեան կերպը փոխեց, և ետքը գաւաճաններէ սպաննուեցաւ: Բայց թէ որ վերացումն ընեմ անունը, հայրենիքն և ուրիշ հանգամանքները, որոնցմով որ Յուլիոս կեսարու եղական գաղափարը կանհատանայ, ընդհանուր մարդու մը գաղափարը կունենամ, որ ոչ միայն Յուլիոս կեսարու կը յարմարի,

հապա ամէն հասարակ մարդու . և թէ ոք բանական ըլլալն ալ վերացումն ընեմ, կենդանոյ գաղափարը կը մնայ, որ աւելի ընդհանուր է, որովհետև մարդոյ և անասնոյ գաղափարները կը բովանդակէ . և թէ ոք նոյնպէս վերացումն ընեմ կենդանի և մարմնաւոր ըլլալը, աւելի ընդհանուր գաղափար կունենամ, որ է գոյացութեան գաղափարը, որ կը բովանդակէ թէ մարմինը և թէ հոգին . և հետզհետէ վերացումն ընելով կը հասնիմ ամենաընդհանուր գաղափարին, որ է ինչ, իր : Եւ ասանկ վերացմամբ եղական գաղափարն ընդհանուր կըլլայ : Իսկ թէ որ աս իրի ընդհանուր գաղափարը մարդու պատկան է եղական գաղափար ընել, պէտք է հետզհետէ աւելցընել ան ամէն հանգամանքն ու որպիսութիւնները, որոնք որ վերացումն ըրինք, մինչև որ նորէն կեսարու եղական գաղափարին հասնի :

33. Ընդհանուր գաղափարաց այլնայլ  
տեսակները :

Ընդհանուր գաղափարները ձևացընելու կերպէն կիմացուի որ ևս ու տեսակ կազմելու համար, որ գպրոցներու մէջ զլիսաւոր խնդիր մըն էր, պէտք է միայն վերացումն ընել, կամ մէկդի ընել ինչ որ իւրաքանչիւր անհատի յատուկ է, ու ան միայն պահել որ շատ մասնաւոր բաներու յար-

մար կռւ գայ : ինչպէս Յուլիոս Կեսարու գաղափարէն վերցընելով ինչ որ իրեն յատուկ էր , կը կազմուի մարդու գաղափարն որ Ծնակ կըսուի , և ամէն մասնաւոր մարդիկներու սեփական է , ու կը բովանդակի կենաց գաղափարին մէջ , որ Ան կըսուի , և հասարակ է թէ մարդկանց և թէ անասնոց : Բանականորիշնը՝ որով մարդն անաստաներէն կը զանազանուի՝ Տարբերութիւն կըսուի : ուստի կըսեն որ ամէն տեսակ կը բաղկանայ սեռէ ու տարբերութենէ : Ան դաղափարն որ առարկայէ մը անբաժանելի է , Յատկուրին կըսուի . իսկ թէ որ բաժանելի ըլլայ , կըսուի Պատումունք : Մարդն որ մտածենք թէ կենդանի է , ասիկայ սեռէ . իսկ թէ մտածենք որ բանաւոր կենդանի է , տեսակ է . ուսեալ ըլլալու յարմարութիւնը՝ յատկութիւն է . իրական դիտութիւնը՝ պատահմունք է : Ասոնք են դըպրոցականաց հինգ ընդհանուր գաղափարները . Ան , տեսակ , տարբերութիւն , յատկութիւն և պատահմունք :

### 34. Ընդհանուր գաղափարաց բնորիւնը :

Աս ալ յայտնի է որ աշխարհիս մէջ ինչ որ կայ նէ եղական ըլլալով , վերացմամբ միայն ընդհանուր կըլլայ , և ընդհանուր գաղափարներն իրապէս գոյող առարկայ չեն ցցըներ , և ոչ իսկ կարելի առար-

կայ , հապա միայն անուն են , կամ մեր մը-  
տաց ըմբռնմունքը : Ուստի շատ կը մոլո-  
րէին ան փիլիսոփայք , որոնք որ կը կար-  
ծէին թէ ընդհանուր գաղափարներն իրա-  
պէս գոյող կամ կարելի առարկաներ կը  
ցցընեն . անանկ որ ասոնց կարծեացը նայե-  
լով՝ կրնար մէկ ընդհանուր գոյացութիւն  
մը ըլլալ , որ ոչ մարմին և ոչ հոգի ըլլայ և  
ոչ ուրիշ մասնաւոր բան մը . անոր համար  
իրականք ըսուեցան , անոնցմէ զանազա-  
նելու համար . որ իրաւամբք այսպիսի գա-  
ղափարները պարզ անուն կը համարին ու  
մեր մտաց ըմբռնմունք , և անոր համար կը-  
սուին Անուանականք :

36. Թանձրացեալ ու վերացեալ գաղափարներ:

Եզական գաղափարը Թանձրացեալ գա-  
ղափար ալ կըսուի , որոշ առարկայ մը ցցը-  
նելուն համար . իսկ ընդհակառակն ընդհա-  
նուր գաղափարը վերացեալ ալ կըսուի ,  
որովհետեւ առարկան անորոշ է և շատ  
բանի կը յարմարի : Թէ որ ըսեմ Ա ե-  
ռանկիւնը , Փ ձեզ , Լ ուսընթագ մոլորակը ,  
Թանձրացեալ գաղափարներ են , վասն զի  
իրենց առարկան կորոշեն . իսկ եթէ ըսեմ  
եռանկիւն մը , ձե մը , մոլորակ մը , վերա-  
ցեալ կըլլան գաղափարները , վասն զի կըր-  
նայ ու իցէ եռանկիւն , ձե , մոլորակիմա-  
ցուիլ :

**36. Հաստատական ու միտրոպական  
գաղափարներ :**

Գոյացութիւն ունեցող առարկայի մը  
գաղափարը Հաստատական կըսուի . առար-  
կային գոյացութիւն չունենալէն կամ գոյա-  
ցութենէ զրկուած ըլլալէն առաջ կու գայ  
Ժխտադական գաղափարը : Լուսոյն, ձայ-  
նին, տաքութեան, և այլն, գաղափար-  
ները հաստատական են : Խաւարի, լոռու-  
թեան, ցրտութեան գաղափարները ժըխ-  
տողական են, որոնք որ առ ջիններուն պա-  
կասութիւնը կը ցցընեն : Մինչև որ հաս-  
տատական գաղափարին ծանօթութիւնը  
մարդ չունենայ, ժխտողական գաղափարը  
չի կրնար ըմբռնել . ուստի 'ի ծնէ կոյրը և  
խուլը չեն զիտեր. մութը կամ լոռութիւնն  
ինչ ըսելէ, վասն զի լուսոյ կամ ձայնի գա-  
ղափար չունին :

**37. Բացարձակ ու առենչական գաղափարներ:**

Առարկայի մը գաղափարն իբրեւ անկախ  
որ մտածուի, և ուրիշ առարկաներու վե-  
րաբերութիւն չունեցող՝ Բացարձակ գաղա-  
փար կըսուի : Թէ. որ առարկաներն իրա-  
ցու հետ վերաբերութիւն մը ունենան, գա-  
ղափարներն Առենչական կըսուին : Բացար-

ձակ կըլլայ Աստուծոյ զաղափարը թէ որ  
մտածենք իբրու էակ ինքնագոյ . իբրև ա-  
րարիչ որ մտածենք՝ առընչական կըլլայ ,  
վասն զի արարածոց հետ վերաբերութիւն  
կունենայ : Հօր և որգույ, տիրոջ ու ծառայիր ,  
պան ու կնոջ , և այլն , զաղափարներն առ-  
ընչական են , վասն զի մէկն առանց մէկա-  
լին ենթագրել շրջադր : Գրեթէ ամէն առար-  
կայից մէջ առընչութիւն մը կայ , որ շատ  
անգամ չենք դիտեր . և ածական ըստած  
անոնմներուն զաղափարներն ընդհանրա-  
պէս առընչական են :

### 38. Պայծառ ու Մրին զաղափարներ :

Թէ որ առարկայի մը ամէն մասունքն ու  
հանդամանքները մարդ ճիշդ ըստանէ , ու  
ըմբռնմանքը կատարեալ ու բացայաց ըլ-  
լայ նշխառութիւնը ան կերպավ պահէ զայն  
ըմբռնմունքը , որ նորէն ներկայանազաւ ըլ-  
լայ նէ առանց գժուարութեան կարենայ  
ճանչնալ , ան առարկային զաղափարը Պայ-  
ծառ կըսուի . իսկ թէ ըմբռնմունքն աս ճըշ-  
դութիւնը չունենայ , Մրին կըսուի : Եւ ա-  
ւելիք ու նուազ պայծառ կամ մթին կըսպայ ,  
ոքչափառ պաւելիկամ նուազ ըլլաց ըմբռնման  
կատարելութիւնն ու բացայաց մութիւնը .  
Եւ թէ որ ըմբռնմունքը կէս մը պայծառ ըլ-  
լայ և կէս մը մթին , զաղափարը կրնացինք  
Աղառ ըսկէ : Օքինակի համար , պատկեր մը

պայծառ կը տեսնեմ, թէ որ այնչափ լոյս ու-  
նենայ՝ որ կարենամ այլայլ նկարուած ա-  
ռարկաներն իրենց ձեռվն ու գունովք ճիշդ  
տեսնել . իսկ թէ որ մթին կերպով տես-  
նեմ ըսել է թէ հարկաւոր եղած լոյսը պա-  
կաս է , որով պատկերին մէջ նկարուած  
ամէն բանը կարենամ որոշել :

39. Որոշ ու շփոր գաղափարներ :

Ինչպէս որ գաղափարը պայծառ կը լլայ  
թէ որ առարկային ըմբռնումը կատարեալ  
ու բացայայտ ըլլայ (38), ասանկ ալ գաղա-  
փարն Որոշ կը լլայ՝ թէ որ հոգին առարկային  
վրայ այնպիսի զանազանութիւն մը զգայ ,  
որով ան առարկան ուրիշ ո և իցէ առար-  
կայէ կը տարրերի ; Իսկ Շփոր գաղափար  
ան կը սուսի՝ որ առարկայ մը ուրիշ առար-  
կայէ մը զանազաներու բաւականնշաններ չի  
տար : Զոր օրինակ եռանկեան գաղափարն  
որոշ է , վասն զի իրեք կողմերն ու իրեք  
անկիւններն ուրիշ ո և իցէ ձեէ կը զանա-  
զանեն . բայց թէ որ առջենիս երկու ձեեր  
կան որոնց մէկը հազար կողմն ունենայ ու  
մէկալն ինըհարիւր իննսունըինը , թէպէտ  
և աս երկու ձեերն իրարմէ տարրեր են ,  
բայց անոնց գաղափարները՝ իրարու նայե-  
լով շփոթ կը լլան . վասն զի ոչ մէկն և ոչ  
մէկալն այնպիսի նշան մը չեն տար , որով  
իրարմէ զանազանուին : Պարզ գաղափար-

ները պայծառ են՝ բայց շփոթ . պայծառ են՝ վասն զի ուրիշ գաղափարներ միացած շրջալուն, չի կրնար ըլլալ որ մաս մը ճանչնանք և մաս մը չիճանչնանք . ուստի կամ պէտք է որ բոլորովին պայծառ ըլլան, և կամ բոլորովին անծանօթ : իսկ շփոթ են իրենց պարզութեանը պատճառաւ, որով վրանին յատկութիւն մը կամ նշան մը չի տեսնուիր :

40. Զուգահարասար և անհարասար  
գաղափարներ :

Ան գաղափարներն որ առարկաներուն  
բովանդակութիւնն այնպէս կը ներկայա-  
ցընեն, որ առարկային վրայ բան չիմնայ  
որ գաղափարին մէջ չգտնուի, Զուգահարա-  
սար կամ կատարեալ կըսուին : Անհարասար  
կամ Անկատար կըսուին ան գաղափարնե-  
րը, որոնք որ իրենց առարկային մէկ մասը  
միայն կը ներկայացընեն : Կենդանագիր մը  
որ ամէն կերպով նախատիալը ներկայացը-  
նէ ու բոլորովին նման ըլլայ, զուգահաւա-  
սար կըսուի . իսկ թէ որ անկատար կեր-  
պով ներկայացընէ, և ըստ մասին միայն  
նմանի, անհաւասար կըսուի : Պարզ գա-  
ղափարները զուգահաւասար են, որովհե-  
տե բոլորովին համեմատ ու համաձայն են  
ան յատկութեանց որ կան իրաց վրայ, և  
՚ի մեղ ան դաղափարներն առաջ կը բե-

րեն։ Յօդուածոյ գաղափարներն ալ պէտք  
է զուգահաւասար ըլլան, որովհետև այն-  
պիսի գաղափարներ ունին որ մարդուս  
ուզածին կամ երեսակայածին համաձայն է,  
անոր համար կրնանք զանոնք օրինակ ու  
միանգամայն նախատիպ սեպել։ Իսկ գոյա-  
ցութեանց գաղափարները բոլորն ալ ան-  
հաւասար են։ որովհետև ոչ երբէք ապա-  
հով կրնանք ըլլալ թէ որչափ յատկութիւն  
որ վրանին ունինք մեր գաղափարին մէջ,  
ճիշդ այնչափ ըլլայ և ոչ աւելի։ Ուրեմն յան-  
դգնութիւն է ըսելը թէ տունկերուն, մե-  
տաղներուն, օդին և ուրիշ անհամար գոյա-  
ցութեանց մէջ մեր մտածածէն կամ զիտ-  
ցածէն տարբեր բան չկայ։ Թէ որ աստնկ  
ըլլար, զիտութեանց յառաջադիմութիւնն  
իրեն ետք սահմանք հասկած կըլլար։

## ԳԼՈՒԽ Դ.

ԳՅՂԱՔԻՄՆԵՐՈՒ ԿԸՆԱՆԵՐԸ ԵՒ ՄՅԱՇԽԱՆԴ

ԲԱՌԵՐԸ

---

41 : ՆՀԱՆԱՆԵՐՈւ հարկաւորութիւնը :

Գաղափարներն ու գաղափարներու այլ նայլ տեսակները, որ գդայաբանաց ձեռքազ ու խորհրդածութեամբ կըստանանք, բա լոր պատկերներ են, որ 'ի ներքս 'ի մեզ կը ներկայանան, ու մեր հոգւոյն մէջ ծած կուած՝ ուրիշներուն անտեսանելի ու անի մանալի են. անանկ որ մարդ ինչ ճիգն աղընելու ըլլայ՝ ոչ կրնայ տեսնել կամ իմանալ ուրիշին գաղափարները, և ոչ իրեն գաղափարներն ուրիշին յայտնել։ Ապա ուրեմն մարդիկ ընկերական կեանք անցընելու, և անասնոց պէս անտառներու մէջ չթափառելու համար, հարկաւոր էր միջոց մը գտնել, որով կարող ըլլային յիշել ու իրարու հաղորդել իրենց գաղափարները, մտածութիւններն ու պիտոյքը, որով կը պահուի մարդկային ընկերութեան կապը։

Աս բանիս համար նշաններ հնարեցին , որոնց ամէն մէկն իր յատուկ գաղափարեն զատ կը գարրոցանն ենան ան բանին գաղափարը , որուն հետ կապուած է : Եւ որովհետև նշանները կրնան յայտնի և դպալի ըլլալ , նայնպէս յացտնի կրլրան նպան գաղափարները արոնց հետն որ ան նշանները կապուած են :

42. Բնակուն , պատահական ու կամաւոր նշաններ :

Ամէն նշան գաղափարին հետ մէկ կերպով կապուած չէ . հապա ումանք՝ ի ընէ գու գաղփարին հետ կապուած են , անոք համար թնական կրառակին . զոր օրինակ , ծախը կրակին բնական նշանն է . երեսին գոյնոր նետներ , մարմարոցն այլ նայլ շալթմունքները ներքին կրց բնական նշաններն են : Կան նշաններ ող որ դիպուածական պարագայով մը գաղափարաց հետ կապուած են , անոք համար Պատոհական կրսուին . ինչպէս , Հքուոմ պատահական նշան մըն է միտքս բերելու պապին գաղափարը , զոր դիպուածով մը հոն եմ տեսներ . վասն զի ուրիշ տեղ ալ կրնայի զինքը տեսած ըլլալ : Ան նշաններն որ ըստ հաճոյից կապուած մն գաղափարաց հետ , կամ առոր կրսուին . ինչպէս , զինուորաց զրոտաք , նաւերաւ զրօշը , թը բրւկին , զանգակին ձայնը , և այլն . արոնց ամէնը կամաւոր դրուած նշաններ են :

43. Բնական ու պատրահական նշաններու  
անրատականորիւնը :

Ով որ գաղափար մը յիշելու կամ հա-  
զորդելու համար միայն բնական ու պատրա-  
հական նշաններն ուզէ գործածել, քիչ և  
կամ ոչինչ օգուտ կրնայ քաղել. մէյմը որ  
այդպիսի նշանները քիչ են. երկրորդ որ  
առ հարկաւոր գաղափարները արթընցը-  
նելու և յայտնելու համար պէտք է որ ան  
առարկանները ներկայ ըլլան. վասն զի ան  
գաղափարներուն հետ կապուած են: Յրի-  
նակի համար, կրակի գաղափարը յիշելու  
համար պէտք էր որ ծուխ տեանենք. պա-  
պին գաղափարը Հռոմայի ներկայութենէն  
եը կախուի, և այլն. և որովհետև աս պա-  
րագանները մեր կամքէն չեն կախուիր, ուս-  
տի ուզածնուս պէս ալ առ նշանները չենք  
կրնար գործածել, որով և ոչ գաղափար-  
ները:

44. Բասից հարկառորոքիւնը :

Ուրեմն հարկաւոր էր կամաւոր նշաններ  
գտնել որ մարդ իր գաղափարները յիշելու  
և յայտնելու համար կարենար ըստ հա-  
ճոյից գործածել: Ասոր համար բնութեան  
բարեխնամ արարիչը մեղի այնպիսի գոր-

ծարաններ պարզենք է որով բնական կեր՝  
պով կրնանք յօդաւոր ձայն հանել, որը որ  
բնա կանուաննենք . և է աս հրաշալի պարզենք  
մարդուս միայն չնորհեալ : Ասյօդաւոր ձայ-  
ները շատ գիւրութեամբ ու բաղմապիսի  
զանագանութեամբ կրնանք կազմել . ու ի-  
րենց հետ կապուած զաղափարները մեծ  
գիւրութեամբ երբ և որչափ որ կուզենք յի-  
շեցընել ու յայտնել : Թէ որ ուզենանք յի-  
շել ու յայտնել այլոց մեր ըմբռնած այ-  
րոզ ու լուսաւորոզ մարմնայն զաղափարը,  
հարկ չէ ազ ծուխը ցցընել կամ կրտկը  
աշքերնուն առջել դնել, կամ մարմնոյն  
մէկ մասին դաշիլ, հապա բառական է կրտկ  
անունն արտաքերել, և մէկէն մտքին կը  
ներկայանայ ան զաղափարն որ մարդիկ  
ըստ հաճայա աս բառիս հետ կապեր են, և  
անով հոգին իր ըմբռնած զաղափարը ո-  
րան որ ուզէ կը յայտնէ :

ԿՅ . Բառերն ընդհանուր նշաններ են :

Բառերը զաղափարներու նշաններ են  
(կէ), բայց պէտք չէ կարծել որ ամէն եղա-  
կան առ արկայի կամ զաղափարի տարբեր  
տարբեր անուններ պէտք է յարմարցընել :  
Աս բանս չէ թէ միայն նեղութիւն էր, հա-  
պա նաև անկարելի և անօգուտ . և բառե-  
րան շատութիւնը դործածութեան ատեն  
շփոթութեան պատճառ կըլլար : Անկարելի

Ե. որ մէկը արշատիւնիանապի ցիշտութիւն ազ անձնոյ, կարենայ ծառք մը ամէն մէկ տերեկն, խցապանչիւր սնեսակ թռչնոց ամէն մէկ անհատին, և կամ աշխարհէքիս մէջի անդիւ էակներուն նզական անտանը միտքը պահ էն. Բայց ենթադրմաղ թէ կարենար մէկն առ բանս ընկել, առօգուտ կըլլար, լեզուն ալ անիմանոցի. վասն զի ան անունը որով որ ես որոշեալ զաղափար մը կուզիմ զանազանել, ցի կրնար ծանօթ ըլլալ անոր՝ ռաւուն որ իմ զաղափարս պիտի հազորդեմ: Օքինակի համար. թէ որ մէկն ուրիշի մը հազորդել ուրելով դեղանեիկ ըսուած թռչնոյն զաղափարը, առ ընդհանուր բառը դործածերու տեղ՝ ուրիշ մասնաւոր անուն մը գործածել աւգենար, ըսածը մարդ չէր հասկընար. վասն զի որուն հետ որ կը խօս աի ան թռչնոյն զաղափարը կապած է դեղձանիկ բառին հետ և չէ. թէ ուրիշ մասնաւոր բառեր, որ ոչ միայն ընդհանուր զաղափարները կը բացատրեն, հազար նաև ամէն եղական զաղափարներն ալ որ ընդհանուր գաղափար բաց տակը կը բովանդակուին: Բայց թէ որ հարկաւորութիւնը պահանջէ՝ կան անտաներ ազ, որ մասնաւոր բաներու սահմանաւծ են, և Յառակ անոն կըսուին. որ ան մարդիկներու, քաղաքներու, գետերու, լեռներու, և ուրիշ առարկաներու գրայ

Կը դրուին, որոնք որ մասնաւոր անունով  
կուգենք որոշել:

46. Բաները զգաղափարները կորոշեն:

Բառերու ցիւտին մէկ ուժից օպուտն այ  
է զատել որաշել մէկմէկէ ան զարդափար,  
ները, որոնք այցելաց յատկութեամբք կը  
նմանին մէկմէկու, և մէկը մէկաչէն որո-  
շելու համար՝ հարկ կը լար իրեն բոլոր աւ-  
րիւ յատկութիւնները յիշել: Զոր օրինամբ,  
ունի բառը կը գործածեմ քոյսանուկ քած-  
ցու տարածեալ, ձեւուր, բաժանելի, հաս-  
տառուն, պինդ, հաղելի, ծառադական, կաս-  
ելի, ծանր, խիտ, արքայացրի մէջ բաժանե-  
լի, և այլն, մարդին մը: Յէտ որ առ բառը  
չի գործածէի, քանի որ առ առ մեռացը յի-  
շել պէտք ըլլար՝ արժաթին կամ ուզից մե-  
տաղի մը հետ չը լինած էրու համար, որոնց  
քանի մը յատկութեանն նման յատկութիւնն  
ներ ունի, հարկ էր առ ըստ յատկութիւնն  
ներս բոլոր շարել. որ անկարեցի կամ գու-  
նէ շատ գժուարին ըլլարան, ունի բառը  
կը գործածեմ. և առ անուամբ ան մար-  
թոցն բոլոր յատկութեանցը բովանդակու-  
թիւնը կիսմանամ:

47. Բառերը հոգոյն գործողութիւններն երաց  
կատարելու կը ծառայեն :

Բայց բառերուն օգտակարագոյն մէկ վախճանն ալ ան է որ անոնց ձեռքովը հոգույն գործողութիւնները շուտ կը լլան . և աս բանս չատերն և ոչ կը մտածեն : Ըմբռոնման, դիտակցութեան, մտադրութեան գործողութիւններն ընելու կամուռը նշաններու կարուտութիւն չունինք . վասն զի աս գործողութիւնները նոյն իսկ առարկայից ներկայութենէն առաջ կու գան . բաւական է որ մէկը չուզէ աւելի ստէւպ կրթութեամբ մտադրութիւնը գործածել, մանաւանդ հեռաւոր առարկայի մը վրայ : Բայց հոգույն աւրիշ գործողութիւնքը նոյնպէս չեն ըլլար . վասն զի առանց նշանաց ան գործողութիւնները քիչ և կամ ամեննեին իսկ չեն գործածուիր : Եւ նախ մարդ ուզածին պէս յիշտակութիւնը չէր կրնար բանեցրնել, մինչեւ որ ներկայ ըլլար ան առարկան, որուն հետ որ կապուած էր իր գաղափարը (12) . Նոյնպէս ալ երեակացութիւնը չէր բաներ, ինչուան որ պատճառաւ մը աչքի առջն չզար ան առարկան, որ երեակայել ուզած հեռաւոր առարկային հետ կապակցութիւն մը ունի (13) . և աս պարագայէն զատ մարդ ինքնիրենը յիշելու հնարք մը չէր ունենար : Յիշողութիւնը չէր կատարուեր .

վասն զի աս գործողութիւնը կըլլայ յիշե-  
լով հետաւոր առարկային անունը կամ ու-  
րիշ պարագայ մը՝ որ ան առարկային հետ  
վերաբերութիւն ունի (14). անոր համար ե-  
թէ կամաւոր նշաններ չըլլային կամ բառը  
չըլլար, ՚ի գործ չէր դրուեր : Նոյնպէս կըլ-  
լային նաև հայեցողութիւնը, խորհրդածու-  
թիւնն ու հոգւոյն ուրիշ գործողութիւնները:  
Բայց կամաւոր նշաններն ըլլալէն ետե,  
այսինքն բառ, առառ, թուանշան և այլն,  
մարդ իր գործողութիւններն ուղածին պէս  
կընէ, ու առարկայից ներկայութեանը կամ  
առձեռն չեղած ուրիշ պարագայի մը կա-  
րօտ չըլլար: Վասն զի նշաններն ուղածին  
պէս ձեռքն ունենալով ըստ պիտոյքց կըր-  
նայ յիշել ան նշաններուն հետ կապուած  
գաղափարներն, ու առարկայէ առարկայ  
անցնելու կարօտ չէ և ոչ առարկայից ներ-  
կայութեանը, և ոչ ուրիշ օտար պատճառի  
մը, որ ան առարկայից հետ վերաբերու-  
թիւն մը ունի :

48. Խելո՞ր դժուարաւ կըմբանուի բասից  
հարկաւոյնութիւնը :

Կարծես որ դժուարաւ կըմբոնենք թէ  
ինչպէս նշանք հարկաւոր են հոգւոյն գոր-  
ծողութիւնները համարձակ կատարելու  
համար : Աս բանիս պատճառն է՝ վասն զի  
մենք նախ բառերը կը սորվինք ու ետքը կի-

մանակը հոգւոյն գործորութիւնները , և  
կատարեալ բարգաւաճումը տւելի ու կըլ-  
լայ . կամ թէ մի և նոյն ժամանակ բառերը  
սորմիլով ու հոգւոյն գործողութիւններն ը-  
ննշով , կը կարծենք որ առ գործողութիւն-  
ները նշաններուն հետք հազարդութիւն մը  
չունին : Բայց նշաններուն բացարձակ հար-  
կաւորութիւնը լաւ մը հառակընալու համար ,  
քիչ մը ատեն առ նշանները մոռնանք , ու  
եռքը հոգւոյն այլևայլ գործողութիւնները  
կատարենք , և կը տեսնենք որ անօտուն-  
ներէ տարբերութիւն չենք ունենար . որո՞ք  
կամաւոր նշաններ չունենալինո՞ւ յիշողու-  
թիւն ալ չունին , այլ միայն երեակայութիւն ,  
ան ալ ուզածնուն պէս չեն կրնար գործա-  
ծել : Եւ թէ որ իրենք իրենց հեռաւոր ա-  
ռարկայ մը ներկայացընեն , ան անձուկ  
կապէն առաջ կուզայ որ իրենց ըղեղին  
մէջ ճնացած է ներկայ տուարկային ու հե-  
ռաւոր պատկերին մէջ : Անոր համար յի-  
շողութիւնը չէ որ զիրենք դէպ 'ի ան տեղը  
կը տանի , ուր որ առջի օրը կերակուր են  
գտած , հապա անօթութեան զգացմունքն  
այնպէս անձուկ կապուած է ան տեղւոյն  
ու հոն տանող ճամբուն գաղափարներուն  
հետ որ անօթութիւնը զգալուն պէս՝ ան գա-  
դապիտները կը գարթնուն :

49. Բատից հարկաւորութիւնն օրինակներով  
հաստատենք :

Ինչ ոք բախնք աս երկու նախընթաց յօ-  
դուածներաւն մէջ, արդիւմքը զանոնք կը  
հասարաւէ : Փարիզի Գիտութեանց ճեմա-  
րանին Յիշաւուակարանացը մէջ՝ կը պատ-  
մուի որ երիտասարդգ մը 'ի ծնէ խուզ պրով  
և համբ, քանակիրեք կամ քառնըշքը տա-  
րուան ականջը բացուեցաւ : Եւ ինչուան  
ան առանց թէպէտն զրսէն կրօնի այլհայր  
արյուսաքին ներգործութիւնները կընէք՝ գո-  
րանք տեսաներով էր սորվեր, բայց բոլորն  
ազ նիւթական, և տմենելին ան ներգործու-  
թեանցը հետ գաղափարը մը չէր կապած .  
իսկ Առառուծայ, հոգու, և իր գործողու-  
թեանցը բարոյապէս բարի կամ չոր ըլ-  
լալուն պայց և ոչ նանաշմանք մը ունեցեր  
էր . և ոչ իսկ սրու պիտէք թէ մահն ինչ  
է : Միավ բանիւ օրերը բոլորովին անաս-  
նոյ մը պէտ էր անցացեք . և ինք պինքը բա-  
րձրովին գաղափական ու ներկայ տռարկայից  
էր սուեր, և ան քանի մը գաղափարաց  
որ ազքովը կամ ուրիշ գրասարանքով մը  
կընդունէր . իսկ մտադրութիւնն՝ որ սաստիկ  
զգացմանց վրայ միայն կերթար՝ զգաց-  
մունքներուն հետ կը դադրէր : Աւելի զար-

մանալի է ուրիշ տասը տարուան պատա-  
նւոյ մը վրայ պատմուածը , որ 1694ին Ախ-  
թուանիոյ և Ռուսիոյ սահմանագլուխներն  
անտառներու մէջ արջերու հետ գտնուեր է :  
Ամենսին բանավարութեան նշան մը չէ  
տուեր . ոտուցներուն ու ձեռուցներուն վր-  
այ կը քալէ եղեր , և փոխանակ խօսելու  
այնպիսի ձայներ կը հանէ եղեր որ մարդ-  
կային ձայնէ ամենսին օտագր : Եւ երբոր խօ-  
սել բկսեր է , այնչափ իր առջի վիճակը կը  
յիշէ եղեր , որչափ որ մենք կը յիշենք ան  
վիճակն որ խանձարոց մէջ ունեցեր ենք .  
ուրիշ կերպ ալ չէր կրնար ըլլալ . վառն զի  
առանց կամաւոր նշաններու յիշողութիւն  
շրջար , հապա միայն քիչ մը երեակացու-  
թիւն ու հայեցողութիւն արտաքին պատ-  
ճառներէ առաջ եկած : Խորհրդածութիւնը  
ամենաքիչ , որով և զրեթէ ամենսին գո-  
ղակար խտրել չունի եղեր . բազդատելու  
կարողութիւնը քիչ , վերացութիւն ամե-  
նսին , քիչ մը դատումն , և խիստ քիչ տրա-  
մախուհութիւն : Ուրեմն պէտք է հետևցը-  
նենք որ առանց կամաւոր նշաններու ծա-  
նօթութեանց մէջ յառաջադիմութիւն մը  
չի կրնար ըլլալ , մանաւանդ թէ և ոչ խկ  
զիտութեան անունը կըլլայ :

Յ0. Բանից նշանակութիւնը բոլորովին  
կամատր է :

Գաղափարներն որ բառից ձեռքովը կը գաղթնուն , անոնց հետ ամեննին բնական կապակցութիւն մը չունին , հապա մարդկային կամաց ծնունդն է . որ է ըսել՝ թէ բառից նշանակութիւնը բոլորովին կամաւոր է : Աս ճշմարտութիւնն այնչափ բացայացած է , որ կարծես թէ ապացուցի աղ կարօտ չէ : Այլևայլ ազգք նոյն գաղափարն այլևայլ կերպով կը բացատրեն . մանաւանդ թէ նոյն ազգին մէջն ալ մի և նոյն գաղափարն այլևայլ անուններ ունի . ան բառերն որ հիները կը գործածէին՝ նորերն ամեննին չեն գործածեր<sup>1</sup> : Թէ որ բառերը գաղափարներուն հետ բնական կապ մը ունենային , ամէնքը նոյն լեզուն պիտի խօսէին , և օտար լեզուներ առբվելու աշխատութիւնը պիտի չքաշէին , որ ծանօթութեանց յառաջադիմութեանը մեծ արգելք է :

Յ1. Բառերուն յաւելուածոյ գաղափարները :

Կըլայ երթեմն որ բառ մը առվորական եղած պլասաւոր գաղափարէն զատ՝ ուրիշ

1 Ովաստ . Ար . Քերդ . 62 :

գաղափարներ ալ կը նշանակէ , որոնք Յա-  
ւելուածոյ կըսուին , և առաջ կու գան յօն-  
քերուն դիրքէն , ձայնին եղանակէն կամ  
մարմնոյն շարժմունքէն որ բառը արտաքե-  
րելու ատեն կերևնան : Չոր օրինակ մէկուն  
սուտզրոց որ ըսելու ըլլանք , չէ թէ միայն  
կիմացընենք որ շիտակը չըսեր , հապա ան  
արտաքերելու կերպէն նաև նախնատինք կը-  
նենք : Աս յաւելուածոյ գաղափարներէն  
շատ հեղու թշնամանողական ու աղտեղի  
բառեր առաջ կու գան . վասն զի չկայ բառ  
մը որ ըստ ինքեան չարամիտ իմաստ տայ՝  
թէ որ պատշաճ վայելչութեամբ արտաքե-  
րուի :

52. Լեզուի մասեկանց կարևորութիւնը գա-  
ղափարները բացատրելու և իրարու հետ  
միացընելու համար :

Գաղափարները բացատրելու հարկաւոր  
եղած բառերէն գատ , ուրիշ ձայներ ալ  
կան , որ գաղափարներն իրարու հետ կը  
կապեն , և առարկաներուն մեր վրայ ըրած  
տպաւորութեան այլնայլ կերպերը կը բա-  
ցատրեն : Անոնց ձեռքովը խօսքը կը ձեա-  
ցընենք , և այնպիսի իմաստ ու ազգուու-  
թիւն կու տանք , որ մեր մտածութիւններն  
ու մեր զգացմունքներն ուրիշի միագը դիւ-  
րաւ մտցընեն : Աս ձայներն են որ մասեր-  
կունք կըսուին ու քերականները Մակրայ ,

Նախադրութիւն, Զայենարկութիւն, Շաղիապ և  
այլն կանուանեն . ասոնցմէ են նաև Ածան-  
ցակերտ ու Հողովակերտ մասնիկները : Պէտք  
է լաւ ըմբռնել աս մասնկանց ուժն ու նշա-  
նակութիւնը , որպէս զի մարդ կարենայ  
ըստ յատկութեան գործածել : Որովհետեւ  
ասոնց ճիշդ գործածութենէն կը կախուի ո.  
ճին գեղեցկութիւնը , և խօսքն ալ անով ի-  
մանալի կը լլայ . իսկ թէ որ ատ ձայները  
սխալ կերպերով գործածուին , լսողը կամ  
կարդացողը կը չփոթի : Թէպէտեւ աս բա-  
ռերն իրենք իրենցմէ ամեննեին զաղափար  
մը չեն տար , բայց շատ գործածական են ,  
ու լեզուին մէջ ամենակարենոր , և բանը  
լաւ բացատրելու կը ծառայեն :

**ԵՅ. Բառից թիւր գաղափարաց բույշն համե-  
մատական է :**

Թէ որ բառերը գաղափարաց նշաններն  
են , կը հետեւ որ եթէ զաղափարաց թիւը  
շատ ըլլայ , բառից թիւն ալ պէտք է շատ  
ըլլայ : Եւ որովհետեւ որչափ աւելի շատ ա-  
ռարկաներ ըմբռնելու առիթ ըլլայ՝ այնչափ  
ալ զաղափարները կը շատնան (25) , ա-  
նոր համար զիտուն ու վաճառական ազգե-  
րը , որոնց մէջ զաղափարներուն թիւը  
հետզհետէ շատնալու վրայ է՝ շատ առար-  
կաներ ունենալով , բառերու կողմանէ ալ  
աւելի հարուստ են քան զոգէտ ու աղքատ

ազգերը : Հրէից ազգը թէպէտն Յունաց ազգէն աւելի հին ազգ էր, և Եզիպտացւոց մէ՛ որոնց մէջն որ երկան ատեն կեցաւ՝ իր լեզուն աճեցուցեր էր, բայց որովհետն միշտ տղէտ, աղքատ ու աննշան մնաց, իր լեզուն ալ նոյնչափ Յունաց լեզուէն բառից շատութեան կողմանէ աղքատ էր, որչափ որ Յոյնք աւելի առաջ զացած էին զիտութեանց, վաճառականութեան ու փառաց կողմանէ :

54. Ի՞նչպէս կարելի է լեզուն աճեցրնել :

Լեզուն կրնայ աճեցուիլ՝ նոր զազախար-ները բացատրելու համար՝ նոր բառեր հնա-րելով. բայց շատ անզամ ալ ուրիշ մեռած լեզուէ մը բառեր կառնեն և զանոնք կը յարմարցընեն. մեր մէջը բառերը բարդե-լով՝ լեզուին շատ հարստութիւն կրնանք տալ : Խտալացւոց լեզուին մեծ ճոխութիւնը լատինէն առած է, որուն ծնունդն է, և իր պիտոյքն անկէց կրնայ լեցընել . իսկ թէ որ լատինը բաւական շըլլայ, յունէն կառնէ . որ լատինին մայրն է ու քան զայն աւելի ճոխ : Արևմտեան լեզուաց մէջ խտալերէ-նէն ետեն զաղղիերէնը լատինէն շատ բառ առած է . զաղղիերէնին մէջը շատ բառ կայ, որ լատինութիւնը զուտ պահած է, և շատ ալ որ յունութիւնը : Ուրիշ արևմտեան լեզուներն ալ լատինէն կամ ուրիշ լեզուէ

— 69 —

բառեր առած են պահայլ դիպուածներու կամյեղափոխութեանց պատճառաւ<sup>1:</sup> Բայց նոր գաղափարներ նոր բառերով բացատրելու համար, թէ ուրիշ լեզուէ առնուած ըլլան և թէ նոր հնարուած, ոչ եքրէք ըստ քմաց, հապա լեզուին կանոնացը համաձայն պիտի ըլլան. իսկ աս կանոնները բացատրելու տեղը հոս չէ<sup>2:</sup> Բայց պիտնալու ալ է կուինտիլիանոսին խօսքը թէ նոր բառը առանց վտանգի չեն շինուիր:

1 Հայերէնին մէջ հին առենը Պարսից բառեր մտած են, ու արաբացւոց աէրութեանն առեն արաբացի բառեր, իսկ խաչակրաց ժամանակը գաղղիացի բառեր:

2 Գիրք Ա. Դ. Ե. :





## ԳԻՐՔ ԵՐԿՐՈՌԴ

ԴԱՏՈՒՄՆ

Հոգին զաղափարներն ըմբռնելէն ետե ,  
կըսկսի անոնց վրայ այլնայլ տեսութեամբ  
դիտողութիւններ ընել ինչ կերպով որ կա-  
րելի է : Եւ որչափ որ ատ դիտողութեանց  
մէջ առաջ երթայ՝ հետզհետէ զաղափար-  
ներն իրարու բաղդատել կըսկսի , որ անոնց  
իրարու հետ կամ ներկայացուցած առար-  
կայիցը հետ համաձայնելուն կամ անհա-  
մաձայնելուն վերաբերութիւնները գտնէ ,  
Աս զործողութիւնը Դատումն կըսուի . և ո-  
րովհետեւ մեր մտացը ծանօթութեանց մէջ  
յառաջաղիմութեանն երկրորդ քայլն է աս ,  
անոր համար աս երկրորդ զիրքն ալ անոր  
վրայ կը խօսի :

## ԳԼՈՒԽ Ա.

ԳՅՈՒՄՆ ԵԴ ՆՅԱՅԻԾՍՈՒԹԻՒՆ

---

55. Դատումն ինչ է :

Երբոր մեր գաղափարները բաղդատենք  
և ըստ մեր տեսութեանք վրանին համա-  
ձայնութիւն մը տեսնենք, իրարու հետ կը-  
միացընենք զանոնք և բառովը. և աս Հա-  
տատել կըսուի. իսկ երբոր տեսնենք որ ի-  
րարու անհամաձայն են, իրարմէ կը բաժ-  
նենք, և աս բանը կը բացատրենք չէ բա-  
ռով, որ կըսուի Ժիտել : Ուրեմն Դատումն  
աս երկու գործողութիւններով կըլլայ (18).  
և անով կը ցցընենք թէ առարկաները մեր  
վրայ ինչ տպաւորութիւն ըրած են, և ան  
խօսքովը կը բացատրենք զգացածնիս : Հո-  
գին ձեան գաղափարը կըմրռնէ, նոյնպէս  
սպիտակորեան գաղափարը . և ասոնց վրայ  
ունեցած գիտակցութեամբը կիմանայ որ  
աս երկու գաղափարներն իրարու հետ կը  
համաձայնին, ուստի զանոնք իրարու հետ  
կը միացընէ ու կը հաստատէ թէ ձիսն է

սպիտակ . իսկ ընդ հակառակն կը տեսնէ  
որ նոյն ձեան գաղափարը չի պատշաճիր  
սեռորեան գաղափարին հետ , ուստի զա-  
նոնք իրարմէ կը բաժնէ ու կը ժխտէ թէ  
ձիւնն ոչ ե՝ սև : Ուրեմն դատումը գաղա-  
փարաց բազգատութիւնն է՝ անոնց իրարու-  
համաձայնիլը կամ տարածայնիլը ճանչնա-  
լու համար :

56 . Նախադասութիւնն ինչ է :

Ինչպէս որ գաղափար մը բացատրելու  
համար բառի կարօտ ենք , այսպէս ալ դա-  
տում մը բացատրելու համար . բայց ո-  
րովհետև կրկին գաղափար կայ դատման  
մէջ , հարկ կըլլայ անկէ կրկին բառ գոր-  
ծածել . և ինչպէս դարձեալ ան գաղափարը  
ները կը հաստատենք կամ կը ժխտենք է  
կամ չկ բայով , նոյն եմ բայը պէտք է որ  
գտնուի դատման բացատրութեանը մէջն  
ալ : Այդ դատումը բացատրելու համար  
բառից միութիւնը Նախադասութիւն կը-  
սուի : Առջի յօդուածը յիշուած օրինա-  
կին մէջ հոգին ձեան ու սպիտակութեանն  
գաղափարն ըմբռնելով կը տեսնէ որ սպի-  
տակութիւնը ձեան կը պատշաճի . մինչեւ  
հոս դատումն է . իսկ երբոր աս դատումը  
բացատրէ ե ըսէ , ձիւնն ե սպիտակ , ահա  
աս բացատրութիւնը կըլլայ նախադասու-  
թիւն : Ուստի դատումն որ հոգին մտքին

մէջ կընէ , լոք<sup>4</sup> կանուանէ Մտառը նախա-  
դասորիւն . իսկ բառից միաւորութիւնն որ  
զայն կը բացատրէ , Զայնական նախադաս-  
րիւն կամ արտայայտութիւն :

57. Նախադասորեան մասերը :

Տրամադրանք մասնաւոր անուն կաւ տան  
ան գաղափարաց որով կը բաղկանայ նու-  
խադասութիւնը , և ան բային որ գանոնք  
կը միացընէ կամ կը բաժնէ : Ուստի ան  
գաղափարը որուն վրայ բան մը կը հաս-  
տատուի կամ կը ժխտուի՝ Ենթակայ նախա-  
գասութեան կըսուի . ան գաղափարն որ կը  
հաստատուի կամ կը ժխտուի՝ Ստորոգեքի  
կամ Մակդիր . իսկ բայը՝ որ գաղափարնե-  
րը կը միացընէ կամ կը բաժնէ կըսուի ֆոդ  
կամ Շաղկապ : Աս նախադասութեանս մէջ  
ձիսն է սպիտակ , ձինը որուն վրայ սպիտա-  
կութիւնը կը հաստատուի , ենթակայ է .  
սպիտակն որ ծեան կը պատշաճի , ոտորո-  
գելի է . իսկ բայը է կամ չէ , որ ենթակայն  
ստորոգելիին հետ կը միացընէ կամ անկէց  
կը բաժնէ , զօդ կըսուի : Ենթակայն ու ըս-  
տորոգելին մէկ անունով Եզերք կամ Մայրք  
նախադասութեան կըսուին :

58. Կրձատ նախադասութեանց :

Ամէն նախադասութեանց մէջ միշտ  
յայտնի չեն դրուիր եզերքը կամ բայը ,  
հապա մէկը կամ մէկալը զանց կառնուի  
ու գօրութեամբ կիմացուի : Չոր օրինակ ,  
աս նախադասութեանս մէջ կեսար յաղրեց .  
ստորոգելին չկայ կամ բային հետ միացեր  
է , որ պարզ ու սովորական կերպով պէտք  
էր ըսել կեսար եղաւ յաղրող . տեղ ալ կայ  
որ կրնայ մարդ ենթակայն ալ թողուլ ու  
ըսել եղաւ յաղրող . այսինքն՝ կեսար եղաւ  
յաղրող . բայն ալ կրնայ ձգուիլ . դու այր ան-  
պիտան . այսինքն դու որ անպիտան մարդ  
ես : Երբեմն բայը մինակ ամբողջ նախա-  
դասութիւն մըն է . զոր օրինակ . որուայ .  
փայշատակէ . այսինքն՝ երկինքն և որուացող .  
երկինքն և փայշատակող : Խօսքին մէջը հարկ  
է շատ անգամ . կրճատ նախադասութիւն-  
ներ գործածել . ապա թէ ոչ՝ խօսքը ճա-  
պաղ , ճանձրալի և անտանելի կըլլայ :

## ԳԼՈՒԽ Բ.

ՆԱԽԾԴԱՍՈՒԹԵՍՆՑ ԱՅԼԵՒՏԵԼ ՏԵՍՄԿՆԵՐԸ

---

### 59. Հաստատողական ու ժխտողական նախադասութիւններ :

Հատ տեսակ կը բաժնեն սովորաբար նա-  
խադասութիւնները , բայց մենք հոս զիխա-  
ւորմերը միայն կը միշենք . որովհետև ըստ  
մեծի մասին գործածութեան մէջ ատ տե-  
սութիւնները մեծ օգուտ մը չունին : Ուստի  
ան նախադասութիւնն որով կը հաստա-  
տուի թէ ստորոգելին ենթակային հետ  
կը պատշաճի , Հաստատողական կը սուի . զոր  
օրինակ մահկանացու և մարդը . սիրելի և ա-  
ռաջինորդիներ : Իսկ թէ որ ստորոգելին են-  
թակայէն բաժնուի ու ըստուի թէ իրարու չեն  
պատշաճիր , նախադասութիւնը Ժխտողա-  
կան կը սուի . զոր օրինակ մահկանացու չէ  
հոգին . սիրելի չէ մոլորդինը :

60. Ճշմարիտ կամ սուս նախադատքիւն :

Հաստատողական կամ ժխտողական նախադասութիւնները ճշմարիտ կը լլան, թէ որ ստորոգելին ենթակային իրաք պատշաճի կամ չպատշաճի. իսկ Սուս կը լլան թէ որ նախադասութեան հաստատած պատշաճողութիւնը կամ անպատշաճութիւնը գաղափարներուն իրարու հետ ունեցած իրական առընչութեան անհամաձայն ըլլան։ Զոր օրինակ, ձիւնը ձերմակ է. երջամիկ չէ ագահը. աս երկուքն ալ ճշմարիտ նախադասութիւններ են. վասն զի առջի նախադասութեան մէջ ճերմեռթիւնն իրապէս կը պատշաճի ձեան. երկրորդ նախադասութեան մէջ երջանկութիւնը ներհակ է ագահ հին էութեանը։ իսկ թէ որ ըսեմ թէ երկիրս արեւե մնե է, շուսինը դիմահաւար մարմին չէ, նախադասութիւնները սուս կը լլան, որովհետև երկիրս արեւն պղափկ է, լուսինը դիմահար մարմին է։

61. Պարզ, բաղադրեալ, խառն նախադատքիւն :

Ան նախադասութիւնն որ մէկ ենթակայու մէկ ստորոգելի ունի, Պարզ կը սուսի. զոր օրինակ, շատ ժամը է ուկին։ իսկ թէ որ շատ

Ենթականեր կամ շատ ստորոգելիներ ըլ-  
լան՝ Բաղադրեալ կըսուի . զոր օրինակ յաջո-  
ղուրիւնն ու ձախորդորիւնն , աղքատուրիւնն  
ու հարատորիւնն , կեանքն ու մահը Աստուծ-  
մէ կու գան . կամ Աստուծ է ամենակարող ,  
անսահման , անմտան , անհուն , և այլն , բա-  
ղադրեալ նախադասութիւններ են . վասն զի  
մէջերնին քանի ենթակայ կամ ստորոգելի  
կան նէ , նոյնչափ դատմունք կամ նախա-  
դասութիւններ կը ցցըննեն : Խսկխառն կըսուի  
նախադասութիւնը երբոր ենթակային կամ  
ստորոգելւոյն հետ միանան մէկ կամ շատ  
նախադասութիւններ , որ Միջանկեալ կը-  
սուին . զոր օրինակ մարդն որ իմացական  
եակ է , պէտք է զԱստուծ սիրէ՝ որ իր ստեղ-  
ծողն է . — որ իմացական եակ է նախադա-  
սութիւնը միջանկեալ է , մարդ ենթակային  
հետ միացած . որ իր ստեղծողն է՝ ուրիշ միջ-  
անկեալ նախադասութիւն մըն է՝ Աստուծ  
ստորոգելիին հետ միացած : Ասոնցմէ յայտ-  
նի կերենայ բաղադրեալ ու խառն նախա-  
դասութեանց իրարմէ տարբերութիւնը :

62. **Միջանկեալ ենախադասորեանց վրայ ինչ  
դատաստան ընելու է :**

Միջանկեալ նախադասութիւնը՝ կամ են-  
թակային և կամ ստորոգելւոյն զաղափա-  
րը պարզաբանելու համար է . . որ է ըսել  
մէկին կամ մէկալին մէկ յատկութիւնը կը  
բացայայտէ . և կամ թէ երկուքէն մէկուն

Հետ այնպէս կապուած է որ զլխաւոր նախադասութեան ճշմարտութիւնը կամ արտութիւնը միջանկեալ նախադասութեան հետ կապակցութենէն կը կախուի : Թէ որ պարզաբանելու համար է , միջանկեալ նախադասութիւնը վերցուի ալ նէ , զլխաւոր նախադասութիւնը ճշմարիտ կը մնայ . իսկ թէ որ զլխաւոր նախադասութեան ճշմարտութեանը կամ ստութեանը հետ կապակցութիւն ունի , զլխաւոր նախադասութիւնը միջանկեալէն բաժնել չըլլար : Զոր օրինակ , յիշած օրինակին մէջ որ իմացական եակ է միջանկեալ նախադասութիւնը՝ մարդ ենթակային պարզաբանութիւնն է . ու մէկալ միջանկեալ նախադասութիւնը , որ իր առեղծողն է . Աստուած ստորոգելոյն զաղափարը կը պարզաբանէ : Աս միջանկեալ նախադասութիւնները վերցընելու ազըլլանք՝ զլխաւոր նախադասութիւնը միշտ ճշմարիտ կը մնայ , թէ մարդ պէտք է զԱստուած սիրե : Բայց թէ որ ըսեմ , Ան մարդն որ Աստուծոյ պատուիրանները կը պահէ , կը փրկուի , միջանկեալը՝ որ Աստուծոյ պատուիրանները կը պահէ՝ զենթակայ մարդն իր ընդարձակ նշանակութենէն ամփոփելով , զլխաւոր նախադասութիւնը կը հաստատէ թէ ամէն մարդ չի փրկուիր , հապա ան միայն որ Աստուծոյ պատուիրանները կը պահէ . ուստի թէ որ միջանկեալ նախադասութիւնը դուրս թողուի , զլխաւոր նախադասութիւնն որ անով ճշմարիտ էր , ա

ուանց անտր սուտ կըլլայ։ Ուրեմն զիխաւոր  
նախագասութիւնը միջանկեալ նախադա-  
սութենէն պէտք է լաւ զանագանել, որպէս  
զի զրողը կամ խօսողը մէկուն տայ մտա-  
դրովթիւնը, չէ թէ մէկալին։ և որպէս զի  
իմացուի թէ միջանկեալ նախագասութիւնը  
էական մասն է զիխաւորին, չէ նէ եղերա-  
ցը բացայայտութիւն մը, աս բանս թէպէտ  
և հեղինակին մոքէն կրնայ իմացուիլ։  
բայց աւելի ապահով ընդհանուր կանոնն  
աս է, թէ միջանկեալ նախագասութիւնն  
ան ատենը էական մասն է, երբոր առանց  
ան նախագասութեան ենթակայն ու ստո-  
րոգելին իրարու չեն պատշաճիր։

### 63. Պայմանական նախադատուրիւն։

Պայմանական կըլլայ նախագասութիւնը  
երբոր երկու նախագասութիւն թէ որ պայ-  
մանական մասնկամբ կամ անոր համա-  
զօր կերպով մը իրարու հետ կապուին։ աս  
նախագասութեանց առջինը կըսուի նա-  
խորդ, ետքինը Հետևորդ։ Զոր օրինակ, թէ  
որ ագահ է՝ թշուառ է ։ թէ որ ատարինի մարդ  
է՝ երջանիկ է ։ — թէ որ ագահ է, ու թէ որ ա-  
տարինի մարդ է՝ նախորդ են ։ իսկ թշուառ է,  
երշանիկ է՝ հետևորդ են։ Պայմանական նա-  
խագասութեանց ճշմարտութիւնը կիմա-  
ցուի մասանցն իրարու հետ ունեցած կա-  
պակցութենէն։ Զոր օրինակ, որովհետև

թշուառութիւնն աղահաւթեան հետ կապաւած է, ու երջանկութիւնն առաքինութեան հետ, աս նախադասութիւնները ճշշմարփտ են: Իսկ թէ որ աս հարկաւոր կապակցութիւնը չըլլայ, նախադասութիւնը կրնայ սուս ըլլալ. ինչպէս է աս նախադասութիւնը. բէ որ ազակ է՝ կարաւել գիտե. աս նախադասութիւնը կրնայ սուս ըլլալ, որովհետեւ հարկաւոր վերաբերութիւն մը չկայ աղահ ըլլալու և կարաւել գիտնալու մէջ. բայց թէ ասանկ ըսէինք, իբէ պարող է՝ կարաւել գիտե, իբաւ կըլլար:

#### 64. Տարանջատ նախադասուրիւն:

Թէ որ նախադասութիւն մը երկու նախադասութենէ բաղադրած ըլլայ, և նախադասութեանց մէկը հաստատողականն ու մէկալը ժխտողական ըլլայ, ու մնխտկացն մէկ, բայց առորոգելիններն այրեաց, կատարողական մէկ ու ենթականներն այլնաց, Տարանջատ կամ Բանանական կըսուի: Զարօրինակ, Ճոխուրիւն և ոչ առաջինորիւն ներբոյ անկեալ են վոսխուրեանց բախարին. առ նախադասութեան մէջ երկու նախադասութիւն կայ, մէկը հաստատողական՝ մէկալը ժխտողական. այսինքն առխուրիւնը ներբոյ անկեալ են վոսխուրեանց բախարին, որ հաստատողականն է. իսկ ժխտողականն է առաջինորիւնը յէ ներբոյ անկեալ վոսխուր-

թեանց բախտին . և աս նախադասութեան  
մէջ երկու ենթակայ կայ ու մէկ ստորոգե-  
մի : Այսպէս կըսէ Ովրատիոս . Զերկինս և  
ոչ զոգիս փոփոխեն որ ընդ ծովս յածին . այս-  
ինքն որ յածին ընդ ծովս զերկինս փոփոխեն .  
որ յածին ընդ ծովս ոչ փոխեն զոգիս . հոս մէկ  
ենթակայ կայ ու երկու ստորոգելի :

65. Բացբարձական նախադասութիւն :

Բացբարձական կըսուի նախադասութիւն  
մը երբոր հաստատուի թէ ստորոգելի մը  
մէկ ենթակայի մը միայն կը պատշաճի ,  
կամ ենթակայ մը մէկ ստորոգելի մը մի-  
այն կը բովանդակէ : Զոր օրինակ , Աս-  
տուած միայն և ամենակարող բացբարձական  
նախադասութիւն է , որովհետեւ ուրիշ որ և  
իցէ ենթակայի վրայ չի կրնար ատ ամենա-  
կարողութիւնը պատշաճիլ Աստուծմէ զատ :  
Գիճն երկայն և միայն . աս նախադասու-  
թեամբ երկայնութենէն զատ ուրիշ ու իցէ  
ստորոգելի չի պատշաճիր զծին : Բացբարձա-  
կան նախադասութիւնը թէ ենթական մեր-  
ժէ և թէ ստորոգելին , շատ անզամ կրնայ  
սուտ ըլլալ . որովհետեւ շատ դժոր է ամէն  
մերժուած ենթականերն և կամ ենթակայի  
մը ամէն պատշաճ յատկութիւնները ճանչ-  
նալ : Ուստի առաջ լաւ մը պէտք է բացբար-  
ձական նախադասութիւնը կշռել . բայց ե-  
թէ երբոր մարդ բացայաց ըմբռնէ ստո-

քաղեւոյն ենթակային հետո ոչնչցած բաց-  
ընդունկան կապակցութիւնը, ինչպէս յի-  
շած օրինակը թէ Աւտուած միայն և ամենա-  
կարող, այնպիսի նախավաստթիւն մըն է  
որ պարակոյած չի վերցըներ :

66. Ըեղիանուր, մասնաւոր ու եզական  
նախադասուրիւններ :

Նախադասութեան մը ենթական կրնայ  
ընդհանուր, մասնաւոր ու եզական ըլլալ :  
Հնդթակային աս այլեայ ընդարձակութե-  
նէն կը հետեւի որ նախագաւութիւնն ազ  
ըստաց Ըեղիանուր, Մասնաւոր և Եզական : Ա-  
մէն մարդիկ մահանացու են . ընդհանուր  
նախադասութիւն է, վասն զի ենթական  
ամէն մարդիկ ընդհանուր է . Ամանք մար-  
դիկ գրառեն են . մամնաւոր է նախագաւու-  
թիւնը, ենթակայն ամանք մարդիկ մասնա-  
ւոր ըստացն, իբրև ամէն մարդկանց մաս  
մը . քայլց թէ որ ըստմ, Յրագիու Եզաւար կը-  
րին էր, աս նախադասութիւնն եզական է,  
վասն զի ենթական մէկ ամոն մը միայն կը  
նըստնակէ : Ուրեմն մասնական ու եզական  
նախադասութեանց առարկերութիւնն է, որ  
մասնական նախագաւութեան ենթական  
ունաբուշ է, իսկ եզականին որոշեալ : Իսկ  
ընդհանուր նախադասութիւնը կամ թնա-  
գականական կը ըստ, և կամ Բարոյական . մա-  
սնացագիտք ընդհանուրին ամենափեն բացու-

ուութիւն շըլլար , բարոյականէն կրնայ ըլլալ : Զոր օրինակ , թէ որ ըստնք Ամեն մարդիկ մահկանացու են , բնագանցական ընդհանուր չանուր նախադասութիւն է . որովհետեւ մարդ չկայ առ մահութեանէ ազատ ըլլայ . բայց թէ որ ըստնք՝ Ամեն հին հառմայեցի զինուր ևերք կտրիմ էին , բարոյապէս ճշմարիտ կըլլայ նախադասութիւնը , վասն զի վաստամիրտ զինուր ալ կրնար ըլլալ : — Ընդհանուր նախադասութիւնները թէ հաստատուր գական կրնան ըլլալ և թէ ժխտողական :

67. Ներհական , հակասական . եերներհական  
նախադասուրինենիր :

Թէ որ երկու նախադասութեանց ենթական ու ստորոգեալը նոյն ըլլայ , բայց մէկը հաստատողական ու մէկալը ժիշտողական , ընդդիմակը կըստին : Բայց որովհետեւ այլմայլ բնութեամբ կրնան ըլլալ աս ընդդիմակ նախադասութիւնները , անոր համար ալ այնայլ անոնն կառնեն : Թէ որ երկուքն ալ ընդհանուր կամ թզական ըլլան՝ Ներհական կըստին . զոր օրինակ , Ամեն մարդ ողջ է : — Ոչ ոք մարդ ողջ է . Ներոն անգրուրեան հրեշ մըն էր . Ներոն անգրուրեան հրեշ մը չէր : Թէ որ նախադասութիւններուն մէկն ընդհանուր ըլլայ ու մէկալը մասնաւր , Հակասական կրութին . զար օրինակ , Ամեն մարմին ծանր է — Մարմին մը ծանր չէ :

իսկ թէ որ երկուքն ալ մասնաւոր ըլլան ,  
Ենթերհական կըսուին . զոր օրինակ Մար-  
մին մը տարածեալէ — Մարմին մը տարածեալ  
չէ : Գիտնալու է որ եթէ երկու ներհա-  
կան նախադասութիւններն ընդհանուր ըլ-  
լան , ու ստորոգելին հարկաւ չպատշաճի  
ենթակային՝ հապա պատահմամբ միայն ,  
սուտ կըլլան . զոր օրինակ , Ամեն մարդ  
գիտունէ — Ոչ ոք մարդ գիտունէ : Իսկ հակա-  
տական նախադասութեանց ընդհանուրը  
սուտ ալ ըլլայ , մասնաւորը կրնայ ճշմա-  
րիտ ըլլալ . ինչպէս , Ամեն մարմին պինու  
է , սուտ է . Ոմանք մարմինք պինու չեն , ճշ-  
մարիտ է : Ենթերհականք երկուքն ալ կըր-  
նան ճշմարիտ ըլլալ ու երկուքն ալ սուտ .  
զոր օրինակ , Ոմանք դատարորք արդարու-  
թիւնը կը վաձանեն — Ոմանք դատարորք զար-  
դարութիւնը չեն վաձաներ . աս երկու նախաւ-  
դասութիւններն ալ կրնան ճշմարիտ ալ ըլ-  
լալ՝ սուտ ալ ըլլալ : Ուրեմն բուն ընդդիմա-  
պութիւնն ընդհանուր կամ եզական նա-  
խադասութեանց մէջ կըլլայ . միայն թէ  
ընդհանուր նախադասութեանց ստորոգե-  
լին պէտք է որ ենթակային էական ըլլայ՝  
որ ընդդիմադրութիւն ըլլայ :

68. Խուտորմակ նախադասութիւն :

Նախադասութիւն մը ուրիշ նախադա-  
սութեան խուտորմակ կըսուի թէ որ մէկին

ենթական մէկալին ստորոգելի ըլլայ , ու  
մէկալին ստորոգելին առջինին ենթակայ .  
բայց անանկ որ նախադասութիւնն առջի-  
նին պէս ճշմարիտ մնայ : Չոր օրինակ , Հա-  
ւասարակողմ եռանկիւնը հաւասարանկիւն է .  
ասոր խոտորնակն է աս . Հաւասարանկիւն  
եռանկիւնը հաւասարակողմ է : Մարդե է կեն-  
դանի բանառ — Բանառը կենդանին մարդ  
է : Նախադասութիւն մը խոտորնակ ըլլալու  
համար պէտք է որ ենթակային զաղափա-  
րը ստորոգելւոյն զաղափարն ամբողջ բո-  
վանդակէ . ուստի թէ մէկ մաս մը միայն  
պարունակէ , նախադասութիւնը խոտոր-  
նակ չի կրնար ըլլալ . և մէկն որ ընէ , սուտ  
կըլլայ : Որովհետեւ մարդ ըսելով կը հաս-  
կըցուի բանառը կենդանի , ու բանառը կեն-  
դանի ըսելով մարդ կը հասկըցուի , խոտոր-  
նակ նախադասութիւնը ճշմարիտ եղաւ .  
բայց թէ որ ըսենք թէ մարմինը գոյացու-  
րիւն է , չի կրնար ըսուիլ թէ գոյացուրիւնը  
մարմին է . որովհետեւ գոյացուրիւն ստորո-  
գելին մարմին ենթակայէն աւելի ընդար-  
ձակ է , ենթական ստորոգելիին մասն է :  
Աս բանս հաստատողական նախադասու-  
թեանց վրայ հասկընալու է . վասն զի ժըխ-  
տողական նախադասութիւնները մարդ  
միշտ խոտորնակ կրնայ ընել՝ բաւական է  
որ ենթական ալ ստորոգելիին ալ զոյական  
ըլլան : Ուստի թէ որ ըսեմ , Ոչ ոք մարդ  
քար է , կրնամ նոյնպէս ճշմարտութեամբ  
ըսել , Ոչ ոք քար մարդ է :

## ԳԼՈՒԽ Գ.

ՄՈՒԱՐ ԴԱՏՄԱՆՑ ՊԵՏՉԱՌԱՆԵՐԸ

---

### 69. Մարդ ինչպէս կը մոլորի:

Գաղափար գաղափարի հետ ունեցած  
վերաբերութիւնը քննելու ատեն երբոր  
մարդ զանոնք իրարու կը բաղդատէ և կը  
դատէ, շատ անզամ ան բանն որ պէտք  
էր ժխտել՝ կը հաստատէ, կամ կը ժխտէ որ  
պէտք էր հաստատել։ Ասկէց առաջ կու  
դայ անթիւ մոլորութիւններ՝, որ ճշմար-  
տութիւնը գտնելու արդելք կը լան։ Մար-  
դիկ աւելի կը տրտնջան իրենց մոլորու-  
թեանցը վրայ՝ քան թէ ուղղել կը ջանան։  
Հապա մանաւանդ շատ անզամ ինքն թոկ  
մարդն արդելքներ կը հանէ, ու կրծանք ը-  
սել թէ աչուըներն ալ կը գոյէ ճշմարտու-  
թեան լուսոյն գէմ երբ աչքին ալ զարնուե-  
լու ըլլայ. ուր ընդհակառակն իր անմէն հը-  
նարքն ու ջանքը պիտի ըլլար իր սխալ զատ-  
մանցը պատճառները փնտըռել, որպէս զի  
կարենայ ուղղուիլ։ Աս զլիսուս մէջ համա-

ուստութեամբ ջանանք մոլորութեանց պահ  
խառոր աղքիւրները միայն բացատրեն՝ ան-  
կարենի ըլլալով բոլորն համրելը, վասն ովե-  
այնչափ շատ են ու այնպէս դժուարակըն-  
ճիւն, որչափ որ իրաբմէ գանադան ու զը-  
ժուարահան են մարդկանց խառնուածքը,  
կրքերը, գաղափարներն ու մուսծութիւն-  
ները :

### 70. Զգայարանաց խարեւորիւնը :

Ինչպէս որ գգայարանք մեր գաղտփառ-  
րաց տռապին աղքիւրներն են (կ), այսպէս  
և տռապին պատճառ մոլորութեանց անոնք  
կը սեպուին : Ոմանք զգայարանաց չտրա-  
չար դէմ կը խօսին, ու չտփէն աւելի կար-  
համարեն անոնց վկացութիւնը : Աւստի ի-  
մանալու համար թէ ինչպէս կըլլայ որ ըլլ-  
գայարանք զմենդ խարեն, ամէն զգացմանց  
մէջ իրեք բան իրարմէ զանազանելու է :  
Եւ. Առարկային ըմբռնումը, որ գգայարա-  
նաց ձեռքովը կընդունինք. և աս բանիս  
մեջ ոչ մոլորութիւն կըլլայ, ոչ մթութիւն  
և ոչ չփոթութիւն : Բ. Գաղափարի մը վե-  
րաբերութիւնը մեզմէ զուրս եղած առար-  
կայի մը հետ . աս կողմանէ ալ մոլորու-  
թիւն չըլլար : Գ. Հոգւոյն ըրած դատումը  
թէ ունեցած գաղափարն իրապէս առար-  
կային հետ համեմանտ է, և թէ առարկան  
այնպէս է՝ ինչպէս որ գգայարանաց ձեռ:

քով կրմբոնենք . և աս դատումն ահա մողու-  
րական կրնայ ըլլալ : Զոր օրինակ , հոգին  
տեսանելեաց ձեռքով արևուն զաղափարը  
բոլօրակ կրմբոնէ , տրամագիծը հազիւ ոտ-  
նաշափ մը . և աս կերպով ըմբոնած դա-  
ղափարն արևուն կը յարմարցընէ . առա-  
ջին ու երկրորդ գործողութեանց մէջը մո-  
լորութիւն չկայ . բայց թէ որ դատէ թէ առ  
կերպով ըմբոնած արևուն զաղափարը ի-  
րապէս կը պատշաճի արևուն , և ըսէ թէ  
արել բոլորակ ձեւ մը ունի՝ տրամագիծը հա-  
զիւ ունաշափ մը , աս կերպով եղած դատու-  
մը սուտ է : Ապա ուրեմն մոլորութիւնը հո-  
գւոյն ըրած դատմանը մէջն է , համարելով  
թէ ըմբոնած առարկային զաղափարը ճիշդ  
այնպէս է , ինչպէս որ զգայարանք ազգե-  
ցին : Ասկէց զատ՝ որովհեաև միտք պէտք  
է որ խարէութիւն ըլլայ , իսկ զգայարանքը  
նիւթական ըլլալով չի կրնար խարել , ուա-  
տի պէտք է ըսել , թէ խարէութիւնը՝ որով  
և մոլորութիւնը՝ հոգւոյն ըրած դատմանը  
մէջն է՝ զգայարանաց վկայութեանը կոյր  
գկուրայն հետեւելովը :

71 . Դաստիարակուրենէ առաջ եկած  
մոլորութիւնները :

Մարդս տգէտ կը ծնանի , և ան տգիտու-  
թենէն ոտք ոտք գուրս կելլէ : Բայց որո՞նք  
են իր առջի կրթիշները : Նախ խեղճ տգէտ

կնիկ մը սովորաբար , որուն միտքը տեսակ տեսակ նախապաշարմունքներով լեցուն՝ իբրև ապացուցեալ ճշմարտութիւններ դեռահասակ տղուն կը հազորդէ զանոնք : Ասկէց է զաղափարաց ան մոլար ու անկանոն լծորդութիւնները , որով մութին գաղափարը վախի հետ կը կապեն , սիրոյ՝ ատելութեան և ուրիշ յօժարութեանց զաղափարն այնպիսի առարկայից հետ , որ ըստ ինքեան անտարբեր են , կամ թէ ամեննին վերաբերութիւն մը չունին : Ետքը տղան դաստիարակի մը կամ վարժապետի մը առաջնորդութեան տակ կանցնի . որ եթէ միտքը բաց ու խոհեմ մարդ է , և իր աշակերտը լաւ կրթելու հոգ ու կամք ունենայ , յուսպի է աղէկութիւն մը . բայց թէ որ դժբաղդութեամբ տգէտ , չար ու խաբեռապի մը ձեռք ինկնայ , չէ թէ միայն առջի առած մոլորդութեանց մէջ աղէկ մը կը հաստատուի , հապա անոնց վրայ ալ աւելի վրնասակար մոլորդութիւններ կաւելցընէ . և այսպիսի դժբաղդութիւնները քիչ չեն : Կրնանք աս դաստիարակութեան մոլորդութեանց տակ ձգնլ ան ամենայն մոլորդութիւններն ալ , զորոնք կամաց կամաց կընդունինք այնպիսի մարդկանց կենակցութենէն , որ ըստ մեծի մասին տգէտ են , ու մենք կամ 'ի հարկէ և կամ դիպուածով հետերնին կը վարուինք :

## ԳԼՈՒԽ Դ.

ԿՐԹԵՐԵ ՅՈՒՅԾ ՆՊԱԾ ՄՈՒԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

---

72. Կրքերն զմարդ ինչպես մորորոքեան  
կը տանիի:

Հազիւ թէ մարդ ան տարիքը հասնի ,  
որ բանավարութիւնը քիչ մը բացուած ըլ-  
լալով կարենայ ուղիղ դատում մը ընել ,  
կըքերը կը զօրանան և միտքը կը խա-  
ւարեցըննն . և թէ որ հաստատուն ու բա-  
րեկիրթ խելքը օրէնք չդնէ , անթիւ մո-  
լար դատմունքներու պատճառ կըլլան . ա-  
նանկ որ կրնանք ըսել առանց տարակու-  
սի , որ մոլորութիւնները մեծազոյն մա-  
սամթէ կըքերէ առաջ եկած են . և աժիկայ  
կէս մը կրից իրենց ունեցած բնական ու-  
ժէն է , կէս մըն ալ իւրաքանչիւր մարդուն  
խառնուածքէն զայրացած ըլլալէն , որուն  
վրայ շատ ազգեցութիւն ունին բնութիւնը ,  
կլիման , կերակուրը , թոյլ կամ խիստ դաս-  
տիարակութիւնը և ուրիշ բազմակնճիռն  
պատճառներ :

73. Վախէ, կասկածէ, անվատահոքենէ,  
սրտի չարութենէ կամ բարութենէ :

Նախ վախը, որ տկարութեան անմեկ-  
նելի ընկերն է, շատ անգամ մեղի մեծ վր-  
տանգ մը կերևցընէ հոն՝ ուր որ վտանգի  
շուրջ մը հազիւ կայ: Վախէն առաջ կու  
գայ կասկածն ու անվատահութիւնը, որով  
տեսակ տեսակ յանդուգն դատմունքներ կը-  
նենք, որ պարզ մտաց ցնորդ են: Աս տեսակ  
դատմունքները սրտի չարութենէն ալ կըր-  
նան առաջ գալ, որ սովորաբար ենթա-  
դրել կու տայ թէ ուրիշներն ան բնաւորու-  
թիւնն ունին ինչ որ չարասիրտ մարդ մը  
ունի: Բնդհակառակն օրտի չափազանց  
բարութիւնն ալ ամէն բան բարի կողմը  
կտռնէ, և շատ անգամ բարի գտամունք-  
ներ ընել տալով, զմեզ մեր կամքը նենդա-  
ւոր մարդկանց դարանին և որոգայթին  
մէջ կը ճգէ, որոնք բագմաթիւ են: Ասան-  
կով սրտին թէ չարութիւնը և թէ չափա-  
զանց բարութիւնը շատ անգամ ամենա-  
ծանր մոլորութեանց պատճառ կը լին:

74. Նախանձորդաբենէ :

Նախանձորդութիւնը վախի ու միանգա-  
մայն սիրոյ ծնունդը՝ որչափ մոլորութեանց

ու շփոթութեանց պատճառ եղած է և միօ-  
րինակ կըլլայ : Աս կիրքը զմարդ գերի ը-  
րած խելքը զիսէն կը տանի , ազգականու-  
թեան ու բարեկամութեան սրբազան կա-  
պերը կը խորտակէ , և մտաց տեսութեանն  
առջեն թանձր վարագոյր մը ձգած՝ դէպ ՚ի  
զահավէժ անդունդը քշէ կը տանի :

75 . Օտարին վրայ չափազանց սէրեն  
ու Անձնասիրուրենեն :

Ուրիշի վրայ չափազանց սէրը , անոր մո-  
լութիւններն առաքինութիւն սեպել կու  
տայ , և կարծել կու տայ թէ սիրելոյն հա-  
ճոյիցն և օգտին կաժէ ո և իցէ հնարք բանե-  
ցընել , և թէ անոր համար ո և իցէ գործք օ-  
րինաւոր է ընել : Չափազանց անձնասիրու-  
թիւնն արդար բարի ու գեղեցիկ կերեցընէ  
մերըրածը , ու թօզ չի տար մոլորութիւննիս  
ուզգել . որովհետեւ կարծենք թէ անանկով  
մեր պատույն անարդանք կը հասնի : Անձ-  
նասիրութենէ առաջ կու գայ հպարտու-  
թիւն և զայլս արհամարհել . որովհետեւ  
հպարտը միշտ գէշ կը սեպէ զայն որ իրեն  
մտածութեանցն ու գործոցը չի հետենիր ,  
թէպէտեւ մոլորական ու այլանդակ ըլլայ  
իրենինը : Անձնասիրութենէ կելլէ նաև ան-  
կարգ փառասիրութիւնը , ինք զինք ամե-  
նայն պատույ արժանի սեպելով . անոր  
համար ամենայն գործք որչափ ալ վատ ու

մոլի ըլլայ՝ վայելուչ կերևնայ, բաւական է  
որ զինքն իր վախճանին հասցընէ :

76. Աճանական շահախնդրութենե :

Նոյն չափազանց անձնասիրութեան աղ-  
բիւրէն առաջ կու գայ անձնական շահա-  
խնդրութիւնը : Եթէ աս ըլլայ մէկու մը ա-  
մէն զործոց շարժիչն և իբրու կեղրոնը, ուղ-  
ղակի 'ի վնաս կըլլան մարդկային ընկերու-  
թեան . այնպիսին սիրող է և ատող մի-  
անգամայն, իր վարմունքը կը փոփոխէ որ  
կերպն որ իր շահուն աւելի ծառայէ . ու  
օրինաւոր կը սեպէ ջարգուրուրդ ընել գա-  
նիկայ որ կը կարծէ թէ իրեն սեպհական  
օգտին արգելք կրնայ ըլլալ :

77. Բարկութենե :

Բարկութիւնն զմարդը կատաղի խենթ  
կը գարձընէ, ու միտքը կուրցընելով թող  
չի տար որ իրաց կերպարանքը, ձնն ու ա-  
ռընչութիւններն ստոյգ կերպով զանազա-  
նէ . կապա ամէն բան իրարու խառնել տա-  
լով անդրադարձութեան անկարող կընէ  
և անընդունակ ուղիղ դատմունք ընելու .  
ուստի շատ անգամ բարկութենէ այլայ-  
լած վնասակար մոլորութեանց մէջ կիյ-  
նանք, ու ետքն անազան կը զղջանք :

78. Ատելութեան :

Ատելութիւնն ատելի առարկային բոլորովին անմեղ գործոցը վրայ ալ միշտ թոյն կը թափէ ու կը բարեպասէ . որով շատ անգամ ինչ որ առօնօք դովիճ ենք՝ զայն արհամարհել կու տայ . և որապէս ո՞ի հակասութիւն չերևնայ , սուսպումուտ պատճառների արդարացընել կը ջանայ մեր փոփոխամեռութիւնը , ու թող չի տար խոստովանիլ թէ կիրքն է որ կը գրդէ ատ այլանգակ ու սուսպատճենքն ընմլրւ : Ատելութենէն առաջ կու գայ վրէժիմողոքութեան փափաքը . և վրէժն պանելու համար ամէն կարելի հնարք կը բանեցընէ մարդոր՝ ատելի անձը կամ աշխարհէս վերցընէ՝ թէ որ կը նայ , կամ զոնէ թշուառութեան մէջ ձգէ :

79. Փափաքէ և Յոյսէ :

Փափաքն ու յայն ալ ոչինչ ընդհատ ու ընչ կրքերէ՝ գևեղ խարէութեան մէջ կը ձգեն : Թէ որ աս երկու կրքերը սաստիկ ըլլան , մեզի ու և իցէ բան բողոքութիւն տաքրեր կերևցընեն քան զար են : Ինչ բանի որ եռանդուն փափաք և յայս օւնինք , կարծենք թէ կարելի է զիւրաւ առանց դժուարութեան ձեռք ձգել . անանկ որ առանց

միտ դնելու գէմ ելլող արգելքներուն ո և  
իցէ պզտիկ նշան մը՝ որ ըստ ինքեան ան-  
տարբեր բան մըն է կամ հեռաւանց վերա-  
բերութիւն մը ունի մեր փափաքին ու յու-  
սոյն, անոր անմիջական ու հարկաւոր պատ-  
ճառ կը սեպենք, և թէ անտարակոյս մեր  
փափաքը պիտի լեցընէ, և ան կերպով ե-  
տենէն կիյնանք : Միշտ աս երկու կրքերուն  
մէջ մարդ դատմունքն ըստ ճշմարտութեան  
իրաց չըներ, հապա ըստ այլայլեալ երես-  
կայութեանը : Անոր համար ինչ որ կը  
փափաքինք, դիւրին կը կարծենք :

80. Զարմանք :

Զարմանքը տգիտութենէ ու նորութենէ  
առաջ կու գայ, և երեսակայութեանը վրայ  
սաստիկ տպաւորութիւն կընէ, և անսվ ա-  
ռարկայք իրապէս ինչ որ են նէ՝ կը փոփո-  
խէ : Քիչ մը կարգէ դուրս գեղեցկութիւն  
կամ տգեղաւթիւն՝ զարմանքէ բռնուած  
մարդուն Աստղիկ կամ Մեգերա կերենաց :  
Եթ այնչափ ճշմարդիքէ թէ չափազանց գար  
մանքէն սուստ գաւառունքներ կը չըն, որ մի  
և նոյն առարկան պազ արեւանք քննիլու  
ըլլանք, ան որ առաջ մեր գարմանքը ըստ-  
ժեց, հասարակ աննշան բան մը կերենաց .  
բաւական է որ ուրիշ կիրք վրայ չընայ որ  
գարմանքին ուժը պահէ, կամ թէ առջի  
տպաւորութիւնն աւելի սաստիացընէ :

Բայց հարկաւոր չէ խօսքերնիս երկնցը-  
նել աս նիւթիս վրայ թէ կիրքերը որչափ  
մոլորութեանց պատճառ կըլլան՝ որովհե-  
տև արդէն ամենուն ծանօթ բան է :

### ԳԼՈՒԽ Ե .

ՀՈԳԻՈՑ ԿԾՐՈՂՈՒԹԵԱՆՑ ՍՆԱՅՏԵՐՈՒԹԻՒՆՆԵ-  
ՐԻՆ ԱՌԱՋ ԵԿԱԾ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

### 84. Բանափարուրեան տկարութեաններ :

Հոգւոյն կարողութեանցն անկատարու-  
թիւնն առջիններէն ոչինչ ընդհատ մելո-  
րութեանց աղրիւր մըն է . և նախ առաջինն  
է միտքն ու տրամախոհելու կարողութիւնը :  
Հատ ճշմարտութիւն չենք կրնար հասկը-  
նալ մինչև որ շատ մը չաշխատինք ու եր-  
կան տրամախոհութիւններ չընենք . և աս  
բանիս համար պէտք է որ բանափարութիւ-  
նը կամ խելքը լաւ կրթուած ու զօրաւոր  
ըլլայ, ու օգնական առած անխոնջ մտա-  
դրութիւնը, երազ ու զօրաւոր յիշողութիւ-  
նը, զաղափարաց բացայացտ զանազանու-  
թիւնը . միով բանիւ՝ ան ամենայն հոգւոյն  
գործողութիւնները, որոնց վրայ խօսեցանք

առջի գրքին Ա. և Բ. պլիսներուն մէջը և շատ անգամ առ ձիրքերը պահսելէն դիւրաւ պատմունքներ կըլլան :

82. Անդրադարձարեան պակառքնենեն :

Թէ որ բանավարութեան բնական տկարութեանը հետ անդրադարձութեան պակառքիւնն ալ միանայ, անկարելի է որ ազատ ըլլանք թանձր ու վտանգաւոր մօլորութիւններէ, ու յայտնի անտեղութիւններն իբրև առած ընդունելին : Անդրադարձութեան պակսութենէն է որ ապացուցնալ ճշմարտութիւններ կը սեպենք ան ամենայն ծուռ դատմունքները, որ տղայութենէ սկըսեալ հետզհետէ կըստանանք . և զէշ դատաժիարակութեամբ կը զօրանան վրանիս ; և երկան սովորութեամբ մտաց մէջ խորունկարմատ կը ծպեն . և մենք անփոյթ կըլլանք գանոնք քննելու և ծառութիւննին իմանալու թւատի իբրև ճշմարտութիւն ուրիշներուն աղ կը վարդապետնք, և մեր գործողութեանցն ալ իբրև կանոն կը պաշտենք : Եաւ անգամ ալ այնպէս կը յամառինք սուս կարծեաց մը վրայ, որ թէպէտներհակ կտղ մէն յաղթահարիչ վաստեր ալ դիմացնի դրուի, ՚ի վերայ այսր ամենայնի մեր ունեցած սուս սկզբունքներէն կտ չենք կենարք և թէ որ յանկարծ հակառակ պատճառարանութիւններէ բռնադատուինք պեղիք

տալ, իրբե հերքող զօրաւոր պատասխան՝  
մեր կարծեաց ապացոյցները լաւ հասկը-  
ցուած չեն կըսենք, և մտքերնիս չենք փո-  
խեր : Ընդ հակառակն թանձր մոլորութիւն-  
ներն ու յայտնի անտեղութիւնները՝ բա-  
ւական է որ մեր սիրած սկզբանցը համա-  
ձայն ըլլան, իրբե պատգամ կընդունինք :  
Աս բանիս անթիւ օրինակ կայ . մանաւանդ  
մարդկանց այլնայլ կրօնից պատճառաւ :  
Անհաւատ մը կրապաշտ մը՝ որ կաթին հետ  
ծծեր է սուտ կրօնքին վարդապետութիւն-  
ները, որչափ ալ հաստատուն ու իրական  
պատճառներով իր հաւատքին անտեղու-  
թիւնն ապացուցանես, իր մոլորութենէն  
չի դառնար :

83. Գահավեժ դատմունքեւ :

Անդրադարձութեան պակսութենէն ա-  
ռաջ կու գայ գահավեժ դատմունքը՝ ան-  
թիւ մոլորութեանց աղբիւր : Գահավեժ կըլ-  
լայ դատմունքը թէ որ մէկն առանց գազա-  
փարները ճշգելու, և իրարու հետ կապը  
քննելու՝ մէկէն՝ մէկ վրանին բան մը հա-  
տատէ կամ ժխտէ, ու չմոտածէ թէ հաս-  
տատելու կամ ժխտելու պատճառ կայ թէ  
չկայ : Թէ որ մարդ մէկիկ մէկիկ քննէ այն-  
շափ մոլորութեանց պատճառը, որոնց մէջ  
ամէն օր մարդիկ կիյնան, կը տեսնէ որ  
մեծ մասը դահավեժ դատմունքէ առաջ  
կու գայ :

84. Վկայութենե :

Դարձեալ անդրագարձութեան պակսութենէն է, որ քանի մը անուանի մարդկանց կարծիքները պատղամի տեղ կառնենք . անանկ որ կարծես թէ անոնց վկայութեանը ծանրութեանը տակ զլուխնիս կը ծռենք, և չքննած և ոչ վրան մտածած՝ թէ իրենց խօսքն ինչ ապացոյցներու վրայ հաստատուած են, վրան վայրկեան մըն ալ կասկածիլը յանդգնութիւն ու անխելքութիւն կը համարինք : Մէկը արիստոտէլեան աշակերտի մը իբրև թէ ձեռքով շօշափելով ցցուց որ ջղերուն արմատը չէ թէ սրտին, հապա ըզեղին մէջն է . և պատասխան աս լսեց . ըսածդ կընդունէի թէ որ Արիստոտէլ հակառակը զրած չըլլար : Ահա ասչափ մեծ յարգ կու տար անմտածողութեամբ Արիստոտէլի խօսքին, և աւելի ճշմարտութեան լուսացն գէմ աչքը կուզէր գոյել, քան թէ Արիստոտէլին խօսքէն գուրս ելլել : Ասկէց կըլլայ որ այսպիսի հռչակաւոր մարդկանց կարծիքն ապացուցեալ և աներկրայելի սկզբունք սեպելով, մեր պատճառաբանութեանցն ու ծանօթութեանցը հիմն դնելով զանոնք՝ հետեւանքներ կը հանենք : Բայց թէ որ սկզբունքը յանկարծ ծուռ ըլլայ նէ, ինչ հետեւանքներ չեն ելլեր:

85. Նորասիրութենել:

Նորութեան սէրն ալանզրադութեան  
պակասութեամբը շատ մոլորութիւններու  
պատճառ կը լլայ: Նորութիւնը զերևակայ-  
ութիւնը կը չարժէ, զարմանվը կը զրգուէ,  
կը զմայլեցընէ զմեզ զեղեցիկ և նորելուկ  
վարդապետութեան մը վրայ. և ատեն չտա-  
լով որ քննութեամբ ու մոտածութեամբ կը շ-  
ռենք ան պատճառաց ուժը որոնց վրայ որ  
հիմնած է՝ շատ անգամ իբրև զրութիւն կը ն-  
դունինք ան բանն որ և ոչ ենթադրութիւն  
կարժէր ըսել: Զենք ժխտեր թէ եզեր են  
ենթազրութիւններ որ ժամանակ անցնե-  
լով զրութիւն են դարձեր. բայց ան առեն  
երբոր յետ երկար փորձերու իրաց ճշմար,  
դութեանը համաձայն դանուեր են. և ա-  
նանկով մարդկային ծանօթութեանց մեծ  
օգուած եղած է. բայց ոչ եթէ անպատճառ  
կերպով որ յանդգնութեան կերթայ ծայրը:

86. Ամեն բան զիտեալ ուզելու ունայնա-  
սիրութենել:

Անոնց ինչ ըսենք որ ամէն բան զիտ-  
նալու և ամէն բանի վրայ խօսելու զրգիռ  
մը ունայնամիրութիւն մը ունին: Փօնտիյ-  
լեաք կըսէ թէ «Կերևնայ որ մեր հետա-

քրքրութիւնը գոհ կըլլայ մթին ու շփոթ կեր-  
պով ալբանը զիտնալով։ Բայց թէ որ մթին  
ու շիոթ ըլլան զաղափարները, իրաց ճշ-  
մարիտ կերպարանքը կամ ամեննին չենք  
տեսներ, և կամ ամեննին անորոշ։ և չկըր-  
նալով ստոյդ յարաբերութիւնները ճանչ-  
նալ, բաղդատութիւնները մոլորական կըլ-  
լան, ու դատմունքները սխալ։ Շատեր կան  
որ հանրապիտական հմասւթեանց իղձ մը  
ունին . և կարծելով թէ ընդհանուր է ունե-  
ցած ծանօթութիւննին, ծուռ շիտակ՝ կու-  
զեն ամէն բանի վրայ դատաստան ընել,  
ու սխալելու վտանգին միտ չդնելով միայն  
խօսիլ կը նային։ Աս ամէն բան անդրա-  
դարձութեան պակսութենէն առաջ կու  
գայ . վասն զի թէ որ մտածելու ըլլային թէ  
ամէն մարդ ամէն բանի համար չէ, ու ա-  
մէն զիտնալու բանն ամէն մարդու տաղան-  
դին, յօժարութեանն ու վերաբերութեանցը  
յարմար չի գար, իրենք զիրենք ըստ այնու  
կը բանէին։ Դարձեալ փորձը կը ցցընէ թէ  
մտադրութիւն չի կրնար ըլլալ ան ուսմանց  
որոնց մարդ ոչ վերաբերութիւն և ոչ յօ-  
ժարութիւն ունի . և երբոր մտադրութիւնը  
պակսի՝ ոչ զաղափարաց կապակցութիւն  
կը մնայ, և ոչ մոտադրութենէն կախուած  
հոգւոյն մէկալ զործողութիւնները (10 և որ  
զկեի) . անանկով զաղափարներն իրենց  
ճշմարիտ տեսութեամբը չներկայանալով,  
դատումը գէշ կըլլայ :

87. Շատ գործոց պատճառներուն  
տղիտուրենեն :

Շատ ծուռ զատմունքներ. առաջ կու զան  
այլեայլ հանդիպած երևութից պատճառնե-  
րը չզիտնալէն : Եթէ տղիտութեան ատեն-  
ները տեսնէին որ ելեքտրական մարմնէ-  
մը կայծեր կելլէ , կախարդութիւն կը սե-  
պէին : Երբեմն պատճառը չզիտնալնուն՝  
կը ժխտեն ան գործքերը , որոնց զոյութեա-  
նը վրայ տարակոյս չի կրնար ըլլալ . ամե-  
նասխալ զատաստան : Թէ որ միայն ան  
գործքերը ճշմարիտ սեպել ուզենայինք ո-  
րոնց որ պատճառը յայտնի է , ոչինչ գրե-  
թէ ծանօթութիւն պիտի ունենայինք : Ան-  
մտութիւն է ուրանալ մարմնոց ծանրու-  
թիւնը , հոգւոյն մարմնոյն հետ կապը ,  
շարժման մէկ մարմնէ մէ կալ մարմին անց-  
նիլը , և ուրիշ այսպիսի ճշմարտութիւններ  
անոր համար միայն՝ որ չենք գիտեր թէ աս  
երեսոյթներն ինչպէս կը հանդիպին :

88. Յիշողուրեան տկարուրենեն  
ու դիւրագիոփոխ յօժարուրենեն :

Նոյնպէս մեր շատ մոլորութեանցը պատ-  
ճառ է յիշողութեան տկարութիւնը , որով  
երբեմն ունեցած զաղափարնիս կամ բո-

լորովին կամ ըստ մասին մտքերնէս ջնջուելով, ու զանոնք նորոգելու ալ փոյթ չունենալով, մթին կը թողնենք, և ան վիճակին մէջ զանոնք իրարու բաղդատելով, սուտ դատմունքներ կընենք: Թէ որ առ բանիս վրայ յօժարութեան փոփոխականութիւնն ալ աւելնայ, հետզհետէ մոլորութեանց թիւը կը շատնայ. որովհետեւ բոլորավին մասնաւոր գիտութեան մը չպարապելով հապա բանէ բան ցաթկըռտելով, ձեռուընիս եղածը կարհամարհենք, և առջինին նորէն ետեէն կըլլանք. անանկ որ զազափարները կիսով մասամբ միայն սորվելով, և բանի մը պայծառ և որոշ զազափար չստանալով, բոլորը մէկտեղ խառնակ բան մը կը ձեանայ, և անկէց անթիւ մոլորութիւններ առաջ կու զան:

89. Ասոյգ ծանօթարիւններ ստանալու  
միջոցներուն պակառքնեն:

Շատ սխալ գատմանց մէկ պատճառն ալ է միջոցներու պակսութիւնը, որոնց ձեռքովը կրնայինք ուղղել առաջուց ստացած մոլորութիւններէն որոնց մէջ գեռ վտանգ կայ իյնալու: Աս պակսութիւնը կրնայ ըլլալ նախ դիւրութիւն և կամ պատշաճ միջոց չունենալէն, որ կարենայ մէկն այնավեսի փորձեր ու դիտողութիւններ ընել, որ

ճշմանը տութիւնը փնտուելու և զաներն հարկաւոր է: Կամ չի արենալ էն այնպիսի անձանց հետ կենաւկցիլ ու անոնց խորհուրդը հարցընել, որ կրնան մեզի լոյս տալ: Երկրորդ՝ մէկը կրնայ դիւրութիւն ունենալ, բայց հարկաւոր ճարտարմտութիւնն է պակսիղ՝ անծանօթութիւններն և անմիջոցներն ըստունելու, որ ՚ի ճշմարտութիւն կտուածնորդեն: Երրորդ՝ անխուսափելի տպիառաթեան մէջ կը փտաին անոնք, որ դիւրութիւն ալ ճարտարմտութիւն ալ ունին, բայց կամք չունին: Ճարտարնութեանց ետևէ ըլլալը, ամէն բանի անհոգութիւնը, և կամ մասնաւոր ուսման ու մտածութեան հակառակութիւնը՝ արգելք կը լայ ճշմարիտ ծանօթութիւններ շահելու, և բիւր վտանգաւոր մոլորութեանց մէջ կը ձգէ: Այդպիսիներն իրենց հողին բանի տեղ չդնելով իրենց ամէն հարստութիւնը մարմնոյն պիտոյից կը գործածեն: և յիմար շուայլութեամբ զանձեր կոչընչացընեն իրենց ախտերը տածելու, և պղտիկ մաս մըն ալ չեն գործածեր հարկաւոր ծանօթութիւններ ըստանդալու: Բւստի թէպէտ իրենց ծննդեանը և իրենց բաղդին պատճառաւ համարմանք, մեծարանք, կարողութիւն ու իշխանութիւն ունենան, բայց առ ամէն տռաւանցութիւններէ զանոնք կը կողոպտեն այնպիսի անձինք, որ թէպէտ վարի աստիճանները իրենց տառանդովը զանոնք կը գերազանցնեն: Այդպիսիները կոյր ու միանգա-

մայն զերի ճն . կոյր՝ վասն զի պէտք է որ  
միշտ իրենց առաջնորդ առնեն գուրիշ մը .  
առաջ թէ ոչ՝ զահավէժներու մէջ կը գլու-  
րին . զերի՝ վասն զի միշտ զիտուն մարդիկ .  
ներու ձեռքին . տակ կը մնան . որովհետեւ  
տղիտին ագորմելի վիճակն է միշտ նուասա  
ծառացաւթեան մէջ մնալ . Աս բանիս օրի-  
նակ գտնելու համար պէտքը չէ շատ հե-  
ռուներն երթալ :

### ԳԼՈՒԽ Զ.

ԸՆԱՇ ՄՈԼՈՐՈՒԹԵԱՆՑ ՊԵՏԵԱՇԽԵՐՈՒՄ ԴԵՔԵՆ  
ԸՆՆՈՒԻ ԿԱՆՈՆԵՐԲ

90 . Ունեցած մոլորութիւններն ուղղելու  
ընդհանուր կանոն :

Թէ որ այսչափ զանազան պատճառներ  
կան որ մեզի սուտ զատմաւնքներ ընել կու-  
տան , և եթէ այնչափ արգելք որ ճշմար-  
տութիւնը գնուրուել ու գտնել չեն թողներ ,  
փիլիսոփան ինչ պէտք է ընէ որ ընկած  
մոլորութիւններէն ազատի ու նոր մակորու-  
թեան մէջ չինայ : Ունեցած մոլորութիւն-  
ներն ուղղելու կանոնն աս է՝ որ նար գիտ-  
նական կեանք մը սկսի , ու խիստ կերպով

քննէ առջի ունեցած զաղափարները . և  
ան բաները միայն ճշմարիտ համարի , ո-  
րոնց որ ճշմարտութիւնը բացայայտ ու ան-  
երկբայելի սկզբունքներէ առաջ եկած է .  
և ով որ իրաց ճշմարիտ ծանօթութեանը  
հասնիլ կուզէ , պէտք է աս կանոնը լաւ  
պահէ : Ան բանավարութիւնն որ տղայա-  
կան հասակին զաղափարներովը լեցուած  
է , այնպիսի զաղափարներով կըսեմ որոնք  
կոյր զկուրայն հաւտալէն , նախապաշա-  
րեալ գաստիարակութենէ , ու դիպուածնե-  
րէ կելլեն , ուրիշ բան չէ՝ բայց եթէ շտե-  
մարան այլանդակ մոլորութեանց : Ուրեմն  
պէտք է նախ միտքն ամենայն նախապա-  
շարմունքներէ մաքրել , ու ճիշդ քննութեան  
տակ ձգել , որ ըստ իրենց բնութեանը գա-  
տէ բաները , և ոչ թէ ըստ իրեն նախապա-  
շարեալ երեակայութեանն ու մտաց : Թէ  
որ մէկն աս ճամբան բռնէ , յուսալի է որ  
յաջող վախճան մը ունենայ :

91. Մորորորիւններէ ազատ մնալու  
մասնառ կանոններ :

Իսկ ազատ մնալու համար այնպիսի մո-  
լորութիւններէ , որոնց մէջ մարդ կընայ իյ-  
նալ , հետևեալ կանոնները պահելը օգտա-  
կար է :

Ա. Զկայարանաց միայն վկայութեամբը  
դատմունք պէտքը չէ ընել . հապա պէտք է

նաև շատ դիտողութիւններ ու փորձեր ը-  
նել . և ատ դիտողութիւններն ու փորձերն  
ալ ազատ մտքով պէտք է ընել : Բայց ըզ-  
գայարանքն ալ որպէս զի աներկբայելի  
կերպով ծառայեցընէ , պէտք է առարկա-  
ներուն հեռաւորութեանն ու մեծութեանը  
համեմատ գործիքներ բանեցընէ :

Բ . Կրթի մը մէջ գտնուած ատեն զզու-  
շանալի է դատումն ընելէն . որովհետեւ կիր-  
քը բանավարութեան վրայ զօրացած՝ ինքը  
դատումն ընել կու տայ . հապա սպասել  
մինչև որ միտքը հանդարտի : Դարձեալ  
պէտք է խղճմտանքը քննել ու առանձնա-  
ցած լաւ մը մտածել որ չըլլայ թէ ծածուկ  
շահախնդրութենէ միտքը յորդորուի աս  
քան թէ ան բանն ընտրելու : Աս կերպով  
աչքին կապը վերուցած՝ կը տեսնէ մարդ  
առջնի գահավէժը :

Գ . Ան բանն որ չենք գիտեր , պէտքը չէ  
վրան դատմունք ընել . հապա պէտք է նախ  
հարկաւոր տեղեկութիւններն առնել , որ-  
պէս զի դատել ուզած գաղափարներուն ի-  
րարու հետ ունեցած վերաբերութիւնը պայ-  
ծառ . և որոշ տեսնենք : Եւ թէ որ կարելի չէ  
ան տեղեկութիւնները անձամբ ստանալը ,  
ինչ նիւթի վրայ որ կուզենք դատաստան  
ընել , ան նիւթին հմուտ եղողներուն հար-  
ցընենք :

Դ . Թէ որ մէկուն խելքը տկար է , պէտք  
է ուժովցընել , անխոնջ մտադրութեամբ  
այնպիսի զրքեր կարդալով որ բացայայտ

ու կանոնաւոր ոճով մը գրուած են, ու բանավարութիւնը զօրացընելու յարմար։ Ասքանիս շատ օգտակար է տրամարանական, բնագանցական ու բնաբանական և 'ի վերքան զամենայն չափաբերական ուսմունքը։ Կրթութեամբ չէ թէ միայն մարմնոյ ուժը, հապա մտաց ուժն ալ կաճի։

Ե. Զըլլայ որ մէկը բանի մը վրայ դատաստան ընէ, մանաւանդ թէ որ իրեն կերպով մը վերաբերութիւն ունի, մինչև որ լաւ մը չէ կշռած ու հասուն խորհրդով վրան չէ մտածած։ Իրարու բաղդատելու գաղափարներն ամենայն կարելի տեսութեամբ պէտք է քննել, որպէս զի իրենց այլեայլ վերաբերութիւններն երեսն ելեն։ ասանկով գահավէժ չըլլար գատումը։

Զ. Պէտք չէ որ փիլիսոփան իր կարծիքին այնպէս կապուի որ՝ ինչ ալ անոր դէմ ըսուի, բոլոր մոլորութեան տեղ դնէ։ Հապա իր մէկ հատիկ նպատակը պէտք է որ ճշմարտութիւնն ըլլայ. ուստի երբոր իր մըտածութեանը սխալ ըլլալն իմանայ, խոստովանելու չամըշնայ։ Ուրեմն ամենեին կուսակցութեան հողի պիտի չունենայ, և ոչ երբէք ջանք հակառակորդին յազթելու, հապա ճշմարտութիւնը ճանչնալու. վասն զի ուսումնական վիճաբանութեանց մէջ յաղթութիւնը ճշմարտութեան կողմը բռնելն է։

Է. Դատումն ընելու ատեն պէսլք չէ կոյր զկուրայն ուրիշի խօսքին կապովիլ, միայն թէ Աստուծոյ խօսքը չըլլայ. հապա իր խել-

Քին լուսովը պէտք է դատաստանը քննել :  
ու իրաց ճշմարտութեանը համեմատ կա-  
ռավարել : Ամէն մարդ կրնայ սխալիլ որ-  
չափ ալ մեծահամբաւ ըլլայ . և թէ որ կըր-  
նայ մոլորիլ , կրնայ ուրիշներն ալ մոլորու-  
թեան տանիլ . ուստի ամեննեին պէտքը չէ  
և և իցէ վարժապետի խօսքին վրայ երդումն  
ընել , ինչպէս որ կըսեն :

Ը . Մարդ պէտք է աւելի ան զիտութեա-  
նը ետեկ ըլլայ առ որ աւելի ախորժ կիմա-  
նայ , ու իր հանճարին աւելի յարմար է ,  
վասն զի ան բանին վրայ աւելի մատզրու-  
թիւն կընէ : Մի և նոյն ատեն շատ բանի  
ետեկ պէտքը չէ ըլլալ , մանաւանդ թէ որ ի-  
րարու անյարմար են . հատա պէտք է աւե-  
լի զո՞ ըլլայ քիչ ու պայծառ և որոշ գա-  
ղափարներ ունենալու , քան թէ շատ՝ բայց  
բոլորը մթին ու շփոթ : Պէտքը չէ այնպիսի  
նիւթերու ձեռք զարնել որ ունեցած կա-  
րողութենէն վեր է . հատա միշտ պէտք է  
յիշել Որատիոսի ան ոսկեղէն խրատը .

Առեք , բանահիւաք , ուժոյ ձերում նիւթ'ի կըչիռ ,  
Քըննելով 'ի ձիգ իմ ուսպետ իցենքերող՝ իմ հետո  
ըմբոսա :

Ում ըստ կարի իւր 'ի դէպ' իրն ընտրեսցի ուցի  
ուշով .

Ոչ բանից յակտ աղբիւր՝ ոչ կարդ յըստակ պա-  
կասեսցէ :

Աւո-եսո Քէրթ . 39 :

Թ . Նորութեան պէրը չափաւորելու է և

իրաց ճշմարտութեանը վրայ կանոնաւորելու է . ապա թէ ոչ՝ յանդզնութեան ու մըտախաբութեան կերթայ :

Ժ. Թէ որ գործքի մը պատճառը չգիտցուի , պէտքը չէ ըստհաճոյից պատճառ մը տալ , և ոչ այնպիսի պատճառ ընդունիլ որ ունեցած նախապաշարմանցն աւելի համաձայն կու գայ . հապա պէտք է ստայդը փնտըռել . և թէ որ կարելի չըլլայ կտնելը՝ պէտք է տղիտութիւնը խոստովանիլ : Աներեսոյթները որոնց պատճառը թէպէտ չի գիտցուիր , բայց վրանին կասկածիլը յանդզնութիւն ու յիմարութիւն է՝ պէտքը չէ ուրանալ . վասն զի ատ տղիտութիւնը կրնայ առաջ գալ հարկաւոր տեղեկութիւնները բաւականապէս չունենալէն :

ԺԱ. Պէտք է նորոգել ան գաղափարները որ ժամանակաւ կամ յիշողութեան տեղութեամբը բոլորովին կամ ըստ մասին վնջուած են , և պէտք է վրանին նորէն քըննութիւն ընել . և որչափ որ կարելի է պայծառ և որոշ ընելէն ետե , այնչափ պէտք է կրկնել որ յիշողութեան ունակութիւն մը դառնան , ու բոլորովին ընտանի ըլլան :

ԺԲ. Բան մը ընտրելէն ետե՝ պէտք է որ կամքը բոլորովին ան բանին վրայ իյնայ , և ոչ երբէք թողու զայն և ուրիշ բանի անցնի , քանի որ միտքն ան բանին պայծառ և որոշ զաղափարն ստացած չէ , և այնպէս վրան տիրած չէ որ վտանգ չըլլայ անոր ծանօթութիւնն ալ կորսնցընելու :

Ժ.Դ. Մարդ այնպիսի գիտութեանց ետևէ պիտի չըլլայ , որոնց ստոյգ տեղեկութիւնն ստանալու համար ոչ զիրութիւն ոչ յաջողութիւն և ոչ հարկաւոր տաղանդն ունի . վասն զի աշխատանքն ու ժամանակը պարապը կերթան , որ օգտակար բանի մը կը ռնար գործածել :

Ժ.Դ. Դեղ մը չեմ կրնար ճարել անոնց , որոնք որ ամեննին կամք չունին , ու զատարկապորտութեան , մոլութեանց ու անկարգ գուարճութեանց ետևէ են , ոչ բան սորվելու հոգ ունին և ոչ ետևէ ըլլալ կուզեն . և զանոնք ալ՝ որ սիրտ կընեն իրենց ողբալի վիճակն աչուշնուն առջև դնել՝ թըշնամի կը համարին : Ցնորեալ հիւանդի կը նմանին այդպիսիք , որ դէպ ՚ի գերեզման վագելով կուզեն մէկդի ընել ան բարերար ձեռքն որ իրենց հիւանդութեանը դեղ կը մատուցանէ : Սաստիկ դժբաղդութիւն մը որ անկարգութեանց հետևանքն է՝ զուցէ այդպիսիներն իրենց թմրութենէն զգաստացընէ :

## ԳԼՈՒԽ Է.

ԱՆՈՐՈՇ ԲՅԱՆԵՐԵՆ ԾՐԱՋ ԵԿԱՆ  
ՄՈԼՈՐՈՒԹԻԱՆՆԵՐԸ

---

92. Բառերուն անորոշութիւնն ինչ է :

Բառերը մեզի շատ օգուտներ ունին, ինչպէս որ Ա. զբքին Դ. զլխին մէջ ցցուցինք. բայց միանգամայն շատ մոլորութեանց ալ աղբիւր են թէ որ ճիշդ որոշուած չըլլան թէ ինչ զաղափար պիտի բացատրեն : Աս տեսակ մոլորութիւնները որչափ շատ են և արգելք ստոյգ զիտութեանց, նոյնչափ ալ շատ անգամ անհող կանցնինք : « Բառերը, կրսէ լոք, միջնորդ են մեր մտացն ու անոր նկատել նըմբոնել ուզած ճշմարտութեանը մէջ : Արդ ինչպէս որ օդն՝ ուսկից տեսանելի առարկայից ճառագայթները կանցնին՝ շատ անզամ մեր աչքին առջև մթութիւն մը կը պատէ, ու իրեն մթութեամբն ու անորոշութեամբը իմացականութիւնն ալ կը շփոթէ, ասանկ են բառ երն ալնկատմամբ անզափարաց որ կուզենիք ըմբոնել » : Երբորբառ մը

բա չի հասկըցուիր , այսինքն որոշ ու ձիչգ չի գիտցուիր թէ ան բառին տակն ինչ զաղափար կը պարունակի , կամ բառը իր բացարելու զաղափարէն տարբեր զաղափարի կը տարուի , կամ թէ պարզապէս անունը կառնուի առանց գիտնալու թէ ինչ զաղափարի պէտք է պատշաճեցընել . ասոնցմէ որն ալ ըլլայ , բառը միշտ Անորոշ կը սուի :

93. Բառից անորոշութիւնը ինչ բանե առաջ կու գայ :

Բառից աս անորոշութիւնն առաջ կու գայ՝ մէյմը բուն իրենց անկատարութենէն , որով երկդիմի կամ անհաստատ նշանակութիւն կառնուն . վասն զի բառերուն նշանակութիւնն ըստ կամս դրուած ըլլալուն (50) , բառին հետ հարկաւ կապուած չէ . մէյմըն ալ բառերը գէշ գործածելէն : Առաջին պատճառարին վրայօք գիտնալու է որ բառերը սահմանուած են յիշողութեան օգնել՝ մեր մըտածութիւններն անկորուստ պահելու , և հոգւոյն գործողութիւններն աւելի գիւրութեամբ ՚ի գործ զնելու համար (10) . և երկրորդ՝ մեր զաղափարներն ուրիշներուն հաղորդելու համար : Առջի գործածութեանը կողմանէ մարդ ինչ բառ որ ուզէ կրնայ գործածել իր զաղափարը ինքն իրեն բացատրելու համար . միայն թէ միւս նոյն զաղափա-

բը նշանակելու միշտ մի և նոյն նշանը բա-  
նեցընէ , որ միշտ ալ նոյն խմաստը տայ :

94 . Բասից կրկին կիրառորիւնը  
քաղաքական ու փիշխափայական :

Իսկ եթէ բառերը մեր գազափարնեղն  
ուրիշի հաղորդելու պիտի գործածենք , ան  
ատեն բառերուն երկու տեսակ գործածու-  
թիւնը պէտք է իրարմէ զանազանել . այս-  
ինքն քաղաքական ու փիշխափայական : Որով-  
հետեւ քաղաքական գործածութեան մէջ  
բառերը մեր կենակցութեան և առուտուրի  
փերաբերեալ գաղափարները հաղորդելու  
կը բանեցընենք , արուն համար այնչափ  
խիստ նշղութիւն չի պահանջուիր նշանա-  
կութեան կոգմանէ . որովհետեւ մարդիկ գիւ-  
րաւ կը հասկընան սովորական ու առձեռն  
բաներու բացատրութիւնք : Բայց փիլիսո-  
փայտական գործածութեան մէջ նոյնպէս  
չէ . վասն զի խօսքին նպատակը ճշմարտու-  
թիւն փնտռելն ու ծանօթութեանց մէջ  
յառաջադիմութիւնն ըլլալով , հարկաւոր  
է որ բառերն ամենայն ճշդութեամբ որո-  
շուած ըլլան . որպէս զի լսողին կամ կար-  
դացողին մոգին մէջ ան գաղափարներն  
արթընցընեն , ինչ որ խօսողին կամ զրո-  
ղին մագին մէջը կայ . ապա թէ ոչ՝ լեզուին  
զլիսաւոր նպատակին չի հասնիր մարդ , որ  
է իր մտածութիւններն ուրիշի հաղորդել :

Զոր օրինակ , դատարկորիւն բառը քաղաքական ու քննտանի գործածութեան մէջ ու փիլիսոփայական գործածութեան մէջ տարբեր տարրեր նշանակութիւն ունի : Քաղաքական լեզուին մէջը յայտնի է ամենուն ինչ գաղափար ցցընեցը . բայց փիլիսոփայական լեզուին մէջ պէտք է նշանակութիւնը զառ որոշել՝ թէ որ չուզեր մէկն որ բան մը ուղիւ բանի տեղ առնուի :

95. Պարզ գաղափարներու անուններն այնափ երկրայական ու անորոշ չեն :

Ան բառերն որ պարզ գաղափարներ կը բացատրեն , չատ տարրակուածիլի եւ անորոշ չեն . ինչու որ մէկ գաղափար միայն կը նշանագեն . իսկ շփոթութիւնը գաղափարներուն այլամայլ բաղկացութենէն առաջ կու գայ . Զոր օրինակ , ան որ մէկ մը զիտէ թէ սպիտակութիւնն ան գունին անունն է՝ որ տեսած է ձեան կամ կաթին վրայ , ատ բառը գործածելու ատեն ալ չի սխալիր . իսկ թէ որ ատ գունին գաղափարն ամենին չունի նէ՝ բառն ուրիշ մտքի չի կրնար տանիլ . հապա բացարձակագէս չի հասկընար : Այսոր համար պարզ գաղափարներու մասւները շատ վէճ չեն վերցըներ . և ընդ հանրապէս որչափ գաղափար մը նուազ բարձագրեալ է , այնչափ ալ աւելի իրեն անունը նուազ չփաթ ու նուազ անորոշ է :

96. Բաղադրեալ գաղափարներուն անուններն  
աւելի անկատար ու աւելի անորոշ են :

Իսկ բաղադրեալ գաղափարներուն ա-  
նունները մէկ մը կը տրուին ան գաղափար-  
ներուն, որ մեր մտքէն կը կազմենք, ինչպէս  
են մասնաւորապէս բարոյականին գաղա-  
փարները, որ խառն կերպեր կամ նախա-  
տիպ գաղափարներ և կամ ծանօթութիւններ  
կը կոչուին . մէկ մըն ալ զոյացութեանց բա-  
ղադրեալ գաղափարներուն : Աս երկու տե-  
սակ գաղափարաց ալ անունները շատ երկ-  
բայական ու անկատար են, և որոշելու գիւ-  
րին չէ . ուստի շատ անզամ անոնց նշանա-  
կութիւնն անստոյգ ու մութ կը մնայ : Եւ  
նախ առջի տեսակ գաղափարներուն գա-  
լով՝ իրենց անունն անորոշութեան տակ կիյ-  
նայ հետևեալ պատճառներուն համար :

97. Խառն կերպերուն բաղադրեալ գաղափար-  
ներն ինչո՞ւ համար անորոշութեան տակ կիյնան:

Ա. Վասն զի ատ գաղափարները շատե-  
րէ բաղադրեալ ըլլալով, ու զանոնք մարդս  
իր մտքովը միացընելով, ամէնքն ատ բա-  
ղադրութիւնը միակերպ չեն կրնար ընել .  
և չէ թէ միայն ըստ այլնայլ անձանց այլն-  
այլ կերպ կըլլայ բաղադրութիւնն ալ, հա-

պա նաև մի և նոյն անձն այլեայլ ժամանակ ու այլեայլ պարագայի մէջ տարբեր տարբեր կը կազմէ :

Բ. Աս զաղափարներուն միաւորութիւնը մարդկանց կամքէն ու մտածելու այլեայլ եղանակներէն կախուած ըլլալով , բնութեան մէջ առարկայ մը չկայ՝ որուն վրայ որ ան զաղափարներուն խումբը միացած ըլլայ , ու օրինակ ըլլայ բառերուն նշանակութիւնն որոշակի կանոնաւորելու և ուղղելու . ինչպէս է ասիսծ բառը՝ որ բնութեան մէջ եղած առարկայ մը կը նշանակէ և նշանակութիւնը կրնայ ասով ճիշդ որոշուիլ :

Գ. Սովորաբար մենք նախ բառերը կը սորվինք , ետքէն ուրիշներէն հարկ կըլլայ լսել թէ ան բառերուն տակ ինչ զաղափարներ կան . անոնք ալ կամ չեն կրնար բառերուն որոշ նշանակութիւնը հասկըցընել , և կամ կը թողուն որ մենք մեր խելքովն ու դիտողութիւններովը հասկընանք : Մենք ալ շատ անգամ տղայութեան ատեն՝ կամ անհոգութեան պատճառաւ կամ տգէտ չերմնալու սնոտի ամօթով մը՝ ետեւէն չենք ըլլար անոնց ստոյգ նշանակութիւնն իմանալու . ուստի ան բառերը շատ մարդկանց բերանն իբրև պարզ ձայն մը կը մնան . կամ նշանակութիւն մըն ալ ունին նէ , այնչափ տարտամ և անստոյգ , որ անոնց բացատրած զաղափարը մթին ու շփոթ կըլլայ :

98. Պատիւ բառն օրինակի տեղ տանուած :

Աս տեսակ անուններու այնչափ բնական է աս անկառարութիւնը , որ որոշ ու բացայայտ կարծուածներն ալ , երբոր որոշու ճիշդ գաղափարնին հասկընալ ուզենք , կը տեսնենք որ երկրայական ու մթին են : Շատ բառերէն օրինակ բերենք պատիւ բառը : Ամենուն բերանն է աս բառը , և նշանակութիւնն ամենաբացայայտ կը կարծուի . և սակայն որչափ տարբեր գաղափարներ կը տրուին : Ոմանք պատիւ ըսելով նախատանացը վրէժինդիր ըլլալը կը համարին . ոմանք ալ ներելը . կան որ կը կարծենթէ պատիւնին կը կորսնցընեն կամ կը մթնցընեն թէ որ հակառակորդին պատճառներուն տեղիք տալու ըլլան . կան ալ ( բայց դժբաղդաբար ասոնց թիւը շատ քիչ է ) պատիւ կը համարին համեստ քաղաքացի ըլլալն ու իրենց պարտքերը լեցընելը : Ու գեռ ուրիշ խել մը այլեայլ նշանակութիւններ կը տրուի աս մէկ բառին . անանկ որ ամէն մէկը մի և նոյն բառով ան գաղափարը կը բացատրէ՝ որ ինքը կազմելը կամ առեր է , կամ որն որ աւելի իր անձնական շահուն կը վերաբերի : Եւ թէ որ մարդ ուզէ քննել ու որոշել գեռ ուրիշ բառեր ալ , մանաւանդ բարոյական նիւթի մէջ , ինչպէս օրենք , արդարութիւն , խոհն-

մուրիւն, սրբապղծութիւն, բարեպաշտութիւն.  
փառք, և այլն, որչափ երկրայութիւններ  
ու մթութիւններ գէմը կելլեն։ Մարդկանց  
զաղափարները, զգացմունքները, մտածե-  
լու կերպը յանհունս կրնան գանագանիլ  
ըստ զանագանութեան պարագաներուն,  
վերաբերաւթեանցը, սովորութեանցը, և  
այլն. բայց բառերը չեն կրնար նոյնպէս  
զանագանիլ։ Ասոր համար շատ զժուար է  
ճիշդ իմանալն ինչ նշանակութիւն որ մա-  
տենագիրք իրենց բառերուն տուեր են, եր-  
բոր աս տեսակ զաղափար մը բացատրել  
ուզեր են. մանաւանդ ան հեղինակներն որ  
շատ հին ժամանակները զրեր են, ու սո-  
վորութեամբ, օրինաք, կառավարութեամբ  
ու կրօնքով բոլորովին օտար գաւառներու  
մէջ։

99. Ինչո՞ւ գոյացուրեանց բակադրեալ  
զաղափարները դիրաց անորոշ կը լլան։

Թէպէտ և մինչեւ հիմա ըստածներնուս պէս  
չէ, բայց ոչ սակաւ անօրոշ կրնան ըլլալ  
գոյացութեանց բաղադրեալ զաղափարնե-  
րուն անուններն ալ, որոնք թէպէտ ի բը-  
նութեան իրօք կան, և կրնան ուրիշ զա-  
ղափարներն ուղղելու օրինակ ըլլալ, որով  
և բառերն ուղղելու (97 Բ), բայց որովհե-  
տեւ իրենց իրական էութիւնը ճանչնալն  
անկարելի է, և իրենց վրայ միացեալ  
զաղափարներն ամենուն մորին մէջը մի և

նոյն չեն և ոչ նոյն կերպով շինուած , ա-  
նոր համար ան անուններն որ գանոնք կը  
բացատրեն՝ միշտ անստոյգ ու երկրայական  
նշանակութիւն կունենան : Այսպէս՝ ոսկի  
բառն ամենուն միաժը մի և նոյն գաղափա-  
րաց հաւաքումը չի ցցըներ . վասն զի ոմանը  
ոսկի ըսելով կրնան իմանալ մետաղ մը դե-  
ղին , կունելի . ուրիշ մը կաւելցընէ ծա-  
ւաղականութիւնը . ուրիշ մըն ալ ծանրու-  
թիւնն . ու խտութիւնը և արքայաջրոյ մէջ  
լուծանելի ըլլալը , և այլն : Եւ ահա այսպէտ  
իւրաքանչիւրը նոյն բառը գործածելով կար-  
ծէ թէ ինչ որ ոսկին իր մէջը կը բովանդա-  
կէ նոյն բառով ան կը ցցընէ . բայց ինքն  
ինչ գաղափարաց միութիւն ինքիրմէ կամ  
ուրիշն ստացեր է , զայն կու տայ նոյն ա-  
նուանը , որով ընդհանուր նախագասու-  
թիւններ կազմելով սուտ գատմունքներ կը  
հանէ . ինչպէս մէկը թէ որ ըսելու ըլլայ ,  
դեղին ոչ կանելի մետաղն ոսկի է , սուտ է .  
վասն զի ուրիշ մետաղներ ալ կան որ նոյն  
յատկութիւններն ունին , բայց ոսկի չեն :  
Ասոր համար շատ անգամ անբաւ խնդրոց  
պատճառները ուրիշ բան չեն , բայց եթէ  
բառից նշանակութիւնը լաւ որոշած չը-  
լալը <sup>1</sup> :

1 Գեղեցիկ օրինակ մը կը բերէ Լոք հեղանիոն  
բառով : Ճաշակ ՚ի վերայ մարդկային մրաց . Գիր + Գ .  
Գլ . ԺԱ . 16 .

100. Մոլորոքեանց ուրիշ պատճառ մըն այ  
բառերուն գէշ գործածութիւնը :

Բառերուն անորոշութենէն առաջ եկած  
մոլորութեանց երկրորդ պատճառը՝ բառե-  
րուն բնական անկատարութենէն զատ՝ կա-  
մաւորապէս զանոնք գէշ գործածելն է : Ա-  
նանկով նշանակութիւնը բացայայտ ու ո-  
րոշ չմնալով, խօսքին մէջը մթութիւն ու  
շփոթութիւն կը մտնէ, ու ճշմարտութեան  
տեղ մոլորութիւններ առաջ կու զան :

101. Բասերը գէշ գործածելն է՝ և. Անոնց  
պայծառ և որոշ գաղափար չկապելը :

Բառերուն առաջին զեղծումն է անոնց  
պայծառ և որոշ գաղափար չկապելը, կամ  
առանց նշանակութեան իրրե պարզ ձայն  
մը զանոնք գործածելը : Օրինակի համար,  
մէկն որ կեղծառոր բառն աստուածապաշտ  
ու իր պարտուցն զգուշաւոր մարդու մը  
վրայ առնէ, գէշ կը գործածէ . իսկ թէ որ  
գաղափարի մը հետ չկապէ, միայն պարզ  
ձայն մը կըլլայ: Աս զեղծումն անկէ աւելի  
առաջ կրնայ զալ, որ այսպիսի բառերը  
սորվելու ատեն ամեննեին ճիշդ նշանակու-  
թեանը փոյթ չեն ունեցեր . ուստի իրենք ալ  
վերջէն չեն կրնար ամեննեին նշանակութիւն

մը կամ գոնէ որոշ նշանակութիւն մը տալ :  
Բայց կրնայ ալ առաջ զալ իր տղիտութիւ-  
նը պարտըկել ուզելէն , կամ իրեն դրու-  
թեանը տկար մէկ կողմը աննշան բառերով  
և կամ գժուարիմանալի զագափարներով  
ծածկել ուզելէն : Դայրոցական փիլիսոփայ-  
ութիւնն այսպիսի բառերով լեցուն էր , որ  
անյայտ երեսյթներու պատճառ տալու հա-  
մար , ու տղէտ չերենալու համար այնպիսի  
բառեր զործածեցին՝ որ իմաստ չունին . զոր  
օրինակ համակրաքիւն , հակակրաքիւն , բնա-  
կան ազդմունք , և այլն :

102. Բ. Զանազան նշանակութեամբ  
գործածելը :

Բառերուն երկրորդ զեղծումն է՝ առջե-  
նէն ոչինչ ընդհատ զատապարտելի՝ փոփո-  
խական նշանակութեամբ գործածել , մէկ մը  
մէկ նշանակութիւն մէկ մը ուրիշ նշանա-  
կութիւն տալով բառին : Այսպէս ոզի բառը  
մէկ մը խորհազ , աննիւթ ու ազատ գոյա-  
ցութեան նշանակութեամբ գործածելը , մէկ  
մըն ալ ամենանուրբ հեղանիւթի , ևս առա-  
ւել նոյն խօսքին մէջ : Աս զեղծումը ըե-  
զուին պիխաւաբ վախճանին բոլորովին դէմ  
է , որ է զագափարներն իրարու մաքին հա-  
զորդել , որ ասանկով չկրնար ըլլալ . ու բա-  
ռերը այս կերպով գործածողը չուզեր որ  
ուրիշը իր միտքը հասկընայ : Նոյն զեղծ-

ման մէջ կիյնայ ան ալ որ բառերուն ստ-  
վորական նշանակութենէն տարբեր գաղա-  
փարներ կու տայ , կամ նոր ու անսովոր  
նշանակութիւններ կամ երկդիմի իմաստ :  
Այդպիսւոյն խօսքը ոչ երբեք կը հասկը-  
ցուի , և ոչ կրնայ ուրիշն մտացը լոյս տալ՝  
մինչև որ իր բառերուն սահմանը չտայ :

103. Գ . Իրական գաղափարներ չբացատրող  
բաներ գործածելը :

Բառերուն երրորդ գեղջումն ալ է՝ ա-  
նոնցմով ըստ հաճոյս ուզենալ այնպիսի  
գաղափարներ բացատրել որ իրաց ստոյգ  
բնութեանը հետ վերաբերութիւն մը չու-  
նին : Անանկով իրենց խօսակցութիւնը և  
ուրիշն միտքը անիմանալի բառերով կը լե-  
ցընեն . բայց իրաց վրաց հաստատումն ու  
ստոյգ ծանօթութիւն մը չեն տար : Գըսէ-  
րոցականք ատենաք ուզելով մեկնել թէ ին-  
չու սիփոնին մէջն օդը դատարկելով ջուրը  
վեր կը բարձրանայ , թեարիւնը դատարկո-  
րենէ կը խորշի կըսէին . որ ոչ իրաց բնու-  
թեանը համաձայն է , և ոչ իրական գաղա-  
փար մը առողջ բառեր : Նոյնայիտի են եկար-  
դեակտսի իր Տիեզերագիտութեան մէջ ե-  
րեակայած այլնայլ նիւթերը , ու այլնայլ  
երեւութից պատճառները տալու համար գոր-  
ծաթած բառերը , որ առ աշխարհքիս իրաց  
ստոյգ բնութեանը հետ ամենեին վերաբե-

րութիւն մը չունին : Գանի որ աս կերպով  
բառերը գործածուին, ամենայն ճառ, պատ-  
ճառաբանութիւն, դրութիւն ուրիշ բան չեն  
ըլլար, բայց եթէ գեղեցիկ երազ մը . որով  
ամէն բան երևակայութիւն կըլլայ, ու ոչ-  
ինչ իրական կը մնայ :

104. Աս զեղծման պատմասը :

Աս զեղծման պատճառն է ենթադրելը  
թէ զործածած բառերուն ու իրաց բնու-  
թեան մէջ կատարեալ համաձայնութիւն  
կայ : Այսպէս պերիպատետիկեանք հաս-  
տատ առանց տարակուսի մտուրնին դրած  
էին որ աս աշխարհիս մէջի ամէն էակ-  
ներն ան դասն և ան կարգն ունին, ինչ դա-  
սակարգութեան մէջ որ Արիստոտէլ դրած  
է . անանկ որ անոնց խօսքին նայելով չէ  
թէ զուտ անուն կըլլային բառերը, հապա-  
րուն իրական բաներ : Անոր համար ով որ  
ասանկ կը մտածէ , բառերը իրի տեղ առ-  
նելով չի կրնար կամ մտքէն ալ չանցըներ  
բառերէն գաղափարներու անցնիլ, որպէս  
զի որոշ ու ճիշդ գաղափարներ ունենայ :  
Այնպիսւոյն միտքն աննշանական բառե-  
րով կը խճողի . ու նոյն հարստութեամբ  
հպարտացած , տգէտներուն աչքը կը գու-  
նաւորէ քանի մը զիտնական ու անսովոր  
բառեր ծախելով , որոնց ստոյգ նշանակու-  
թիւն մը չի կրնար տալ :

105. Դ. կարծել որ բառերը գաղափարներուն  
հետ հարկատր կապակցութիւն առնին :

Չորրորդ զեղծումն է կարծելը թէ բա-  
ռերուն ու գաղափարներուն մէջ այնպիսի  
ներքին և հարկաւոր կապակցութիւն կայ ,  
որ գործածուած բառերուն նշանակութեա-  
նը վրայ երկրայութիւն չըլլար : Ուստի կար-  
ծելով թէ նոյն բառով ամէն մարդ նոյն բա-  
նը պիտի իմանայ , ոչ զրոյլը կամ խօսողը  
փոյթ կընէ իրեն գործածած բառերուն նշ-  
շանակութիւնն որոշել , և ոչ կարգացողը  
կամ մտիկ ընօղը կը ջանայ որոշ նշանա-  
կութիւն մը հասկընալ : Ասկէց առաջ կու  
գան խել մը անվախճան վէճեր՝ որ բառե-  
րուն պարզ բացատրութեամբը կրնային  
լմըննալ , և ընդհակառակն յաւիտնան կը  
տնեն , և արգելը կըլլան ճշմարտութիւնը  
քննելու և գտնելու :

106. Ե. Զեւատր խօսիլը :

Հինգերորդ զեղծումն է ձեւաւոր ու այլա-  
բանական խօսակցութիւնը , որ ընդհան-  
րապէս ընդունելի եղած և գովուած է :  
Յայտնի է որ ատ տեսակ խօսակցութեանց  
մէջ բառերուն իրենց սովորականէն տար-  
բեր նշանակութիւն կը տրուի , որով և տո-

վորական ու հասարակ խօսակցութենէ հեռու : Աս տեսնակ զարդերը թէ որ պարզ գուարձացընելու վախճանաւ գործածուին, կրնայ անստղիւտ ըլլալ և բառից զեղծումն չսեպուիլ , բաւական է որ չափը չանցնի : Բայց երբոր բան սորվեցընել և ուրիշին միտքը հարկաւոր ճշմարտութիւն մը խոթել կուզէ մէկը , պէտք է ան ճշմարտութիւնը բնական պարզութեամբ մը որոշ ու ճիշդ առջեր գնէ , և թոգու ան զարդերն որ բանը կը ծածկեն կամ գոնէ կը մթընցընեն , ու ճշմարտութիւն սորվեցընելու տեղն անորոշ ու շփոթ գաղափարներ առաջ կը բերեն : Եւթէ երբէք ծանր նիւթի մէջ այդպիսի բացատրութիւններ ալ գործածուին , գոնէ պէտք է որ դիւրիմանալի ըլլան , ու բացատրել ուզած գաղափարին մօտ :

## ԳԼՈՒԽ Բ.

ԹՅՈՒՐՈՒՆ ԵԱՈՐՈՉՈՒԹԵՅՆ Ի՞Զ ԴԵՂԵՐ  
ԿՐՈԱ ԸԼԼԵԼ

107. Բառերուն տևողոշոքեանն ընդհանուր դարման բառերը սահմանելի է :

Բառերուն անորոշութիւնը մոլորութեանց աղբիւր ըլլալը անօգուտ կըլլար զիտնալ, թէ որ հարկաւոր գարման մը ընել չմտածուէր : Այս գարմանները թէ որ բոլորովին ալ վխասը շխափանեն, գոնէ ըստ մասին ճար մը կընեն, ու որչափ որ կարելի է կարգիւն որ առաջ չերթայ : Արդ բառերուն անորոշութեան առաջին ու ընդհանուր դարմանն որ կրնայ ըլլուկի՝ անրնց սահման տալն է : Սակամանը, որ գործածած անուան նշանակութիւնը բացատրելուն համար Անուանեական ալ կըսուի, է բառի մը նշանակութիւնն ուրիշ բառերով հասկըցընել, ոք սահմանեալ բառին համանշան լրջան : Բայց որովհետև բառին նշանակութիւնն ուրիշ բան չէ՝ բայց եթէ գաղափարի մը կապել

դանիկաց և իրքեւ նշան գործածել , անոր համար լաւ և որոշ սահմանուած կըսուփ բառը , երբոր ուրիշ բառերով լսողին կամ կարգացողին միտքն ան գաղափարն արթընցընենք՝ ինչ գաղափարի հետ որ խօսողը կամ զրողը կապած է ան բառը : Աս է սահմանին մէկ հատիկ վախճանը , և բուն աս բանիս համար կը գործածուի , որով և սահմանին աղէկ կամ պակասաւոր ըլլալն իմանալուն կանոնն այս է : Օրինակի համար , հոգի բառը որոշ նշանակութիւն մը կառնէ՝ այսպէս սահմանելու որ ըլլանք , խորհող , աննիշը ու ազատ գոյացութիւն :

108. Ի՞նչպէս կարեցի է պարզ գաղափարներուն անուններն որոշել :

Թէպէտև պարզ գաղափարաց անունները շատ երկբայական ու անորոշեն (93) , բայց երբոր որոշելու ալ պէտք ըլլայ , սահմանել չըլլար . վասն զի պարզ գաղափարն ըմբռնմունք մը միայն ըլլալով՝ կաթեմի չըլլար բառերու դարձուածք մը յարմարցընել , որ այսնայլ պարզ գաղափարներ բացատրելով ամբողջին ծանօթութիւնը տայ մեզի , ինչպէս որ կըլլայ բաղադրեալ գաղափարաց վրայ : Խսկ այդպիսի անուններն որոշելու համար՝ կամ ծանուցեալ ենթական կը յիշուփի , որուն հետ որ պարզ գաղափարը միացած է , կամ թէ զգայարանաց ներկայացընելու է ան ենթական , ու

րով մտքին մէջ կրնայ իյնալ նոյն գաղա-  
փաբը , և աս երկրորդս աւելի ընտրելին է :  
Չոր օրինակ , ձերմկութիւն բառն որոշ ը-  
նելու համար , որ պարզ գաղափար մըն է ,  
կամ ըստելու է թէ ան գունին անունն է որ  
ձեան վրայ կը տեսնուի , և կամ ացքին առ-  
ջև դնելու է նոյն իսկ ձիւնը , և վրան զի-  
տել տալու է ձերմակ ըսուած գոյնը :

109. Խառն կերպ ըսուած բաղադրեայ գաղա-  
փարներոն անուններն ինչպէս որոշելու է :

Խառն կերպ ըսուած բաղադրեալ գաղա-  
փարաց անուններն որոշելու համար չըլլար  
նոյն կերպը գործածել՝ ինչ որ պարզ գաղա-  
փարներուն համար ըսինք (108) . այս ինքն  
ենթական յիշելու ատեն կարելի չէ զգայա-  
րանաց առջեւ դնել նոյն ենթական՝ որուն  
վրայ որ գաղափարաց հաւաքումը միացած  
է , որովհեան աս հաւաքումը մեր մտացը  
ծնունդն է ըսինք (96) . ուստի գաղափար-  
ներն իրական առարկայ մը չունին , որ զայն  
իրքն օրինակ գործածենք (97 Բ) : Բայց ընդ-  
հակառակն շատ լաւ կրնան սահմանուիլ .  
վասն զի այս տեսակ գաղափարները բա-  
ղադրած ըլլալով ու մարդուս կամքէն միայն  
կախուած , առանց նախատպի մը վերա-  
բերութիւն ունենալու , կրնանք շատ լաւ  
հասկընալ իրենց բաղադրութեանը մէջ մը-  
տաց այլնայլ գաղափարները հաստատուն  
և որոշ նշանակութիւն մը տալով զանոնք

բացատրող բառերուն։ Աս միայն գիտելու  
է՝ որ եթէ ան ժողվուած զազափարաց մէջ  
կան այնպիսիներ որ ուրիշ պարզեր իրենք  
իրենց մէջ բովանդակեն, անոնք ալ պէտք  
է լուծել ու որոշել մինչև որ պարզ զազա-  
փարներու գանք ։ Զօր օրինակ, ով որ հա-  
մեստուրիւն բառին զազափարը՝ արդարու-  
թեան, խոհեմուրեան, բարեխառնուրեան և ա-  
րիուրեան զազափարներով կուզէ տալ,  
պէտք է ատ բաղադրիչ զազափարներուն  
անունը նախ որոշել. ապա թէ ոչ՝ համես-  
տուրեան զազափարը մութ, շփոթ ու անո-  
րոշ կը մնայ։

110. Գոյացարեանց բաղադրեալ գաղափար-  
ներուն անուններ և լաւ մը բա-  
ցատրելու համար՝ պէտք է թէ պարզ զա-  
զափարաց և թէ խառն կերպերուն՝ երկու  
ճամբան ալ գործածել. այսինքն զգայա-  
րանաց ներկայացրնել ենթական, և սահ-  
մանել ան անուններն որ նոյն զազափարը  
բացատրելու կը գործածուին։ Բայց որով  
հետեւ որոշել ուզած առարկային զազա-  
փարն ուրիշ առարկաներու հետ կրնայ  
շփոթիլ՝ երբոր քանի մը արտաքին տես-  
նուած յատկութիւնները միայն յիշենք ո-  
րոնք մէկալոնց ալ հասարակ են, անոր հա-  
մար պէտք է քանի մը իրեն սեպհական յատ-

կութիւններն առնել, և անոնցմավ ուրիշ  
մէկալ բաներէ զուրս ցատկեցընեք։ իսկ  
թէ որ այնպիսի յատկութիւն մը չունենայ,  
զոնեա այնչափ յատկութիւնները միայն  
պէտք է յիշել՝ որչափ որ բաւական ըլլայ  
առարկային գաղափարն որոշել ուրիշնե-  
րէն։ Զոր օրինակ, ուկի բառն որոշելու  
համար բաւական ըլլալով իրեն մեօֆական  
նշան տալ միայն դեղին գոյնք կամ փայ-  
լունութիւնը, պէտք է այնպիսի յատկու-  
թիւն մը գիտել որ ոսկիին միայն սեփա-  
կան ըլլայ, և կամ թէ պէտք է ծանօթ յատ-  
կութիւններէն շատ մը յիշել, որոնց առ  
միութիւննուրիշ գոյացութեանց վրայչտեա-  
նուի։ Անոր համար անոնք որ մեր միաքը  
կուզեն խոթել ան բաներուն գաղափարը՝ որ  
առձեռն չունինք, կը ջանան պատկերներով  
մանաւանդ գունաւոր պատկերներով ա-  
նոնց անուններն որոշել։ Այսպիսիներն ա-  
ւելի մեծ օգուտ կը նեն ճշմարիտ գիտու-  
թեան՝ քան թէ շատ զիտուն քննարանից  
մանրամասն ընդարձակ։ ու ճշճզած ան-  
դեկութիւնները։ Եւ աս ճամբան կը բանեն  
բնախօսք, որոնք որ տունկերու կենզա-  
նեաց և ուրիշ գոյացութեանց վրայ կը խօ-  
սին։ և անոնք ալ որ կուզեն մեզի այնպիսի  
բաներու գաղափարներ հաղորդել որոնք  
հիները կը գործածէին, կամ մեզմէ հեռա-  
և անծանօթ ժողովուրդներ։

111. Բասերուն զեղծման դեմ դարմաններ : —

Ա. Բառ մը չգործածել առանց ստոյգ և ո-  
րոշ նշանակութեան :

Թէ որ լեզուին զլիսաւոր վախճանն է գա-  
զափարներ բացատրել ու հազորդել՝ յայտ-  
նի է որ պէտքը չէ բառ մը ըլլայ որուն ար  
գաղափար մը կապած չըլլայ . կամ որ նոյն  
է ըսել՝ պէտքը չէ բառ մը ըլլայ առանց սե-  
փական նշանակութեան : Աս միայն բաւա-  
կան չէ , հապա նաև հարկաւոր է որ նշա-  
նակութիւնն ստոյգ և որոշ ըլլայ , թէ ար  
կը զէկն ուրիշին միտքը խոթել ան գա-  
զափարները որն որ կը փափաքի հազար-  
դել . ապա թէ ոչ՝ բառ ծախել կը լլայ , և ոչ  
գաղափար տալ : Անոնք որ անասնոց քա-  
նի մը զործքերուն պատճառ տալու համար  
բնական ազդմունք բառը կը զործածեն , պէտք  
էր որ նախ առ բառս բացատրէին . վասն զի  
աս բառով կամ իրական և որոշ գաղափար  
մը կը մըսնեն , և պէտք էր որ առ գաղա-  
փարն իրըն պատճառ առաջ բերէին , կամ  
թէ զաղափար մը կապած չեն , որ աւելի  
հաւանական է , և պարզ ձայնը պատճառի  
տեղ կուգեն անցընել : Բայց քանի որ բա-  
ռերն առաջ կը ստանանք , և ետքը զաղա-  
փարները , աս անպատշաճութիւնը միշտ  
պիտի մնայ :

112. Բ. Անփոփոխ կերպով պէտք է բառերը  
գործածել :

Երկրորդ պէտք է բառերն անփոփոխ  
կերպով գործածել, անանկ որ նոյն ձայնով  
միշտ նոյն գաղափարն իմացուի : Եւ թէ  
որ երբեմն հարկաւորութեան կամ ուրիշ  
պատճառի մը համար նոյն անուան տար-  
բեր գաղափարներ կամ նոր ու ստվորական  
գործածութենէն գուրս նշանակութիւններ  
տրուին, կարգացողին կամ լսողին պէտք  
է իմացընել թէ գործածած բառն ինչ մըտ-  
քով առնուած է : Ուստի փիլիսոփան որ  
ճշմարտութեան սիրող է, չի վայեր որ չա-  
րութեամբ այլևայլ միտք ու երկգիմք նշա-  
նակութիւն տայ բառերուն, վասն զի ա-  
տանկով անկեղծութիւն չի մնար . և ոչ մի-  
այն բան սորվեցընել չըլլար, հապա մանա-  
ւանդ բան չհասկըցընել, և այլ զէշը՝ ուրիշ-  
ները մոլորցընել :

113. Գ. Իրական գաղափարներ բացատրող  
բառեր գործածել :

Ճշմարիտ գիտութիւնն է իրական գաղա-  
փարներ ստանալ : Ուրեմն բառերը գոր-  
ծածելու ատեն քննելու է թէ արգեօք գա-  
ղափարներն իրաց ստոյդ բնութեանը հետ

վերաբերութիւն ունին , չէ նէ միայն նոյն բառերը գործածողին երեակայութեանը մէջն են : Ուստի անոնք որ շատ տեսակ բառերու տեղեկութիւն ունին , և իրենց լեզուն ամենայն յատկութեամբը կը խօսին , պէտք է քիչ մը աշխատին ու քնննն թէ իրենց բառերուն տակն ինչ կաղափարներ կան , ու ասո գաղափարներն արդեօք իրաց բնութեանը համաձայն են թէ չէ : Եւ աս ճամբով յայտնի կիմացուի թէ արդեօք միտքը հաստատուն ու իրական ծանօթութեամբը ճոխ է , թէ պարզ ձայներով : Թէ որ մարդիկ միշտ առ ճամբան շռնէին , այն շատի շաղակրտագուներ չէին երենար , որ բառերու իգուան բազմութեան մը զլուխն անցած առաջ կերպան , ու տղէտ և տկար գարմացողներն իրենց անճառնի զօրութեամբը կը կոխիկուտեն :

114. Մոլորորեանց պատճառներուն և դարմաններուն վրայ լեզիանոր տեսդրիւն :

Մոլորութեանց պատճառներուն ու դարմաններուն վրայ զլիսաւոր և ընդհանուր պիտելին աս է՝ որ ամէն օրուան մեր ըրած այն շափ սուտ գատմունքներու դէմն առնելու լաւագոյն ճամբան է՝ մատաղ հասակէն նայիլ թէ ինչ անձանց ձեեքը կը յանձննուի առզայոց դաստիարակութիւնը : Դաստիարակութիւնն այնպէս զիւրաւ ընթելու դորժ չէ ,

ինչպէս որ գուցէ ոմանկը կը կարծեն : Չէ  
թէ ան քանի մը նիւթական ջերմեռանդու-  
թեան կրթութիւններն են , կամ քաղաքա-  
կան կենաց մէջ դիտելու մարդավարական  
գործքերը , ու գիտութեանց սովորական ու  
հասարակ վարժութիւնները , հապա մար-  
դուն միտքը կազմելու է . և աս մեծ գործքը  
զրուս հանելու համար՝ խելացի մարդ մը  
պէտք է . իսկ ճշմարտապէս խելացի մար-  
դիկ շատ չեն : Մարդուս նիւթականին ու  
բարոյականին մէջ այնպիսի անձուկ կա-  
պակցութիւն կայ , որ բարոյականը գրեթէ  
բոլոր նիւթականէն կառնէ իր տպաւորու-  
թիւնները , և անկարելի է բարոյականին  
լաւ առաջնորդել մինչեւ որ նիւթականը լաւ  
չճանչցուի . բայց աս ծանօթութիւնը միայն  
այնպիսի փիլիսոփայի թափանցող աչքին  
կերենայ , որ բնութեան խոր գաղտնիք-  
ները քննելով՝ զմարդ մարդուն վրայ կը  
քննէ : Տարակոյս չկայ որ բնութեան և  
դաստիարակութեան մէջ որ մարդուս մը-  
տացը վրայ ազդեցութիւն ունի , զօրաւո-  
րագոյն է բնութիւնը . և սովորաբար մարդ  
ինչպէս որ կը ծնանի՝ անանկ կը մնայ . բայց  
ան ալ ճշմարիտ է որ խելացի դաստիա-  
րակութիւնը զբնաւորութիւնն ու բնական  
հակամիտութիւններն այնպէս կը բարե-  
կարգէ որ , թէ որ զչարը բոլորովին ար-  
մատախիլ չլնէ , զոնէ այնպիսի արգելք-  
ներ կը զնէ՝ որ անոր մնասակար ազդեցու-  
թիւնները շատ դիպուածի մէջ կը խափա-

նէ : Թէ որ անոնք որ տղոց դաստիաբակութեան և ուսմանը կը պարապին , ճանչնան մարդկային մտաց առջի շարժմունքները , խոհեմ զգուշաւորութեամբ իրենց ընթացքը կրնան կառավարել : Թէ որ վարպետ մը լաւ զիտնայ մեր զաղափարաց ծագումն և յառաջադիմութիւնը , իր աշակերտին հասակին վերաբերեալ և հարկաւոր բաներուն միայն կը պարապեցընէ զանիկայ . թէ որ այնչափ ճարտարմութիւնուն աղան այնպիսի պարագաներուն մէջ զնէ ուր կրթուի ճիշդ զաղափարներ առնելու և հաստատուն նշաններով զանոնք անխախուտ պահելու , թէ որ զուարձութեան ատեն ալ իր խօսակցութեանցը մէջ այնպիսի բառեր միայն գործածէ որ ճիշդ ու որոշ նշանակութիւն ունենան , ինչպիսի ճշդութիւն , բացայացութիւն և ընդարձակութիւն չի տար իր աշակերտին մըտացը : Ոչ երբէք սուտ տրամաբանութիւններով և իմաստակութեամբ կամուրիշ թիւր պատճառաբանութիւններով պիտի շփոթէ զտղան , որպէս զի միտքը խաբերայ և շփոթ շըլլայ : Յետ աղոց միտքը ճիշդ և որոշ մտածել սորվելուն , իրենց նրբամտութիւնը կրթելու համար կարելի է իմաստակական խօսակցութիւններ ընել իրենց : Բայց քանի հայր կայ որ այսպիսի վարպետ մը իր որդւոցը կարենայ ճարել . և որչափ քիչ են այնպիսիք՝ որ կարող ըլլան այնպիսի հարց փափաքը լեցընել : Ասկէց զատ քանի որ տղի-

տութիւնը, անհոգութիւնը, նախապաշտումունքը, շահասիրութիւնը, զուարձութեանց սէրը և ուրիշ արգելքներ գորացած են, այսպիսի երջանիկ ու օպտակար գորիստութիւն աւելի ըղձարի կը մնան քան թէ յուսալի : — Աս խօսքերս ոչ աւելաց էին և ոչ առաջարկեանքնէս օտար : Թէ որ տրամաբանութեան վախճանն է քանազարւութեան առաջնարդել՝ ճշմարտութիւնը պինարդելու, չկայ լաւագոյն կանոն մը առ տրուենափն քան թէ ազոց մատաղ համակէն ակափլ գործնական կնրազով ան կանոնները մաքերնին տպաւորել :

### ԳԼՈՒԽ Թ.

ԱՐՈՒԵՍՏ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ

### 113. Մեկնաբանութեան արուեստն ինչ է :

Բառերը ինքնաւենար նշաններ են (50). ուրեմն նշանակութիւններն պէտք է համաձայնել խօսողին կամ գրադին գաղափարներուն . որսկնեած մասենապիրն իր բառերուն կրնայ այնպիսի նշանակութիւն մը տուած ըլլազ որ լսողին կամ կարգացադին մաքին մէջի: եղածէն տապրեր ըլլայ : Գը-

բուածք մը , միճարանութիւն մը կարդացուած ժամանակը թէ որ կարելի ըլլայ գըրուածոցը մատենազրին հարցընել , մեկնաբանութեան պէտք չի մնար : Բայց երբոր պէտք ըլլայ հին մատենազրաց զրուածոցը բառերուն միտքը հասկընար , որ մեզի հարկաւոր է , պէտք է մեկնելու ճամբայ մը գտնել : Արդ ան արուեստն որ ուրիշին գործածած բառերուն նշանակութիւնը լաւ հասկընալու կանոններ կու տայ , Արտաստմեկնարանորեան կըսուի : Աս արուեստին զիշաւոր կանոնները համառօտելով տասն նըմէկի կը վերածենք . որոնց հետևեալ վեցը զիրք կարգալ սկսելէն առաջ հարկաւոր են պահելու :

116. Գիրքը կորդալէն առաջ պահելու կանոնները :

Ա. Պէտք է տեղեկանալ մատենազրին դարը , հայրենիքը , կրօնքը , արուեստը կամ պարապմունքը , իր ազգին պատմութիւնը , սովորութիւններն ու օրէնքները : Վ ասն զի ամէն մատենազիր սովորաբար զրուածք մը որ կընէ , իր գաղափարներն անոնց կը յարմարցընէ . անոր համար աս բաներուն տեղեկութիւնն իր բառերը մեկնելու քիչ լոյս չի առար : Զոր օրինակ , խնցեկոյտ վճիռ տարագրաբիւն բառերուն նշանակութիւնը չի հասկըցուիր , թէ որ Յունաց ու հռոմեաց .

ցւոց քանի մը մասնաւոր օրինաց ու սովորութեանց մարդ տեղեկութիւն չունենայ :

Բ. Պէտք է լաւ տեղեկութիւն ունենալ ան նիւթին որուն վրայ որ խօսքն է , ու կատարելապէս զիտնալ ան լեզուն ինչ լեզուվ որ գրուած է . ասոնցմէ մէկն որչզիտցուի , հեղինակին մտքէն տարբեր նշանակութիւն զիւրաւ կը տրուի իրեն բառերուն :

Դ. Երբոր մէկը բուն լեզուն չզիտնայ , պէտք է այնպիսի թարգմանութիւն գտնել . որ ճիշդ ու հաւատարիմ ըլլայ . և թէ որ թարգմանիչը հեղինակին ժամանակակից ըլլայ , ընտրելազոյնն է . վասն զի մութաեղ մը բառերուն ճշմարիտ իմաստը հասկընալու . համար կրնայ հեղինակին խորհուրդ հարցուցած ըլլալ : Բայց մարդ պէտք չէ յուսայ որ թարգմանութեան մէջ կարենայ բնագրին հոգին զտնել , մանաւանդ թէ որ դրուածքը բանաստեղծական ու ճարտասանական ըլլայ : Ամէն լեզու իր ազդուութիւնն ու իր մասնաւոր վայելչութիւններն ունի , որ դժուար է օտար լեզու մը փոխադրելը :

Դ. Պէտք է ջանալ որ որչափ կարելի է ռեղիդ բնագրի մը ձեռք բերուի . վասն զի թէ որ շատ սխալներ մէջն ըլլան , ու օտար ձեռք մէջէն բան պակսեցուցած կամ բան աւելցուցած ըլլայ , անկարելի կըլլայ զաղափարաց կարգն իմանալը . ու կարելի է որ բացայաց հատուած մը պակսած ըլլալով , որ ուրիշ մութ հատուածի մը կըր-

նար լոյս տալ , հեղինակին միտքը ծուռ  
մեկնուի :

Ե . Պէտք է առանց կանխակալ մտածու-  
թեան մը կարգալ եթէ նպաստաւոր եզեր  
է և եթէ ներհական . ապա թէ ոչ` ամէն  
բան հակառակ մոդով կառնուի , և շատ  
անդամ հեղինակին այնպիսի . գաղափար-  
ներ կը տրուի , որ չէ թէ իրենն են , հապա  
ընթերցողին : Ասանկով հերետիկուներն  
առառաջացնչը մեկնելու որ ըլլան՝ ոչ  
միայն կը կարծեն թէ իրենց մոլորութեան-  
ցը դէմ բան չկայ , հառա մանաւանդ բո-  
լոր գանոնք կը հաստատէ :

Զ . Պէտք է մատենագրին վախճանն ալ  
դիտել : Ամէն մատենագիր նոյն վախճանը  
չեն գներ իրենց : Բանաստեղծը զուարձա-  
ցընել կը նայի , ու ճշմարիտը կամ ճշմար-  
տանմանն իրեն բաւական կը սեպէ , անոր  
համար չի նայիր իր գաղափարները միշտ  
ճշդիւ քննել : Փաստաբանը կը նայի իր զա-  
տամատանն առաջ տանիլ նաև ճշմարտու-  
թեան գէմ ալ ըլլայ : Փիլիսոփային վախ-  
ճանը ճշմարտութիւնն է . ուստի պէտք է  
թէ փիլիսոփայից և թէ պատոմաբանից դը-  
րուածքն և անոնց որ կրօնի սովորութեանց  
կամ օրինաց վերաբերեալ նիւթերու վրայ  
կը խօսին , ամենայն ճշգութեամբ ու խը-  
տութեամբ մեկնել , որովհետեւ առանց նը-  
պատակը պէտք է միայն ճշմարտութիւնն  
ըլլայ :

117. Գիրք մը կարդալու առենք պահելու  
կանոնները :

Նոյնպէս համառօտ մը բացատրենք թէ  
ինչ կանոն պէտք է պահել զիրք կարդալու  
առենք :

Ա. Մատենագրին բառերը գրաւորական  
մտքով պէտք է մեկնել, միայն թէ պատ-  
ճառ մը չըլլայ ներհակին . ինչպէս է ա . Թէ  
որ գրաւորական իմաստէն անտեղի բան  
մը կամ մատենագրին մտքին հակառակ ի-  
մաստ մը հետեւի, որ ուրիշ տեղ բացայացա-  
խմացուցած է : թէ որ բառերը գրաւո-  
րական մտքով առնելով իմաստ մը չտան :  
գ . Թէ որ պարագաներէն ու գրելու կեր-  
պէն իմացուի որ մատենագրին երգիծաբառ-  
նութեամբ խօսած է . անանկ որ ուրիշ բան  
ըսէ և ուրիշ բան հասկընայ . կամ թէ այ-  
լաբանական մտքով, ինչպէս է Վիրդիլիո-  
սի առաջին ծաղկաբաղը : Բայց պէտք է զիտ-  
նալ որ գրաւորական իմաստը բառերուն  
ան նշանակութեամբը պէտք է առնել՝ ինչ  
նշանակութիւն որ ունէին մատենագրին  
գրած ժամանակը, չէ թէ ինչ որ առջի ա-  
տենները ունեցեր են կամ կարդացուած  
ժամանակն ունին :

Բ. Որովհետև մատենագրիրը կրնայ այլ  
ևայլ նշանակութիւն ունեցող կամ երկդի-  
մի բառեր գործածած ըլլալ, անոր համար

պէտք է ջանալ իրեն. բառերուն ան նշանակութիւնը տալ որ ընդդիմութիւն չվերցընէ : Անոր համար երկու բանի պէտք է լաւ նայիլ . մէկ մը չըլլայ թէ մատենազիրը լեզուին կարօտութեանը պատճառաւ այնպիսի բառեր գործածած ըլլայ որ շատ գաղափարներ կը բացատրեն . մէկ մըն ալ արգեաք զեղծմամբ գործածեր է : Թէ որ առջինն ըլլայ՝ պէտք է քննել նոյն բառն ուրիշ տեղեր ինչ մաքով գործածեր է , որ կրնայ հասկըցուիլ նոյն բառով բացատրած գաղափարին տուած յատկութիւններէն : Յրինակի համար , թէ որ կուզես իմանալ թէ ինչ մաքով կառնէ ոգի բառը , պէտք է դիտել թէ ինչ յատկութիւններ կու ասայ ատգաղափարին . արդեօք մարմնական թէ հագեղէն : Խակ թէ որ յայտնապէս բառերը գէշ կերպով գործածէ , կամ թէ կուզէ որ խօսքը չհասկըցուի , մանաւանդ թէ որ նիւթն ալ կարենոր բան մը չէ , ձեռքէդ թողու ըսէ . Թէ որ չես ուզեր որ խօսքդ հասկըցուի , ես ալ գքեզ չեմ ուզեր հասկընալ » : Խսկ վիճաբանութեանց մէջ ուզած խօսքիդ ճշմարտութիւնը հաստատելու համար պէտքը չէ ամեննախն զբքերէ երկգիմի նշանակութիւն ունեցող բաններ վկայութիւն բերել :

Գ . Թէ որ բնազիրը մութէ , և նոյն նիւթին ու մեկնութեան արուեստին հմուտ ու փորձ մարդիկ . մութ դատին , ու բնագրին իմաստին վրայ այլնայլ կարծիք ունենան :

առ հետևեալ կանոնները պէտք է պահել :  
ա . Քննել ամէն տեսակնշանակութիւններն  
որ մատենագիրն իր բառերուն կրնայ ար-  
ւած ըլլալ , և նայիլ թէ ան նշանակութիւն-  
ներէն մըն աւելի մատենագրին մտածելու  
կերպին , կրիցը , դաստիարակութեանը ,  
կրօնքին ; իրեն դրութեանն ու վախճանին  
յարմար կու դայ : բ . Դիտել թէ ինչ սկզբ-  
րանց վրայ կը արամակսուհէ , որովհետեւ  
պէտք է համարի՝ որ հետեանքներն անոնց  
համեմատ կը հանէ . իսկ թէ որ հետեանք-  
ները սկզբանցը համաձայն չըլլան , սեպե-  
լու է . որ մատենագիրը սկզբանցն աւելի  
նայեր է քան թէ հետեանքներուն : գ . Թէ  
որ մատենագիրը նոյն նիւթին վրայ ուրիշ  
տեղ աւելի պարզ է խօսեր , պէտք է մութ  
տեղը պարզ տեղովը բացայայտել . աս բա-  
նիս շատ օգուտ կընէ զրոց ցանկն ու հա-  
մարարբառը , որ մարդ բանը մէկէն աշքին  
առջև կունենայ : իսկ թէ որ ստոյգ նշանա-  
կութեանը յաղթահարիչ պատճառ մը չըլ-  
լայ , մեկնութիւնը միշտ հաւանական սե-  
պելու է , չէ թէ ստոյգ :

Դ . Մատենագրութեան մը մեկնութիւնը  
լաւ ըլլալու համար անհրաժարելի կանոն-  
ներուն մէկն ալ է՝ զիրքը կարգաւ ծայրէ  
ծայր կարգալ . վասն զի ամէն կարգաւո-  
րեալ մատենագիր առջի բերան այնպիսի  
զաղափարներ կը դնէ որ ետքիններուն լոյս  
կու տայ :

Ե . Շատ զգուշութիւն պէտք է բանեցը .

նել այնպիսի մատենագիրները մեկնելու ա-  
տեն, որոնք որ զիտաւոր պատճառաւ մը  
բռնադատուեր են իրենց բառերուն ստուգ  
իմաստը ծածկել, և խորհրդական կերպ մը  
տալ. անանկ որ երկու մարզով կարենայ  
մեկնուիլ, նաև ուղածին ներհակ իմաստն  
ալ տրուիլ:

Մատենագիրները մեկնելու զլիտաւոր  
կանոններն ասոնք են: Բայց մեկնութեան  
արուեստին մէջ քաջ ըլլողին համար պէտք  
է բարակ ընտրութիւն ունենալ, աշալլու-  
թիւն, վարժութիւն, երկան կրթութիւն,  
ընդարձակ հմտութիւն, ու նոյն զիտութեա-  
նը վրան լաւ տեղեկութիւն:





## ԳԻՐՔ ԵՐԲՈՐԴ

ՏՐԱՄԱԽՈՀ ՇՈՒԹԻՆ

Քանի որ հոգւոյն գործողութիւններն աստիճան քան զամատիճան առաջ կերթան, այնչափ ալ հոգին ծանօթութեամբք կը ճոխանայ. որովհետև հոգւոյն գործողութիւնները ծանօթութիւններն աւելցընելու գործիքներն են. Բայց հոգին ծանօթութիւնները զլխաւորապէս ջրամախոհական գործողութեամբը կաւելցընէ. և որովհետև տրամախոհութիւնը դատումէն կը կախուի, վասն զի այլնայլ դատմանց կապակցութենէն առաջ կու զայ, անոր համար հոգւոյն չորս զլխաւոր գործողութեանցը կարգին մէջ երրորդն է. և աս երրորդ զիրքն անոր վրայ կը ճառէ:

## ԳԼՈՒԽ Ա.

ՏՐԵՄԱԽՈՀՈՒԹԵԱՆ ԽԵ ԸԼԼԵՎԼԵ.  
ԵԴ ՏՐԵՄԱԽՈՀԵԼՈՒ ԿԵՐՈՇՈՒԹԵԱՆԵ

---

### 118. Ցրամախոհութիւնն ինչ է :

Թէ որ կարելի ըլլայ երկու գաղափար անմիջապէս իրարու հետ բաղդատել, իրարու միջաբերութիւննին կիմացուի, ու վրանին դատում կըլլայ: Բայց որովհետեւ մեր գաղափարաց մեծ մասն անմիջապէս իրարու հետքազբատելով մարդ վրանին դատում չի կրնար ընծել, այէտք կըլլայ աճոր համար շատ անգամ ուրիշ գաղափար մէջ խոթել՝ որ Միջնորդ կըսուի, և անոր հետքազատել անմիջապէս առ դադարիարները, որոնց որ իրարու հետ միջաբերութիւնը բացայտյա չի տեսնուիր: Իւ ասանկով կիմացուի թէ արդեօք ան գաղափարները որոնց վրայ որ կուզնէք դատումն ընծել՝ կը համաձայնին թէ չէ միջնորդ գաղափարներուն հետ. ու նոյնպէս զուրս կելլէ անոնց իրարու հետ պատշաճութիւնը կամ ան-

պատշաճութիւնը։ Ուստի իրարու հետքաղդատուելու զաղափարները կրնանք սեպել երկու մեծութիւն, որոնք իրարու մօտեցընել ու մէկը մէկալին վրայ գնել չըլլար, և այնպէս իրենց հաւասարութիւնը կամ անհաւասարութիւնը դատել . հապա երրորդ մեծութիւն մը կառնենք, որ երկուքն ալ չափելու ծառայէ, և թէ մէկին և թէ մէկալին վրայ կարենանք դնել . և ան երկու մեծութիւնը հաւասար կամ անհաւասար թըւով չափելին կիմանանք անոնց հաւասարութիւնը կամ անհաւասարութիւնը։ Ահա օրինակ մը . աս երկու զաղափարաց իրարու վերաբերութիւնը կուզենք իմանալ . այսինքն են հոգի և անհիրականութիւն . ասոնց անմիջական առընչութիւնը չիկրնալով տեսնուիլ, պէտք է երրորդ զաղափար մը . առնել, որուն հետ կարենանք քաղդատել թէ հոգույն և թէ աննիւթականութեան զաղափարը։ Ուստի նախ կըլլայ առանկ . ամեն խորհուղ գոյացուրիւն անհիրական է . ետքը կու գայ՝ հոգին է խարհող գոյացուրիւն . երրորդ կու գայ՝ որեւմն հոգին է անհիրական գոյացուրիւն։ Միջնորդ զաղափարն որ առինք՝ է խորհելու զաղափարը, որ հոգույն ու անհիրականութեան երկու զաղափարներուն ալ պատշաճելով զանոնք իրարու հետ կապեց։ Ամէն մարդ կը տեսնէ որ աս գործողութեանը մէջ հոգին երկու զաղափարներուն մէջի վերաբերութիւնը գտնելու համար իրեք դատմունք ըրաւ . այսինքն՝ այ-

ուաջին ու երկրորդ գատմունքն է միջնորդ գաղափարին համեմատութեան դատմունքն առանձին առանձին մէկալ երկու գաղափարներուն հետո, որոնք որ կուգէինք իրարու համեմատել . երրորդ դատումն է բովանդակութիւնը , կամ հետեւութիւնը և կամ առաջարկեալ նախադասութիւնը. այս սինքն թէ հոգին է աննիրական գոյացորիւն: Այս այլնայլ գատմունքները միտեղ՝ որոնց մով ան վերաբերութիւնը կը գտնուի , և ան ընդհանուր դատմունքը կը լլայ՝ որ 'ի սկզբան չէինք կրնար իմանալ , Տրամախո հորիւն կամ խօսք կը սուի :

119. Լաւ տրամախոհելու կարողութիւնը ո՞րն է:

Թէ որ տրամախոհութիւնը միջնորդ գաղափարներու գործակցութեամբ կը կազմուի , ու անոնցմով գաղափարաց իրարու պատշաճիլը կամ չպատշաճիլը կը գըտնուի՝ որ առաջուց բացայայտ չէր իմացուեր (118) , կը հետեւի որ տրամախոհելու կարողութիւնն ան է՝ որ հոգին կարողութիւն ունենայ մէկէն միջնորդ գաղափարները գտնել , որ Ապացոյց ալ կը սուին , և զանոնք իրարու յարմարցընել , ու հետեանք հանել : Բայց բանը հոսչիլմըննար . ասկէց զատ՝ լաւ տրամախոհելու համար պէտք է որ միտքն իր տրամախոհութեան ամէն մէկ քայլափոխին պայծառ , որոշ և

անմիջապէս տեսնէ միջնորդ զաղափարին վերաբերութիւնն ու կապակցութիւնն ան զաղափարներուն հետ՝ որոնց որ իրարու պատշաճողութիւնը կամ անպատշաճողութիւնը ցցընել կուզէ : Իսկ թէ որ աս պայծառ , որոշ և անմիջական ըմբռնումն չըլլայ , պէտք է ուրիշ միջնորդ զաղափարներ գտնել միջնորդ զաղափարին յարաբերութիւնը ցցընելու համար ան զաղափարներուն հետ՝ որոնց որ մէջն է մտեր . ու ամենէն ուղիղ հետեանք մը հանելով ապացուցանել և ուզած ճշմարտութիւնը գուրս հանել : Ասկէց կերենայ որ տրամախոհութիւն մը աղէկ ու ճիշդ ըլլալու համար ու ճշմարիտ ծանօթութեան առաջնորդելու համար , ամէն աստիճան կամ ամէն դատմունք՝ որ տրամախոհութեանը մաս կըլլան , պէտք է որ ինքնաղիմի ստուզութիւն մը ունենան . անանկ որ միտքն ապահով ըլլայ , որ հարկաւոր բաներէն բան մը գուրս մնացած չէ , և ապացուցին ճշդութեանը վրայ երկրայ-ութեան տեղիք չմնայ :

120. Գործեական օրինակ :


Մինչև հիմա տեսականաբար զուրցած բաներնիս զործնական օրինակով մըն ալ բացատրենք , որպէս զի աւելի պայծառ հասկըցուի : Չենք կրնար անմիջապէս ըմ-

բոնել թէ Գ. եռանկեան Ա. Բ. Գ. անկիւնե-

ներուն ու եր-  
կուցուղիղան-  
կեանց մէջ ինչ  
կերպ յարաբե-  
ե բութիւն կայ .

վասն զի իրեք

անկիւնը մէկտեղ մէկէն չենք կրնար առնել  
և երկուց ուղղոց հետ համեմատել : Պէտք  
է ուրեմն ուրիշ անկիւններ գտնել , որոնց  
հետ կարենանք բաղդատել , ու չափի տեղ  
զործածել զանոնք իրեք անկեանց ու եր-  
կուց ուղղոց մէջը : Գիտենք որ Դ արտա-  
քին անկիւնը հաւասար է երկուց Ա. և Բ  
ներքին անկեանց . ուրեմն Դ անկիւնը ներ-  
քին Գ. հասարակաց անկեանը հետ մէկ-  
տեղ հաւասար է Ա. , Բ. , Գ. իրեք անկիւննե-  
րուն . ապա ուրեմն Գ. եռանկեան Ա. , Բ. , Գ.  
իրեք անկիւններն երկուց ուղղոց հաւասար  
են : Դիտելու է որ Ա. , Բ. , Գ. իրեք անկեանց  
երկուց ուղղոց հետ պատշաճողութիւնն ի-  
մանալու համար իրբեն միջնորդ գաղափար-  
ներ առինք Դ ու Գ անկիւնները , և անոնց  
հետ բաղդատեցինք ու պատշաճ գտանք թէ  
Ա. , Բ. , Գ իրեք անկիւններն և թէ երկու  
ուղղիղները . և անանկով իրարու հետ ալ  
պատշաճական եղան : Դարձեալ՝ առջիբազ-  
դատութիւնն եղաւ Դ արտաքին անկեան  
ու երկու Ա ու Բ ներքին անկեանց հետ , և  
տեսանք որ իրարու կը պատշաճին , առջի  
գատումն ըրինք : Թէ որ աս պատշաճողու-



թիւնը պայծառ, որոշ և անմիջապէս ըմբանած չըլլայինք ուրիշ նախընթաց ապացուցի մը ուժովը որ նոյնպէս պայծառ և որոշ է, պէտք էր որ ուրիշ միջնորդ գաղափարներ ժիւտըռէինք, և անոնց ձեռքովը գտնէինք թէ արտապին դի անկիւնը ներքին Ա, և Բ՝ անկիւններուն հետ պատշաճողութիւն ունի: Երկրորդ դատումն ալ նոյնպէս է դի ու Գ անկեանց ու Ա, Բ ու Գ իրեք անկեանց մէջ: Նոյնպէս երրորդն ալ նոյն դի ու Գ և երկուց ուզզոց մէջ: Թէ որ բոլոր տրամախոհութեան կապը ձեւացընող այլևայլ դատմունքներն աս կերպով ըլլան, հետեւութիւնը կամ խնդրոյ տակ եղած նախադասութիւնն ամենայն կերպով պահանջուած ճշմարտութեան ուժը կունենայ և պատճառարանութիւնն ալ ճիշդ կըլլայ:

121. Աղեկ տրամախոհելու կարողութիւնը  
մարդ թեշպէս կըստանայ:

Տրամախոհելու կարողութիւնը բնութենէ և արտեստէ կը գօրանայ: Բայց որովհետեւ հազիկան գործողութիւնները մարդկային մարմնոյն կազմութենէն ու հասառառուն ու հերքանիթ նիւթերէն, որով խառնուածոց այլևայլ գօրութենէն շատ կախումն ունի, և անոր համար կրնանք ըսել որ տրամախոհելու կարողութիւնը պիտակապէս մարդուս բնութենէն է: Անդ

Համար որոնք որ բնութեամբ աւրուած ,  
տկար ու անյարմար բանավարութիւն ու-  
նին , ուսմունքը քիչ կօգնէ իրենց բանա-  
վարութիւնն ուժովցընելու և շտկելու : Իսկ  
քնդհակառակն շատ անգամ կը տեսնենք  
որ ուսմանց ամիննին տեղեկութիւն չունե-  
ցող մարդիկ , որ և ոչ զիտեն թէ աշխարհ-  
քիս երեսը հաւաքարանութիւն ըստուած ա-  
նուն մը կայ , այնպէս ճիշդ ու հաստատուն  
տրամախոհութիւններ կընեն , որ խիստ  
քիչ կերեննայ այնպիսեաց վրայ որոնք տրա-  
մարանութեան բոլոր կանոնները սորված  
ըլլան :

122. Այսուատն ինչպէս կօգնէ տրամախոհու-  
թեան կարողութիւնն անցընելու :

Թէ որ արուեստը միանայ լաւ տրամա-  
բանելու բնութեան ձրիցը հետ , այնպէս  
կածի տրամախոհելու կարողութիւնը , որ  
մեծ հանճար ըսուածներն ունին : Աս ա-  
րուեստն է

Ա. Հոգւոյն ան գործողութիւնները լաւ  
կառավարել որ աս կարողութիւնն անեցը-  
նելու համար հարկաւորապէս կը գործա-  
ծուին : Քան զամէնն առջինն է անխոնջ  
մոռադրութիւն ան դազափարմերուն վրայ  
որ կուզենք ստանալ . այսպիսի մտադրու-  
թեամբ ասոնց ամէն . վերաբերութիւնները  
հասկընալով իրենց պատշաճողութիւնը

կամ անպատշաճութիւնը կը գտնուի : Մը-  
տադրութենէն առաջ կու գայ գաղափար-  
ներու պայծառ յիշատակութիւնը , անանկ  
որ գիւրաւ կը ճանչցուին երբոր նորէն ներ-  
կայանալու ըլլան . աշխոյժ երևակայութիւն  
ու զօրաւոր և գիւրառու յիշողութիւն , որ  
մէյմը առածն անկորուստ պահելով պէտք  
եղած ատենը յիշէ մէկէն . և աս է ահա մը-  
տաց աշխոյժք . որոշ զանագանութիւն , ո-  
րով գիւրաւ կորոշէ զանոնք ու իրարու հետ  
չի շփոթեր :

Բ . Գաղափարները լաւ կարգի դնել , ա-  
նանկ որ զիրար լուսաւորեն , միշտ պարզէն  
ու գիւրինէն սկսելով՝ բաղադրելոց ու դը-  
ժուարիններուն անցնիլ : Ուստի թէպէտն  
երկրաչափութիւնը տրամախոհելու կարո-  
ղութիւնն ստանալու և աճեցընելու շատ  
յարմար գործիք է , բայց օգուտ մը չըներ՝  
մանաւանդ թէ միտքը կը շփոթէ թէ որ մէ-  
կը սկսի նախ հաստատուն մարմնոց դրու-  
թիւնները սորվիլ որ աւելի բաղադրեալ գա-  
ղափարներ են . ու գծերու և մակերևոյթ-  
ներու դրութիւնը զանց ընէ , որ աւելի  
պարզ գաղափարներ ըլլալով պէտք է զա-  
նոնք նախ սորվիլ , որպէս զի հաստատուն  
մարմնոց գրութիւնը հասկըցուի :

Գ . Աճով գրուած ու լաւ տրամախոհող  
մատենագիրներու զրեեր կարդալ . վասն զի  
միշտ այդպիսի գրուածքներ անդրադարձու-  
թեամբ կարդալով անզգալի կերպով մարդ  
կըստանայ նոյն մատենագիրներու տրա-

մազնաթեատրութիւնն որ։ Թէ  
և ըստ բոլորին ազ քրդայ նէ՝ գոնէ ըստ մե-  
ծի մասին։ Ամեալլ գիտութեանց վրայ առ  
տեպակ գրքեր չեն պակսիր։

### ԳԼՈՒԽ Բ.

ՀՅՈՒՅՐԱՆԱԴՐԻՆ ՈՒ ՀՅՈՒՅՐԱՆԱԴՐԵԱ  
ԿԱՌՈՒՆԵՐԸ

### 123. Հաւաքարանուրիսն ի՞նչ է։

Ինչպէս որ գատմունքը մէկ նախադա-  
սութեամբ կը բացատրուի (36), այսպէս այ  
արամախոհութիւնը շատ գատմունքներէ  
ձեանալով (118), շատ նախագագաւթիւն  
ազ պէտք է որ զինքը բացատրեն։ Աս նու-  
խագասաւթեանց միութիւնն ու կազը որ  
մտաց տրամախոհութիւնը կը բացատրեն,  
Հաւաքարանուրիսն կը սաւի. և որ և իցէ պատ-  
ճառաբանութիւն ասով կը դայ։ Հաւաքա-  
րանութիւնն իրեք նախագասաւթիւն ունի.  
առջինը կը սաւի և եծագոյն, վասն զի աւելի  
բազմաթիւ անհատից կրնայ պատշաճիլ.  
երկրորդը կը սաւի փոքրագոյն, վասն զի ան  
նախագասաւթեանը մէջ միջնորդ գաղա-  
փարն ենթակային հետ կը միանայ, որ փոք-

րագոյն եզր կը սուի . երրորդն է հետևողին ;  
որ է ան նախաղատութիւնն որ ապացու-  
ցանել կուզես : Խակ առջի երկու նոտիագա-  
սութիւնները մէկտեղ առաջարկորդին կամ  
առաջարկեալք կը սուի , հետևութենէն ա-  
ռաջ գրուելնուն պատճառաւ : Ահա հաւա-  
քարանութեան օրինակ մը .

Ամեն մարմին ծանր է ,

Քարք մարմին է ,

Որեմն քարք ծանր է :

Առջի նախաղասութիւնն՝ ամեն մարմին  
ծանր է , մեծագոյն է . վասն զի ան նախա-  
ղասութեան մէջ միջնորդ եղը մարմին ,  
միացած է ծանր ստորոգելոյն հետ , որ է  
մեծագոյն եղը : Երկրորդ նախաղասու-  
թիւնը քարք մարմին է , փոքրագոյնն է . վասն  
զի հոյն միջնորդ եղը մարմին միացած  
է քար ենթակային հետ , որ է փոքրագոյն  
եղը . աս երկու նախաղասութիւնները քան  
զհետևութիւնն՝ որ է , որեմն քարք ծանր է ,  
առաջ գրուած ըլլալուն համար նաև առաջ-  
արկեալք ալ կը սուին :

#### 124. Հաւաքարանութեան հիմունիքը :

Հաւաքարանութեան առաջարկելոց մէ-  
կը միշտ ընդհանուր նախաղասութիւն կը լ-  
լայ , ու այս ընդհանրութիւնը սովորաբար  
մեծագոյն նախաղասութեան մէջ կը լայ ,  
ու պատճառն է միջնորդ եղը , որ ընդհա-

նուր զաղագար մը պիտի ըլլայ , ու պիտի  
իր մէջն ենթակային զաղագարը բովանդա-  
կէ . և ինչ որ միջնորդ եզրին կը տրուի ,  
նոյնը պէտք է նաև ենթակային ալ պատ-  
շաճի . անանկ որ՝ կրնանք ըսել թէ ամէն  
հաւաքաբանութեանց հետեւթիւնն առաջ-  
արկելոց մէջը կը բովանդակուի , բայց  
տարբեր բառերով : Անոր համար հաւաքա-  
բանութեան ճշմարիտ հիմունքն է՝ որ հե-  
տեւթեան մէջի եղած դատմանքը նոյն ըլ-  
լայ առաջարկելոց մէջի եղած դատմանքը  
հետ : Զոր օրինակ , բերած օրինակին մէջ  
դատումը կամ հետեւթիւնն՝ որեմն քարը  
ծանր է , մնձագոյն նախադասութեան մէջ  
կը բովանդակուի , ամեն մարմին ծանր է .  
որովհետև մարմնոյ ընդհանուր գաղափա-  
րին մէջ կը պարունակուի քարին գաղա-  
փարն ալ . ուրեմն ըսելը թէ ամեն մարմին  
ծանր է , ու քարը ծանր է՝ նոյն դատումն է ,  
բայց այլևայլ բառերով բացատրուած :

125. Հաւաքաբանորեան կանոնները :

Թէ որ հաւաքաբանութեան հիմունքն աս  
որինք որ հետեւթիւնը առաջարկելոց մէ-  
ջի դատմանը հետ նոյն ըլլայ (124), և աս  
նոյնութիւնը չի կրնար ըլլալ՝ ինչուան որ  
ենթակային մասնաւոր գաղափարը միջ-  
նորդ եզրին ընդհանուր գաղափարին մէջ  
չբովանդակուի , ապա աս հաստատուն  
սկզբունքէն հետեւալ կանոններն առաջ

կու գան , որ սովորաբար հաւաքարանու-  
թեանց կը տրուին :

126 . Կանոն Ա .

Միջնորդ նզրը գոնէ մի անգամ պէտք է որ  
ընդհանուր մտքով առնուի . վասն զի պէտք  
է որ գենթական իր մէջը պարունակէ . և աս  
չի կրնար ըլլաք՝ մինչև որ ընդհանուր շըլլայ:  
Ընոր համար հետեւեալ հաւաքարանութիւ-  
նը սուա է .

Մարդ մը համեստ է .

Մարդ մը առազակ է .

Ուրեմն առազակ մը համեստ է :

Հոս առաջարկեալք ճշմարիտ ալ ըլլան ,  
բայց հետեւութիւնը սուտ է . վասն զի մե-  
ծագունին ու փոքրագունին մէջ մարդ բա-  
ռը մասնաւոր գաղափար ըլլալով մարգ-  
կանց այլեայլ յատկութիւնները կը բացա-  
տրէ , ու մէկին գաղափարը մէկալին մէջը  
չի պարունակիր : Համեստ մարդու գաղա-  
փարն առազակ մարդու գաղափարը չի բո-  
վանդակեր . ուստի առազակին գաղափարն  
ալ համեստի գաղափարին չի պատշաճիր :

127 . Կանոն Բ .

Նախարարութեան բառերն առաջարկելոց  
մէջ պէտք է առեջի ընդհանուր ըլլան քան թէ

հետեւորեան մէջը : Առող պատճառն է Հա-  
ւաքաբանութեան հիմը (124), որ հետեւու-  
թիւնն առաջարկելոց մէջը պէտք է որ պա-  
րունակուի . անոր Համար սխալ է ըսելը .

Ամեն քառակուսի չորս հարասար կողմ ունի  
ոչ չորս ուղիղ անկիւն .

Խոկ արդ ամեն քառակուսի ձեւ է .

Մարտն ամեն ձեւ չորս հարասար կողմ ունի  
ոչ չորս ուղիղ անկիւն :

Վասն զի ձեւ բառը հետեւոթեան մէջ աւե-  
լի ընդհանուր է քան թէ քառակուսի բառն  
առաջարկելոց մէջ :

### 128. Կանոն Գ.

Երկու ժիւտողական առաջարկութիւններէ ա-  
մենաին հետեւորիան չեղիեր : Ժխտողական  
նախադասութեանց մէջ թէ ենթական և  
թէ ստորոգեալը միշնորդ եզրէն կը մեր-  
ժաւին . իսկ արդ թէ որ երկու բան երրորդ  
բանի մը չեն պատշաճիր , չըլլար հետեւցը-  
նել թէ իրարու կը պատշաճին կամ չեն  
պատշաճիր : Որովհետև երկու բանի մեծու-  
թիւնը կրնայ երրորդ բանի մը հաւասար չըլ-  
լալ , բայց իրարու հաւասար ըլլալ : Օրինա-  
կի համար քառակուսին եռանկիւնի չէ , և  
ոչ բոլորակը եռանկիւնի է , հետեւցընել  
չըլլար՝ թէ քառակուսին բոլորակ է կամ  
չէ : Դարձեալ՝ այսպիսի հաւաքաբանու-  
թեանց մէջ կապ չըկար , և անով հաւաքա-

բանութեան հիմը կը պակսի . այսինքն՝ հետեւթեան մէջի դատումն երկու առաջարկելոց մէկուն մէջը բացատրուած չէ (124)։

129. Կանոն Դ.

Երկու հաստատական նախադատորիւններէ ժխտողական հետեւթիւն հանել լրջար : Պատճառն աս է որ թէ ենթական և թէ ստորոգեալը միջնորդ եզրին պատշաճելով՝ հարկաւ պէտք է որ իրարու ալ պատշաճին : Եւ ժխտողական հետեւթեան մէջի դատումը, հաստատական առաջարկութեանց մէկուն մէջը չի կրնար բովանդակուիլ . և ասով հաւաքարանութեան հիմունքը չի մնար (124)։

130. Կանոն Ե և Զ.

Թէ որ առաջարկեց մէկը մասնաւր և հետեւթիւնը մասնաւր կրլայ . գարձեալ բէ որ ժխտողական է, հետեւթիւնն ալ ժխտողական կրլայ : Առջի կանոնին պատճառն է . որովհետեւ հետեւթիւնը՝ առաջարկելոց մէջը պիտի բովանդակուի (124), ուրեմն առաջարկութիւններէն եւել ընդարձակութիւն չի կրնար ունենալ : Երկրորդ կանոնին պատճառն ալ աս է, որ եթէ առաջարկելոց մէկը՝ այսինքն ենթական կամ ստորոգեալը միջնորդ եզրին պատշաճի ու մէ-

կայք չպատշաճի, և ոչ իրարու կը պատշաճին : Առ երկու կանոններուն մէկանդ օրինակ մը գնենք :

Ամեն խոհուն եակ մասունք չունի .

Մարդկային հոգին խոհուն եակ է .

Ուրեմն մարդկային հոգին մասունք չունի : Յայտնի կերևնայ որ հետեւութիւնը մասնաւոր է և միանգամայն ժխառողական.. վասն զիփոքրագոյն նախադասութիւնը՝ մարդկային հոգին խոհուն եակ է՝ մասնաւոր է, մեծագոյնն ալ ժխառողական :

131. Կանոն ի .

Երկու մասնաւոր նախադասութիւններէ հետևութիւն մը չելլեր : Որովհետև հաւաքաբանութեան առաջին կանոնն է (426) որ գոնէանգամ մը միջնորդ եզրը պէտք է ընդհանուր առնել, որպէս զի հետեւութեան մէջնեղած դատումն առաջարկեցոց մէջը բովանդակութ (424) . արդ ինչպէս երկու մասնաւոր նախադասութեանց մէջ միջնորդ եզրը կրնաց ընդհանուր առնուած ըլլալ : Ասկէց դատ՝ ինչ որ երկու կամ աւելի շատ մասնաւոր առարկայից վրայ կը զուրցուի, անոնցմէ առարկեր ուրիշ մասնաւոր առարկայի մը վրայ չի հետևիր զուրցել : Զոր օրինակ, որովհետև Պօզոսը գիտուն է, Պետրոսը գիտուն է, չըլլար հետեցընել թէ Անտոնն ալ գիտուն կամ տգէտ է :

Ասոնք են հաւաքարանութեան զլխաւոնի  
կանոնները, որոնք թէ որ մարդ լաւ հաս-  
կընայ ու լաւ գործածէ, բաւական են աչ-  
զէկ հաւաքարանութիւն ընելու։ Մէկն որ  
հաւաքարանութեանց ձևերուն, կերպերուն  
և ուրիշ յատկութեանցը վրայ աւելի բան  
ուղէ զիտնալ, կրնայ զտնել ան մատենա-  
զրաց մէջ որ հաւաքարանական արուես-  
տին վրայ ընդարձակ խօսած են, և ոմանց  
օգտակար կերենայ ատ տեսակ զրուածք-  
ներ կարդալ բանավարութիւնը կրթելու  
համար։

### ԳԼՈՒԽ Գ.

ՊԵՏԱԿԱՆ ՍՐԱՅԻ ԱՅԼԵՒՅՑ ԿԵՐՊԵՐԸ

132. Քանի տեսակ պատճառարանութիւններ  
կան։

Ինչպէս որ միտքը տրամախոհելու ատեն  
այլնայլ կերպով կը կարգաւորէ դատմունք-  
ներն ու միջնորդ զաղափարները, որոնցմով  
ճշմարտութիւնը կը փնտըռուի և կը զըտ-  
նուի, նոյնպէս այլնայլ կերպերով կը բա-  
ցատրէ իր պատճառարանութիւնները։ Ա-

սոր համար հաւաքաբանութենէ զատ պատճառաբաննութեան այլևայլ տեսակներ կան. բայց հաւաքաբանութիւնն անոնց մէջն ալ կը բովանդակուի, և բոլորն ալ հաւաքաբանութիւն կրնայ ըլլալ :

133. Եղառած :

Պատճառաբանութեան առջի կերպը Եղառածն է, որ նաև Հնարք ըսուեցաւ : Առ պատճառաբանութեան մէջ նախագասութիւն մը զանց կառնուի իրրև ինքնին քաջայայտ . անոր համար կրամատ հաւաքաբանութիւն ալ կըսուի : Չոր օրինակ, Մարդ եւ, ուրեմն մահկանացու եւ . աս պատճառաբանութեան մէջ մեծագոյնը լուած է, և հաւաքաբանութիւնն ամբողջ չէ, որ բուն ասանկ պիտի ըլլար . Ամեն մարդ մահկանացու է . իսկ արդ դու մարդ եւ . ուրեմն մահկանացու եւ : Դարձեալ ուրիշ օրինակ մը . Գերագոյն բարին պէտք է սիրել . ուրեմն զԱռտուած պէտք է սիրել . ասոր մէջ փողքրագոյնը չկայ, որով այսպէս պիտի ըսուէր . Գերագոյն բարին պէտք է սիրել . իսկ արդ Առտուած զերագոյն բարի է . ուրեմն զԱստուած պէտք է սիրել :

134. Երկայրարանուրիւն :

Պատճառաբանութեան երկրորդ կերպն  
է Երկայրարանուրիւնք : Բաղադրեալ է աս  
պատճառաբանութիւնը . ու բոլորին մա-  
սունքն իրարմէ բաժնելէն ետե, բոլորին  
վրայ ան կը հետեցընենք, ինչ որ մասանցը  
վրայ հետեցուցած է : Անոր համար Երկ-  
այրի երկրերանեան ըսուեցաւ, և նաև Եղ-  
ջիրառոյ պատճառարանուրիւն ալ կըսոփի, որ  
ամէն կողմանէ հակառակորդը կը վիրաւո-  
րէ : Զոր օրինակ, ճշմարտութիւնն իմանա-  
լու համար, երդում պահանջներւն անօգուտ  
ըստան աս կերպով կրնայ ցուցուիլ :

Երդումը կամ բարի մարդէ կը պահանջուի  
կամ անքարիշտ մարդէ .

Թէ որ բարի մարդէ, երդումն անօգուտ է .  
վասն զի՞ բարի մարդէ առանց երդման ալ  
ձշմարտուրիւնք կրու . մանաւանդ. րէ եր-  
դումն իրեն անիրաւուրիւնք կը սեպէ .

Թէ երդումն անքարիշտ մարդէ պահանջուի,  
ան ալ անօգուտ է . վասն զի՞ ստերդմնու-  
րիւնք բանի տեղ չի պենք, բաւական է որ  
իրեն շահին գայ .

Մորեմն րէ մէկ կողմանէ և րէ մէկալ կող-  
մանէ երդումն անօգուտ է :

Երկայրարանութեան կանոններն ա-  
սոնք են . ա . Ամբողջը պէտք է ճիշդ իր մա-  
սանցը վրայ բաժնել . որպէս զի ըլլայ թէ

բան մը գուրս մնայ, որով պատճառաբանութեան ուժեան ուժը տկարանայ: թ. Հետեւութիւնները պէտք է որ իւրաքանչիւր մասանցը հետ հարկաւոր կապակցութիւն ունենան: գ. Չըլլայ թէ մէկն երկնայրաբանութիւնը գործածողին դէմ կարենայ դարձընել: Փիլիսոփայ մը կըսէր. Պէտք չէ կարգուիլ. վասն զի առած կնիկդ կամ գեղեցիկ է կամ տգեղ. թէ որ գեղեցիկ է, նախանձ կը շարժէ. թէ որ տգեղ է, տհանորին: ուրեմն թէ մէկն ըլլայ թէ մէկալլ, պէտք չէ կարգուիլ: Աս երկսայրաբանութիւնը ամէնկողմանէ պակասաւոր է: ա. Բաժանմունքը ճիշդ չէ. վասն զի կրնայ այնպիսի կնիկը ըլլալ որ ոչ այնչափ գեղեցիկ ըլլայ՝ որ նախանձ շարժէ, և ոչ այնչափ տգեղ՝ որ տըհաճութիւն բերէ: թ. Իւրաքանչիւր մասին հետեւութիւնը հարկաւոր չէ. վասն զի կնիկ մը կրնայ գեղեցիկ ըլլալ, և միանգամայն այնչափ գգուշաւոր ու առաքինի, որ նախանձու պատճառ չըլլայ. կամ կրնայ տգեղ ըլլալ, բայց իրեն խելքին ու բարուցը պատճառաւ. հաճոյական: գ. Երիտասարդն որ փիլիսոփայինխորհուրդ էր հարցուցեր, երկսայրաբանութիւնը նոյն կերպով իրեն դէմ. դարձուց ու ըսաւ. թէ որ գեղեցիկ կնիկ մը առնեմ, անիկայ ամենուն սիրելի ըլլարովն ես երշանիկ կրշամ. իսկ թէ որ տգեղ ըլլայ, դարձեալ երշանիկ կրշամ սիրու հանգիստ մէալով՝ որ մէկն անոր համեստուրեանը դարան չի լարեր. ուրեմն ինչ որ ալ ըլլայ երշանիկ

պիտի ըլլամ։ Փիլիսոփան ալ ան ատեն վր-  
րայ բերաւ։ « Ով որ զոհ է, երջանիկ է »։

135. Համարարդուրին։

Երբեմն նախաղասութեան մը մէջ՝ ստո-  
րոգելոյն ու ենթակային իրարու վերաբե-  
րութիւնը գտնելու համար՝ բաւական չըլ-  
լար մէկ միջնորդ եզր մը, հապա երկու ի-  
րեք պէտքը կըլլայ։ և թէ որ անոնք ալ չի-  
բաւեն՝ ալ աւելի, մինչեւ որ այսպիսի միջ-  
նորդ եզր մը գտնուի որ ապացուցանելու  
նախաղասութեան ենթակային ու ստորո-  
գելոյն իրարու հետ վերաբերութիւնը յայտ-  
նի ընէ։ Այսպիսի պատճառ աբանութեան  
մէջ, որ Համարարդուրին կըսուի, միջնորդ  
եզրը շատ ըլլալով՝ նախաղասութիւններն  
ալ շատ կըլլան։ և առջի նախաղասութեան  
ստորոգելին՝ երկրորդ նախաղասութեան  
ենթական կըլլայ։ երկրորդ նախաղասու-  
թեան ստորոգելին՝ երրորդ նախաղասու-  
թեան ենթական։ երրորդին ստորոգելին,  
չորրորդին ենթակայ, մինչեւ որ առջի նա-  
խաղասութեան ենթական վերջի նախա-  
ղասութեան ստորոգելոյն հետ միանայ, և  
ան կըլլայ բոլոր պատճառաբանութեանը  
հետեւութիւնը։ Օրինակի համար այսպիսի  
համարարդութեամբ մը կապացուցանենք  
թէ ազահը թշուառ է։

Ագսեր շատ բանի կը փափաքի.

Այլ որ շատ բանի կը փափաքի , շատ բանի  
կարօւութիւն ունի .

Ով որ շատ բանի կարօւութիւն ունի , բր-  
շուտ է .

Ուրեմն ագահը բշուտ է :

Աս համարարդութեան մէջ երկու միջ-  
նորդ եղք կայ , այսինքն փափաք , որ ազա-  
հութեան կը պատշաճի , ու կարօւութիւն ,  
որ փափաքին կը պատշաճի . և ասոնցմով  
է որ բշուտ ասորութեցին ազահ ենթակային  
հետ կը կապուի : Համարարդութիւնը ճիշդ  
ու գորաւոր ըլլարու համար հարկաւոր է որ  
զայն բազադրող նախագահութիւններն ի-  
րաբու հետ լաւ կապակցաւթիւն ունենան ,  
և մէկ նախագահութիւնը զմէ կարդ բացա-  
տրէ . ապա թէ ոչ՝ մասնաւոր նախադասու-  
թիւններ կը լլան , և յինքեանս չեն բռվան-  
դակեր հետեւութիւնը : Անոր համար պէտք  
չէ հետ զհետէ անգպալի կերպով բան ա-  
ւելցընեղ կամ պակսեցընեղ . ապա թէ ոչ՝  
սասայդ երեցած սկզբունքներէ ստութիւն կը  
հետեւի : Աս կերպով թեմիստոկլէս կուղէր  
ապացուցանել թէ իր պղտի տղան բռվար  
ազիսարհիս կը հրամայէ՝ աս վրիպական  
համարարդութեամբ .

Խմ որդիս իր մօրք կը հրամայէ .

Իր մայրն աղ ինձի կը հրամայէ .

Կրաքանականի .

Թունաստան Ասիոյ .

Ասիա բոլոր աշխարհին .

Ուրեմն խմ որդիս բոլոր աշխարհին կը  
հրամայէ :

Տարակոյս չկայ աս համբարդութեան ստութեանը վրայ , վասն զի նախաղասութեանց մէջ կարեոր կապակցութիւն չկայ , և զարձեալ ամէն մէկ նախաղասութիւնն իր նախընթացէն աւելի ընդարձակ է . ու հետզհետէ այնչափ յաւելուածներ կան , որ հետեւութիւնը շատ աւելի ընդարձակ եղած է քան զառաջարկեալները :

136. Փաստորդ :

Փաստորդն այնպիսի հաւաքարանութիւն մըն է որ առաջարկելոց մէկուն կամ երկութին ալ ապացոյցը հետը կաւելցուի երկրայական կամ անստոյգ սեպելով : Աս պատճառառարանութիւնն աւելի ճարտապանական է քան թէ փիլիսոփայական : Կիկերոնին Միլոնի ջատազովութեան բոլոր ճառն աս տեսակ պատճառարանութիւն կրնայ ըսուիլ . և մեծագոյն նախաղասութիւնն աս է թէ Ո՞չ որ մեր կենացը կը դարանի , արժան է սպանենել զանիկայ . և աս մեծագոյն նախաղասութիւնը կը հաստատէ քնական օրինօք , իրաւամբք ազգաց ու այլ ևայլ օրինակներով . իսկ արդ կղօդիու դարանեցաւ Միլոնի կենացը . աս է միոքրագոյն նախաղասութիւնը , որուն հաստատութեանն ապացոյց կը բերէ կղօդիոսի հետ եղած զինեալ մարդիկները , հագուստին կերպը , տեղն և ուրիշ պարագաները , ո-

լոնք բազար կզօղիսի շար դիտառը թիւ-  
նը կը յայտնէին . որևէն արժան երոք կդա-  
շիս Արքունի ապահնութեր :

137. Մակածուրիւն :

Մակածութիւնն այնպիսի պատճառա-  
բանութիւն մըն է , որ շատ մասնաւոր ճրչ-  
մարտութեանց ծանօթութենէ ընդհանուր  
ճշմարտութեան մը ծանօթութեան կելլենք :  
Զոր օրինակ , տեսնելով որ ամէն մասնա-  
ւոր մարմին ծանրութիւն ունին ; կը հետե-  
ցընենք թէ ամէն մարմին ծանր է : Ամէն  
գիտութիւն մասնաւոր ճշմարտութիւններէ  
ճեացած ու գարգացած է , և անմասմէ աղ  
ընդհանուր սկզբունքներ ելած են . արդ ե-  
թէ առ մասնաւոր ճշմարտութիւններն ի-  
բարու համասեռ են , և մէկիկ մէկիկ քըն-  
նուքն ու անաջառապէս ապացուցուին , մա-  
կածութիւնը փիլիսոփայական կըսուի , ու  
շատ զօրաւոր կըլլայ . բայց թէ որ մէկիկ  
մէկիկ ճիշդ չքննուին , մակածութիւնը ձար-  
տասանական կըսուի . և աս կերպ մակա-  
ծութիւնն աւելի ճառի մը գարդ կըլլայ քան  
թէ ճշմարտութեան մը ապացուց . մահա-  
ւանգ որ երբեմն սուտ ալ կրնայ ըլլապ կամ  
առանց ազգեցութեան : Թէ որ ստարութեղի  
մը ենթակային հարկաւ պատշաճի , ցցընե-  
րու համար թէ ուրիշ ամէն համարուն են .  
Բակացից ալ կը պատշաճի , հարկ չէ ու

մէնքն այս մէկի մէկի համբել , հապա բառ-  
առկան է ցըընել թէ մէկին յատկութիւնն  
է : Զոր օրինակ , թէ ոք բալորակի . մը ամէն  
շատափաղներն իրարաւ հաւասար են , կըր-  
նամ հետեցընել՝ թէ աս յատկութիւնն առ  
հասարակ ամէն բալորակի սեփական է :

138. Յարացոյց :

« Պատճառաբանութեան եւթի կերպը Յա-  
րացոյցն է , որ բանառտեղծից ու ճարտա-  
պանից սովորական է : Աս պատճառաբա-  
նութիւնը մէկ մասնաւոր ճշմարտութենէ  
մը ուրիշ մասնաւոր կամ ընդհանուր ճշ-  
մարտութիւն կը հանէ : Զոր օրինակ՝ Պոմ-  
պես բեպետե փորձ ու քաջ զօրապետ էր .  
բայց կեսարեն յաղրուեցաւ . ուրեմն Անտոնիոս  
այ կամ ո և իցե ուրիշ զօրապետ կրնայ իր  
թշնամիկն յաղրուիլ : Բայց պէտք է զիտել՝  
որ բանի մը կարելիութիւնը ցըընելու հա-  
մար յարացուցէ առնուած պատճառաբա-  
նութիւնը շատ ուժ կունենայ , բաւական է  
որ նոր պարագաներ չըլլան որ կարելու-  
թեանը դէմ ելլեն : Իսկ թէ որ բուն զործ-  
քին կողմանէ մտածուի , յարացոյցն ամե-  
նեին ուժ չունենար . որովհետեւ մասնաւոր  
ճշմարտութենէ մը ուրիշ մասնաւոր ճշ-  
մարտութիւն մը հետեցընել չըլլար , թող  
թէ ընդհանուր : Ուստի սուտ պատճառա-  
բանութիւն կըլլար թէ որ մէկն ըսէր . Պոմ-

պես կեսարէն յաղբուեցա . ուրեմն Անտ-  
եխու ալ պէտք է որ Հոկտափիանուէն յաղրուի :  
Դարձեալ ան պարագաները , որոնցմով  
կըլլայ բաղդատութիւնը , պէտք է որ նման  
ըլլան . ապա թէ ոչ՝ պատճառաբանութիւ-  
նը բանը չապացուցաներ , հապա շատ շատ  
ճշմարտութեանը լոյս մը կու տայ : Զոր օ-  
րինակ ,

Որպէս բովք զադու սսկոյ մերկանան . .

Նոյնպէս վիշտք զնենգժուա բարեկամ :

Աս բաղդատութիւնը լոյս կու տայ իմաս-  
տին , չէ թէ կապացուցանէ . վասն զի առ-  
ջինը բնական ճշմարտութիւն մըն է ան-  
վրիպելի . բայց երկրորդը բարոյական՝ որ  
կրնայ վրիպիլ :

---

## ԳԼՈՒԽ Դ.

ԽՄԱՍՏԱԿՈՒԹԻՒՆՔ

139. Իմաստակուրիւնն ինչ է :

Ան պատճառաբանութիւնն որ ըստ կանոնի չէ,ու խարէական է, իմաստակուրիւնն կըսուի : Ուրեմն իմաստակուրիւնը այնպիսի պատճառաբանուրիւն մըն է, որ սովորիւնը կիմանանք, բայց մտաց տեսուրեանք ասզեւ մոայլ մը գաղով չենք կրեար իմանալ ու բնել քե ինչեն խարէական է : Իմաստակութիւնը շատ կերպ կըլլայ, բայց հոս զլխաւորները միայն նշանակենք . վասն զի մնացածներն այնպէս այլանդակ են, որ իմանալու համար շատ աշխատանք պէտք չէ . անոր համար աւելորդ է հոս նշանակելը :

140. Ա. Իմաստակուրիւն . — Բարից երկոյի մուրիւն կամ երկիխօսուրիւն :

Թէ որ մի և նոյն պատճառաբանութեան այլեայլ նախաղասութեանցը մէջ մի և նոյն բառին այլեայլ նշանակութիւններ տրուին, աս տեսակ իմաստակութիւնն Երկոյի մուրիւն բարից կամ Երկիխօսուրիւն կըսուի, զոր տրամաբանք վերականական խարէուրիւն կանուանեն : Զոր օրինակ,

Երկինքը համատեղութիւն մը կայ՝ որ քնար  
կըսոցի

Խսկ քնարն անոշ ձայն կը հանէ .

Ուրեմն երկինքը համատեղութիւն մը կայ՝  
որ անոշ ձայն կը հանէ :

Աս պատճառաբանութեան ստութիւնն  
առաջ կու գայ քնար բառին երկդիմութե-  
նէն, որ առջի նախադասութեան մէջ հա-  
մաստեղութեանը տեղ կառնուի, երկրորդ  
նախադասութեան մէջ երաժշտական գոր-  
ծիքի տեղ :

141. Բ. Խմաստակութիւն . — Տգիտութիւն  
նիւրոյն :

Խմաստակութեան երկրորդ տեսակն է  
Տգիտութիւն նիւրոյնը ըստածը, այսինքն պատ-  
ճառաբանութեան կամ ենթակային տգի-  
տութիւնը : Աս խարէութեան մէջ կիշնայ  
մարդ երրոր խնդրոյն բուն նիւթը չզիտնա-  
լովկամ չզիտնալ ձևացընելով այնպիսիբան  
մը կապացուցանէ կամ կը հերքէ, որ բոլո-  
րովին վիճաբանութեան նիւթէն օտար է :  
Եւ աս շատ անգամ կը հանդիպի վիճաբա-  
նութեանց մէջ, կենակցութեանց մէջ, ու  
քաղաքական գործառնութեանց մէջ : Որի-  
նակի համար, թէ որ խնդրոյն ենթական  
է զիտնալ թէ արգեօք եզած մարդասպա-  
նութիւնը Պօղոսին ձեռքովն եղեր է թէ չէ,  
ելլէ մէկն սկսի անոր ազնուական ցեղէ ըլ-  
լալը հաստատել ու ապացուցանել :

142. Գ. Խմաստակութիւն. — Զեղծումն  
սկզբան:

Թէ որ ան բանն որ խնդրոյ տակ է, և ա-  
պացուցութիւն կը պահանջէ, իբրև ստոյգ  
ենթաղրուի. կամ թէ որ վէճի տակ եղած  
բանը՝ տարբեր բառերով կրկնուի, այսպի-  
սի իմաստակութիւնը Զեղծումն սկզբան կը-  
սուի: Չոր օրինակ, մէկն ուզելով ապա-  
ցուցանելթէ Բացը բերեն, պատճառ . վասն  
զի ծանրութիւն չունի. իբրև ստոյգ կենթա-  
դրէ ան բանն որ պիտի ապացուցանէր, ու  
տարբեր բառերով նոյն բանը կըսէ. վասն  
զի ծանրութիւն չունենալն է ապացուցա-  
նելու նախադասութիւնը: Ինչո՞ւ ափիոնք  
քոն կը բերէ պատասխան տայ մէկը, վասն  
զի քնարեր զօրութիւն մը ունի. քուն բերելն  
ու քնարեր զօրութիւն ունենալը մի և նոյն  
բանն է. ուստի պատասխանը հարցմանը  
հետ նոյն ըլլալով, մարդ նոր բան մը չի սոր-  
վիր: Զեղծման սկզբանը նման է Յոթի շրջան  
ըսուած իմաստակութիւնն ալ: Աս տեսակ  
իմաստակութիւնը նախ կենթադրէ թէ ըս-  
տոյգ է ան բանն որ պէտք է ապացուցա-  
նել. ետքն ինչ որ ենթաղրեց նէ, կը հաս-  
տատէ թէ արդէն ապացուցուած է: Այս-  
պիսի շրջանի իմաստակութեան մէջ կիյ-  
նայ թէ որ Աստուծոյ գոյութիւնը ցցընել  
ուզենայ մէկը հաւատքով, ու հաւատքին

ճշմարտութիւնն ալ աստուածային յայտ-  
նութեամբ :

143. Դ. իմաստակորիւն . — Առաջ  
ենրադրորիւն :

Շատ անգամ մարդ կը տաղնապի եւ  
ընոյիթ մը կամ զործք մը ապացուցանելու  
և անոր պատճառը տալու բայց առանց  
քննելու նախ թէ արդեօք ան երեսյթը կամ  
զործքն իրաւցընէ հանդիպե՞ր է թէ չէ . ուս  
տի այդպէս երբոր մէկը սուտը ճշմարիտ  
բանի տեղ դնելով սկսի ապացոյց փնտը-  
ռել , Առաջ ենրադրորիւն ըստուած իմաստա-  
կութեան մէջ կիյնայ , որ ստութեան մը ու-  
րիշ ստութեամբ պատճառ կը տրուի : Ինչ-  
պէս թէ որ մէկն աշխատի իմանալու թէ  
ինչպէս փիւնիկ թռչունը հարիւր տարիէն  
ետև իր մոխիրէն նորէն կը կենդանանայ ,  
սուտ ենթադրութեան մը վրայ աշխատած  
կըլլայ . վասն զի այդպիսի փիւնիկ թռչուն  
մը եղած չէ , անանկ որ ինչ պատճառներ  
ալ մէկը բերէ , բոլորն ալ սուտ է , ինչորէս  
որ սուտ է զործքը :

144. Ե. իմաստակուրիւն. — Ոչ պատճառ  
փոխանակ պատճառի:

Անձնասիրութեան գժուարին է իր տղի-  
առութիւնը խոստովանիլ, անոր համար շատ  
անգամ գործքի մը ճշմարիտ պատճառը  
չգիտնալով, աւելի յանձ կառնենք մեծա-  
մեծ սխալմանց մէջ իյնալ ծուռ պատճառ  
մը տալով, քան թէ տղիտութիւնը խոստ-  
վանիլ պարզաբար չեմ գիտեր ո՞ւ առ բանն  
ինչպես կրլայ ըսելով։ Արդ աս իմաստակու-  
թիւնը կըսուի Ոչ պատճառ փոխանակ պատ-  
ճառի։ Պերիպատետիկեանք տեսնելով որ  
օգը պարագած սիփոնի մէջ ջուրը զեր կել-  
լէ, կըսէին թէ բնութիւնը զատարկութենէ  
կը խորչի. ոչ պատճառ փոխանակ պատճառի.  
Գամ զի ճշմարիտ պատճառն է որ դրոի  
օգը լրին երեսը ճնշելով գանիկայ պա-  
րագ սիփոնին մէջէն վեր կը հրէ։ Աս ի-  
մաստակութեան տակը կիյնայ ան ալ որ  
կըսեն. որովհետեւ այս, ուրեմն վասն այտա-  
րիկ. կամ թէ յետ այսորիկ. ապա վասն այ-  
տորիկ։ Լուսնի ծննդեան անձրև եկաւ, ու  
բոլոր ան միջոցն անձրեսոտ եղաւ, ուրեմն  
լուսնի ծնունդն եղաւ պատճառ. որովհետեւ  
այս, ուրեմն վասն այտորիկ։ Մէկը մէկալին  
խաղ խաղալու ատենը քովը կը նստի կը  
նայի. յաղթութիւնը կամ կորուստն անոր  
աղէկ կամ գէշ աղղեցութեանը կը տրուի.

որովհիետե. այս, ապա վասն այտրիկ : Գիսաւ-  
որ մը կերենայ, ետքը սովո՞ ժանտախտ  
կամ մեծամեծաց մահ կը հանդիպի . ու-  
րեմն ան գժբաղդութեանցը զիսաւորն ե-  
ղաւ պատճառ . յետ այտրիկ, ապա վասն  
այտրիկ . անմիտ պատճառաբանութիւն :  
Լաւ չէ որ մարդ իրաց ճշմարիտ պատճառը  
փնտըռէ, ու երբոր չգտնէ՝ իր տգիտու-  
թիւնը խոստովանի : Բայց հնացեալ նա-  
խապաշարմունք, ոամկական մոլորութիւն-  
ներ, անձնասիրութիւն այզպէս շատ ան-  
գամ ներհակն ընել կու տան : Երբեմն ալ  
կը հանդիպի որ քանի մը դիպուածներ այն-  
պէս կը յարմարին ու իրարու կը կապակ-  
ցին, որ թէպէտ իրարմէ կախմունք չու-  
նին, բայց աչալուրջ ու զգուշաւոր մարզիկ  
ալ կրնան խարուիլ : Որինակի համար, թէ  
որ մէկն սպաննուած ընկած ըլլայ, ո նոյն  
ատենը քիչ մը հեռու ուրիշ մը գտնուի  
ձեռքն արիւնոտ թրով, մէկէն կը հետե-  
ցընեն թէ ինքն է սպաննողը, բայց կրնայ  
ըլլալ որ ինքն սպաննած չըլլայ . սակայն  
կըսուի՝ որովհիետե. այս, ապա վասն այտրիկ :

145. Զ. Խմաստակուրիւն . — Անկատար  
բռարկուրիւն :

Թէ որ մարդ անզգոյշ չըլլայ և լաւ քննէ  
ան պատճառներն ուսկից բան պիտի հե-  
տեցընէ, գուցէ այնչափ շատ չիյնար ան

իմաստակութեան մէջ որ Անկատար բռայի-  
կարին կըսուի : Երբոր մարդ բանի մը հան-  
գիպելուն քանի մը կերպ միայն զիտանայ ,  
կը համարի թէ ալ ուրիշ կերպ չկայ . ու ա-  
սանկով չինայիր թէ ան բանին բուն պատ-  
ճառը որն է : Կըսուի թէ աս հիւանդը մին-  
չև որ հրաշք մը ըըլլայ՝ չի կրնար բժշկուիլ .  
բայց կրնայ ըլլալ որ ուրիշ բնական պատ-  
ճառներով բժշկուի , առանց ղերբնական  
ճամբու : Բանի մը պատճառն որոշելէն ա-  
ռաջ պէտք է լաւ քննել թէ արդեօք ըստ  
ինքեան կրնայ մարդ զիտնալ ան ամէն կեր-  
պերն որ ան բանը կարենան հանդիպըը-  
նել . չէ թէ յանդզնաբար հետեցընել թէ  
աս բանն ուրիշ կերպով հանդիպելու ճամ-  
բայ չկայ բաց 'ի ծանուցեալ կերպէն :

146. Ե . իմաստակուրին . — Խարձեռին  
ոչ արձակաբար ասացելոյն :

Թէ որ բան մը պատճառաւ մը ճշմարիտ  
ըլլայ կամ հանդիպի , հետեցընելը թէ բաց-  
արձակապէս ճշմարիտ է կամ կը հանդի-  
պի . և կամ թէ դարձեալ՝ ան բանն որ մաս-  
նաւոր պարագայի մէջ ճշմարիտ է , հետե-  
ցընելը թէ ընդհանրապէս ճշմարիտ է , ան  
իմաստակութիւնը կըլլայ որ դպրոցներուն  
մէջ կը կոչուի , Յասացելոյն պայմանաբար  
առ ասացեալն արձակաբար : Ազգի մը կա-  
ռավարութեան կերպին , կրօնքին , կլիմայ-

ին, սովորութեանցը, բնակչաց բնաւորութեանն և ուրիշ պարագաներուն պատճառաւ՝ իրեն օրէնքները լաւ յարմարած է իրեն, և զինքը բարեկարգութեան մէջ կը պահեն. ուրեմն ասկէ չի հետեիր թէ նոյն օրէնքներով ուրիշ ամէն ազգեր ալ նոյնպէս բարեկարգ պահուին : Կրնայ ըլլալ որ ան օրէնքներն որ քանի մը տեսութեամբ ժողովրդեան մը համար աղէկ են, ուրիշ պարագայից մէջ գտնուած ժողովրդեան վեասակար ըլլան : Ազգի մը մէջ նոր սովորութիւն մը մտած է որ ան ազգին պատշաճական և զիւրին է. ուրեմն նոյն սովորութիւնն ուրիշ ամէն տեղ ալ կրնայ իրբե աղէկ ընդունելի ըլլալ : Աս տեսակ իմաստակութիւնը պատճառաբանութեան երկրորդ կանոնին դէմ կելլէ . այսինքն հետեանքն առաջարկեալներէն աւելի ընդարձակ կըլլայ:

147. Ը. Խմաստակուրիւն. — Խարեւորիւն  
դիպաց :

Տզիտութիւնը, յանդգնութիւնը, շատանգամ ալ չարութիւնը պատճառ կըլլան որ այնպիսի բանէ մը որ զիպուածով մը հանդիպած է՝ բացարձակ ու ընդհանուր հետեանքներ հանուի . աս տեսակ իմաստակութիւնը խարեւորիւն դիպաց կըսուի : Խեղճ մարդ մը տզիտութեամբ կամ յանկարծ գտնուելով և կամ ուրիշ զիպուա-

ծով մը անպատշաճ զործք մը ըրեր է . չա-  
րութիւնը մէկէնիմէկ անխելքի կամ չա-  
րագործի յատկութիւն կու տայ խեղճ մար-  
դուն : Երբեմն սրբազան բաներու մէջ ալ  
աս անկարգութիւնը կը մանէ , որ ամենայն  
կերպով զգուշալի են : Տգէտ ու այլանդակ  
բժիշկ մը փոխանակ ողջացընելու , ալ ա-  
ւելի կը զայրացընէ հիւանդութիւնը և ին-  
չուան նաև կը սպաննէ . ուրեմն բժշկութիւ-  
նը գէշ բան է հետեցընելն անմտութիւն  
չէ նէ՝ ինչ է : Աս իմաստակութիւնը առջի  
զլիսուն մէջ յիշածին պէս պատճառաբա-  
նութեան երկրորդ կանոնին դէմ վրիպակ է :

148 . Թ . Խմաստակուրիւն . — Բաժանեալ  
մտքէ բաղադրեալ միտք անցեիլ . բաղա-  
դրեալ մտքէ ալ առ բաժանեալլ :

Ան զաղափարներն որ պէտք է իրարմէ  
բաժնած մտածել , իբրև միացեալ առնելլը  
խարեւարիւն բաղադրութեան կը սուիք : Չոր օ-  
րինակ տէրն մեր ըստւ . կոյրք տեսանեն ,  
կազդ գեան , խույզ շնեն . աս նախադասու-  
թեանց միտքը միացեալ պէտքը չէ առնել ,  
վասն զի յայտնի հակամաբանութիւն կը լ-  
լայ . Հապա բաժանեալ կերպով իմանալու  
է . այսինքն անոնք որ առաջ կոյր , կաղ ,  
խուլ էին , հիմա կը տեսնեն , կը քալեն ,  
կը լսեն : Խակ եթէ ան զաղափարներն որ  
պէտք է միացեալ առնել՝ մէկն իրարմէ բաժ-

նէ, խարէտթիւնը կըսոփի բաժանման; Պօ-  
զաս առաքեալ կըսէ. Ոչ ագահք, ոչ շեա-  
ցողք. ոչ բամբասողք և այլն, զարքայորիւնն  
Աստոծոյ ոչ ժառանգեն: Աս նախադասու-  
թիւնները բաղադրեալ մտքով առնելով ճըշ-  
մարիտ են. այտինքն, անոնք որ արդեամբք  
ագահ են, շնացող են, բամբասող են և այլն,  
Աստոծոյ պրքայորիւնը յեն ժառանգեք: Աւս-  
տի նախադասութեանց մէջ բաղադրեալ  
միտքը լաւ պէտք է զանազանել բաժանեալ  
մտքէն. որպէս զի սուտն ու իրաւը մարդ  
իրարու տեղ չառնէ:

149. Ժ. Խմաստակութիւն. — Մէկ սեռ  
մէկալ սեռն անցնիլ:

Բան մը մէկ սեռի մէջ ճշմարիտ ըլլա-  
լուն մէկը հետեցընէ թէ ուրիշ սեռի մէջ  
ալ պէտք է ճշմարիտ ըլլայ, ան իմաստա-  
կութիւնն է որ կանուանեն թեռ սեռ անց-  
նիլ: Բնարանութեան մէջ մարմնոց յան-  
հունս բաժանելիութիւնը մէկը ցցընել որ  
ուղենսյ երկրաչափական պատճառարա-  
նութեամբ, սեռէ սեռ անցնիլ է. վասն զի  
երկրաչափութեան մէջ իրաւ կապացուցա-  
նենքթէ զիծ մը ուրիշզծերէ յանհունսկրնայ  
բաժնուիլ, և անոր համար է որ երկրաչա-  
փական զիծը կենթազրուի թէ ոչ լայնու-  
թիւն և ոչ խորութիւն ունի. բայց բնարա-  
նութեան մէջ չկայ զիծ մը որ երկան միայն

ըլլայ ու շայնութիւն ու խորութիւն չտես։  
նայ։ Այս իմաստակութեան մէջ կիյնան  
անոնք ալ՝ որ բնական պատճառաբանու-  
թեամբ զերբնական բաները կաւզեն մեկ-  
նել։ Հոմերոս Իլիականին ԺԹ զրտին վեր-  
ջերը Արիլէսին ձիուն խօսել կու առայ։ Տա-  
սիէ անունով երևելի կնիկ մատենագիրը  
կարդէ դուրս զիւտ մը կը համարի առ բա-  
նը, և աս առասպելը ո և իցէ ստգամանքէ  
արդարացընելու համար շատ պատճառնե-  
րուն մէջ առ ալ կըսէ, թէ անտարտակոյս  
Հոմերոսի ականջը հասած պիտի ըլլայ Բա-  
ղատմու իշուն դիպուածը, որ սուրբ զրոց  
մէջ կը պատմուի. ուստի ան բանն որ ան-  
գամ մը հանդիպեր էր, շատ լաւ կրնայ  
ձեացընել որ ուրիշ անզամ մըն ալ Արիլէ-  
սի հանդիպած ըլլայ։ Աս կերպով մէկ սե-  
ռէն մէկալ սեռ անցնիլ կըլլայ՝ զերբնական  
կերպով հանդիպած բանը բնական կերպով  
եղած ձեացուցածին օրինակ բերելով։

180. ԺԱ. Իմաստակուրիւն. — Ի կարելու-  
րենէ ՚ի գործն անցեիլ։

Որովհետեւ մէկը բան մը կրնայ ընել,  
կամբան մը կրնայ հանդիպիլ, չի հետեիր ոք  
ան բանն ըրած ըլլայ կամ նոյնը հանդի-  
պած ըլլայ, կամ թէ պիտի ընէ կամ պի-  
տի հանդիպի. ուստի կարելութիւնը իրաք  
եզածին հետ շփոթել ուզելն իմաստակու-

թիւն է . ասոր համար դպրոցներուն մէջ կըսուի . ի կարողութենե առ գործն յիք հետութիւն : Գայլոս սոսկական զինուրաբենն ապարապետարեան կրնայ հասնի , ուրեմն պիտի հասնի . սուտ է : Աս աշխարհքիս մէջ կարելի բաներն անթիւ են . բայց պարագաներն ալ անթիւ են՝ որ ան բանին գոյութեանն արգելք կրնան ըլլալ : Թէպէտե առ պատճառաբանութիւնն ստութիւնը յայտնի է , բայց շատ անգամ կը հանդիպին այնպիսի թանձրամիտ մարդիկ որ գործքի մը կարելութիւնն ապացուցանելով՝ կարծեն թէ ապացուցուած է անով նոյն գործքին իրօք հանդիպիլն ալ :

151 . ԺԲ . իմաստուկութիւն . — Առ մեծարանս պատճառաբանել :

Հոս քանի մը տեսակ պատճառաբանութեանց ալ աւելցընենք որ լոք կը յիշէ , ու իմաստակութեանց կարգը պէտք է դնել . որովհետև չէ թէ ճշմարտութիւնը բացայատելու կը ծառայեն , հապա ալ աւելի մթընցընելու . և մարդիկ ուրիշներն իրենց կարծիքը քաշելու համար այնպիսի պատճառաբանութիւններ կը գործածեն : Աս տեսակ իմաստակութեանց առջինը Առ մեծարանս կըսուի . աս իմաստակութիւնը կըլլայ թէ որ մէկը նախադասութիւն մը ապացուցանելու համար՝ զիտութեամբ , պա-

տուով կամ ուրիշ երնելի պատճառաւ մը  
մեծարու և համբաւաւոր մարդու մը վկայ-  
ութիւնը բերէ . անանկ որ եթէ այդպիսի  
երնելի մատենազրաց կարծեացը մէկը չհա-  
ւանի , իբրև յանդուզն , ինքնահաւան ու  
սնապարծ՝ մեղաղրութեան տակ իյնայ :  
Ուստի դիմացինին չափաւորութիւնն ու բե-  
րած վկայութեան մեծարանք տալը իր բա-  
նին գործածելով՝ կարծէ այնպիսին որ ա-  
նով իրաւունքն ալ իրենն է : Անոր համար  
թէ որ մէկը մեծարանաց պատճառաւ դէմ  
չխօսի , չի հետեւիր որ ներհակ կտղմինն է ի-  
րաւունքը : Թէ որ մարդիկ են որոնցմէ վլ-  
կայութիւն որ կը բերուի , ուրեմն կրնան  
սխալիլ . և թէ որ կրնան սխալիլ , մարդ  
կրնայ անոնց դէմ խօսիլ ու ստգանել  
զանոնք : Բայց աս ըսենլով ալ չենք արդա-  
րացըներ զանոնք , որ իրենք զիրենք հասա-  
րակաց քննիչ սեպելով՝ կարծես թէ անուն  
կըստանան , և ուրիշներէն բանիբուն կը  
սեպուին թէ որ քննազատեն ու վար ձգեն  
երնելի ու համբաւաւոր մատենազիրները ,  
առանց անոնց զրուածքը կարդալու կամ  
գոնէ հասկընալու . և աս շատ անզամ կը  
հանդիպի :

152. ԺԳ. Խմաստակուրին. — Առ տգիտուրին պատմատարանել :

Առջինէն ոչինչ պակաս արհամարհեցի  
ու ծաղրական իմաստակութիւն է Առ տգիտուրին պատմատարանել ըստւածն ալ. և առ խմաստակութիւնը կըլլայ՝ թէ որ մեր կարծիքը պաշտպանելու հաստատ ապացոյցներն ընդունին, կամ թէ ուրիշ լաւագոյն ապացոյցներ բերեն. և թէ որ չկարենան լաւագոյն ապացոյցներ բերել, կը հետեւցընենք թէ իրաւունքը մերն է : Բայց այսպիսի պատմատարանութեան անհաստատ ու պարագ ըլլալը յայտնի կերենայ. որովհետեւ ունոր համար միայն որ հակառակօրդը մերինէն լաւագոյն ապացոյց չաւնի՝ չըլլար հետեւցընել թէ իրաւունքը մերն է : Կրնայ ըլլալ որ երկուքնուս ալ ըստածը սխալ ըլլայ, բայց մեր բերած պատմատարանութիւնները հակառակորդին պատճառաբանութիւններէն աւելի խելք պառկեցընող ըլլայ. ասկէց զատ՝ կրնայ ըլլալ որ մէկը չզիտնայ թէ բան մը ինչպէս կը շինուի, բայց նոյն բանին պակառութիւնները ճանչնայ: Ապա թէ ոչ ատ կերպով զէշ նկարիչ մը կրնար զինքն աղէկ պաշտպանել՝ իրեն նկարին պակառութիւնները զուրցու-

ղին դէմ ըսելով՝ Դուն գնա աւելի լաւ մը  
նկարէ : Ապա ուրեմն զիմացինին ազիտու-  
թիւնը մեր հաստատ ու իրական զիտութիւ-  
նը չիցըներ :

153. Ժ.Դ. • Խմաստակութիւն . — Առ մարդ  
պատճառարտանել :

Գատառաբանութիւն . առ մարդ ըստածն  
ալ խմաստակութեան տեսակ մըն է , երբոր  
մէկ մասնաւոր անձի մը կամ մէկ մասնա-  
ւոր անձանց դասու մը կը զօրէ պատճառաբա-  
րանութիւնը և ուրիշի մը դէմ ամեննին ուժ  
չունենար : Առ տեսակ պատճառաբանու-  
թիւնն ան ատեն կը գործածուի՝ երբոր մէկն  
իր հակառակորդն ուզենայ համոզել իրեն  
սկզբունքէն առաջ եկած հետեւանքներովը  
կամ ան սկզբունքովն որ ինքը կընզունի :  
Միքայէլ Անրիկեսոս ետքի ատենները եր-  
բորդութեան խորհուրդն ուրացողներու  
զիմաւորը , կալուինին հետ երրորդութեան  
խորհրդոյն վրայ վիճաբանելու ատենը՝  
սուրբ զրոց խօսքերն ուզածին պէս մեկ-  
նեց . որովհետեւ կալուինին սկզբունքն ան  
էր որ սուրբ զիրքը մեկնելու համար հար-  
կաւոր չէ նայիլ թէ եկեղեցին կամ ժողովք  
կամ սուրբ հարք ինչ կըսեն : Ստոյգ է որ  
աս պատճառաբանութիւնը շատ ուժ կու-  
նենայ թէ որ ճշմարտութիւնն անոր կողմն  
ըլլայ ով որ աս պատճառաբանութիւնը կը

գործածէ . բայց կրնայ ըլլալ որ երկու կողմանէ ալ նախադասութիւնները սուտ ըլլան . և թէ որ ասանկ ըլլայ՝ հակառակորդին իրաւունք չունենալն ապացուցանելէն չի հետեիր որ իր նախադասութիւնը ճշմարիտ է . վասն զի չկայ պատճառաբանութիւն մը որ այնչափ ուժ ունենայ որ ստութիւնն 'ի ճշմարտութիւն փոխէ կամ ճշմարտութիւնն 'ի ստութիւն : ինչպէս վերի օրինակին մէջ թէպէտե Աերվեդոս կալուինին սկզբունքներովը զինքը յաղթահարեց , բայց չի հետեիր որ Աերվեդոսին կողմն էր ճշմարտութիւնը . և ան պատճառաբանութիւնն ուժ չունենար ուրիշի մը զէմ ով որ կալուինին սկզբունքը յընդունիր : — Կըրնայ ալ հանդիպիլ որ մէկն ուրիշին պատճառաբանութեանցը տեղիք տայ կամ պատկառանաց համար կամ վախի և կամ տղիտութեան պատճառաւ՝ չուզելով կամ վախնալով կամ չղիտնալով զօրաւորագոյն պատճառներ բերել :

## ԳԼՈՒԽ Ե.

ՆԱԽՕԹՈՒԹՅԱՑ ԱՅԼԵՒՅԵԼ ՑԵՍՏԿՆԵՐՆ ՈՒ  
ԱՍՏԻՇԱՆՆԵՐԸ, ԵՒ ԱՆՈՆՑ ՈՒՂՂԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ

---

### 454. Մահօրութիւնն ինչ է :

Երկու գաղափարի մէջն եղած կապն ու  
պատշաճութիւնը կամ լնդդիմութիւնն ու ան-  
միաբանութիւնը պայծառ ըմբռնելը՝ ծանօթու-  
թիւն կամ գիտութիւն կըսուի : Անանկ որ եր-  
բոր մէկը զաղափարաց իրարու պատշաճո-  
ղութիւնը կամ անմիաբանութիւնը ըմբռո-  
նէ՝ ծանօթութիւն կունենայ : Չոր օրինակ,  
ես զիտեմ որ ո և իցէ եռանկեան արտա-  
քին անկիւնը նեղքին ընդդիմակաց անկիւն  
ներուն մէկէն մեծագոյն է, և երկուքին  
գումարին հաւասար է . վասն զի կըմբռո-  
նեմ առջի զիպուածին անհաւասարութեան  
յարաբերութիւնը, և երկրորդին՝ հաւասա-  
րութեանը : Ուրեմն ծանօթութիւնը դատ-  
մունքէն անով կը զանազանուի, որ գա-  
տում է զաղափարներն իրարու հետ բազ-  
դատել անոնց պատշաճողութիւնը կամ ան-

պատշաճութիւնը գտնելու համար ( 55 ) .  
աս բանս ինչպէս որ պէտք է միշտ չըլլալով  
կամ սուտ դպտաստաններ կըլլան կամ  
մակաբերութիւններ . իսկ ընդհակառակն  
ծանօթութիւնը կենթաղրէ թէ առաջուց  
աս պատշաճողութեան կամանպատշաճու-  
թեան ըմբռնումը եղած է . ուստի ո և իցէ  
հաւանականութիւն , մակաբերութիւն , կար-  
ծիք , երկրայութիւն կամ մոլորութիւն կը  
մերժէ :

155 . Ներդրծական և ունակական  
ծանօթութիւն :

Ծանօթութիւնը կրնայ մողածուկը դադա-  
փարաց պատշաճողութիւնը նոյն ատենն  
ըմբռնելը , կամ նոյն յարաբերութիւնն ա-  
ռաջուց ըմբռնած ըլլալը . առջինը կըսուի  
Ներդրծական . երկրորդը կըսուի Աւելակա-  
կան . ծանօթութիւն : Օրինակի համար , ես  
Հիմա կըմբռնեմ թէ ինչ հաւասարութեան  
վերաբերութիւն ունի եռանկեան մը իրկը  
բնկիւններն երկու ուզգոց հիտ . աս է ներ-  
դրծական ծանօթութիւնը : Բայց թէ որ  
աս վերաբերութիւնն առաջուց ըմբռնած  
ըլլալը . և այնպէս միաբա հպտագ մնայ՝  
որ քանի որ մտածեմ միշտ կամողուիմ , ու  
ան ապտիճանի հշմարտութեամբ տնանեմ  
որով որ առջի անգամուն ըմբռնեցի , ծա-  
նօթութիւնն ունակական կըլլայ : Ան ճը-

մարտութեանց ծանօթութիւններն որ մեր  
յիշողութեան մէջն ունինք՝ ունակական են։  
Թէ որ մարդ իրեն ծանօթութիւն սեպէր  
ներկայացած առարկայից ներգործական  
ըմբռնումը միայն, միշտ տղիտութեան մէջ  
կը մնար, ու ծանօթութեանց կողմանէ միշտ  
նոր կեանք կը սկսէր . որովհետև երեկուան  
ստացած ծանօթութիւնն այսօր չէր մնար։

156. Ունակական ծանօթութեան երկու  
աստիճաներ :

Ոչ միայն կրնանք յիշել գաղափարաց  
յարաբերութիւնն ուրիշ անգամ՝ ըմբռնել-  
նիս, հապա նաև անապացոյցներն որոնց-  
մով որ բացատրուեցաւ ան յարաբերու-  
թիւնը : Բայց շատ անգամ ալ կը հանդիպի  
որ կը յիշենք նախադասութեան մը ճշմար-  
տութիւնը, որ առջի անգամուն ապացու-  
ցութեան ուժով ըմբռնեցինք և համոզուե-  
ցանք . իսկ վերջէն միջնորդական գաղա-  
փարները մտքերնիս չեն զար, կամ թէ ը-  
սենք՝ նոյն ճշմարտութիւնը հաստատելու  
համար գործածուած ապացոյցները մտքեր-  
նէս ելած կըլլան . բայց մտածելով թէ ան-  
փոփոխ իրաց մէջ յարաբերութիւններն  
ալ անփոփոխ կը մնան, կը համոզուինք  
որ ան բանն որ ուրիշ անգամ ճշմարիտ էր,  
պէտք է որ հիմա ալ գարձեալ ճշմարիտ  
ըլլայ : Զոր օրինակ, կրնամ ես երկ-

կողմնագոյգ եռանկեան խարսխին երկու  
կողմի անկիւններուն հաւասարութեան յա-  
րաբերութիւնը յիշել՝ աս ճշմարտութիւնը  
հաստատող ապացոյցներուն հետ . կրնամ  
ալ յիշել միայն նախադասութեան ճշմար-  
տութիւնն որ ուրիշ անգամ՝ պայծառ ըմ-  
բռնած էի , առանց ապացոյցները յիշե-  
լու , որոնցմով որ հաստատուեցաւ նոյն  
ճշմարտութիւնը : Բայց կը ճանչնամ , ու  
ճշմարտութեանը վրայ համոզեալ եմ ան  
պատճառաւ՝ որ եթէ մէկ երկկողմնագոյգ  
եռանկեան խարսխին երկու կողմի անկիւն-  
ները իրարու հաւասար ըլլալն ապացու-  
ցուեցան , ո և իցէ երկկողմնագոյգ եռան-  
կեան նոյն անկիւններն իրարու հաւասար  
կըլլան . որովհետև նոյն անփոփոխ գաղա-  
փարաց յարաբերութիւնն անփոփոխելի կը  
մնան : Անոր համար մեր միտքն որ ճշմար-  
տութեան նայելով այլեայլ զիճակի մէջ կը  
գտնուի՝ կրնանը ունակական ծանօթու-  
թեան երկու այլեայլ աստիճան համարիլ .  
մէկը՝ որ ապացոյցներն ալ կը յիշենք , երկ-  
րորդէն աւելի ուժ ունի , որ ապացոյցները  
չենք յիշեր : Ուստի թէ որ մեր առանձին պի-  
տոյիցը համար կամ մեր իմացողութիւնը  
կրթելու համար ուզենանք ճշմարտութեանց  
շղթայ մը կազմել կամ կարգ մը ճշմարտու-  
թեանց ըմբռնել , միշտ հարկաւոր չէ ապա-  
ցոյցները միտք բերելը . բայց թէ որ մեր  
ըմբռնած ճշմարտութիւնն ուզենանք ուրի-  
շին ալ սորվեցընել ու համոզել , առանց ա-

պացուցի չըլլար . ու պարզ խօսքով մը ու-  
րիշը համոզել պահանջեց՝ անմիտ պա-  
հանջմունք է :

137 : Մարդկային ծանօթուրեանց բացայա-  
տուրեանն առաջին աստիճանն է ինքնաղի-  
մորինը :

Գաղափարաց մէջ գտնուած յարաբե-  
րութիւնը միշտ միօրինակ չըմբռներ մեր  
միտքը . հապա որչափ որ աւելի կամ նուազ  
պայծառ երենայ զաղափարաց իրարու  
պատշաճութիւնը կամ անպատշաճութիւ-  
նը , այնչափ գանազան կերպով կըմբռո-  
նենք , և ապով ծանօթութիւններն այնայլ  
աստիճան կառնեն : Արդ ծանօթութեան  
ուաճին ու բարձրագոյն աստիճանը , որչափ  
որ մարդկային մոտաց տկարութիւնը կրնայ  
հասնիլ՝ յնքնայիմ տեսուրիւնն ե , և կամ դեմ  
յանդիման ծանօթուրիւնը . որ է պայծառ , ո-  
րոշ ու անմիջապես ըսմբռնել զաղափարաց մէջ  
եղած պատշաճուրիւնը կամ անպատշաճուրի-  
նը . անանկ որ միշտնորդական զաղափարնե-  
րու պէտք չըլլայ ան ծանօթուրիւնն ստանա-  
լու համար : Ուստի դէմ յանդիման ծանօ-  
թութեամբ զիտենք թէ երկուք՝ երկուք այ-  
լորս կընէ . Չորսն երկուքն առելի է . Բոլոր  
միշտ իր ո և իցե մասեն մեծ է . Երանեկիւնք  
բոլորակ չէ . ու ասոնց նման ճշմարտութիւն-  
ներ . զորոնք ըմբռնելու համար միտքն ա-

մենեին զժուարութիւն մը չիքաշեր. . . հասպաս  
ասոնց պայծառութիւնն այնպէս կը միւռնել . .  
որ երբ ալ հանդիպի գէմ չի կրնար դնել ,  
այլ հարկաւ պէտք է հաւանի . և ոչ երբէք  
կրնայ տարակուսիլ ու քննօվթեան մտնել :

158. Մեր ծանօթուրեանց բացայայտուրեան  
երկրորդ աստիճանն է Ապացուցուրիներ :

Թէ որ գաղափարաց պատշաճութիւնը  
կամ անպատշաճութիւնն անմիջապէս չի-  
կասկըցուի , այսինքն. ինքնազիմի ծանօ-  
թութիւն չըլլայ , միջնորդ գաղափարաց  
հարկառութիւն կըլլայ , որ անսնց ձեռք-  
քովը գաղափարաց իրարու ունեցած յա-  
րաբերութիւնն իմացուի . և անանկով մարդ  
կըստանայ ան տեսակ ծանօթութիւն . որ  
Ապացուցական կըսուի . ուստի մեր ծանօ-  
թութեանց երկրորդ աստիճանն է Ապացու-  
ցուրինը : Նոյն խարսխի վրայ ու նոյն գու-  
ղահեռականներու մէջ եղած երկու զուգա-  
հեռազիծներուն իրարու հաւասար կամ  
անհաւասար ըլլալու յարաբերութիւնն ան-  
ընդմիջաբար ըմբռնել չըլլար , ուստի չըլ-  
լար ինքնազիմի տեսութեամբ ըմբռնել . ու  
նոր համար միջնորդական գաղափարներ  
պէտք են՝ որոնցմով ծանօթութիւնը մարդ  
կարենայ ստանալ . որ է ըսելթէ տրամախօս-  
հութիւն ու ապացուցութիւն պէտք է . բայց  
ասոր վրայ բաւական խօսնցանք աս զրքիւ

առջի գլխուն մէջը : Աս միայն զիտնալու  
է որ թէպէտ ստոյգ է ապացուցական ծա-  
նօթութիւնը , բայց ան աստիճանի բացա-  
յայտութիւն չունի , և ոչ այնպէս մէկէն 'ի  
մէկ կը հասկըցուի ինչպէս որ է ինքնփողի-  
մի ծանօթութիւնը . վասն զի յայսմ մէկէն  
'ի մէկ կը ճանչնանք պատշաճութեան կամ .  
անպատշաճութեան յարաբերութիւնը . իսկ  
ապացուցութեան մէջ թէպէտն նոյն յա-  
րաբերութիւնը կը ճանչցուի , բայց պէտք  
է հետզհետէ ու աստիճանաբար զաղափա-  
րէ զաղափար առաջ երթալ : Ուստի կը  
հետեւի դարձեալ որ ինքնաղիմի ծանօթու-  
թեամբ զաղափարաց յարաբերութեան ըմ-  
բռունմանը վրայ ամեննեին տարակոյս չըլ-  
լար , բայց ապացուցական ծանօթութեամբ  
ապացուցութեան ձեռքով նոյն յարաբե-  
րութիւնն ըմբռոնելէն առաջ կրնայ երկ-  
բայութիւն ըլլալ . և թէպէտ ապացուցու-  
թեամբ ստացած ըմբռոնումն ամենապայչ  
ծառ ըլլայ , բայց ան անմիջական համոզու-  
մը չըլլար , որ ինքնաղիմի ծանօթութենէն  
անմեկնելի է :

159 . Ուղղակի և անուղղակի ապացուցութիւն :

Ապացուցութիւնը կրնայ Ուղղակի կամ  
Անուղղակի ըլլալ : Ուղղակին ան է՝ որ նախ  
անտարակուսելի սկզբունք մը կը հաստա-  
տենք , և ան սկզբունքն ալ ապացուցա-

նել ուզած նախագասութեանը կը յարմաք ցընենք՝ որուն հետ հարկաւոր հապակցութիւն պէտք է որ ունենայ, և անկէց կը հանենք արաւշան հետևութիւնը։ Խոկ անուղղակին է որ ոչ եթէ անապարակուսելի ակըզբունքներէ կը հետևցընենք առաջարկուած։ Նախադասութեան ճշմարտութիւնը, հասպատնոր հարկաւակ, նախադասութեանը առաջարարաւութեանը առաջնորդի կամ ըստ ինքնուն հակասակրոն ըլլացըն։ ուստի ասանկով կը հետևցընենք առաջի ճշմարիտ սեպուած նախագասութեանն ող ստուգիւնը նայնպէս անուղղակի ապացուցանել կը ըլլացայ, թէ որ ապացուցաի թէ ան, կախադասութեանէն ինչ անտեղութիւններ օրինաւոր փերազով կը հետեին։ վասն պի սիզբունքէ մը օրինաւոր կերպով առաջնու կած անտեղի հետեւութիւնը՝ նոյն ռեզուանն անանդութեանն ապացոյց է (424)։ Աս երկու կերպ ապացուցութեանց օրինակներ երկրուաչափական ուստիտն մէջ շատ կը համդիմին։

460. Զգացումը մեր ծանօթուրծանց  
բացայայտուրեան երրորդ աստիճանն է։

Մեզմէ զուրս եղած մարմնեղէն առարկայից ու անոնց յատկութեանցն ամենեին ծանօթութիւն մը չէինք կրնար ունենալ, թէ որ մեր մարմնոյն զգայարանացը վրայիրենց տպաւորութիւնը շարունակ չուզ-

գէին (2): Աւստի մասնաւոր իրաց գոյութիւնը կիմանանք զգացման ձեռքովը , որ կրնանք Զգայական ծանօթութեանց երրորդ աստիճանը սեպիլ : Աս տեսակ ծանօթութիւնն առջի երկուքին ստուգութեան աստիճանը չունենար , բայց անտանկ ալ մեր տարածոյացը կը վերցընէ , ու մարմնոց և իրենց որապիտութեան իրական գոյութիւնն երեակայականէն կը զանազանէ : Այստաքին առարկայք մեր մարմնոյն վրայ տպաւորութիւն մը ընելէն ետք՝ հաճութիւն կամ ցաւ ունենալ նոււս պատճառաւած ան տուարկայից գոյութիւնը կը մքանենք . և ինչպէս մեր երջանկութեան կամ թշուառութեան վրայ ապահով կը կրլանք ; այսպէս ալ նոյն առարկայից գոյութեանը վրայ : Մէկն որ ձեռքը կրակին վրայ կը դնէ՝ լաւ կրնայ իմանալ թէ ի՞նչ պանազանտթիւն կայ իրապէս ձեռքը կրակին վրայ բռնելուն ու նոյն բանն երազելուն մէջ . վասն զի առջի դիպուածին մէջ իրական տպաւորութեանը հետեանք կը լայ ան ցաւը , որ երկրորդ դիպուածին մէջ չըլլար : Թէ որ մէկն աս տեսակ ստուգութեան մէջ առաւելլազոյն ատուգութիւն պահանջէ , ու յամառեալ պնդէ թէ մեր ամէն զգացմունքներն երազեն , այնպիսին յաղթահարելու համար թէ ատ մտածութիւնը խենթութիւն է՝ պէտք է իրեն լաւ մը ծեծքաշել , որ երթայ անոր ցաւէն մտաց խելագարութիւնը բժշկէ :

161. Ինքնաղիմի ծանօթութեան  
ուղղադատուրիներ :

Աս իրեք տեսակ ծանօթութեանց , այս-  
ինքն ինքնաղիմի , ապացուցական և զգայա-  
կան , իւրաքանչիւրին առանձին ուղղա-  
դատութեան կանոն կայ , որով կրնայ մարդ  
անոնց ճշմարտութեանը վրայ ապահով կե-  
նալ : — Ինքնաղիմի ծանօթութեան ուղղա-  
դատութիւնն է ան բռնադատութիւնն որ  
կըզգայ մտքերնիս՝ երբոր իրեն ներկայա-  
ցած զաղափարներուն մէջ ներքին անմի-  
ջական յարաբերութիւն մը կըմբռնէ : Միտ-  
քը բացարձակ հաստատուն ու անփոփոխ  
հարկաւորութեամբ կըբռնադատուի անըն-  
բռնմանը հաւանութիւն տալ , թէպէտե  
տարբեր ժամանակ , տարբեր տեղույ և ու-  
րիշ ու և իցէ տարբեր պարագայի մէջ ըլ-  
լայ . և աս հաւանութիւնն ամէն մարդու  
միակերպ է , բաւական է որ եզերքն ըմ-  
բռնէ ու բանավարութենէ բոլորովին զուրկ  
չըլլայ : Ուրիշ տեսակ նախագաստութեանց  
վրայ առ յատկութիւնները չեն երենադ :

162. Ապացուցական ծանօթութեան  
ուղղադատութիւններ :

Ինքնադիմի ծանօթութեան ուղղադա-  
տութենէն տարբեր չէ ապացուցական ծա-  
նօթութեան ուղղադատութիւնն ալ . բա-  
ւական է որ ապացուցութիւնը հասկըցուի  
ու հիմնուի այնպիսի սկզբանց վրայ , որ  
կամ ինքնադիմի ծանօթութիւն են , և կամ  
օրինաւորապէս անոնցմէ կը ծագին ու ա-  
ռաջ կու գան : Թէ որ աս ապացուցական  
ծանօթութեան ճշմարտութիւնն ուղղադա-  
տութեան կանոն մը չունենար , մտքերնուս  
վրայ ամեննեին փոփոխութիւն մը պիտի չի-  
մանայինք : Բայց կը տեսնենք թէ քանի որ  
գեռ ապացուցուած չէ բանը , անստուգու-  
թեան մէջ կը ծփայ մտքերնիս . իսկ ապա-  
ցուցուելէն եաքը որչափ ալ ինքն իրեն բըռ-  
նութիւն ուզենայ ընել , չի կրնար չըմբռնել  
ան բանն որ կըմբռնէ , և ոչ իսկ ըմբռնա-  
ծէն տարբեր կերպամփմբռնել . ներքին ըգ-  
զացմունք մը կունենայ միտքը , որուն հարկ  
է որ հպատակի : Աս է ապացուցական ծա-  
նօթութեան ուղղադատութիւնը , որ ժըխ-  
տելու համար մեծ անմտութիւն մը պէտք է :

163. Զգայական ծանօթութեան  
ուղղադատութիւնը :

Զուարճութեան կամ ցաւոյ զգացումը որ  
մեր մարմնոյն վրայ եղած տպաւորութենէն  
առաջ կու գայ, և չենք կրնար չզգալ և ոչ  
ժխտել մինչև որ մեր զոյութիւնը չժխտենք,  
մեզմէ զուրս եղած մարմնոց ճշմարիտ և ի-  
րական զոյութեան նշանն է. որով և զգայա-  
կան ծանօթութեան ուղղադատութիւնը  
(160) :

ԳԼՈՒԽ Զ.

ՃԵՄԱՐԻՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՑՈՒԳՈՒԹԻՒՆ

164. ՃԵՄԱՐԻՑՈՒԹԻՒՆ ԲՆԼ Է, ու ճԵՄԱՐԻՑՈՒԹԻՒՆ  
այլեւայլ տեսակները :

Ծանօթութեան բացատրութիւնն որ տը-  
ւինք (154), մարդ զիւրաւ կըմբռնէ անկէց  
որ միշտ հետն է ճԵմարտութիւնն ու ստու-  
գութիւնը. ուրեմն ծանօթութեան զազա-  
փարն որոշ տալէն ետև՝ պէտք է որ ճԵՄ-  
արտութեան ու ստուգութեան զազափար-

ներն ալ որոշենք : Ուրեմն ինչ է ճշմարտութիւնք : Առանց պատճառի չէ որ շատ դարերէն՝ ի վեր աս հարցմունքը կըլլայ : Աս ալ ան բառերէն մէկն է՝ որ թէպէտե ամէն մարդու բերանն է, բայց իր գաղափարը բովանդակ պատշաճ կերպով ունենալը գիրքին չէ : Կրնանք ըսել որ ճշմարտութեան գաղափարը՝ ընդհանուր ու վերացեալ մոքով առնելով կանոնի մը հետ յարաբերութիւն մը կը ցցընէ . անանեկ որ թէ որ ան կանոնին համաձայն ըլլայ, ճշմարտութիւն կըլլայ . իսկ թէ որ անհամաձայն ըլլայ, ճշմարտութեան հակառակ՝ սըտութիւն : Բայց որովհետեւ կանոնն այլեւայլ տեսակ կրնայ ըլլալ, անոր համար ճշմարտութիւնն ալ այլնայլ տեսակ կը զանազանուի, որ սովորաբար աս հետեւալներն են . Տրամարանական, Բարոյական, Թթնարանական ու Բնագանցական :

165. Տրամարանական ու բարոյական  
Ճշմարտութիւն :

Տրամարանական ճշմարտութիւնն է Մեր դատմանը համաձայնութիւնն առարկայից մէջն եղած յարաբնորեան հետ : Ուրեմն առամարտական ճշմարտութիւնը կշռելու կանոնն է առարկայից մէջն եղած պատշաճութեան կամ անպատշաճութեան իրական յարաբրութիւնը . երբոր մեր դատմունքն աս կա-

նոնին . համաձայն ըլլայ՝ տրամաբանական կրկայ ճշմարտութիւնը . իսկ թէ որ անհամաձայն ըլլայ , ստութիւն կըլլայ : Չոր օրինակ , առ գատումը բոցը ծանր մարմին մշեւ , արամաբանական ճշմարտութիւն կըլլայ՝ թէ որ համաձայն ըլլայ ծանրութեան ու բացոյն իրարու հետ ունեցած յարաբերութեանը . որ է ըսել՝ եթէ իրաւցընէ ծանրութիւնը բացոյն պատշաճի . բայց թէ որ առ առարկայք իրարու չեն պատշաճիր , զատումն ան ատենը տրամաբանական ստութիւն կամ մոլորութիւն կըսուի :

Բարոյական ճշմարտութիւն կըսուի Այսպիսի նշաններու կամ նախադատութեան մը ներքին խմատին կամ խղձմտանաց հետ համաձայնութիւնը . ուստի բարոյական ճշմարտութեան կանոնն է սեփական խղձմտանքը , որուն թէ որ համաձայն ըլլան արտաքին նշանները կամ նախադասութիւնը բարոյական ճշմարտութիւն կըլլայ , ապա թէ՝ ոչ ստութիւն :

### 166. Բնարանական ճշմարտութիւն :

Բնարանական ճշմարտութիւնն է Բնականիրաց պատշաճողութիւնն աշխարհեցին բնարանական . կամ մեքենական օրինացը հետ : Առ ճշմարտութեան կանոնն է բնութեան արարչին հաստատած բնարանական օրինակները , որոնց համեմատ կողրդաւորուած

ու սահմանած են աս աշխարհիս բանեւ-  
րը . ուստի ինչ բան որ ատ օրինաց համա-  
ձայն է՝ բնաբանական կամ բնական ճշմար-  
տութիւն է . իսկ թէ որ անհամաձայն՝ բնա-  
բանական ստութիւն է : Ուսկին , արծաթը ,  
կրակը , և ուրիշ ու և իցէ գոյացութիւններ  
ու մարմննեղէն հանգամանքներ բնաբանա-  
բար ճշմարիտ կըլլան , թէ որ ունենան ան  
ամէն յառկութիւնները որոնք պէտք են  
տիեզերաց բնաբանական օրինաց համա-  
ձայն ըլլալու համար : Ուստի բնաբանական  
ճշմարտութիւնը միշտ իրական է . որովհետեւ  
իրաց իրականութեանը վրայ կորոշուի , չէ  
թէ ուրիշներուն երնակայութեան կամ ցնո-  
րիցը վրայ :

167 . Բնագանցական ձշմարտութիւն :

Բնագանցական ճշմարտութիւնը սովո-  
րաբար այսպէս կը սահմանուի . Անեղծա-  
կան իրաց ունեցած կարգին համաձայնութիւնն  
Աստուծոյ մարդին մէջ եղած յարիտենական ու  
անփոփոխելի օրինացը հետ . ուստի աս ճշ-  
մարտութեան անխարելի կանոնն է յաւի-  
տենական օրէնքը . և ինչ որ ան օրինաց  
համաձայն է՝ կարգաւորեալ կըլլաց ու բնա-  
գանցական ճշմարտութիւն : Մեղքն որ Աս-  
տուծոյ յաւիտենական օրինացը գէմ է՝ բն-  
ագանցական ստութիւն է . և Աստուծոյ  
մատացը յաւիտենական և անփոփոխելի

գաղպափարաց կարգին մեջը չէ . վասն զի  
Առաջուծայ միտքը միայն բարի և սուրբ բա-  
ները կը բովանդակէ :

168. Սառագուրիւնն ինչ է , և անոր կրկին  
միտքը :

Ինչ որ ճշմարիտ է՝ միշտ սառայդ է . բայց  
ինչ որ ստոյգ կը համարուի՝ միշտ ճշմարիտ  
չէ : Ռւատի ստուգութիւնն երկու մարտվ  
պէտք է մտածել . կամ մեր գատման ա-  
ռարկայից յարաբերութեանը հետ համա-  
ձայնելուն նայելով որ կըսօւի Սառագուրիւն  
ճշմարտութեան , և ոչ երբէք սուտ կըլլայ .  
կամ մեր հոգւոյն պարզ մէկ կերպ վիճակին  
նայելով , որով կը համոզուինք և կարծիք-  
նիս կը հաստատենք իրաց վրայ : Աս մտքով  
առնելով ստուգութիւնը , կրնայ ճշմարիտ՝  
կրնայ սուտ ալ ըլլալ : Ճշմարիտ կըլլայ թէ  
որ մեր գատմունքն իրապէս առարկայից ի-  
րարույարաբերութեանը համաձայն ըլլայ :  
Սուտ կըլլայ թէ որ գատմանը ճշմարտու-  
թեանը վրայ մենք ապահով ըլլանք , բայց  
դատումը առարկայից իրարու իրական յա-  
րաբերութեանը չիպատշաճի : Սառայդ զի-  
տեմ որ հակողիդին քառակոսին հաշտատար  
է երկուց կողմանց քառակոսայն գումարին .  
աս ստուգութիւնը ճշմարիտ է . վասն զի  
արգէն հակողիդին և երկուց կողմանց առ  
յարաբերութիւնը համաձայն է առ գումա-

ման : Բայց Լակտանտիոս ստոյգ գիտէր որ հակոտնեայք չկան , և ատ ստուգութիւնը սուտ է . վասն զի հակոտնէից գոյաւթիւնն ուրանալով՝ իր դատմունքն առարկայից յարաբերութեանը հետ համաձայն չէ : Սուտ ստուգութենէ մը վտանգաւոր բան չիկայ . անկէց շատ մոլորութիւններ կրնան առաջ գալ , և դժուարին է որ ան մոլորութիւններն ուղղենք . վասն զի սուտ սկզբանց վրայ հաստատուած են , և մենք ան սկզբունքները ճշմարիտ կը համարինք : Ուրեմն մինչև որ բան մը ճշմարիտ ու անտարակունելի սկզբունքներէ առաջ չիգայ , պէտքը չէ ստուգութեամբ հաստատել :

169. Զափարերական բնարանական ու բարոյական ստուգութիւն :

Ստուգութիւնն իրը ճշմարտութիւն մը տածեալ՝ այլնոյլ աստիճան ունի : Երբար գաղափարը՝ ի հարկէ իրարու յարաբերին ավնպէս որ հակառակը՝ ի բնութենէ անկարելի ըլլայ , ստուգութիւնը Զափարերական կըսուի : Զոր օրինակ , Բոլորն իր մասն մեծ է . Երկու բան որ երրարդի մը հաշաւար են , իբարու հաշաւար են , և ասոնց նման ուրիշ ճշմարտութիւններ չափարերական ստուգութեամբ ստոյգ են : Իսկ թէ որ գաղափարաց իրարու յարաբերութիւնը հարկաւոր ըլլայ , բայց ոչ այնպիսի կերպով որ

Հակառակն՝ ի ներքուստ անկարելի ըլլայ ,  
հապա միայն բնութեան օրէնքի մը դէմ  
ըլլայ , Բնարանական կըսուի ստուգութիւ-  
նը : Կրակը հայրկառորապէս պէտք է այրէ . Ան  
մարմինն որ տեսակարար ծանրութեամբ ջր-  
դէն աւելի ծանր է , ջրին տակը կերրայ . ա-  
սոնք բնաբանական ստուգութեամբ ստոյգ  
ճշմարտութիւններ են . իսկ հակառակն՝ ի  
ներքուստ անկարելի չէ , հապա միայն բը-  
նութեան հաստատեալ օրինացը ներհակ է .  
կարելի ըլլալով աս օրինաց փոփոխութիւ-  
նը , ինչպէս որ հրաշքով կըլլայ , ստուգու-  
թիւնը կրնայ սխալիլ : Եւ եթէ ստուգու-  
թիւնն այնպէս է , որ հակառակն՝ ի ներ-  
քուստ անկարելի չէ , և ոչ բնութեան օրի-  
նացը ներհակ , հապա միայն հաստատոն  
վկայութեան մը , և մարդու սովորական գոր-  
ծողութեանը դէմ , Բարոյական ստուգու-  
թիւն կըսուի : Բարոյական ստուգութիւն է  
որ հոռմայեցոց առջի կայարը Հոկտաւիա-  
նոս Օգոստոս անուամբ մէկն եղած ըլլայ .  
որովհետեւ այնչափ երևելի պատմաբանք կը  
վկայեն , որ շահ մը չունէին , ու բոլոր մար-  
դիկ խաբելու չէին կրնար միաբանիլ : Բա-  
րոյապէս ստոյգ է՝ որ եթէ Պոմպէոս Յու-  
լիոս կեսարու յաղթէր , հասարակապե-  
տութեան պլուսն ան բանը կը բերէր ինչ  
որ կեսար բերաւ . որովհետեւ Պոմպէոս ալ  
կեսարէն ոչ ինչ ընդհատ փառասէր էր . և  
հասարակապետութիւնն ալ այնպիսի պի-  
ճակի մէջ էր՝ որ կառավարութիւնն ան կեր-

պով առաջ չեր կրնար երթալ, ու կարօտ  
էր որ մէկ զլուխ մը ըլլայ կառավարը :

170. Այլևայլ տեսակ ստուգութեան կանոններ:

Աս իրեք տեսակ ստուգութեանց բնութենէն կը հասկըցուի՝ որ չափաբերական ստուգութիւնն առաջին կարգի է, բնաբանականն երկրորդ ու բարոյականը երրորդ : Անոր համար թէ որ չափաբերական ստուգութեան դէմ ելլէ բնաբանականը, բնաբանականը պէտք է սխալ սեպել . իսկ թէ որ անոնցմէ մէկուն բարոյական ստուգութիւնը դէմ ելլէ, զանոնք պէտք է նախապատիւ սեպել : Թէ որ չափաբերական և կամ բնաբանական երկու ստուգութիւններ իրարու ներհակ ըլլան, երկուքին վրայ ալ տարակուսելու է . ու պէտք է աւելի հասուն ու ճիշդ կերպով զանոնք քննել . վասն զի կամ երկուքն ալ սխալ են, կամ հարկաւորապէս մէկն իրաւ ու մէկալը սուտ : Թէ որ չափաբերական ստուգութեան աստուածային վկայութիւնը դէմ ըլլայ, կամ ստուգութիւնը ճշմարտապէս չափաբերական չէ, և կամ Աստուծոյ խօսքը մութ է . վասն զի անկարելի է որ ճշմարտութիւն մը ուրիշ ճշմարտութեան դէմ ելլէ : Այսպէս է ահա երկրիս շարժման ստուգութիւնը, որ կը կարծուի թէ սուրբ զրոց վկայութեանը դէմ է . բայց սուրբ զրոց միտքն ուրիշ բան

է : Վերջապէս թէ որ Աստուծոյ բացայայտ-  
խօսքին հակառակ ելլէ բնաբանական կամ  
բարոյական ստուգութիւնը , յայտնի է որ  
պատրոզական է այնպիսի ստուգութիւնը .

### ԳԼՈՒԽ Է .

ՀԱՏԱԿՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

171 . Հաւանականորիշեն ու կարծիքն ինչ է :

Մեծ երջանկութիւն կը լար թէ որ մարդ  
իր ամէն քննութեանցը՝ մէջ ճշմարտու-  
թեան ստուգութեանը հասնէր , ու բացա-  
յայտ տեսնէր զաղափարներուն իրարու-  
յարաբերութիւնը : Բայց որովհետեւ մեր  
ծանօթութեանց սահմանը շատ ամփոփ է ,  
անոր համար շատ անգամ ճշմարտութեան  
ստուգութեանը հասնիլ չկարենալով , պէտք  
է Հաւանականորեամբ զոհ ըլլանք , որ է ձըլ-  
մարտորեան կամ ստորեան երեսյր մը , որ  
քանի մը պատճառեր ունենալով կրնայ մեր  
մտքին տապահնորդել որ դատէ՝ թէ նախադա-  
ստրիմ մը ձշմարիս է կամ սուս : Հաւանա-  
կանութիւնը կարծեաց հետ կը միանայ , թէ  
որ կարծիքը նոյն մաքով առնուի . բայց ի-

բարմէ տարրեր կըլլան՝ թէ որ կարծիք ը-  
սելով կիմացուի հաստատուն և առայդ հաս-  
նորինն որ կը տրուի հաստեական ու անստայդ  
նախադասորեանց. և այսպիսի կարծիք պէտք  
չէ ունենալ :

172. Հաւանակոնորինն ինչպէս պէտք է  
լավին :

Հաւանականութեան ուժը պատճառնե-  
րուն ուժէն կը կախուի. և անոնց ուժն ալ  
շատ կըլլայ կամ քիչ, որչափ որ ստուգու-  
թեան աւելի կտմ նուազ մերձաւոր ըլլան ;  
որովհետոն հաւանականութիւնը ստուգու-  
թեան կուզէ մօտենալ : Ուրեմն հաւանա-  
կանութեան աստիճաններն որոշելու հա-  
մար՝ պէտք է որ ստուգութիւնը յայտնի ըլ-  
լայ կամ իրեն աստիճանաց թիւը : Զոր օ-  
րինակ վիճակը նկեցութեան թիւերը 90 են,  
ամբողջ ստուգութեան աստիճանն ալ 90  
կըլլայ. ուրեմն ստոյգ ըլլալու համար, որ վի-  
ճակը հանելու ատեն իմ ընտրած թիւս կել-  
լէ, հարկաւոր է որ ամբողջ 90 թիւն ալ ու-  
նենամ. իսկ թէ որ մէկը միայն ունենամ,  
և աստիճան հաւանականութեան կունենամ,  
որ հաւասար կըլլայ  $\frac{1}{90}$ ին . թէ որ Զ թիւ ու-  
նենամ, հաւանականութիւնն ալ կըլլայ եր-  
կու աստիճանի, կամ թէ հաւասար  $\frac{2}{90}$ ին  
որով և ատուգութեան աւելի մօտ . և որչափ  
իմ կողմս թիւերը շատ ըլլան, այնչափ ա-

ւեզի կըլլայ ստուգութեան աստիճանը՝ որոզ  
և հաւանականութիւնը : Իսկ եթէ ամբողջ  
ստուգութեան աստիճաններուն կէսն անց-  
նի , հաւանականութիւնը ձշմարտանմանո-  
րեան անուն կառնէ , որ որչափ դեռ ռաւելիք  
ստուգութեան մօտենայ , այնչափ ռաւելիք  
մեծ կըլլայ : Չոր օրինակ , յիշած օրինակին  
վրայ երթարոզ , թէ որ թիւերը կըլ անց-  
նին , որ իննսունին կէսն է , ճշմարտանմա-  
նութեան կը հասնի . և ասիկայ ալ քանի որ  
թիւերն աճին՝ ամելի կաճի , իսկ թէ որ ըս-  
տուգութիւնը ձևացընող աստիճաններուն  
թիւն անծանօթ ըլլայ , ան ատենո՞ թէ ոքէտ  
և կրնայ ռաւելի կամ նուազ հաւանակա-  
նութիւն ըլլայ , բայց որոշել չըլլար թէ ըս-  
տուգութենէն որչափ հեռու է : Եթէ որ վի-  
ճակրնկեցաւթեան թիւերն անծանօթ ըլլամ ,  
թէ պէտք ով որ աւելի թիւ ունենայ՝ մեծաւ  
գոյն . հաւանականութիւն կունենայ շատ  
զայն՝ որ նուազ թիւ ունի , բայց ոչ մէկն է  
ոչ մէկայը կը գիտնան թէ իւրաքանչփափէն  
հաւանականութիւնը ստուգութենէն որ-  
շափ հեռու է :

173. Դիպաց կողմանէ հաւանականորեան  
հիմունքը :

Դիպաց վերաբերեալ նախագասութեանց  
վրայզք՝ թէ որ հանդիպած բանը մենք չենք  
տեսած , և ոչ ստոյգ ըլլալը կրնանք հաս-

տատեղ, քանի մը պատճառներ կան որ ա-  
նոնցմով կրնանք կանոնաւորել մեր հաւա-  
նութիւնը . և ասոնք Հաւանականարեան հի-  
մանք կըսուին, որ հետեւալներն են : ա .  
Պատմուած բանը մեր ծանօթութեանց ու  
մեր ունեցած փորձին համաձայն ըլլալը :  
թ . Վ կայից տեղեկութիւնը , փորձն ու  
հաւատարմութիւնը : թէ որ սովի ատեն  
աջրովս տեսնէի որ անօթութենէ մարդ  
մը մեռեր է , ճշմարտութեանն ստուգու-  
թիւն կունենայի : Բայց թէ որ նոյն դի-  
պուածն ուրիշ մը ինծի պատմէր , դիւրաւ  
կը հաւատայի խօսքին , և իրրե շատ հաւա-  
նական . կընդունէի , որովհետեւ սովորա-  
կան դիտողութեանս համաձայն կու դար ,  
ու զիտեմ որ այդպիսի դիպուած գրեթէ  
սովորական է այնպիսի ատեն . միայն չըլքայ  
թէ այնպիսի հանգստանքներ վրան ըլլան՝  
որ յայտնապէս երկրայական ընեն դիպուա-  
ծը . ինչպէս թէ որ նոյն դիպուածը հարուստ  
մարդու մը վրայ պատմուի , որ հաւանա-  
կանարար այգպիսի վտանգէ դուրս է : իսկ  
թէ որ նոյն դիպուածը սովէ դուրս ժամա-  
նակ պատմեն , հաւանականութիւնը բոլո-  
րովին ուրիշի վկայութեանը վրայ հիմնած  
կըլլայ , իմ հաւանութիւնս ալ աւելի կամ  
նուազ հաստատուն կըլլայ վկայից թուոյն  
ու հաւատարմութեանը համեմատ :

174. Ըստ նրկու հիմանցը հարկաւորութիւնը:

Դիպաց Վրայօք այնչափ հարկաւոր է ոռ  
ըստ հաւանականութեան նրկու հիմունքը,  
որ եթէ վկաները անդեկութիւն, փորձ ու  
հաւատարմութիւն չունենան, կամ իրա-  
րու հակառակ խօսին և կամ թէ տուած մը-  
կայութիւննին տովորական փորձին նմր-  
հակ ըլլայ, մողերնուս մէջ Մակարեցարին,  
Երդրայուրին, Անսուզուրին ու կասինած կրա-  
մանվաճակուրին կը ծնանի։ Եւ թէ որ չառ  
արժանահաւատ մարդիկ բան մը պատճեն,  
որ լսու ինքեան սոսոյզ է բայց մեր ծառ  
թութեանցն անհամաձայն, և մանաւանդ  
թէ բոլորովին ներհակ ըլրած փորձերնուս,  
չառ գծուարաւ հաւանութիւն կուտանք, ո  
մնդի համար հաւանականութիւնը չառ կը-  
պակսի։ Ասանկ է ան դիպուածն որ Ախ-  
մի թագաւորի մը վրայ կը պատմէ Լոք։ որ  
նրբոր հոլանդացի զեւպանին մէկն իր երկ-  
րին երևելի բաները կը պատմէր թագաւո-  
րին, առ ալ ըստա թէ Հոլանտա մօմուը յու-  
րը այնպէն կը սառի, որ մարդիկ վրայէն  
կը քալեն։ և թէ որ փիղերն ալ ըլլային՝ ա-  
նոնք ալ կրնային քալել։ թագաւորին ան ա-  
տեն աս պատասխանը տուաւ - Շինչե հք-  
մա կարգէ գուրս պատմած բաներուգ հա-  
տացի։ վասն զի զքեղ արժանահաւատ  
մարդ կը սեպէի, բայց հիմա տարակոյս

չկայ որ ստասաց ես ։ Պէտք էր որ ասանկ ըսէր . որովհետեւ թագաւորն այրեցած դօմուոյն տակը ծնած ըլլալով չէ թէ միայն այդպիսի բանի տեղեկութիւն չունէր , հապալսած ալ չէր . մանաւանդ թէ իր փորձնքն անոր հակառակը կը վկայէին : Թէ որ ասուզարաշխ մը լուսնին երկրէս որչափ հեռու ըլլալն երթայ կոչտ գեղացիի մը զօւցէ , ևն առաւելթէ մէջը հրաբուխներ կերևնան , գեղացին խնտալ կըսկսի : Ուստի կը հետենի որ պատմուած բան մը մեծագոյն ասւամիճան հաւանականութեան կունենայ ամէն մարդկանց առջին՝ թէ որ ամէն ատենի առմէն տեղւոյ համոզումն ու միանգամացն անփափոխելի ու շարունակ երած փորձերը պնատմուած դիպուածին համաձայն ըլլան , ու հանտատն հաւատարիմ վկաներէ պատմուածին ճշմարտութիւնը :

175. Հաւանականութեան ուրիշ հիմունք են նմանութիւնն ու բանականութիւնը կամ իւելքը :

Ուրիշ տեսակ հաւանականութեան մըն ալ կայ ան բաներուն ; որոնք թէպէտեւ ըգպայարանաց տակ չեն իյնար , և ոչ վրանին փորձ կըլլայ , և ոչ մարդ մը վրանին վկայութիւն կրնայ տալ , բայց կան այլնայլ հաւանական կարծիքներ , որ միտք պառկեցընելու անսակ տեսակ պատճառներ ունին . և աս պատճառներն այնչափ աւելի ուժ կառ-

նեն՝ որչափ աւելի համաձայն ըլլան մեր պի-  
տութեանը, մեր բանին կամ խելքին, շատ  
անգամ ալ մարդկանց այլնայլ կերպ մտա-  
ծութեանը։ Օրինակի համար, թէ հոգեղէն  
էակաց զոյսթիւնն ու զործողութիւնն. ինչ  
կերպ է, ան նիւթեղէն էակներն որ իրենց  
պղտիկութեանը համար մեր զգայարանաց  
տակը չեն իյնար ինչ յատկութիւններ ու  
նին. շատ մը բնաբանական երեսութից պատ-  
ճառն ինչ է. մարդկանց զանազան բարոյա-  
կան զործողութեանց վրայ ինչպէս դատաս-  
տան ընելու է, և այլն։ Նմանութիւնն ու  
խելքը միայն որչափ որ կարելի է կրնան  
այդպիսի դիպուածներու մէջ մեզի օգնել,  
ու հաւանականութեան հիմունք ըլլպ։  
Զոր օրինակ, տեսնելով որ երկու մարմին  
սաստիկ իրարուշինելով տաքութիւն առաջ  
կու զայ, շատ անգամ կրակ ալ, նմանու-  
թեամբ հաւանական կը սեպենք թէ տա-  
քութիւնն ու կրակն ուրիշ բան չէ, բայց  
եթէ այրող նիւթին անտեսանելի հիւլէից  
սաստիկ ցնցումը։ Տեսնելով որ զգայարա-  
նաց ու դիտողութեանց տակ ընկող էակաց  
մէջ անզգալի աստիճան մը կայ, անանկ  
որ շատ դժուարին է իմանալը թէ որ կէ-  
տին իրարմէ կը զանազանուին, ու հետ-  
զհետէ դէպ 'ի կատարելութիւն առաջ կեր-  
թան, նմանութեան օրինօք հաւանական  
կը սեպենք թէ նաև իմացական էակաց մէջն  
ալ զանազան դասակարգութիւններ կան  
որ աստիճանաբար հետզհետէ կը բարձրա-

նան<sup>1</sup> մինչև Արարջին անհուն կատարելութիւնը : Թէ որ բացայայտ օրէնք մը ըլլայ որ մարդկանց քանի մը բարոյական գործոց բարութիւնը կամ չարութիւնն որոշելու կանոն ըլլայ , ան ատեն անոնց վրայ եղած դատման հաւանական ըլլալուն չափը՝ խելքի աւելի կամ նուազ յարմար երենալէն կառնուի : Հաւանականութեան աս երկու հիմամբ՝ այսինքն նմանութեամբ ու խելքով շինուած հմուտ ու կանոնաւոր պատճառաբանութիւնն այնչափ հաստատութիւն կրնայ առնել , որ մինչև ստուդութեան կը մօտենայ<sup>2</sup> :

176. Հառանականութեան կանոններ :

Ինչ որ մինչև հիմա հաւանականութեան վրայ ըսինք՝ կը հետեւի որ ճշմարտութեան ծանօթութենէն ու ստուգութենէն տարբեր բան է , և մտաց անսխալ կերպով ապահու

1 Գիտնալու է որ ոչ երբեք համեմատութիւն կրնայ ըլլալ ստեղծական ու անստեղծ կատարելութեանց մէջ , որչափ գերագոյն աստիճանի աւսեպուի ստեղծական կատարելութիւնը :

2 Սաստիկ նմանութիւնն որ կը տեսնենք ելեքտրական չուսանիւթին ու կայծակին երևոյթներուն մէջ , որ շատ ու զգուշաւոր փորձերով հաստատուած է , այսօրուան օրս մեզի ստուգութիւնն կու տայ որոշելու՝ որ կայծակին նիւթն ելեքտրական նիւթէն տարբերութիւն չունի :

զութիւն չի տար : Ուրեմն մարդ ճշմարտութիւնը փնտըռելու կանոնաւոր առաջնորդ ունենալու համար՝ հարկաւոր է որ հաւանականութեան ամէն աստիճանները և հիմունքը քննէ ու նայի թէ նախագասութեան մը ինչչափ նպաստաւոր են , որպէսզի անոր համեմատ մարդ հաւանի կամ ետ կենայ անկէ : Արդ երկու կողմանէ պատճառները լաւ մը կշռելէն ետև՝ նախադասութիւնը այնչափ աւելի կամ նուազ հաւանականութեան ուժ կառնէ , որչափ որ մէկ կողմի հաւանականութեան պատճառներն ու հիմունքն աւելի կամ նուազ գօրաւոր ըլլան քան զմէկալը : Ասկէց կը հետեւի Ա . Որ եթէ նախադասութեան մը պատճառներն երկու կողմանէ հաւասարապէս հաւանական ըլլան , Երկրայորիւն կըլլայ . որ է հոգւոյն անորոշութիւնն որ ոչ մէկ կողմը և ոչ մէկալ կողմը կը հակի , կամ երկու կողմանէ ալ հաւասարապէս պատճառ չըլլալուն , և կամ երկու կողմանէ ալ պատճառները հաւասար ըլլալուն համար , անոր համար առջինն որ ըլլայ՝ Ժխտողական կըսուի երկբայութիւնը . իսկ երկրորդն որ ըլլայ՝ Դրական : Եւ որովհետեւ հաւանականութեան պատճառները , որոնց համար կը հաւանինք , Ներքին կըլլան , այսինքն նիւթոյնքնութենէն առաջ կու գան , կամ Արտաքին , այսինքն վկայութենէ առաջ կու գան , անոր համար հոգին երկբայութեան վիճակին մէջ մնալու համար հարկաւոր է՝ որ

պատճառներն երկու կողմանէ ալ հաւա-  
գար կամ ներքին ըլլան և կամ արտաքին .  
վասն զի թէ որ պատճառաբանութիւնները  
մէկ կողմանէ ներքին ըլլան , ու մէկալ կող-  
մանէ արտաքին , հոգւոյն հաւանութիւնն այ-  
խնդրոյն բնութեանը համեմատ կըլլայ կամ  
խելքին և կամ վկայութեան հետեւլով :

Բ . Ան նախաղասութիւնը որուն նպաս-  
տաւոր աւելի պատճառաբանութիւններ  
կան , պէտք է որ մեր հաւանութիւնն իրեն  
քաշէ , քան թէ անոր ներհակ նախաղա-  
սութիւնը . բայց միշտ իրբե հաւանական ,  
և ոչ երբէք իրբն ստոյգ : Եւ որչափ որ ներ-  
հակ պատճառներուն ուժն աւելնայ , այն-  
չափ մեր նախաղասութեան հաւանական  
ըլլալուն աստիճանը համեմատաբար կը  
պակսի :

Գ . Մէկ կողմանէ հաւանական պատճա-  
ռաբանութիւններ որ ըլլան ; պէտք չէ ներ-  
հակ կողմին պատճառաբանութիւններն ար-  
համարհել , մինչև որ չիցուցուի թէ աւելի  
ակար պատճառաբանութիւններ են : Եւ  
թէ որ մէկ կողմը բացայաց ճշմարտութիւն  
ըլլայ , մէկալ կողմի ինչ և իցէ հաւանակա-  
նութիւնն անօգուտ կըլլայ :

Դ . Այնպիսի հաւանական պատճառա-  
բանութիւններ որ խելքի վրայ հիմնած են ,  
զանոնք ջրել չըլլար , և ոչ ներհակ հաւա-  
նական պատճառաբանութեամբ տկարա-  
ցընել՝ վկայութիւն բերելով , միայն թէ աս-  
տուածային չըլլայ բերուած վկայութիւնը :

թէ որ հաւանականութիւնը վկայութենէ առաջ կու գայ, վկայութեանը վրայ միայն վստահանալու է . բայց թէ որ վկայութիւնը խելքի պայծառ ու յայտնի սկզբանցն ու փորձառութեան գէմ ելլէ, ուժը կը կորուընցընէ :

### ԳԼՈՒԽ Ը.

ԱՍՑՈՒՅՆԾՑԻ ՎԿԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՒՅՏՔԸ

### 177. Հաւատքն ինչ է :

Թէ որ գաղափարաց իրարու ունեցած յարաբերութիւնը կարելի չըլլայ գանել ոչ անմիջապէս՝ ինքնադիմի տեսութեամբ (157) և ոչ մինորդաբար՝ ապացուցութեամբ (158) և ոչ արտապքին երեսութիւ՝ հաւանականութեամբ (171), հապամեր հաւանութիւնն ուրիշ մը վկայութեանը վրայ միայն գնենք, Հաւատք կըսուի : Ուրեմն հաւատքն է որի շի վկայութեամբը հաւանիլ ան բաներուն որոնց որ ծանօթուրիւնը չենք կրեար առնել ոչ զգայարանք և ոչ խելքով : Եւ հաւատքն այնչափ աւելի հաստատ կըլլայ, որչափ որ մարդս մեծ համարմունք ունենայ անոր զիտու-

թեանն ու հաւատարմութեանը վրայ՝ որուն  
որ կը հաւտայ: Բայց որովհետև մեր հաւատ-  
քը կանոնաւորող վկայութիւնը կրնայ կամ  
Աստուծմէ կամ մարդիկներէ գալ, անոր  
համար հաւատքը կը լլայ կամ Աստուծային  
և կամ Մարդկային . մարդկային հաւատքն  
այնչափ նուաստ է քան զաստուածայինը  
որչափ որ Աստուծոյ վկայութիւնը մար-  
դուն վկայութենէն գերազոյն է :

178. Աստուծային վկայութիւնն անխարելի է:

Թէ աւելի ղիւրաւ կը հաւանինք ան բաներուն որ մեր  
ծանօթութեանցն ու փորձառութեանն ա-  
ւելի համաձայն են , բայց աս կանոնը բանի  
չի գար երբոր անխարելի է վկայութիւնը  
որուն որ հաւանութիւն պիտի տանք , թէ և  
վկայած բանը համաձայնի կամ չհամաձայ-  
նի հասարակաց փորձառութեանն ու իրաց  
սովորական ընթացքին : Այսպիսի վկայու-  
թիւն Աստուծմէ միայն կու զայ , որ ոչ կը ը-  
նայ խարել և ոչ կրնայ խարուիլ . և առա-  
ջարկուած բանը թայտնութիւն կըսուի : Ուս-  
տի աստուծային վկայութիւնն այնպիսի  
կերպով մեր միտքը պիտի հաւանեցընէ ,  
որպէս թէ նոյն բանին բացայայտ ծանօ-  
թութիւնն ունենայինք . որովհետև Աստուծ-  
մէ յայտնուած բանին ճշմարտութեանը վը-  
րայ այնպիս համոզուած պիտի ըլլանք՝ ինչ-

պէս որ համոզուած ենք մեր զոյութեանը  
վրայ :

179. Աստուածային յայտնութեանը հաշտաշու  
կանոնները :

Անսխաղ են ան պատճառները որոնց հա-  
մար կը համոզուինք հաւանելու ան բանին,  
որ իրրև աստուածային վկայութիւն մեզի  
կառաջարկուի . վասն զի Աստուծոյ անհուն  
ճշմարտութեան ու իմաստութեան վրայ  
հիմնած են : Բայց մեր հաւատքը բանաւոր  
ըլլալու համար՝ նախ պէտք է ապահով ըլ-  
լանք որ մեզի իրրև աստուածային յայտ-  
նութիւն առաջարկուած բանը՝ իրաւցընէ  
Աստուծմէ է . և երկրորդ՝ պէտք է քննել  
թէ իրաւցընէ ստոյգ միտքը կը հասկընանք  
թէ չէ : Ասոր համար հետեւեալ կանոնները  
գիտեալու է :

Ա. Պէտք է աստուածային յայտնութիւն  
սեպել ան ամենայն բան որ պատշաճ են  
աստուածային բնութեան կատարելու-  
թեանցը , ան մեր պարտուցն որ Աստուծոյ  
վրայ ունեցած զաղափարէն առաջ կու գան.  
և դարձեալ զանոնք որ մեր բնութիւնը կա-  
տարելազործելու և բոլոր մարդկային սեռն  
երջանիկ ընելու յարմար են . և բանավա-  
րութեան պայծառ ու բացայայտ սկզբան-  
ցը համաձայն , և հրաշբավ ու մարդարէու-  
թեամբ հաստատութիւն առած են :

Բ. Աստղաւած մեզի ինչ որ կառաջարկէ՝  
չենք կրնար ժխտել ու շիհաւտալ՝ բանի  
բնական լոյսէն վեր ըլլալուն համար . հա-  
պա իբրև աստուածային յայտնութիւն ըն-  
դունելու է՝ երբոր սուրբ զիրքն իբրև այն-  
պիսի կառաջարկէ, և ուղղափառ եկեղեցին  
առհասարակ այնպէս կը հաւատայ:

Գ. Թէ որ Աստուծոյ խօսքին միտքը մը-  
թին ըլլայ, պէտք է եկեղեցւոյն վճռին հը-  
պատակինք . թէ որ եկեղեցին ան նիւթին  
վճիռ մը ըրած չէ, մեկնաբանութեան ա-  
րուեստին ծիշդ կանանացը համեմատ քա-  
նի իմաստ որ տայ Աստուծոյ խօսքը՝ պիտի  
անանկ հասկընանք, բայց միշտ հաւանա-  
կանութեամբ, և ոչ ստուգութեամբ :

### ԳԼՈՒԽ Թ.

ՄԵՐԴԿԱՑԻ ՀՅԱՎԱՐՈՒ ՎԱՅՑՈՒԹԻՒՆ

180. Մարդկային վկայութիւնը սխալական է :

Կայր կերպով հնագանդելու պարտական  
ենք Աստուծոյ վկայութեանը՝ երբոր առա-  
հով ըլլանք որ մեզի հաւտալու առաջար-  
կուած բանը՝ իրաք Աստուծմէ է (179): Բայց  
մարդկային վկայութիւնն ասանկ չէ . վասն

զի մարդ սխալական ըլլալով ու կարենաւ-  
լով խաբուիլ ու խաբել , ուրիշներն ալ մո-  
լորութեան մէջ կրնայ ձգել : Ուրեմն աս  
տեսակ վկայութեանց մէջ պէտք է մտքեր-  
նէս անցընենք՝ թէ ան որ մեզի բանի մը  
հաւտալ կառաջարկէ իբրև ճշմարիտ՝ չըլլայ  
թէ ինքը խաբուած և կամ ուրիշը խաբել  
ուզենայ :

181 . Մարդկային վկայութիւնն ինչ բանի  
մէջ ու ինչ կերպով պէտք է գործածել :

Երկու տեսակ բանի մէջ ուրիշի վկայու-  
թեանը հաւտալու հարկ կրնայ ըլլալ , կամ  
զուտ զիտնական նիւթի մէջ , և կամ զի-  
պաց վրայօք : Գիտնական նիւթի մէջ պէտք  
է ուրիշի հաւտանք թէ որ չենք կրնար մենք  
անձամք նոյն բանը քննել , կամ մտքերնիս  
բացուած ու հարկասոր զարգացումն առած  
չըլլալով այնպիսի զիտութիւն սորվելու ,  
ինչպէս են տղաքն ու անոնք որ անկարող  
են՝ի բնէ , և կամ նոյն զիտութիւնը սոր-  
վելու ոչ ատեն և ոչ կամք ունենալով . և  
կամ թէ ուրիշ ո և իցէ պատճառի մը հա-  
մար : Զոր օրինակ , օրինաց տղէտն օրի-  
նական նիւթի մէջ պէտք է օրէնսդիմուն  
զիմէ . օրինագէտն ալ բժշկին , չափաբե-  
րին , աստվաբաշխին պիտի երթայ թէ որ  
աս ամէն մէկ զիտութեանց վերաբերեալ  
բաներու տեղեկութիւն առնելու հարկ հաս-

նի . և ընդհանրապէս ով որ գիտութեան  
մը տեղեկութիւն չունի , պէտք է նոյն զի-  
տութեան հմտութիւնն ունեցողին հաւտայ-  
բայց գիտելու բան է որ ուրիշի վկայութիւ-  
նը մեր մտքին վրայ այնչափ աւելի կազդէ ,  
որչափ որ իրեն կարողութեանն ու գիտու-  
թեանը վրայ վստահութիւն ունինք : Շատ  
աւելի կը հաւտանք Նեւտոնին ըրած փոր-  
ձին , զիտողութեան կամ գտած ճշմարտու-  
թեանը՝ քան թէ ո և իցէ ուրիշ մատենա-  
զրի մը , որ ան վսեմ հանճարին կարողու-  
թեանն ու մտածութեան ուժը չունի : Անոր  
համար երբոր պէտք ըլլայ հեղինակի մը  
հաւտալ՝ միշտ այնպիսին նախապատիւ սե-  
պելու է , որ նոյն ուսման մէջ աւելի փորձ  
ու համբաւ ստացած է : Բայց որչափ որ կա-  
րելի է՝ ամէն մարդ պիտի ջանայ որ ինչ բա-  
նի որ իր խելքովն ու փորձովը կրնայ տե-  
ղեկանալ՝ ուրիշի կարօտ շըլլայ , և զգուշա-  
նալու է ինքն ասաց ըսել ու երթալ :

182 . Դիպուածներու ինչ կանոնավ պէտք է  
հաւտար ընծայել :

Ան տեսակ բաներն որ ուրիշի վկայու-  
թեան 'ի հարկէ կարօտ ենք , զիպուածներն  
են , զորոնք տեղւոյն կամ ժամանակին հե-  
ռաւորութեանը պատճառաւ մենք անճամբ  
տեսած չըլլալով՝ հարկաւ պէտք է անոնցմէ  
լսենք որ զայն զիպուածները կը պատմեն ,

որ Պատմիչք կըսուին : Եւ թէպէտ մէկ կողմանէ պատմութիւնը մեծ վարժապետ է և ծանօթութեանց առատ աւղբիւր մը , ամէն ատենուան , ամէն կյիմայի և ամէն վիճակի մարդիկներուն ճանշնալու , և այնչափ բնական , բարոյական ու քաղաքական յեղափոխութեանց տեղեկութիւն տալու , բայց մէկալ կողմանէ ալ պատմիչները շատ կերպով պատմութեան ճշմարտութիւնը կրնան այլայլել ու եղծանել և մեզի կասկածելի ընելը Ռւստի չխաբուելու համար ու պատմութիւնը կարդալու տաեն ճշմարտութիւնը գըտնելու լաւ առաջնորդութիւն ունենալու համար՝ ասհետեսեալ կանոնները դիտելու է : ա . Վկայից թիւր : բ . Դիպուածոց վրայօք տոնուած տեղեկութիւնը : գ . Վկայողին անկեղծ և ունիցէ կիրքէ ազատ ըլլալը : դ . Մատենագրին նոյատակը : ե . Պատմութեան համաձայն զտեսուիլն ուրիշ դիպուածոց , հանգամանաց , խելքի և փորձոյ : զ . Հակառակ վկայութիւններ :

183 . Ա . Վկայից թիւր :

Թէ որ շատ ականատես վկաներ բանի մը միաբան վկայութիւն տան , ան դիպուածը բարոյապէս ստոյգ պէտք է սեպել . վասըն զի բարոյապէս անկարելի է որ բոլորն ալ խաբուած ըլլան , կամ բոլորն ալ միաբանին ուրիշները մոլորցընելու : Թէ որ դիւ-

պուածի մը վրայօք մէկ պատմիչ մը միայն վկայէ , իրեն անկեղծութեանն ու հըմառութեանը համեմատ՝ իրեն վկայութեանը հաւատարմութիւնն ալ աւելի կամ նուազ յարդ կունենայ : Իսկ թէ որ մի և նոյն դիպուածը շատ մատենագիրներ պատմեն , բայց ամէնն ալ մէկ մատենագրի մը վկայութեանը վրայ հիմնած , անոնց վկայութիւնն այնչափ կաժէ՝ որչափի որ կաժէ առջի պատմիչին վկայութիւնը : Անոր համար քննարանք Տրոյական պատերազմն իրաւամբ տարակուսական կը համարին , թէ պէտե շատ մատենագիրք նոյն բանը կը պատմեն . վասն զի ամենն ալ Հոմերոսի վը-կայութեանը վրայ հիմնած ըլլալով , որ պատմութիւնն առասպելաբանութեամբ առաշդատած է , իրենց վկայութիւնն ալ Հոմերոսի վկայութենէն աւելի ուժ չունենար :

184. Բ. Դիպուածոց տեղեկութիւնը :

Պատմիչէ պահանջուած զլխաւոր հանգամանքներէն մէկն է դիպուածոց տեղեկութիւնը , այսինքն թէ իր պատմած բանը կրնար մի գիտցած ըլլալ : Եւ աս կիմացուի նախ զիտելով թէ մատենագիրը զիպուածը ճշգելու համար արգեօք աչալրջութիւն ու ընտրութիւն ունեցեր է , չէ նէ զիւրահաւանն ու աւելորդապաշտ գտնուելով ուամկին ձայնէն խաբուեր է : Երկրորդ՝ նայե-

լով թէ դիպուածին տեղն ու ժամանակը  
մատենազրէն ինչ հեռաւորութիւն ունի :  
Զոր օրինակ , ժամանակակից ու ընտանի  
պատմիչը , բաւական է որ անձնական շա-  
հախնդրութիւն մը չըլլայ , աւելի հաւատար-  
մութեան արժանի է , քան թէ օտար մը  
ու ժամանակաւ հեռաւորը : Հերոգոտոս ,  
որ հայր պատմութեան կը առվի , շատ ա-  
ռասպելներ իբրև ճշմարիտ դիպուած կը  
պատմէ . վասն զի շատ դիւրահաւան է ե-  
ղեր այլնայլ առասպելախառն պատմու-  
թեանց , և մասնաւորապէս եզրպատցոց  
քուրմերուն պատմութեանցը , որ յայտնապ  
պէս դիւրահաւան գտնելով զինքը լաւ մը  
խաբեր են շատ դիպուածներու մէջ որ ե-  
զիպտացոց փառք ու մեծութիւն . կը սե-  
պուի . թէ պէտև ինքը կը վկայէ թէ . ինչպէս  
որ լսած է անանկ զրեր է իր պատմութիւ-  
նը : Նոյնպէս մատենազրին որպիսութիւնը  
շատ օգուտ կընէ դիպուածը լաւ զիտնա-  
լու . կան դիպուածներ զորոնք պատերազ-  
մական կամ քաղաքագէտ մարդ մը աւելի  
կրնայ զիտնալ , քան թէ սոսկական մը ցած-  
ազզի , անփորձ ու տէրութեան զորնքի  
մէջ չմտած : Պողիրիոս ամենայն կերպով  
արժանահաւատ է ինչ որ կը պատմէ Օռ-  
նիկեան պատերազմին վրայօք , վասն զի  
խելացի , ժամանակակից պատերազմի ու  
տէրութեան մարդ էր , և նոյն պատերազ-  
մին ամէն մասնաւոր դիպուածներուն ա-  
կանատես եղած :

485. Դ. Մատենագրին անկեղծութիւնը և որ  
և իցէ կրքէ ադառ ըլլալը :

Կարելի է որ մատենագիր մը դիպուածն  
աղէկ զիտնայ, բայց անկեղծ չըլլայ, ու վա-  
խի, ատելութեան, սիրոյ կամ ինչ և իցէ  
կրքի պատճառաւ ճշմարտութեան դէմ խօ-  
սի : Վիւիոս բոլորովին հոռմայեցւոց սի-  
րովը վառուած ըլլալով որչափ որ հոռմայե-  
ցւոց զինուորական քաջութիւնը, կառա-  
վարութեան ճարտարութիւնը, և իրենց ու-  
րիշ որ և իցէ գովելի յատկութիւնները կը  
բարձրացընէ, այնչափ ալ թշնամի ազզաց  
պատշաճ յարզը մթընցընել կը ջանայ : Տա-  
կիտոս միշտ անզգամներու դէմ զայրացած՝  
շատ անզամ չափազանց դէշ կերեցընէ չա-  
րագործներուն բնաւորութիւնը : Վելէյոս  
Պատերկուլոս ալ բոլորովին ԱԵյանոսի վրայ  
կուրցած, անանկ չարագործ մարզը՝ դիւ-  
ցազուն մը կերեցընէ : Բննաւոր տէրու-  
թեան տակ եղող մատենագիրները՝ շատ  
անզամ վախէ բռնագատուած են ճշմար-  
տութիւնը ծածկելու : Ինչպէս որ սէրն ու  
ատելութիւնը մատենազրի մը ստել կու-  
տան, նոյնպէս ալ սոյն իսկ կրքերը ճշմար-  
տութեան ժաման մը կըլլան, թէ որ թշնա-  
մեաց վրայ աղէկ կերպով խօսի, կամ սի-  
րելիներուն մոլութիւնները պատմէ : Աննա  
կոմնենա շատ հաւատարիմ կը համարուի

երբոր աղէկ կը խօսի Հոռբերտոս Գուրա-  
կարտոսին վրայ , որ իր հօրը Ալեքսիս կայ-  
սեր մեծ թշնամին էր : Բայց զգուշալի է  
հաւտալ ինչ որ կըսէ իր հօրն առաքինու-  
թեանցը վրայօք : Մովսէս (մէկդի թողլով  
աստուածային ազգեցութիւնը ) ամենայն  
հաւատարմութեան արժանի է ինչ որ եր-  
րայեցւոց մոլութեանցը վրայ կըսէ :

186 . Դ . Մատենագրին նպատակը :

Ամէն մատենագիր պատմութիւն գրելու  
ատեննին ճշմարտութիւնն իրենց նպատակ  
դրած չեն . հապա շատը ճշմարտանմանը  
բաւական սեպելով , ամէն ջանք կրնեն ա-  
ւելի իրենց հանճարը ցցընել՝ կամ ճար-  
տասանական արուեստ ծախելով և կամ  
ճախարակեալ ոճերնին . անանկ որ կան ո-  
մանք որոնց աւելի վիպասանի քան թէ  
պատմաբանի անուն կը վայլէ : Կուինտոս  
կուրտիոս մեծին Աղեքսանդրի վարուց մէջ  
փոյթ չունենալով դիպուածոց ճշմարտու-  
թիւնն ստուգելու , իր դիւցազին ներբողը  
միշտ կընէ մերթ ընդ մերթ բացագանչու-  
թիւններ ալ խառնելով , իսկ անդին շատ ան-  
գամ աշխարհազրական սխալմունքներ ա  
կընէ : Ոմանք կը համարին որ Պետրոս Պետ-  
պոյ Վենետիկի պատմութիւնն աւելի ոճի  
կրթութեան համար զրած է , քան թէ հա-  
ւատարմութեամբ եղած դիպուածները

պատուիցու : Աս կերպով զրուած պատմութիւնները միշտ երկրայտական են :

Է87. Ե . Պատմոքիան համաձայն գտնուիլի  
ուրիշ հանգամանաց և խնդիր :

Ինչպէս որ ամենայն հաւասուրմութեան  
արժանի է ան պատմութիւնն որ միացած  
յիշատակարաններուն համաձայն կելէ ,  
ասանկ ալ թէ որ ընդհակառակն անհամա-  
ձայն ըլլայ՝ պէտք է աւելի յիշատակարան-  
ներուն քան թէ պատմութեանը հաւտալ :  
Կը պատմէ Պետրոս սարկաւագ որ Յուս-  
տինիանոս կայսրը կասինեան լերանը մե-  
նաստանին մեծամեծապարզները բայց  
նոյն կայսեր ժամանակը սուրբ Բենեդիկ-  
տոս գեռ ան կողմերը գացած չէր . ևս ու-  
սուել ան մենաօտանը չէր կրնար շինուած  
ըլլալ : Դիպուածին մը պատմութիւնը ճշմա-  
րիտ , հաւանական կամ սուտ կը ոեպուի  
որչափ որ աւելի կամ նուազ համաձայնի  
ան հանգամանացն որ դիպուածին հետ վե-  
րաբերութիւն ունին : Կիկերոն Քանտոս  
Հռուակիոսի ջատագովութեան ճառին մէջ  
հանգամանկները դիպուածին հետ բաղդա-  
տելով կը հաստատէ թէ զրպարտութիւն է  
Հռուսկիոսն իբրեւ հայրուստան ամբաստա-  
նել . և նոյն հանգամանկներով կը ցցընէ  
թէ յանցանկքն ամբաստանողներուն է : Ան  
պատմութիւնն որ հակառակ կըլլայ խելքի

պայծառ ու բացայայտ սկզբանցը կամ  
յայտնի ու անփոփոխելի փորձին՝ խարէա-  
կան սեպելու է : Երբէք հաւատալի բան չէ  
որ Եւկղիդէս կրծած ըլլայ ապացուցանել  
թէ երկկողմնազոյգ եռանկեան խարսխին  
երկու կողմի անկիւններն իրարու անհա-  
ւասար են, թէպէտև աս բանիս բոլոր աշ-  
խարհք վկայ ըլլայ : Որչափ բազմաթիւ ալ  
ըլլան վկայք՝ չեն կրնար համոզել թէ մարդ  
մը թև առած ու թռած ըլլայ :

188. Զ. Վկայութեանց իրարա-  
եերհակուրիւնը :

Թէ որ պատմութեան դիպուածի մը վրայ  
շատ մատենագիրներ անմիաբան ըլլան,  
պէտք է իրենց ձիրքն ու հանգամանքը քըն-  
նել ու իրարու բաղդատել, և ըստ այնմ  
դաշտւմն ընել : Պէտք է որ աւելի ընտրենք  
ժամանակակից ու ընտանի պատմաբանը  
քան զայն որ ժամանակով ու տեղով հեռու  
է . խելացի, անկեղծ ու անշահախնդիր մա-  
տենագիրը նախապատիւ պէտք է ընել քան  
զայն մատենագիրն որ տգէտ է, դիրահա-  
ւան, աւելորդապաշտ, կրքոտ ու ստա-  
նաց : Աս բանիս օրինակ ըլլայ կոստան-  
դիանոսի սուրբ Սեղբեստրոսէն մկրտուած  
ըլլալուն վէճն որ Բարոնիոս կը հաստատէ.  
իսկ Պետակիոս, Սպոնդանոս, և ուրիշ նոր  
մատենագիրներ սխալ կը համարին . բայց

Երկու կողմն ալ իրենց դատաստանը պէտք է որ հին մատենագրի մը վկայութեան վը- րայ հիմնած ըլլան : Արդ հիներուն մէջ մի- այն սրբոյն Սեղբեստրոսի զործոց մատե- նագիրը աս մկրտութիւնը կը յիշէ , որ ար- ժանահաւաա մը չերենար . իսկ ընդհակա- ռակն Եւսերիոս կը ժխտէ , որ խելացի , ժա- մանակակից ու ընտանի մատենագիր է , ու կոստանդիանոսի մահուանէն չորս կամ հինգ տարի ետքն անոր պատմութիւնը զրեց , ու հաւանական է որ համարձակած չըլլայ այսպիսի մեծ ու աշխարհածանօթ դիպուա- ծի մը մէջ ստել : Ուստի ամէն կողմանէ ա- սոր վկայութիւնն առ ջինէն եւել վերադա- սելու է :

189. Ժիտողական փաստն ինչ ուժ կունենայ :

Թէ որ մատենագիր մը զիպուած մը չյի- շէ , անկէց չի հետեիր ըսել որ նոյն զիպուա- ծը կը ժխտէ . որովհետև լուութիւնը , որ Ժիտողական փաստ կըսուի , կրնայ առաջ գալ անհոգութենէ , տղիտութենէ , 'ի սի- րոյ , վախէ կամ ուրիշ պատճառէ մը : Բայց զիպուած կը հանդիպի ուր լուութիւնն այն- պիսի դէպքը ժխտել կը ցցընէ . ինչպէս եր- բոր մատենագիրն իրեն նպատակ մը դնե- լով մասնաւոր պատմութիւն պատմէ , և այնպիսի դիպուածներ լոէ՝ որ իր նպատա- կին յարմար կու դային : Լեռն ոստիացի մէկիկ մէկիկ կը պատմէ ինչ պարգև որ եղած

է կասինեան լերանը մենաստանին , նուե չնշին բաները . բայց Յուտոինիսնոս կայսեր ըրած պարզեն ամեննկին չի յիշեր , որուն վրայ որ Պետրոս սարկաւազը կը խօսի . որ թէ իրաւ ըդար , Լեռն գանց չէք ըներ , որովհետև քան զամէնն երևելին կրպար : Ահա այսպիսի դիպուածի մէջ մատենագրին լառութիւնը ժխտելու ուժ ունի :

190. Խճչ դատաւան շնելու և անգիր  
առանդութեան վրայ :

Բերնէ բերան եկած աւանդութիւններն այնչափ աւելի հաւատարմաթիւննին կը կորսընցընեն , որչափ որ սկզբնական ճռմարտութենէն հեռանան , կամ նոյն բանին եղած ժամանակէն . ամէն մարդ գիւրաւ բան մը կաւելցընէ կամ կը պակսեցընէ , անանկ որ բան զիսպուածն այնչափ կը փոխուի , որ պատմուածին մէջ ոչինչ կամ խիստ քիչ ճշմարտութիւն կը մնայ : Բայց շատ անզամ ալ բոլորովին ասոր ներհակը կը տեսնուի . վասն զի եղած են գիւղուածներ որ առջի բերանն ամեննկին անհաւանական համարուած են այնպիսի իրելացի մարդէ , որ առջի ան զիսպուածը պատմողին ժամանակակից եղեր է . յետոյ կամաց կամաց տարակոյսը գիարաւատեր ստոյդ են համարուեր . իբրև թէ գարերը եերանալով անոնց ճշմարտութեանն իրաւունք են տուեր , որ 'ի սկզբան կը մերժէին :

## ԴԼՈՒԽ Ժ.

ԳՐՈՅ ՔԱՆՉԵՑՑՈՒԹՅՈՒՆ

---

191. Գրոց Քննադատորիանն ինչ է :

Թէ որ պատմութիւն կարգավու ատեն հարկաւոր սեպեցինք գիպուածներուն ճշշ մարտութիւնք քննել , նոյնպէս հարկաւոր է նաև գրուածքի մը ստոյգ մատենագիրք փնտըռել և իմանալ թէ արգեօք մէջի ի մաստներն իրաւցընէ նոյն մատենագրին են թէ մէկ ուրիշ մը . կամ թէ ան գրուածքին մէջ օտար ձեռք մըն ալ մտեր է թէ չէ : Աբգ ան արուեստն որ կանոններ կը հաստատէ թէ ինչպէս պէտք է զրաւածքի մը հարազատն անհարազատէն , ամբողջը պակասաւորէն որոշել , և թէ ինչպէս ճանչնալու է միանցաւմնայն ձեռք խառնած կամ աւրուած ըլլավը , Քննադատորիան գրոց կը սուխ :

192. Գանի մը քննադատուրեան բառերու  
մեկնուրիւնը :

Աս զլխուս մէջ ըստելիքները լաւ հասկը-  
նալու համար՝ դեռ խօսքերնիս առաջ չի-  
տարած քանի մը հարկաւոր բառերու մեկ-  
նութիւնը պէտք է տալ : Ա . Հարազատ կը-  
սուի գիրք մը թէ որ իրօք նոյն մատենա-  
զրին է , որուն անունը զլքին վրայ դրուած  
է . ընդհակառակն Անհարազատ կըսուի թէ  
որ գիրքը որուն որ կընծայուի նէ՝ անորը չը-  
լայ : Զոր օրինակ , թէ որ ան գիրքն որ կը-  
սուի Մարդկային իմացողուրեան տկարո-  
րիսնը՝ իրաւցընէ Դանիէլ Հուետիսին է :  
որուն անուամբը կը կոչուի , հարազատ է .  
բայց թէ որ ուրիշ մատենազրի մըն է , ինչ-  
պէս որ հաւանական է , անհարազատ կը-  
լայ : թ . Թերակառար կամ Պակառատր կը-  
սուի ան գիրքը , որուն մէջն որ պակաս կը-  
առիներ կան . ինչպէս են կիկերոնի քանի  
մը ճառերը : գ . Ընդինասենալ է ան գիրքը , ո-  
րուն պակասաւոր կառրներն օտար մը ինք  
իր քովէն յարմարցուցեր և ամբողջացուցեր  
է : դ . Աղաւաղեալ կըսուի ան գիրքը որուն  
մէջն որ սիւալ բառեր կը զտնուին , ու այն-  
պիսի կերպ զրուածք , որ մատենազրին  
ընդհանուր կերպէն օտար են :

193. Գրոց եղծման պատճառները :

Գրոց եղծման կամ աղռւաղելուն այլն՝  
այլ պատճառներ եղած են :

Ա. Կամ անանդուն, մատենագիրներ իրենց  
գրուածքը պատիւ գտնելու վառասիրու-  
թեամբը, և կամ զրավաճառք բուն մատե-  
նադիրը չզիանարշվ կամ չահասիրութեամբ  
գրքերն աւելի սուղ ծախսելու համար, ու-  
րիշ երսելի մատենագրի մը անուամբ հըռ-  
չակած են. աս պատճառաւ է որ անհարա-  
գատ գրքերն այնչափ շատցած են :

Բ. Որտվիետն ԺԵ դարուն գտնուեցաւ  
տպագրութեան արուեստը՝ անկեց առաջ  
գրքերն այլմայլ նիւթերու վրայ կը գրէին,  
որ կամաց կամաց բոլորովին կամ ըստ մա-  
սին կը մաշէին թէ ժամանակին երկայնու-  
թեամբն և թէ ուրիշ դիպուածոց պատճա-  
ռաւ, ինչպէս որ պատմութիւնը մեզի կա-  
ւանդէ. օրինակներն ալ քիչ ըլլալուն՝ ակըդ-  
րնագիրը շատ տեղ պակասաւոր կը մնար,  
կամ պակաս տեղուանքն ուրիշ մատենա-  
գիրք ըստ հաճոյից կը լեցընէին : Արիստո-  
տէլի գրուածքներն այնչափ աւրուած են որ  
թէ որ աս փիլիսոփային հարազատ իմաստ-  
ներն ընտրել կարելի ըլլար, անտարակոյս  
ան գրուածքները մեծագոյն մասամբ իրքն  
աղաւաղեալ, ձեռք խառնած ու անհարա-  
գատ գուրս պիտի ձգուէին :

Գ. Գրավաճառներուն, օրինակողներուն  
կամ տուն տուողներուն տղիտութիւնը կամ  
անհոգութիւնը անբաւ սխալներու պատ-  
ճառ կըլլար. վասն զի շատ անգամ եղ-  
ծեազ կամ խարդախեազ օրինակներէ ար-  
տորնօք օրինակեղով՝ առանց խմառափն ուշ  
գներու ամբողջ տողեր գտարս կը ճշեին կամ  
բառ մը տարիւ բառի առջդ կը գնեին, և այցն

Դ. Մեկնիշները աղիտութեամբ կամ չու-  
րավենամբ իրենց մեկնած պրցերուն մէջ  
անթիւ ախալներ են խոթեր. Արտգինէակ  
զրոց մէջ Հառուդինոս մեկնիշն առեշի ախալ-  
ներ է խոթեր քան թէ Արտգինէս :

Ասոնք մն ահա զրոց մէջ հանդիպած առ-  
բանելուն կամ խարդախութեանց պատճառ-  
ները : Աս անապտուշանութեան կերպով մը  
զարման ընելու համար՝ քննադատք կանոն.  
ներ առհմանած են, պրոնցմավ հարազառ  
ու օրինաւոր պրտւանքները կտրաշն անհա-  
րազառներէն, ամբողջները խարդախած-  
ներէն, և այցն : Աս կանոններու մէջ պիւ  
տեկու արժանի են հետմենազ առաջ կանոն.  
ները :

194. Գրոց հարազատութեանք քննադրաւ  
կանոններ :

Ա . Կանոն :

Գրքի մը անհարազատ բյուջու նշան կրաեւ  
պահ, թէ որ մի և եղյն գիրքը նին ձեռագրաց մէջ  
տապրեր մատենացրի քննայալի, ու հարեւանէ  
մէջ տարրեր : Աս կանոնիս պատճառն առ  
է որ գրքի մը ճշմարիտ մատենացրիք հաւ  
անականաբաց աւելի անոնց ծանօթ է, որ  
ժամանակաւ մատենացրին աւելի մատ են  
քան թէ անոնց որ հեռու են ժամանակաւ .  
միայն թէ ան հին ձեռագիրներն աչ կառ  
ֆածառք սեպելու պատճառ մը չըլլոյն վ ճշ  
տասաներորդ դարուն կը համարէին թէ  
կոռնելիոս Նեպոսի երևելի արանց վարքը  
Եմիլիոս Պրոպոս անունով մէկը շարադրած  
ըլլայ, որ մեծին թէոդոսի ատեններն էր .  
իսկ թէոդոսին հին ձեռագիրները կոռնե-  
լիոսի Նեպոսի կու տան զանիկայ . ուրեմն  
Եմիլիոս Պրոպոսի անուամբն անհարա-  
զատ էր գիրքը, իսկ կոռնելիոս Նեպոսի  
անուամբը հարազատ :

195 . Բ . Կանոն :

Թէ որ նին ձեռագրաց մէջ ետքի ձեռագրաց  
մէյի յանելուածները չի գտնային . կամ թէ առ-

յի ձեռագրաց մէջ հատուած մը ըլլայ որ ետ-  
քիններուն մէջը պակաս է, գրուածքը կամ  
ձեռք խառնած է, կամ թերակատար և կամ  
անհարազատ : Խոկ թէ որ ձեռագիրները հա-  
տաւար հեռորիւն ունենան, իրաւունք կունենայ  
մարդ աշմարիտ մատենագրին վրայ տարա-  
կուսելու, կամ թէ գրուածքը խարդախեալ կամ  
թերակատար սեպելու : Հմուտ քննադաւոր կը  
տարակուսին թէ Պոնատոսի անուամբ ե-  
ղած Տերենտիոսի մեկնութիւնն ամբողջ  
պիտի չըլլայ . և ուրիշ պատճառներէն գառ  
մէկն ալ աս է՝ որ սուրբ Հերոնիմոսի յիշած  
երեսի հատուածը մէջը չկայ : Նոյնպէս է  
Յաղաց միաբարութեան զիրքն որ Կիկերոնի  
կընծայուի, վասն զի գեղեցիկ հատուած-  
ներ մէջէն պակաս են, որ Լակտանտիոսի  
մէջը կը գտնուին :

196. Գ. կանոն :

Ան գրքերը, որ ոչ հին ցանկերու մէջ կը յի-  
շուին, և ոչ մատենագրին ժամանակակից կամ  
մերձառոր գրուածքներու մէջ՝ կեղծեալ կամ  
գոնե կասկածառը սեպելու է : Բայց աս կա-  
նոնը Փեղրոսի և կ . կուրտիոսի վրայ չըս-  
տուգուիր . վասն զի թէպէտե Փեղրոսին  
առջի յիշատակութիւնը Փեստոս Ափե-  
նոս կընէ որ թէպոս կայսեր ժամանա-  
կակից է, ու կուրտիոսին յիշատակն առնե-  
նեին հիներուն մէջ չի գտնուիր . բայց ա-

մէնքը կը միաբանին թէ Փեղրոս Տիրերիուսի ժամանակակից է, ու կ. Կուրտափոս աղջկանը մապասխանոսի: Ուստի հիներուն լոռու թիւնը ժխտողական փաստ ըլլալով՝ շատ ուժ չունենար. բայց շատ զգուշութեամբ ու աշալդջութեամբ անփաստը գործածելու է:

197. Դ. Կանոն:

Ան գրքերն որ հիները յայտնապես անհարազատ են սեպած միայն նարերուն վկայութեամբը պետքը չե հարազատ սեպել. բառական է որ ծանր պատճառներ ըրրան կասկածել տալու թէ հիները սխալած ըրրան: Աս կանոնիս պատճառը Ա. կանոնին հետ նոյն է, այսինքն զրքի մը ճշմարիտ հեղինակն աւելի ծանօթ պիտի ըլլայ անոնց՝ որ անոր ատենին աւելի մօտ են քան թէ անոնց որ հեռու են:

198. Ե. Կանոն:

Ան գիրքը, որուն մէջն այնպիսի իմաստներ կան որ բոլորովին հակառակ են մատենագրին ուրիշ տեղի իմաստներուն, անհարազատ կամ ձեռք իսանած պէտք է սեպել: Աս կանոնիս համեմատ կղեմէս աղեկամնդրացիին մէջ քանի մը զլուխներ կան որ անհարազատ պէտք է սեպել. վասն զի մէջը արիանու:

սաց հերձափկառութեանը դրնքը ջաստագույն  
կը ցցընէ , որուն բոլորապին դէմ նորած է  
իրեն առեն մէկաղ զրտաշոց մէջ , և որ  
գորդն Աստածոյ փառքն ու յարիտենամիա .  
նութիւնը կը հաստատէ : Բայց աս աղ գի-  
տելու Է թէ որովհետեւ մատենագիր մը կը ց-  
նայ իր կարծիքը փոխել կամ նոր ծանօ-  
թութիւններ առանալով , կամ փոփոխա-  
կան խառնուածոյն պատճառաւ , և կամ  
յիշողութեանը տկարութեամբը չյիշելով  
ուզիւ տեղ զրտածը , կամ թէ ուրիշ պատ-  
ճառաւ մը , օւստի աս կանոնը կրնայ պատ-  
ճիլ , և աշարժաթեամբ զործածելու է :

199. Q. կանոն :

Ան գիրքը՝ սրան մեջն այնպիսի առաջնա-  
պահութիւն դիմուամեներ կրցիցովն . . որ Առան-  
նագրին ժամանակէն եռեւ եղած են , անհո-  
րազատ կամ ձեռք խանած է : Իրաւամբք  
անհարազատ կը սեպուի ան կանոնաց հա-  
ւաքումը՝ որ Անսելմոսի Լուքայի եպիսկո-  
պոսին կը տրուի . վասն զի մէջը Ուրբանոսի  
Բին , և ուրիշ իրեն յաջորդք քահանայա-  
պետաց վճիռները կան , որ Անսելմոսին  
եալին են . Բայց աս աղ շատ անզամ կը նայ  
հանդիպիլ որ եսպի մատենագիր մը զու-  
մանցքը ծանօթաւթիւններ առելցաւցած ըն-  
դույց . որ եսպին օրինակողաց անհոգաւթեամ-  
բը կամ տղիառութեամբը դրքին մէջը իրո-

Բաժ բարձր : Աւտով թէպեսն պրբի մը մէջ՝  
մատենագրին ժամանակէն ևուեփ գիպուտն,  
ներ հանդիպին, բայց պէտքը չէ պահապէտ  
խորհրդով բարսր պիզըն անհարազար մէն  
պեղ :

200. Ե. Կանոն :

Ծեռու ոչ տռարի ճենեցավ ոչ անմտարեամբ  
շեցուն գիրք մը յի կրնարոց ամրոց և ոչ քառ  
մասին համուս ու խմբացի մատենագրի մը զր  
յուսումք քրքար, բայց ուն ձեռագրոց մէջ աւ  
նոր տրամի: Արովինսան Անրիմուսի ընծայուած  
վի իրդիքաւի, բայց առորութիւններուն մէջ  
անմիւս անխռնելքաթիւններ կան, իրաւամբը  
հմուտը անհարազատ կը սեպեն, ու ան  
խելք ու տգէտ մարդկանց զրուածք: Նոյն  
պատճառաւ Երամոս անհարազատ կը  
սեպէ սրբոյն Հերոնիմոսի ընծայուած շատ  
մը պիտանքներ:

201. Ը. Կանոն :

Ան զիրքը, որոն մէջը մատենագրին ժա  
մանակեն եւու կտօն վիճականութիւններ կան,  
կուն տեղի ենք մատենագրի մը և մանարին  
կը անենուի, անհարազատ կամ ձեռք խառնած  
կուն խարդախւազ պէտք և սեպէ: Լատինեա  
ընէն Յօրանց պրբին պարագաներ մէկնութիւն մը կաց

իրեք գիրք բաժնուած՝ որ Որոզինէսի կը  
արուի, բայց յայտնապէտ անհարազատ է։  
որովհետեւ մէջը տրիանոսաց հերետիկո-  
սութեան վրայ խօսք կայ, որ Որոզինէմի  
ժամանակէն ետքն է ելած։ ու մէջը ծրաօս-  
ուու (օմօւնիու) համագոյակից բառն ալ կայ,  
որ Նիկիոյ Ա. ժողովքը հնարեց արիանուա-  
ներւուն դէմն առնելու համար, և Որոզինէ-  
սէն ետքն է։ Երբեմն կրնայ հանդիպիլ որ  
մատենազիր մը այնպիսի խնզրոյ մը վրայ  
խօսած ըլլայ, որ իր ատենէն ետքն ելեր է։  
Փոտ՝ թէոգորոս մապսուեստացւոյն գրուա-  
ծոց մէջը նեստորեան հերետիկոսութիւն-  
գտաւ, թէպէտև թէոգորոս Նեստորէն ա-  
ռաջ էր։ ու Նեստոր անոր զրդաամքներէն  
առաւ ան մոլորութիւններն որ իր ատենն  
երեան եկան։

## 202. Թ. Լուսնէ։

Որովհետեւ չէ թէ միայն իւրաքանչիւր  
մատենազիր, այլ և իւրաքանչիւր դար զրե-  
լու ոն մը ունի, ուստի թէ որ գրքի մը մէջ  
իր դարեն և իր մատենազրին տրուած սովո-  
րական ոճեն օտար ու երենայ, անտարակոյս  
անհարազատ է ան գրուածքը։ Խոկ թէ որ ոճը  
ուրիշ մատենազրի մը ոճին նման ըլլայ, կր-  
նայ հատաճականարար առելի ան մատենազրին  
տրուիլ գրուածքը քան թէ ուրիշի մը։ Թէ որ  
ոճիշ պատճառ ալ չըլլար ապացուցանելու  
որ երենելի արանց զարուց մատենազիրը

Եմիլիոս Պրոբոս չի կրնար ըլլալ (194), բաւական էր վէճն ոճէն միայն որոշել՝ դիտելով որ ինչ տարրերութիւն ունի Թէոդոսի դարսն ոճէն, և ինչպէս նմանութիւն կունելիտափ. Նեպոսի գարուն աճին: Բայց կը քնայ հանդիպիլ, թնջապէս որ երբեմն եղած ալ է՝ որ մատենազիր մը ուրիշ մատենազիր մը. ոճին այնպէս նմանցընէ իր ոճը, որ ժարդար աշալուր քննագանձն աշխարհութեալ խառըութիւն:

1 Յովսէփ Սդալիճեր երևելի քննագատը կը պարծէր թէ հին մատենագրաց ոճին կազմանէ զինքը չեն կրնար խաբել. բայց Մարկոս Անտոնիոս Աւրետառոս իր նսխանձորդը՝ խայտառակեց իրեն առ անտաղարծութիւնը: Ասիկայ լատիներէն վեց առ ուսանաւոր շինեց, և իբրև նոր գտած հրատարակեց: Սդալիճեր խաբութելով անտողերը ջրաբեազ կատակերգակ բանաստեղծին կարծեց, որ չառմայի հիմնարկութեն վեցհարիւրորդ տարին էր, և իր Վարրոնի բացաարութեանց մէջը յիշատակեց իբրւն Տրաբէասայ գրուածքը: — Մատենագրութեանց քննագատութեան կանոնները գեղարութասից ալ. կը պատշաճին. նկարչութեան, քանդակագործութեան, ճարտարապետութեան, երաժշտագործութեան, և այլն: Միքելանջելու Պուռակարգիքը կօւիժիքը մը քանդակեր, և կամքը առ երակիներու ասկ թաղիքը էր, երբ հոգ տեղուախճ գետինը փորելով հողին տակէն առ արձանն ալ. գուրս հանեցին, իբրև հին քանդակ պմենքը զմայ. լեցան, և ծիրանաւոր մըն ալ իբրև հնութիւն գնեց. բայց Միքելանջելու գաղտնիքն իրեն յայտնեց, արձանին մէկ կոտրած թևովն որ իր քով պահեր էր, և միշտ տեղը կը յարմարէր:

203. Ժ. Կանոն :

Ան գիրքը, որուն մեցը ետքի դարս մը հենարած բառեր կամ, առեջի հին մատոնացքի չի կրնար ընծայուիլ. ուստի կամ անհարաժա է և կամ ձեզ դպցուցած : Օմօսնուս; բառէն խմացուեցաւ (201) որ Որոզինէսի ընծայուած զրուածքն անհարազատ կամ ձեռք խառնած էր :

204. Նախասացեալ կանոններան  
բաժանդակութիւնը :

Ըստծներնէս դիւրաւ կը հասկըցուի, որ աս կանոններն իբրև առած պէտք չէ առ. նել, վասն զի կը նամ քիչ շատ սխաղական ըլլալ՝ և ըստ պարագային պէտք է փօփօ. խութիւններ տալ: Ուստի աս կանոնները մինակ սորվելը շատ օգուտ չըներ, մինչև որ մէկը պատմութեան ու ժամանակագրութեան հմուտ չըլլայ, և կին ձեռագրաց և միանդպահայն շաղատպրութեան ոճին փոք: Բայց քան գամենացն բան եւել հարկաւը է աչալուրջ զգուշաւորութիւն և ընտրութիւն մտաց, որ մէկալ ճրից հիմունքն նն և քաջ քննադատի մը ամենակարևոր:



## ԳԵՐՔ ԶՈՐՅՈՒՐԴ

Ո Ճ

Մարդուս մտացն ամէն իղձն ու ջանքը  
ճշմարտութիւնը փնտըռելու և բացայայ-  
տելու կուղղութիւնը Աս երկու մեծամեծ նպա-  
տակներու հասնիլ չըլլար առանց այնպիսի  
աղէկ կարգի մը դնելու հոգւոյն այլնայլ  
գործողութիւններն որ՝ աս ամենակարենոր  
նպատակին հասնելու ճամբան դիւրացը-  
նեն։ Աս զաղափարաց դատմանցն ու մտաց  
ուրիշ գործողութեանցը կարգադրութիւնը,  
որով միտքը առաջ պիտի խաղայ ճշմար-  
տութիւնը փնտըռելու, և գտնելէն վերջը  
բացայայտելու զայն, Ու կըսուի. որ մտաց  
չորս դիմաւոր գործողութեանցն ետքինն  
ըլլալով աս չորրորդ դրվիս մէջ անոր վրան  
պիտի խօսինք :

## ԳԼՈՒԽ Ա.

ՈՉ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԵՐԸ

---

205. Ուղարկած կանոները ունի :

Ոճ ըսելը կարգ՝ բարեկարգութիւն ըսել  
է . կարգն ու խառնակութիւնն իրարուներ-  
հակ բաներ են . առջինը կանոններ ունի-  
երկրորդը բարորովին կանոն ինչ ըսել է չի  
պիտեր : Ոճը սովորաբար երկուք կը զանա-  
գանուի , որոնց կանոններն ալ տարբեր  
տարբեր են . մէկը կը սուի վերշածական ,  
մէկալը թաղադրական : Բայց կան քնզհա-  
նուր կանոններ որ աս երկու տեսակ ոճին  
ալ հասարակ են , աս զվաին մէջ անոնց  
վրայ կը խօսինք :

206. Ա . Կանոն :

Նիւթ մը որուն վրայ ամբողջ և ոքու-  
տեղեկութիւն չկայ՝ մարդ չի կրնար պատ-  
շան կարգաւորութեամբ , բացայայտու-

թեամբ ու ճշդութեամբ վրան խօսիլ։ Ուստի աղէկ ոճի ընդհանուր կանոն ըլլայ այնպիսի նիւթի վրայ չի խօսիլ, որ ըստ մասին կամ ըստ բոլորին անծանօթ է, կամ մեր կարողութենէն վեր։ Ով որ մութ տեղը քալէ՝ արգելքները չի տեսներ, և շուտ կամ ուշ դէմը գահավէժ մը կելլէ։ ով որ իր ուժէն եւել վրան բեռ կառնէ՝ տակը կը ճղմուի։ Ընդհակառակն ով որ իր կարողութեանը համեմատ և իր յօժարութեանը յարմար բանի մը կը պարապի, և առաջուց ըստ ամենայն մասանց քննած ըլլայ նոյն բանը, ու դժուարութիւնը կամ դիւրութիւնը լաւ դիտած, զաղափարները պայծառ, որոշ ու կարգաւորեալ կըլլան։ Ասեղանակէն առաջ կու զան վարի աստիճանի, միջակ, կամ երեսելի մատենագրութեանց զանագանութիւնը։ և աս երեսելի գրուածոցընթերցումնու քննութիւնը միտքը կը կառարելագործէ ու զաղափարները կը բարեկարգէ։

207. Բ. կանոն :

Երկրորդ կանոնն է նիւթին ամէն մասունքը կարգի դնել, և իբրև թէ պատկերի մը մէջ նկարել անանկ որ՝ դէմքերը պայծառ և որոշ ըլլան ու իւրաքանչիւր իր պատշաճ տեղը բռնէ։ Թէ որ զաղափարները մթին ու չփոթ ըլլան, ոչ կարգ և ոչ պայծառութիւն կրնայ ըլլալ։

208. Գ. կանոն :

Թէ ճշմարտութիւն փնտըռելու և թէ զանիկայ բացատրելու երրորդ կանոնն է

Ա. Դիւրին ու սովորական դադափարներէն սկսիլ, ու դժուարագոյն վերացեալ դադափարներու երթալ : Սովորաբար չափելի մարմնոյն այլեւայլ մեծութիւնը կէտէն սկսելով կը սահմանեն . բայց զուցէ աւելի լաւ ոճ բռնած կըլլային թէ որ հաստատուն մարմնոյն սահմանէն սկսէին ու կէտին սահմանովը լմբնցընէին : Որովհետև հաստատուն մարմնոյ դադափարն անմիջապէս զգայաբանաց տակ իյնալով աւելի սավորական ու աւելի զիւրըմբռնելի է, առ դադափարը մէյմը ունենալէն ետև՝ դիւրին կըլլայ վերացմամբ մակերեսութիւն սահմանին անցնիլ, ետքը զծին ու էն ետքը կէտին : Թէպէտև աս սահմանները միայն մեր թմացողութեան ըմբռնմունքներն են, բայց կերենայ թէ միտքը դժուարութիւն մը կը կրէ ըմբռնելու թէ ինչպէս կէտը՝ որ անբաժանելի և ամէն մեծութենէ դաւրկ նշան մը կենթագրուի՝ վազելովը դիծն առաջբերէ :

Բ. Նախ մտքին մէջ քիչ դադափարառնել, և առաջ չանցնիլ՝ մինչև որ զանոնք լաւ չըմբռնէ :

Գ. Գաղափարներն այնպէս իրաբու հետ կապել որ առջինն երկրորդին լոյս տայ,

Երկրորդն ալ երրորդին, և այսպէս հետըդ-  
հետէ : Երկրաշափութեան գաղափարնե-  
րուն կապն ու կարզը շատ պայծառ ու հա-  
մոզիչ օրինակ է :

209. Դ. Լանոն :

Գաղափարները բառերով կը բացա-  
տրենք (44), ուրեմն գաղափարներու պայ-  
ծառութիւնն ըստ մեծի մասին բառերուն  
պայծառութենէն առաջ կու զայ : Ուստի  
ոճոյ չորրորդ կանոն կը լլայ բառերուն նշա-  
նակութիւնը լաւ սահմանել ու որոշել : Բայց  
աս բանիս վրայ ըստ բաւականին խօսե-  
ցանք Ա. Գլքին Ը. զլիսին մէջ : Հոս քանի  
մը բան ալ կաւելցընենք սահմանին վրայ-  
օք : Սահմանը կամ Անուանական և կամ  
իրական : Անուանական սահմանը կը զոր-  
ծածենք քանի մը ճշգած բառերով պայ-  
ծառ ու որոշ ընելու գաղափար մը, որ ու-  
րիշ բառով բացատրելով մթին ու շփոթ կը  
մնայ ըստ բոլորին կամ ըստ մասին : Իրա-  
կան սահման կը սուլի անիկայ, որ իրաց ի-  
րական, և իրին ոչ անձանօր բաղկացութեա-  
նը ծանօրութիւննելը կու տայ, և նոյն իրաց վրայ  
երեցած յատկութիւննելը անկեց ասազ կու զան :  
Ասկէց կիմացուի որ անուանական սահ-  
մանն իրականէն բոլորովին տարբեր է : Ի-  
րական սահմանը կենթաղըէ իրաց ներքին  
բնութեան ծանօթութիւնը, որ մեղի ան-

ծանօթ ըլլալով , թէ որ սահմանած բանին բնութեանը մէջ բովանդակուածէն աւելի գաղափար մը աւելցընենք կամ պակսեցընենք , սխալն անխորշելի կըլլայ : Անոր համար գոյացութեանց սահմանն աւելի նկարազրութիւն է , որ բանը քանի մը ծանուցեալ յատկութիւններովը կիմացընէ . այլ ոչ երբէք անոնց էութիւնը կը բացատրէ , որ չենք զիտեր : Իսկ անուանական սահմանը կը գործածուի գործածած անուանը միտքը բացատրելու համար . որ աղէկ , ճիշդ և որոշ կըլլայ՝ թէ որ անանկ ըլլայ որ լսողին կամ կարգացողին միտքն անգաղափարը մտնէ ինչ գաղափար որ խօսողը կամ գրողն ունի <sup>1</sup> : Բայց սահմանը

1 Սովորաբար արամաբանք կըսեն թէ սահմանը կատարեալ ըլլալու համար ՚ի մերձաւոր սեռէ և ՚ի յատուկ տարբերութէ պիտի բաղկանայ (33) : Այսպէս մարդը կը սահմանեն իւնդանի բանաւոր . իւնդանին սեռ է , որուն տակը կը բովանդակուի մարդուն գաղափարը . բանաւոր՝ տարբերութիւն է , որով կը տարբերուի ուրիշ անբան կենդանիներէն : Առ ճամբան իրաւ շատ համառօտ է , որով մարդ այլ և այլ պարզ գաղափարները մէկիկ մէկիկ համբելու չաշխատիր , որ արդէն մերձաւոր սեռին առ կը բովանդակուին . մանաւանդ որ շատ անգամիտութեան պատճառաւ աս մասանց թըւարկութիւնը չենք կրնար ընել : Բայց աս ու մեզի անտարակուսելի կերենայ որ սահմանն աս միայն չէ . և ոչ լաւագոյնն աս է , որով և ոչ կարեորագոյնը . զամն զի ինչպէս որ ըսինք՝ թէ որ սահմանը բառի մը իմաստն որոշելու գործածուի

լաւ ըրբալու համար պէտք է առ հետևեալ  
երկու հանոններս աղէկ դիտել : Ա. Գոր-  
ծածած բառերը զիւրիմաց ու պայծառ ըլ-  
լան . տոգա թէ ոչ անծանօթին անծփնօթով  
սահմանել կըլլայ . անոր համար սահմա-  
նեալ բանը սահմանին մէջ պէտքը չէ խո-  
թել : Աւստի երկրաշափական մարմինը  
գէշ կը սահմանէ թէ որ մէկն ըսէ՝ մարմին  
մը երկան , շայն ու խոր . վասն զի մարմին  
բառը սահմանին մէջ պէտքը չէ խոթել :  
Բ. Սահմանով սահմանած բանը պիտի զա-  
նազանուի ուրիշու և իցէ բանէ , որոնց հետ

որ ըսողին նոյն գաղափարը ներկայացընել ինչ դա-  
դափար . որ խօսութ կուզէ բացատրել , չեմ դիտեր  
որ միշտ կը յաջողին սեռն ու տարբերութիւնն ը-  
սելով . վասն զի տառնք ընդհանուր ու վերացեալ  
գաղափարներ ըլլալով , աւելի գժուարաւ կը հա-  
կըցուին քան թէ . սահմանած բառին նշանակու-  
թիւնը : Ես կարծեմ թէ աւելի դիւրաւ կը հա-  
կըցուելը մարդ բառին նշանակութիւնն ըսելով թէ  
մարդն կ հասպառուն բարձիւալ գոյացունելի նը ու չետառ ,  
զգացմանեփ , ի վասար շարժմանուն ու դրամախռնելու իս-  
րողութեան ունի , քան թէ սահմանել չենդանի բռնա-  
խն : Հոս աւելորդ է անոնց վրայ խօսիլ որ սեռով  
ու տարբերութեամբ եղած սահմանն իբրև իրա-  
կան սահման կը համարին , ու սահմանեալ իբրին  
էսութիւնը բացատրազ , և անտանկով անուանական  
ու իրական բնութիւնները խառնակեցվ իրարու-  
կը շփոթեն , շմտած ելով թէ սեռն ու տարբերու-  
թիւնը վերացեալ գաղափարներ ըլլալով չեն կըր-  
նար իրական բան բացատրել (34) : Զոր օրինակ .  
մարդը կենդանականութենէ ու բանականութե-

որ կրնայ շփոթուիլ . զոր օրինակ , քառական սահմանելով գողահետազիծ մը որ չորս հատակար կողմ ունի ու չորս ուղիղ անկիռն . ուրդիշ ու իցէ ձմէ կը զանազանի՝ կողմերը հաւասար ու անկիւններն ուղիղ ըլլալուն նշաններով . թէ որ աստնցմէ բան մը պակսի , սահմանը պակասաւոր ու շփոթ կը լլայ :

Նէ շիբաղկանար , հապա 'ի հոգւոյ և 'ի մարմնոյ . ուստի մարդուս իրապէս սաոյդ սահմանն ընելու համար՝ պէտք էր առ երկու գոյացութեանը ներքին բնութիւնն ու էութիւնը ճանչնալ . որուն ոչ երբէք կարենանք պիսի հասնիլ : Սահմանը կամ անուանեկան բնութիւնն իրականին հետ նոյն է միայն պարզ գաղափարաց վրայ ու ան բազուգիւթեալ գաղափարաց վրայ՝ որոնց միութիւնը մեր պիտին է կազմնը : Զոր օրինակ , եռանկեան սահմանը թէ իրեց կողմը ունեցող ձևէ , անուանական՝ միանդամյն իրական է . զատն զի չէ թէ միայն վերացեալ գաղափար է՝ որուն հետ միացած է նաև ընդհանուր անունը , հապա եռան . կեան էութիւնն ու ճիշդ արմատն է , ուսկից որ իր յարկութիւններն առաջ կու գան անբաժանելի կերպով : Բայց սոյն բանը չենք կրնար ըսել ան գոյացութեանց համար՝ որոնց իրական բազիշցութիւնը մեզի անծանօթն է : Աս բացայացութիւնը հարկաւոր ուեպելով՝ ասկէց եւել յարմար տեղ չէինք կրնար գտնել :

210. Ե. Կանոն :

Հինգերորդ կանոնն է խնգիրը լաւ որոշել, կամ թէ ըսենք՝ լաւ որոշել թէ ինչ առաջարկութեան կամ նիւթի վրայ է խօսքը, և ամենայն ճշդութեամբ բացատրել, անանկ որ երկղիմի կամ մթին բան չիմայ. և պէտք է լաւ դիտել բացատրելու խնդրոյն ո և իցէ մասը, որն որ կրնայ մը թութիւն մը կամ, չփոթութիւն մը պատճառել: Գուցէ շատ վիճարանութեանց դիւրաւ վերջ կըլլար, թէ որ վէճին նիւթը լաւ որոշուէր ու բացատրուէր. վասն զի խնդիր մը որ լաւ բացատրուի, կէս մը կը լուծուի: Զոր օրինակ, թէ որ մէկը միայն բնական լուսով ուզենայ հոգւոյն անմահութիւնն ապացուցանել, ամէն բանէ առաջ պէտք է որոշէ թէ խնդիրն ինչ տեսութեամբ պիտի քննէ. այսինքն արդեօք իրրե աննիւթ գոյացութիւն պիտի մտածէ՝ որով մասանց ապականութեան ենթակայ չէ, չէ նէ իրրե Աստուած չուզեր զայն ոչընչացընել: Թէ որ խնդիրն աս կերպով չբացայայտուի, ան կարելի կըլլայ ուզածին հասնիլ:

241. Զ. կանոն:

Ոճին վեցերորդ կանոնն է ոչ աւելորդախօս և ոչ սաստիկ համառօտարանը ըլլալ . շատխօսութիւնը կը շփոթէ զնիւթը . չափագանց համառօտախօսութիւնն ալ կը մթընցընէ . թէ որ նիւթը պարզաբանելու հարկաւոր եղածը զուրցուի , անկէց աւելին անօգուտ է : Բայց այնչափ ցամաք ու ոիշտ ալ պէտք չէ ըլլալ ու պարզաբար ակնարկել ու անցնիլ , կամ լռել ան գաղափարներն որ ըսելիքը բացատրելու համար հարկաւորապէս խօսքին մէջ պիտի մտնեն . չափագանցութիւնը միշտ պակասութիւն է : Նոյն պատճառաւ՝ ինչ որ օտար է և իր առաջարկութեանը հետ ամեննեին յարաբերութիւն մը չունի , պէտք է մէկդի թողուզ : Բայց պէտք է ոճին վրայ ալ նոյն բանը յիշեմ , ինչ որ ուրիշ տեղ արամախոհութեան ընդունակութեան համար ընթիւն թէ որ բնութիւնն ընտրող ու բարեկարգ միտք տուած չէ , ինչ կանոն ալ տրուի՝ մնձ օգուտ մը չըներ . և որչափ ալ գաղափարները կարգի մէջ գրուին , միշտ անքնական բռնադատութիւն կերևնայ վրանին :

### ԳԼՈՒԽ Բ.

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՈՒ ԲԱՂԱԴՐԱԿԱՆ ՈՃԵՐԸ

212. Վերլուծական ու բաղադրական ոճերուն  
իրարմէ զանազանութիւնը :

Գաղափարները՝ որոնք որ ճշմարտու-  
թիւնը վինտըռելու և բացատրելու կը գոր-  
ծածենք՝ պէտք է անանկ կարգի մէջ դնել  
որ իրարմէ կախմունք ունենան, ու միշտ  
գժուարինը դիւրինէն առաջ գայ (208): Այդ  
առ կարգն երկու կերպով կը լլայ. թէ որ  
ծանուցեալ գաղափարները, որոնցմով որ  
կըսկսինք՝ մասնաւոր են, և անոնցմէ հետ-  
զհետէ ընդհանուր գաղափարաց ելլելով  
հետեանքներ կը հանենք և ընդհանուր սկըզ-  
բունքներ կը հաստատենք, ոճը վերլուծա-  
կան կը լլայ: Իսկ եթէ ընդհանուր գաղա-  
փարներէ և սկզբունքներէ հետզհետէ մաս-  
նաւորներու իջնանք, ոճը բաղադրական կը-  
սուի: Ուրեմն աս երկու տեսակ ոճը ասով  
իրարմէ կը զանազանուին որ իրարու ներ-  
հակ ճամբով առաջ կերթան: Վերլուծա-  
կանը միշտ մասնաւորէն ու թանձրացեալէն

կըսկսի ու հետզհետէ գէպ 'ի ընդհանուր  
ու վերացեալ կերթայ . բաղադրականն ընդ-  
հանուրէն ու վերացեալէն մասնաւորին ու  
թանձրացեալին կիշնայ : Վերլուծական ո-  
ճը , որ վերլուծուրին ալ կըսուի , ամբողջին  
բաղադրիչ մասունքները կը լուծանէ , ու  
մէկիկ մէկիկ զանոնք ճիշդ քննելէն ետև  
դործքն և զգացմունքները դիտելով՝ պատ-  
ճառաց և պարզ ու վերացեալ զաղափա-  
րաց դիտողութեանը կելլէ . մասանց քըն-  
նութենէն ամբողջին քննութեանը կանցնի ,  
ետքն ամբողջէն նորէն մասանց քննութեա-  
նը կիշնայ . ու ասանկով զաղափարները  
բաղադրելով ու տարրբազադրելով՝ անոնց  
այլնայլ զուգակցութիւններն ու յարաբերու-  
թիւնները կը քնննէ , և թէ անպնդմէ ինչ նոր՝  
գաղափար կրնայ առաջ գալ . մինչեւ որ կա-  
մաց կամաց այլնայլ մասունքը . մէկտեղ  
հաւաքելով՝ մարդ ամբողջին զաղափարը  
նորէն կըսպանայ : Խոկ բաղադրականը ,  
որ Բաղկացուրին ալ կըսուի , պարզ գաղա-  
փարներէ բաղադրեալ դադափարները կը  
կազմէ , պատճառէն գործոց կանցնի , կա-  
րելեաց ծանօթութենէն՝ գոյացութեան , ու  
հոգիէն 'ի մարժինը :

213. Վերլուծուր եամ օրինակ :

Լաւ մը պարզաբանելու ու վերլուծական  
ոճի որոշ գաղափար մը տալու համար օրի-

նաև մը բերենք կարեկցորեան բաղա-  
դրեալ գաղափարը : Աս գաղափարն ա-  
ռաջ կու զայ ուրիշի խեղճութեան գաղա-  
փարէն , որ զայն տեսնելով զութ կըզգայ  
մարդ . անանկ ոք ուրիշին խեղճութիւնը  
և իմ վրաս արթընցած զթութիւնը միա-  
նալով կարեկցուրին կունենամ . բայց թէ  
որ խեղճութիւնը մնալով՝ զութը պակսի ,  
խստասրտութեան գաղափարը կունենանք ,  
որով ուրիշի դժբաղդութեան վրայ չենք  
կարեկցիր . իսկ թէ զութը մնայ՝ բայց խեղ-  
ճութիւն ցըլայ , յիմարտութեան գաղափարը  
կը զարթնու , առանց պատճառի կութ գգա-  
լով : Աս բառերուն առջի տառերն ոք առ-  
նենք՝ վերլուծական կերպով աս ամէն գա-  
ղափարները կրնանք բացատրել : Աւատի  
կարեկցութիւնը անսուանենք կ , խեղճու-  
թիւնը ի , զութը գ , խստասրտութիւնը Ա ,  
յիմարտութիւնը Յ . ու կըսենք . Խ + Գ = Կ . Խ  
— Գ = Ա . Կ Գ — Խ = Յ . պահնքն՝ խեղճու-  
թիւնը զթայն հետ միանալով կարեկցու-  
թիւն կը ծնանի . խեղճութիւնն առանց զթ-  
թայ՝ խստասրտութիւն . զութ առանց խեղ-  
ճութեան՝ յիմարտութիւն : Ասանկով կարեկ-  
ցութեան բազագրեալ գաղափարը վերլու-  
ծաւեցաւ՝ իր բաղադրիչ գաղափարներն ի-  
րարմէ գատնելով . վերջէն ասոնց բաղա-  
դրութենէն ու տարբաղադրութենէն այն-  
այլ գաղափարներ առաջ եկան . արդ ա-  
ռանց այլնապայ յարագերութիւնները դիտե-  
լով՝ քննածնիս բազորովին պարզուեցաւ :

Նոյն կերպով մարդ կրնայ վերլուծնի  
փառաց , պատուոյ , մեղած և ոգիշ բա-  
րոյսկան գաղափարներ . և թէ որ վերլու-  
ծերով քննենք այդպիսի գաղափարները՝  
վրանինշատ ճիշդ և որոշ գաղափարներ կու-  
նենանք :

214. Աս երկու ուներր ներհակ առնողներուն  
սխալը :

Վերլուծական ու բաղադրական ոճերուն  
աարբերութիւնն որոշելէն ետե , յայտնի  
կը տեսնուի թէ ինչպէս կը սխաղին անոնք,  
որոնք աս երկու ոճերը բոլորովին ներհակ  
կերպով կառւնեն : Կարծեն որ վերլուծա-  
կան ապացուցութիւն կը զայ նախ ռահ-  
մանինը ու առածներ դնելով , և արգէն ա-  
պացուցեալ նախազատութիւններն ապա-  
ցուցանելի նախադատութիւններուն հետ  
կտպելով : Աս կերպ եղած ապացուցու-  
թիւնները բաղադրական են չէ թէ վերլու-  
ծական . վասն զի սահմանք ու առանք ընդ-  
հանաւոր սկզբունքներ են , որոնք մասնաւոր  
ծանօթութիւններով կորոշուին . և կը հաս-  
տառուին : Բաղադրական ոմն ընդհանու-  
րէն առ մասնաւորը կիջնայ , չէ թէ վերլու-  
ծականը (212) : Վերլուծութիւնն է զաղա-  
փարները բաղադրել ու տարբազազրել  
(212, 213) . անոր համար վերլուծութեան  
բոլոր կանոնները յաւելքապիք ու բարձմանը

կըլլան . և ինչպէս որ յաւելումն ու բար-  
ձումն ընելու համար՝ թիւեր կամ այբուբե-  
նի տառերով թուարանական կամ զրա-  
հաշուի վերաբերեալ խնդրոյ մը բաղադրեալ  
գաղափարին մասունքները կորոշենք , այս-  
պէս ալ նոյն յաւելման ու բարձման կա-  
նոնները կրնանք զործածել ան զաղափար-  
ները քննելու ատեն , որոնք ուրիշ այլեւայլ  
գիտութեանց բաղադրեալ գաղափարներն  
են : Նախընթաց թուոյն մէջի յիշած օրի-  
նակը տես :

215. Աս վրիպակին սկիզբը :

Աս վրիպակին պատճառներուն մէկն  
աս է՝ որ վերլուծութիւնն ըլլալով ամբողջը  
'ի բաղադրիչ մասունա իւր լուծանել , կար-  
ծուած է որ վերլուծական ոճին յատուկ է  
ամբողջէն 'ի մասունս իշնալ և ընդհանու-  
րէն մասնաւորը : Բայց պէտք էր մտածել  
որ վերլուծութիւնը թէպէտև ամբողջը կը  
լուծանէ 'ի մասունս իւր , բայց անոր հա-  
մար է՝ ինչպէս որ առաջ ըսինք՝ որ բագա-  
դրեալ գաղափարը կազմող պարզ զաղա-  
փարները լաւ մը քննուին , որպէս զի մա-  
սանց վրայ որոշ գաղափար ստանալով բո-  
լորին վրայ ալ որոշ ըլլայ գաղափարը . ա-  
նանկ որ վերլուծութիւնն իրապէս բաղա-  
դրիշէն առ բաղադրեալը կերթայ ու մաս-  
նաւորէն առ ընդհանուրը , ու դատմունքը

նախ մասանց վրայ կըլլայ ու ետքը բոլորին վրայ : Աս վրիպակին երկրորդ պատճառն ալ աս է , որ վերլուծութիւնը շատ զգուշաւորութեամբ ըլլալով՝ բան չի թողուր որ շապացուցանէ . և որովհետեւ ան ապացուցութիւնները ճիշդ և աներկրայելի կըսուին , որոնք զնշմարտութիւնը սահմաններով , առածներով և ուրիշ ընդհանուր նախադասութիւններով առաջ կը բերեն . անոր համար կը համարին որ աս կերպով եղած ապացուցութիւնները վերլուծական են : Եւ կատարեալ վերլուծութեան օրինակ կու տան հաչակաւոր Վոլֆին ապացուցութիւնը , թէ ամբողջին իր մասեն մեծ է : «Ան ամբողջը , կըսէ Վոլֆ , որուն մէկ մասը երկրորդ ամբողջի մը հաւասար է , ան երկրորդ ամբողջէն աւելի մեծ է . (և աս սահմանին ուժովը ) . իսկ արդ ամբողջի մը բոլոր մասերը մէկտեղ ինքն իրեն հաւասար է , (և աս նոյնական նախադասութիւն է) . ապա ուրեմն ամբողջը իր մասէն մեծագոյն է » : Բայց զիտնալու է որ նախ առջի նախադասութեան մէջ ծածուկ գեղծումն սկզբան կայ (142) : Երկրորդ թէ որ աս ապացուցը վերլուծական ըլլար , պէտք էր վերլուծութիւնը բոլորովին ձեռքէ թողուլ , վասն զի անով ըստ ինքեան պայծառ ու բացայաց նախադասութիւն մը անիմանալի կը դարձընէ : Արդ թէպէտև վերլուծութիւնն այնպէս մանրակրկիտ ու ճիշդ է՝ որ առանց ապացուցի բան չի թողուր , բայց ատ ճըշ-

դութիւնը սահմաններով ու առածներով  
շըմար, որոնք ընդհանուր ակզբունք ըլլա-  
լով բաղադրական ոճին յատուկ են. և ոչ  
միշտ զիտութեանց ան հաշակեալ պայծա-  
ռութիւնն ու ճշմարտութիւնը կու տան. իսկ  
վերլուծութեան օգուտներն ամբողջի մը իւ-  
րաքանչիւր մասին մանր ու ճիշդ քննու-  
թենէն տռաջ կու զան, զաղափարաց տար-  
բաղադրութենէն ու բաղադրութենէն, ո-  
րով միշտ իրաց մինչև առաջին սկիզբն վեր  
կելլէ. Ասկէց զատ՝ թէ որ ընդհանուր ըս-  
կզբունքները ճշմարիտ ու բացայայտ են,  
վերլուծութենէ կառնեն իրենց ճշմարտու-  
թիւնը և բացայայտութիւնը, ինչպէս որ  
իր տեղը պիտի ապացուցանենք:

### ԳԼՈՒԽ Գ.

ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԴԱՑԸՐԵԼՈՒ ԱՑԽ Ի՞ՆՉ ՈՇ  
ՊԵՏՔ Է ԲՈՆԵԼ

216. Ճշմարտութիւնը վերլուծութեամբ պէտք  
է փնտրան:

Վերլուծական ու բաղադրական ոճերուն  
քննութենէն՝ որ առջի զիխուն մէջն ըրինք՝  
մարդ զիւրաւ կը հասկընայ՝ որ բան զտնե-  
լու մէկ հատիկ ճամբան վերլուծութիւնն է:

Վասն զի աս ոճը միշտ իրաց առջի ակդրանը վերանալով՝ իւրաքանչիւրին ծնունդը կը բացայայտէ . ու զաղափարաց տեսակ տեսակ տարրադադրութիւններ ու բազադրութիւններ ընելով՝ ան ամէն տեսութեամբ որ իրարու յարաբերութիւն կրնան ունենալ՝ զանոնք իրարու կը բազատէ . որով կը հետեւ որ վերլուծական ոճն է միայն որ մեր պատճառաբանութեանցը բացայայտութիւն կու տայ . անոր համար ճշմարտութիւն փնտըռելու ատեն աս ոճը միայն պէտք է գործածել : Թէ որ մէկ մը մտածենք թէ այնչափ բազմաթիւ ճշմարտութեան ինչ ճամբով գտնուեցան , կը տեսնենք որ վերլուծական ոճը զանոնք երեան հաներ է <sup>1</sup> : Ուրեմն ան ոճը որ ճշմարտութեան մը առաջնորդած է , կրնայ ուրիշ ճշմարտութեան ալ առաջնորդել . և եղած գիւտերը քննելով նոր զիւտերը ընել տալ :

217. Ճշմարտութեան զիւտն առաջ կու գայ զայսիարաց իրարու յարաբերութիւնը զտենէն :

Թէ որ պարզ կամ բազադրեալ զաղափարաց և կամ մէկ պարզ ու մէկ բազա-

1 Ըստ գիւտեր որ աս խօսքը հաստատելու համար կրնայինք յիշել , զանց կընենք . բաւական է աս միայն՝ որ Նեւոն վերլուծական փորձերով դառաւ գուշնոց գեղեցիկ դրութիւնը :

դրեալ գաղափարի իրարու հետ ունեցած  
յարաբերութիւնը զտնուի, անկէց առաջ  
կու զայ ճշմարտութիւնը . ուրեմն որչափ  
որ կարենանք քննել ու զտնել աս յարա-  
բերութիւններ, այնչափ աւելի ճշմարտու-  
թիւնը կը փնտրունք ու կը զտնենք : Եր-  
կու պարզ գաղափարներ իրարու բաղդա-  
տելու ատեն՝ մէկէն անոնց յարաբերու-  
թիւնները կը տեսնուի . որովհետև ուրիշ  
գաղափարներէ բաղադրած չըլլալով՝ մոխ-  
րելու վասնգ չըլլար՝ ու ճշմարտութենէ օ-  
տար տեսութեամբ վրանին մտածել չըլ-  
լար : Զոր օրինակ, ճերմակը սեին բազ-  
դատելու որ ըլլանք, մէկէն կը տեսնենք  
աս գաղափարաց իրարու ունեցած ընդդի-  
մութիւնը, և լաւ մը կորոշնք որ մէկը մէ-  
կալը չէ :

218. Բաղադրեալ գաղափարաց վերշուժա-  
րիւնն այնչափ դիւրին չէ :

Բադրադրեալ գաղափարներն ասանկ չեն,  
վասն զի անոնք այլեայլ տեսութեամբ կըր-  
նանք մտածել, անանկով կընանք դիւրաւ  
սխալիկ իրենց յարաբերութիւնները գտնե-  
լու : Բայց որովհետև բաղադրեալ գաղա-  
փարներն երկու տեսակ են (96), որոնց մէ-  
կը խան կերպերու վրայօք է, մէկալը գոյ-  
ացութեանց, անոր համար իրենց բնաթիւ-  
նը գտնեալով իւրաքանչյարին վը-

րայ եղած վերլուծութիւնն ալ պանագան  
կըլլայ :

219. Խառն կերպերու գաղափարները  
վերլուծելու դիւրուքիւնը :

Զիկայ վերլուծելու աւելի յարմար գա-  
ղափար, ինչպէս ան բաղադրեալ գաղա-  
փարները, որոնց զուգաւորութիւնը մեր  
կամքէն կախուած ըլլալով՝ պնոնց մէջ բո-  
վանդակուած զաղափարները լաւ կը ճանչ-  
նանք. և անանկով կրնանք զանոնք ճիշտ  
վերլուծել, և ուզածնուռ պէս աարբազա-  
դրել ու բազադրել. և թէ որ աա բաղա-  
դրեալ զաղափարները դարձեալ ստորա-  
դադրել ուգենք, մեր ըրած ճամքէն. ևս կը  
դառնանք. և ամէն տեսութեամբ զանոնք  
իրարու հետ բազդատելով իրենց ամէն յա-  
րաբերութիւնները կը զանենք: Աս բանիս  
միայն պէսք է մեծ զգուշութիւն ընել, որ  
իրագրանչիւր զաղափարաց զուգաւորու-  
թեանն որոշ անուն մը տանք, որպէս զի  
զաղափարներն անորոշ չմնան:

Եւ որովհետև երկրաչափութեան զաղա-  
փարներն աս ըսած զաղափարներէն է, ան-  
կէց օրինակ մը առնենք: Երբոր եա այն-  
պիսի մեծութեան մը զաղափար առնեմ  
որ միայն երկայնութիւն ունի, զանիկայ  
զիծ կանուանեմ. թէ որ երկու զիծ առնեմ,  
և անանկ իրարու ծռեմ որ ծայրերնին ի-

բարու գալջին , բաղադրեալ գաղափար մը  
կը ստանամ և անոր անունն անկիւն կըսեմ .  
իսկ թէ որ իրկը զիծ առնեմ , և անանկ  
շարեմ որ միջոց մը մէջ առնեն , աւելի բա-  
ղադրեալ գաղափար մը կունենամ , և ա-  
նուն կու տամ եռանկիւն . թէ որ աս եռան-  
կեան գաղափարին վրայ աւելցընեմ նաև  
իր երկու կողմերուն հաւասարութիւնը , այլ  
աւելի բաղադրեալ գաղափար մը կունե-  
նամ , ու իրեն գատ անուն մը կը կապեմ  
երկկողմենազոյգ եռանկիւն : Նոյն կերպով կըր-  
նանք աւելի բաղադրեալ գաղափարներ  
կազմել քառանկեան , և իրեն այլեայլ տե-  
սակներուն , հեղանկեան ; վեցանկեան , և այլն .  
իւրաքանչիւր գաղափարաց գուգաւորու-  
թեանն իրեն յատուկ անունը տալով : Ինչ  
կարգ որ բռնեցինք աս այլեայլ բաղադրեալ  
գաղափարները կազմելու , նոյն ճամբան  
կրնանք բռնել զանոնք տարբաղադրելու  
համար , որպէս զի հետզհետէ նորէն ան  
առաջին սկզբանը հասնինք ուսկից սկսանք  
մեր վերլուծութիւնը . և այսպէս ետևէ ետև  
տարբաղադրելով ու բաղադրելով գաղա-  
փարաց ծագումը , յառաջադիմութիւնն ու  
յարաբերութիւնները լաւ մը կը բացա-  
տրուին , և անանկով գաղափարները ճիշդ  
և որոշ կըլլան <sup>1</sup> :

1 Որովհետեւ ասանկ են նաև բարոյական իմաս-  
տասիրութեան գաղափարները , անոր համար  
բազմահանձարն լոք կըսէ թէ “ Զափարերու :

220. Գոյացուրեանց գաղափարներուն  
կատարեալ վերջուժութիւնն անկարելի է :

Որչափ որ դիւրին է նախընթաց համարին մէջ յիշուած բաղադրեալ գաղափարաց վերլուծութիւնը, այնչափ ալ գծուարին կըլլայ՝ մանաւանդ թէ անկարելի՝ զոյացութեանց բաղադրեալ գաղափարացը կատարեալ վերլուծութիւնը։ Աս գաղափարաց զուգաւորութիւնը մեզմէ գուրս է ու ամեննեին մեր կամքէն կախումն չունի. անոր համար զոյացութիւնը մը որչափ ալ վերլուծենք ու հետզհետէ տարբաղադրենք ու բաղադրենք, ոչ երբէք ապահով կրնանքը ըլլալ թէ ան աստիճան հասուցած ըլլանք մեր վերլուծութիւնը, որ անկէց անդին քննելու բան մնացած չըլլայ. որուն յայտնի ապացոյց են զիւտերն որ ամէն օր կերլին։ Ի վերայ այսր ամենայնի՝ մարմին մը վերլուծել որ ուղենանք, պէտք է ամէն կեր-

թեան պէս բարոյական իմաստասիրութիւնը եղբնայ տպացուցուիլ. վասն զի կարելութեան գէմբան չէ կատարելապէս ու ձչգութեամբ իմանալ բարոյական բառերուն նշանակած իրացն իրական էութիւնը. ուստի մարդ կրնայ ատուգութեամբ գտնել թէ նոյն բաներն ինչ պատշաճութիւն կամ անպատշաճութիւն ունին. և աս է ահա կատարեալ ծանօթութիւնը, : Ճաշու՞ի վէրտ հարդիային մրաց. Գիրք Գ. Գլ. թ. 16:

պով որչափ որ կարելի է՝ քննել զանիկայ, վրան շատ փորձեր ու գիտողութիւններ ընել այլնայլ ժամանակ ու այլնայլ հանգամանօք. եպքն ըրած փորձերն ու գիտողութիւններն իրարու հետ բարդատել ու տեսնել թէ ինչ հետեւանք կելլէ. և ասանկավ աւելի գիւրաւ կը գանուի բաղադրեալ զաղախաց իրարու հետ կամ պարզ գազափարին բարձրեալ զարափարի մը հետո ունեցած յարարերութիւնը : Բնագանից բոլոր քրանաջան փորձերուն օգտակար նպատակն աս է :

221. Արդուծոքեան մէջ ինչ ձամբայ պիտի բռնենք :

Թէ որ գիւր զանելու մէկ հատիկ ճամբան պիրը ուժութիւնն է, ուրեմն միտքն ինչ ճամբայ պէտք է բռնէ աղէկ վերլուծելու համար : Դամբ պէտք է իմանալ թէ ինչ անզեկութիւններ կան ան ճիւթին վրաց՝ որ կողենք վերլուծել . և երկրորդ՝ քննել նայիլ թէ ծանուցեալ գաղափարաց ու մեր փնտռուած գաղափարաց մէջն ինչ կապ կայ : Անանկ որ կրնանք ըսել թէ գիւր զտնելու ճամբան եթէ վերլուծութիւնն է, զաղափարաց կապակցութիւնն ալ վերլուծութեան ճամբան է : Բացաւարենք ըստնիս . անծանօթ ճշմարտութիւն մը փնտռուելու համար՝ հարկաւոր են ծանօթ հայնդամանք .

ներ , կամ քանի մը ստոյգ ու ծանուցեալ  
դադափարներ , որ վնտըռած գաղափար-  
ներուն հետ յարաբերութիւն ունենան :  
Արդ որչափ աւելի ըլլայ կամ նուազ ծա-  
նուցեալ գաղափարաց կապն անծանօթ գա-  
ղափարաց հետը , այնշափ ալ աւելի կամ  
նուազ կըլլայ գիւտը : Թէ որ առարկայ մը  
այնպիսի տեսութեամբ քննենք՝ որ զզալի  
կապ մը չունենայ մեր վինարաւած գաղափար-  
ներուն հետ , զիւտ մը չըլլար . թէ որ կապը  
տկար ըլլայ՝ քիչ բան կը զտնուի , ու եզած  
զիւտն ուրիշ զիւտերու հասնելու քիչ լոյս  
կու տայ : Իսկ թէ որ առարկան ան կող-  
մանէ մտածուի՝ ուր շատ աւելի և զզալի  
կապ ունի մեր վինարաւած գաղափարներուն  
հետ , ան ատեն վերլուծութեամբ ամէն բան  
երեան կելլէ , միտքն ալ առանց շատ աշ-  
խատանքի ճշմարտութեան քննութեանն  
ու ծանօթութեանը մէջ առաջ կերթայ :  
Իսկ վինարաւած գաղափարին հետ ան գա-  
ղափարն առելի կապ կունենայ , որն որ ի-  
րաց ծագմանը աւելի մօտ իմաստ կու տայ ,  
և շատ բան կրնայ իրմէ առաջ բերել : Ա-  
հաւասիկ օրինակ մը :

222 . Օրինակ բաւածներու :

Աս զրքին առջի երկու զլուխներուն մէջ  
գաղափարաց ծագմանն ու յառաջազիմու-  
թեանը վրայ խօսելու ատեն ոկիզր դրինք

զգացումը . որ որչափ որ պարզ է , այնչափ ալ անդիմադրելի է . և ցցուցինք որ ամէն մարմնեղէն զաղափարաց անմիջական աղբիւրն է . զգացման հետ անմիջապէս կապուած է ըմբռեռումը , որ հոգւոյն առաջին ու աւելի պարզ գործողութիւնն է . անոր ալ հետը կապուած է զիտակցուրիւնը , անկէց առաջ կու զայ մտադրուրեան զաղափարը , եաքը հոգւոյն ամէն մէկալ գործողութիւնները , ինչպէս որ նոյն զլուխներուն մէջ կերևնայ : Աս այլևայլ գործողութիւններէն առաջ կու զայ իմացողուրեան ու Բանավարուրեան զաղափարը . ասոնք ալ գործիք ներ են որոնցմով անթիւ զաղափարներ կըսաւանանք , ու մարդկային ծանօթութեանց գանձն անսանկով կը ճոխացընենք : Ահա այսպէս ծանօթ զաղափարի մը ձեռքով , որ անծանօթին հետ անմիջապէս կապակցութիւն ունեի , մաքերնիս թեթև աշխատութեամբ մը ու միայն բնութեան ընթացքը զիտելով՝ զաղափարաց ծագումը կը գըտնէ , և անոնց մէջ յառաջադիմութիւն կընէ : Իսկ եթէ զգայարակներէ սկսերու տեղ՝ բնածին զաղափարներէ սկսէինք , որ տարտամ ու անստոյդ սկիզբ մըն է , ինչպէս որ կարգեսեանք և ուրիշներն ըրին , և կամ իմացականութեան անորոշ զաղափարէն , որ փնտրուած բանին հետ կապ մը չունին , բան մը չէր գտնուեր : Իսկ ընդհակառակն կը տեսնենք որ չ ոք ու Քանափյւնաք իրենց քննութիւնները զգայարակը .

ներէ սկսելով՝ առջիններէն շատ աւելի յա-  
ջողութեամբ դիւտեր գտեր են :

223. Ճշմարտորիւնը փետրսելու վրայօք  
դիտողորիւններ :

Աս պլախը չիլմընցուցած քանի մը դի-  
տողորիւն ընել տանք որ ճշմարտութիւն  
մինազուելու հետ շատ կապակցութիւն ու-  
նին : Նախ դիտելու է՝ որ շատ գիւտեր զի-  
պուածէ առաջ եկած են քան թէ անգրա-  
դարձաթիւնէ ու ճարապրմատութիւնէ . և շատ  
անգամ հանդիպած է որ քան մը փնտը-  
ռելու տառեն՝ ուրիշ բան մը գտնուած է :  
Յրինակի համար՝ չափարձեք բոլորակը  
քառակուսի ըներւ եռենէ ընկած ատեննին՝  
ուրիշ ճշմարտութիւններ գտան որ մաքեր-  
նէն շեր անցած : Խցեակէս բնալոյժք ազ  
շատ անգամ այնպիսի ճշմարտութիւններ  
գտան, որ իրենց քննութիւնն անոնց վր-  
րաց չեր : Բայց այսպիսի զիւտ գտնողները  
թէ որ քննութիւն ըրած ու մտածած ըւ-  
լային ան պարագայից վրայ՝ որոնք որ հան-  
դիպեցան իրենց փորձերն ընելու ատեն,  
գուցէ անգրակարձած կույրոյին որ իրենց  
չգիտած ու միայն գիւտուածով գտածնաւն  
հետ կարտկութիւն ունեցող պարագայ  
մը պատճառ եղած է ան դիւտն ընելու :  
Անկարելի է որ նոր գարագար մը առաջ  
գայ այնպիսի գազագարէ մը որուն հետ

կապակցութիւն չունի . զասն զի բնութեան  
կարդին հակառակ է :

Երկրորդ դիտնիին է՝ որ ամէն մարդ եր-  
բեմն ինքնիրեն խորհրդածութիւն մը կը-  
նէ առանց ուրիշ տեղէ մը լսելու , թէ-  
պէտև բոլորովին նոր ալ չըլլայ ուրիշնե-  
րուն : Ան ատեն պէտք է մարդ ինքնի-  
րենը գայ ու լաւ մը մոռածէ ու քննէ ինչ  
որ ան խորհրդածութեան պատճառ եղաւ .  
դիտէ թէ զգացարանաց վրայ ինչ տպաւա-  
րութիւններ եղեր էր , միտքն ինչ զգացեր  
էր , իր զազափարներն ինչ յառաջադի-  
մութիւն ունեցեր էին . միով բանիւ քննէ  
նայի ան ամէն պարագաներն որ ան խոր-  
հրդածութեանը պատճառ են եղած : Թէ  
որ մարդ այսպիսի անդրադարձութիւններ  
ընէ , անտարակոյս կը գտնէ թէ միտքն  
ինչ բնական ճամբով առաջ է զնացեր ան  
զիւտը գտնելու : Փիշխոփայք մարդուն  
մեծ օգուտ կընէին թէ որ իրենց մտացը յա-  
ռաջադիմութեան պատմութիւնը գրէին :

Երրորդ ու վերջին դիտողութիւնն աս է :  
ա . Վ երլուծութիւնը կը ջանայ իրաց ներ-  
քին բնութեանը մէջ թափանցել՝ որպէս զի  
անոնց ծագումն ու յառաջադիմութիւնը  
գտնէ . աս թափանցողութիւնը սրամիտ և  
խորախորհուրդ միազ մը կրնայ ընել , որ  
հռգւոյն այլեայլ զործողութիւններուն վը-  
րայ (19) սրչափ որ կարելի է կափարեալ  
կերպով տեղեկութիւն ունի : թ . Վ երկու  
ծութեան ճամբան զազափարաց կապն է

(924) և այս կապը մտադրութենէն առաջ կու զայ (10). իսկ մտադրութիւնն առելի կամ նուազ կըլլայ՝ որչափ որ մարդ աւելի կամ նուազ յարաբերութիւն ունենայ ան բաներուն հետ՝ որոնց վրայ որ պէտք է իր մտադրութիւնը հաստատէ (9, 10). Աւրեմն որովհետեւ ամէն բան մեզի հետ նոյն յարաբերութիւնը չունի, և ոչ ամէնքը հարկաւոր եղած տաղանդն ունին, անոր համար ամէն բան ամէնուն քննութեանը ենթակայ չի կրնար ըլլալ. ու քիչ են անոնք որ կարող են լաւ վերլուծութիւն ընել ճշմարտութիւնը գտնելու համար :

### ԳԼՈՒԽ Դ:

ԵՇՄԱՐՑՈՒԹԻՒՆ ԲԱՅԱՅԲԵԼՈՒ ԱՑԵՆ  
ԲԱՆԵՑՆԵԼՈՒ ՈՇԵ.

224. Ընդհանրապէս ձշմարտութիւնն ինչ կերպով բացատրելու է :

Քնականաբար մեր միտքը կը սիրէ զաղափարաց կարզն ու տրամադրութիւնը, որ իրաբու հետ կապուած ու իրաբու աղխաղխեալ ըլլալով հոգւոյն գործողութիւնները կը զիւրացընեն. վասն զի հոգին դրահուրս բաներու տարտղնած շըլլալով՝ ա-

ւելի զիւրաւ կը զիտէ թէ զաղափարներն  
իրարու ինչ յարաբերութիւն ունին : Արդ  
թէ որ ճշմարտութիւնը քննելու համար ոճը  
հարկաւոր է , ևս առաւել հարկաւոր է զճը՝  
մարտութիւնը բացատրելու : Ուրեմն կը  
մնայ քննել թէ գոտած ճշմարտութիւնը բա-  
ցատրելու համար ո՞ր ոճն աւելի պատշաճա-  
կան է . — Ան ոճը՝ ո՞ր աւելի յարմար է նիւ-  
թոյ որուն վրայ կը խօսուի , կո՞ր աւելի կը  
դիւրացընէ զրուածք մը հասկընալը : Եւ  
յայտնի է որ մատենազրին կամ խօսողին  
միակ նպատակն աս պիտի ըլլայ : Ուստի  
պէտք է չափազանց արուեստակեալ ոճէն  
զգուշանալ , որով բաժանմունքներ ու ստո-  
րաբաժանմունքներ կընեն , և անով զր-  
րուածքը շատ ցամաք , դժուարըմբունելի ու  
ձանձրալի կըլլայ . հապա բնակտն պիտի  
ըլլայ կարգաւորութիւնը , և որչափ քիչ ե-  
րենայ արուեստը՝ այնչափ աւելի յարգ կու-  
նենայ : Շատխօսութիւնը միտքը կը յոգ-  
նեցընէ , թէ որ ըսուած բաները մասնաւոր  
կապ մը չունենան բուն ըսելիքին հետ : Ար-  
տուղութիւնները միտքը կը ցրուեն , իսկ  
կրկնութիւնը կը ձանձրացընէ : Բան մը որ  
տեղւայն ու ժամանակին յարմար զուրցուի  
աւելի պայծառ կըլլայ , քան թէ անյար-  
մար տեղուանք ստէպ կրկնուելով :

225. Վերլուծական ուսուց պէտք է ձշմարտութիւնը բացատրել:

Ազդիչներու բան սորվեցրնելու լաւագայնամբուն է՝ ան ճամբռվ անոնց առաջնորդութիւն ընել՝ ինչ ճամբռվ որ իւրաքանչիւր ինքը սորվել է։ Ուստի ճշմարտութիւնը բացատրելու ան է որով որ ճշմարտութիւնը կը դանուի։ Այս որ աս կերպով մտիկ կրնէ կամ կը կարդայ, չէ թէ միայն արայծքու ու լուսաւոր կերպով ճշմարտութիւնը կը հասկընայ, ևս ուս ինքնն իրննը պիտեր գանել աղ, կը ուրվի։ Եւ պիտօնալով թէ որ բանէն ոկտառ ուաջ երթաղ և ուր հասաւ, կրնայ իր ամէն քայլափոխին համարը տուշ, առ պայծատեսնել թէ ինչ խոշընդուաներ ար կանչ, գուշանադու։ և աղէկ հասկըցած ըրբապի ինչ ճամբռվ որ իրեն առաջնորդութիւն եղաւ, կրնայ առելի արագի ով ճամբռայ մը ընտրել, թէ որ իմանայ թէ առջինը վատանգութուր էր։ Եւ որովհետև Աղ գրիսուն մէջը հաստատեցինք որ ճշմարտութիւնը ճինորակ ունը վերլուծականն է, ուրեմն նոյն ոնչ պէտք է բանեցրնել ճշմարտութիւնը բացատրելու համար ալ։

226. Ճշմարտութիւնը բացատրելու ատեն  
ինչ ձամքայ պէտք է բանել :

Ինչպէս ճշմարտութիւնը փնտրելու հա-  
մար՝ այսպէս ալ նոյնը բացատրելու հա-  
մար՝ դիւրագոյն զաղափարներէն պէտք է  
սկսիլ, որ անմիջապէս զզայարանքներէն  
եկողներն են. և ետքն աստիճանաբար ա-  
ւելի պարզ զաղափարներուն անցնիլ թէ  
որ աարբաղադրելու ըլլանք. իսկ բաղա-  
դրելու որ ըլլանք, աւելի բաղադրեալ զա-  
ղափարաց անցնելու է : Աս ոճն ինքն իսկ  
բնութիւնը մեզի կը սորվեցընէ. վասն զի  
թէ որ ամէն զաղափար անմիջապէս կամ  
ընդմիջաբար զզայարանքներէն մեզի կու-  
գան, ուրեմն նախ զզալի զաղափարները  
պէտք է ներկայացընել. տնանկ որ՝ մարմ-  
նոյն զաղափարէն հոգւոյն զաղափարն անց-  
նելու է, զոյութենէ՝ կարելութեան, հաս-  
տատուն մարմինէն՝ մակերևութի, գծի ու  
կէտի զաղափարաց : Դարձեալ՝ զաղափար  
մը որ ներկայանայ, մէկէն անուն՝ պէտք է  
զնել. բայց անսանկ նայիլ որ չըլլայ թէ ա-  
նունը զաղափարէն առաջ դրուի . և ա-  
մէն խնդիր նախ իր անուանական սահ-  
մանն ունենայ, ու վերլուծութիւնը լմըննա-  
լէն ետք՝ թէ որ կարելի է՝ իրական սահ-  
մանն ալ աւելցուի : Աս ճամբով տարակոյս  
չիկայ որ մեր պատճառաբանութիւնները

պայծառ կըլլան , ու վտանգ ջրվար որ գա-  
ղափարները շփոթ , մթին ու անորոշ մնան ,  
որ զրեթէ մեր ամէն մոլորութեանց պատ-  
ճառն է :

227 . Ըստմերու օրինակ :

Զգալի օրինակով մը աւելի ճիշդ երեցք-  
նենք թէ ճշմարտութիւնը բացատրելու հա-  
մար ինչ ճամբայ պէտք է բռնել : Համա-  
րինք որ արուեստաւոր մը ժամացուցի մը  
մեքենագործութիւնը ուղելով սովորեցընել ,  
և թէ մէջի այլնայլ շարժմունքներն ինչ կեր-  
պով կըլլան , աս բանիս համար երկու ոճն  
ալ գործածէ : Նաև առջենիս դնէ գոց մե-  
քենան , ու առջի անիւին անունը բացա-  
տրելէն ետև՝ հետզհետէ մեքենային մէկալ  
կտորներն ալ բացատրէ , և միանգամայն  
հասկըցնէ թէ ինչպէս իրարու վրայ կադ-  
գեն ու գիրար կը շարժեն . ու շարժմունքը  
մէկ մասէն մէկալ մասին հաղորդումկավ  
մինչև ցուցակին կը հասնի : Թօգնենք ա-  
սիկայ և մէկալ կերպին անցնինք որ բռն-  
րովին տարրեր է : Բանայ նոյն մեքենան  
ու քոլոր մասերն իրարմէ քակումծ զատ  
զատ ցցընէ . ու առջի գործիքն առած բա-  
ցատրելէն ետքը՝ թէ ինչ զարծք կընէ՝ ըսէ .  
Ասիկայ ( ենթադրենք ) զապանակ կըսուի :  
Եաքն ուրիշ կտորի մը անցնի , որուն վրայ  
որ ատ զսպանակն անմիջապէս կը ներգոր-

ծէ . և աս երկու գործիքներուն իրարույաց յաշը բարերութիւնը հասկըցընելէն ետե , և թէ աս երկրորդն ինչ գործք կընէ , անոր անունն ալ սորվեցընէ . և ասանկ նոյն ոճով իւրաքանչիւր մասունքը դիմել տալով , ու ստէպ բաղադրութեամբ ու տարրազագրութեամբ սորվեցընելով այլեայլ մասանց իւրարու յարաբերութիւնը , և իւրաքանչիւրին զատ զատ անունը , վերջապէս մինչև ցուցակին հասնի , որուն կը հաղորդուի ժամացուցին ամէն մէկ մասանցը շարժմունքը : Ամէն մարդ դիւրաւ կը տեսնէ թէ նոյն մեքենային վրայ աս երկու այլեայլ կերպով ստացած ծանօթութիւննիս իրարմէ ինչ տարբերութիւն ունին : Առջի կերպովն ինչ անուններ որ ժամացուցին այլեայլ կտորներուն կու տան՝ միայն անոնց գաղափարն ստացանք . բայց այնչափ տարտամ ու անորոշ որ՝ թէ որ մեքենային մէկ մասն աչքերնուս առջելը զայ , չենք կրնար անունը դիտնալ , ևս առաւել թէ ինչ բանի կու զայ . և ոչ բնաւ մենք մեզնէ կրնանք տարբաղադրել կամ բաղադրել՝ որպէս զի այլեայլ մասանց իրարու հետ ունեցած յարաբերութիւննին կարենանք դիտել : Եւ առանկով առջինէն զրեթէ աւելի տարբեր տեղեկութիւն մը չենք ունենար , այնչափ առած գաղափարնիս տարտամ մթին ու շփոթ կըլլայ : Բայց երկրորդ կերպը ասանկ չէ . իւրաքանչիւր տեսած կտորնեներուն որոշ անունները սորված ըլլալով ,

ու տարբազադրութեամբ ու բազագրութեամբ աւելի պարզ զաղափարներուն հասած ըլլալով, ու դիտած ըլլալով ամէն մէկաւն գործքն ու ամէն մէկ յարագերութիւնները, այնչափ որոշ ու ճիշդ զագափար առած կըլլանք վրան, ար ժամացոյցը մենք մեզնէ ալ կրնանք տարբազադրել ու բազագրել. և իւրագանչիւր մասն իր յատուկ տեղը զնելով իւրագանչիւր կտորին իրարու վրայ ըրած ներգործութիւնը կը տեսնենք :

228. Ընդհանուր սկզբունքը մասնաւոր ծանօթութիւններէ առաջ կա գան, չե թէ ասոնք անոնցմէ :

Ինչպէս ամէնքը կը միաբանին որ ճշմաք տութիւնը պէտք է վերլուծական ոճով փնտըռել, նոյնպէս զրեթէ չկայ մէկն որ չըսէ թէ բաղադրական ոճով պէտք է բացատրել: Այսինքն թէ կըսեն « Ա. Ինչ բանի վրայ որ խօսիլ կուզես, պէտք է նախ անոր ընդհանուր սահմանները զուրցել: Բ. Առածներ դնել, որ ան զիտութեանը սկըզբունքներն են: Գ. Թէ որ պէտք ըլլայ, առաջարկութիւններ ու ենթադրութիւններ ալ դնել: Դ. Առջի նախագասութիւնը միշտ անանկ պիտի ըլլայ որ ետեկի նախագասութեանց հիմն ըլլայ: Ե. Նախագասութիւն-

ներն այնպէս իրարու հետ կապել, որ երկրորդն առջինովն ապացուցուի, երրորդն երկրորդով, չորրորդն երրորդով, և այլն։ Զ. Այնպիսի նախադասութիւն մէջ չխորթել որ ճառած նիւթին չի պատշաճիր, և կամ հետեւորդն ախադասութեանց հաստատութեանը չի ճառայեր»<sup>1</sup>։ Բայց աս նախապաշարեալ մտածութիւնն այնչափ աւելի հաստատութիւն առաւ՝ որչափ որ ժամանակն ու բնածին զաղափարաց ծուռ սկզբունքն ուժ առին . վասն զի բնածին զաղափարաց կարզը կը սեպուին ընդհանուր նախադասութիւններն ու առածները։ և ասոնք առաջին և ստոյգ սկզբունքներ ըլլալով, որովհետեւ ինչպէս որ իրենք կրսեն բնածին են, պէտք է գանոնք նախ զնել իրրե հիմունք ամէն մարդկային ծանօթութեանց։ Դարձեալ՝ որովհետեւ մինչև հիմա ամէն զիտութիւնները և մանաւանդ երկրաշափութիւնը բաղադրական ոճով բացատրեցին, անոր համար կարծեցին թէ ճըշմարտութիւնը բացատրելու համար ան է մէկ հատիկ ճամբան։ Բայց զիտնալու է որ ան ընդհանուր սկզբունքը, որոնք որ իրրե առաջին ճշմարտութիւն նախ կը դըրուին մէկալ ճշմարտութեանց լոյս տալու համար, մեր մասնաւոր ծանօթութեանց

1 Աս ոճը Ճենովէզի երեեցի փիլիսոփան վերլուծական կանուանէ . ու աս հատուածն իր արամարանութենէն առնուած է։

Հետևութիւններ են . ուրեմն նախկին ռկըզ-  
բունք չեն , հապա ուրիշ ճամբով ծանօթու-  
թեան եկած . և մինչեւ որ մարդ նախ մասնա-  
ւոր ծանօթութեանց չիջնայ՝ չի կրնար ընդ-  
հանուր ծանօթութեանց վեր ելլել : Որինա-  
կի համար , ես զիտեմ որ մարմինս թևէս  
մեծ է . իսկ աս ճշմարտութիւնը ոչ թէ ան-  
առածէն կառնեմ թէ բոլորն իր մասեն մեծ  
է . հապա ընդհակառակն՝ մասնաւոր կեր-  
պով զիտնալովս թէ մարմինս թևէս մեծ է ,  
կը հետեւընեմ թէ բոլորն իր մասեն մեծ է :  
Եւ աս այնչափ ճշմարիտ է որ եթէ ուրիշին  
միտքն ուզենանք խոթել աս ընդհանուր ու  
վերացեալ նախադասութեանց ծանօթու-  
թիւնը՝ մասնաւոր դիպուածներ առաջ կը-  
բերենք : Դարձեալինչ տարբերութիւն կայ  
աս ընդհանուր նախադասութեանը մէջ որ  
Նոյենական կըսուի , թէ ինչ որ կայ . կայ . և  
աս մասնաւոր նախադասութեանս մէջ , թէ  
մարդն է մարդ . և գարձեալ աս մէկալ նա-  
խադասութեանս մէջ որ Սկիզբն հակասա-  
րանորեան կըսուի՝ թէ բան մը նոյն ատե-  
նը յի կրնար րլլալ ու լլլալ . և աս մասնաւոր  
նախադասութեանը մէջ թէ մարդս չի յէ :  
Աս տարբերութիւնը միայն կայ՝ որ մասնա-  
ւոր նախադասութիւններն ընդհանուր նա-  
խադասութիւններէն աւելի պայծառ են .  
զամն զի միտքը զանոնք աւելի շուտով կըմ-  
բռնէ : Անոր համար ընդհանուր նախադա-  
սութեանց բացայայտութիւնը չէ թէ իրենց  
քիչ կամ շատ ընդպարձակ ըլլալէն կը կա-

խուի , հապա մոքին ան մասնաւոր զիտած գաղափարները տեսնելու կարողութենէն : արդեամբք ալ կը տեսնենք որ մարդ ան ընդ հանուր նախադասսւթեանց ծանօթութիւնն ունի , որոնք մասնաւոր օրինակներով տեսած և ստուգած է . խսկ առանց առ մասնաւոր օրինամներուն ընդհանուր առածները և ոչ մոքէն անցուցած է :

229 . Երկրաշափական ապացուցութեանց բացայայտութիւնը բաղադրական ոճեն չէ :

Երկրաշափութեան ապացուցութիւններուն բացայայտ ըլլալը բաղադրական ոճին պատճառաւալը չէ որով որ երկրաշափութիւնը կը բացատրեն , հապա զաղափարաց բնութենէն և անոնց յարաբերութիւններէն է , որոնք ճիշդ , որոշ ու անփոփոխ ըլլալով՝ պէտք է որ անոնցմէ առաջ եկած պատճառաբանութիւններն ալ բացայայտ ըլլան : Չոր օրինակ , Եւկղիդեսի Ա. զրբին չորրորդ նախադասութիւնն եռանկեանց հաւասարութեանը վրայ , թէ Ան եռանկիւններն որոնց երկու կողերնին , և երկու կողերուն մեջի անկիւնները հաւասար են . իրարու հաւասար են : Աս եռանկեանց հաւասարութիւնն անկէց չէ որ մէկը մէկալին վրայ է զրուած , հապա եռանկեան իւրաքանչիւր մասը զիտելէն , և ան յարաբերութենէն որ առմէն եռանկեանց անկիւններն ունին խա-

բըսիմին ու հակաղիք կողերուն հետ : Երկ-  
րաշափութեան ուրիշ նախադասութեանց  
վրայ ալ նոյն բանը մտածելու է . և ան նա-  
խադասութիւնները վերլուծութեամբ զըտ-  
նուած ըլլալով իրենց բացայայտութիւնն  
անկից կու գայ : Իսկ թէ որ բացայայտու-  
թիւնը բաղադրական ոճէն առաջ գար ,  
պէտք էր բնագանցութեան , բարոյակա-  
նին և ուրիշ ամէն զիտութեանց գաղափար-  
ներուն վրայ երևնար , որոնք բաղադրա-  
կան ոճով բացատրուած են : Ասանկով կը-  
նանք ըսել թէ Սբինոզայի բարոյականին  
ամէն նախադասութիւնները բացայայտ են ,  
որովհետեւ երկրաշափական ոճով բացա-  
տրուած են , ու բոլոր սահմաններով , առած-  
ներով . և ուրիշ ընդհանուր սկզբունքնե-  
րով , բայց սակայն այլանդակ մոլորութիւն-  
ներով լի է :

230 . Բաղադրական ոճով ստորիշենք դիօրա-  
կը ծածկուի :

Բաղադրական ոճը զիտութեանց ամե-  
նաին ստուգութիւն չի տալիքն զատ , նաեւ  
ստութիւնն ալ շատ զիւրաւ կը ծածկէ .  
վասն զի ընդհանուր նախադասութիւնն  
ինչ ընդարձակութիւն կրնայ ունենալ և  
ինչ յարաբերութիւն մասնաւորին հետ՝  
միտքը չըմբռնելով , և միանգամայն՝ ընդ-  
հանուր գաղափարներն ընդհանրապէս

զիւրաւ իրարու հետ շփոթելով անորոշ ըլլալնուն պատճառառաւ, բաղադրական ոճին մէջ իմաստակութիւն շատ կը մտնէ : Նոյն Սրինոգայի բարոյականն օրինակ ըլլայ, որ ընդհանուր և անորոշ նախադասութիւններով կը հետեցընէ թէ աշխարհքս աստուածային գոյացութեան հոսումն է : Ան բաները որ կարելի է պարզ կերպով մը ապացուցնել, բաղադրական ոճը զանոնք վերացեալ կերպով կապացուցանէ . և զիւտ գտնելու ճամբան մութ թողղով, մտաց աղքիչ լուսաւորութիւն կու տայ : Իսկ վերլուծութիւնն ասանկ չէ . աս ոճին մէջ ամէն զաղափարներ պարզ և որոշ են . և միշտ ամէն մէկ քայլափոխին յայտնի ըլլալով զաղափարաց ծագումն ու յառաջադիմութիւնը, կը տեսնուի թէ նախադասութիւն մը մէկալ նախադասութեան հետ ինչ կապակցութիւն ունի . և ուր որ աս կապը չիկայ՝ մէկէն աչքի կը զարնէ, և մոլորութիւնը դիւրաւ երևան կելլէ : Ուստի չեմ զիտեր թէ ինչ պատճառառաւ կրնայ մարդ չուզել որ ճշմարտութիւնն ինչ կերպով որ գտնուած է՝ նոյն կերպով չիրացատրուի . ու պէտք ըլլայ առաջ սահմաններ, առածներ և ուրիշ ընդհանուր սկզբունքներ դնել, որ կը կարծուին թէ ճշմարիտ ծանօթութիւններ կը բովանդակեն : Թէ որ մասնաւոր զաղափարաց ծանօթութենէն առաջ եկած է ընդհանուր զաղափարաց ծանօթութիւնը, պէտք է առջիններէն սկսիլ, չէ թէ ետքին.

ներէն , և ցցընել թէ ինչ կերպով մասնաւրներէն առ ընդհանուրը վերանալ կըլլայ:

251 . Խնդիանուր առածներուն կիրատուրիւնը :

Արպէս զի չիկարծուի թէ ընդհանուր առածներն անհետ ընել կուգենք , ինչպէս որ բաղադրական ոնին ջատագովներուն աշքին կերևնայ , և քակտիչ կը համարին ըգմեդ ամենայն հիմանց զիտութեան . (վասն զի իրաւցընէ ընդհանուր առածներն անհետ ընել ուզողը , նաև զիտութիւնները կը կործանէ ) , անոր համար կոս տեղս սորվեցընենք թէ ինչպէս պէտք է զանոնք գործածել : Եսիս զիտնալու է որ՝ ինչպէս ըսինք , աս առածները մորին մէջ ժողվուած մասնաւոր գաղափարներէ ձևանալով (228) , և անոնցմէ վերջը գալով ընդհանուր գաղափարները , ոչ երբէք կրնան օգուտ մը ընել ճշմարտութիւն փնտըռելու և կամ նոր ծանօթութիւններ շահելու : Առոնցմէ՝ միայն կրնայ մարդ մասնաւոր գաղափարաց ետ գաւնալ , ուակից որ սկսած է , բայց ոչ երբէք առաջ անցնիլ և աւելի ընդարձակել : Անոր համար խօսքչիկասկըցող շաղակրատներուն բերանը գոցելու համար կրնանք առ ընդհանուր սկզբունքները գործածել . վասն զի անոնք չուզելով ճշմարտութեան տեղիք տալ , կը հարկաւորին հակասարանութիւններ ընել , կամ ամէն բանաւոր

մարդու ընդունած ու հաստատած սկզբան-  
ցը դէմ պատերազմիլ . ան աստիճան հաս-  
ցընելէն ետև՝ ալ անոնց հետ պատճառա-  
բանելն աւելորդ է : Բայց թէ որ աղէկ քըն-  
նելու ըլլանք նէ , աս սովորութիւնն ալ դըպ-  
րոցներէն մտած է . վասն զի վիճաբանու-  
թիւնը մարդուն ճարտարմութեանը փորձ  
սեպելով սովորաբար յաղթութիւնն անոր  
կու տային որ լոելու ետքինը կըլլար . և թէ-  
պէտ աղէկ կողմը չպաշտպանէր , բայց ա-  
ղէկ պատճառաբանողի պարծանքը կըստա-  
նար : Ասկէց կը հետևէր որ շատ պնդամ  
հակառակորդին յաղթել կը նայէին քան թէ  
ճշմարտութիւնն անազառապէս փնտըռել :  
Ուստի այնպիսեաց յամառ հասաւատու-  
թիւնը նուաճելու համար՝ որ ոչ երբէք ճշճ-  
մարտութեան լոյալկուգէին տեսնել , և հաս-  
կըցընելու համար թէ իրենց պնդածը որ-  
չափ անտեղի բան է՝ հարկ կըլլար երես-  
նին զարնել թէ ինչ որ բոլոր աշխարհը  
կընդունի ու կը ճանչնայ՝ իրենք անոր գէմ  
կը խօսին : Բայց մոլորութիւնը խայտառա-  
կելը , և ճշմարտութիւն սորվեցընելը նոյն  
չէ : Ընդհանուր սկզբունքներն առջինին  
համար են . այլ երկրորդին միշտ յարմար  
չեն զար , որուն վերլուծական ոճը պա-  
հուած է :

232. Ընտանեկան վիճարանութեանց մէջ մէկն  
վերլուծական ո՞յն կիրառութիւնը :

Ծնտանեկան վիճարանութեանց մէջ մէկն որ ճշմարտութիւնը բացատրել ուզէ, շատ լաւ կրնայ վերլուծական ոճը դործածել : Ով որ իր հակառակորդը վերլուծական ոճով յաղթահարել կուզէ՝ մոլորութենէ 'ի ճշմարտութիւն դարձընելով, պէտք է մէկ կողմանէ խօսած նիւթին վրայ լաւ տեղեւ կութիւն ունենալ, մէկալ կողմանէ ալ ինքը զինքը տպէտ և վեր ՚ի վերոյ տեղնեկութիւն ունեցող երեցընել : Անանկ որ ձեւացընելով թէ ինքը կուզէ բան սորվիլ, սկսի նիւթին առջի գժուարութիւնները հակառակորդին առջին դնել : Ետքը ցցընելով թէ գիմացի նին պատասխանէն քիչ մը լուսաւորուեցաւ, ան պատասխանը սկսի քննել . և իր բն թէ նիւթը լաւ չիգիտնալուն պատճառաւ նոր գժուարութիւններ ելլեն, միշտ պէտք է ամէն մէկ պատասխանին մանր պատճառը քննել : Ու հետզիետէ վերլուծութիւնն առաջ տանիլ՝ մինչև որ հակառակորդն ինք իր ցանցին մէջ բռնուելով, ու իրեն տուած պատասխաններէն յաղթահարուելով, բռնադատուի միտքը փոխել ու ճշմարտութեան գալ : Ով որ ընտանեկան վիճարանութեանց մէջ աս ոճը կը բանեցընէ, պէտք է շատ զգուշանայ :

և իցէ ծաղր ընելու կերպէն , որ հակառակ կորդը շիմանայ թէ իրեն ինչ որոզայթ կը պատրաստուի կոր : Աս ոճը ու իցէ խընդրոյ մէջ լաւ մը որ բանեցուի , խնդիրն ամէն կերպով կը լուսաւորուի , ու հակառակորդին փախուստ չի մնար . վասն զի աս կերպով չէ թէ միայն հակառակորդին ուժը կը տկարանայ , հապա բոլորովին կոչընչանայ : Պղատոն գարմանալի է աս արուեստիս կողմանէ , ինչպէս նաև իր վարպետը Սոկրատ , որ աս ճամբով յայտնի ըրաւ թէ իր ժամանակի իմաստակներուն գիտութիւնը որչափ վեր 'ի վերոյ էր . թէպէտե շատ նիւթի մէջ իրը մեծամեծ գիտնականք բան կը ծախէին : Վերլուծական ոճէն աւելի յարմար ոճ շիկայ խայտառակելու գանոնք որ գիտութեանց վրայընդհանուր խօսքեր ու բացազանչութիւններ ընելով տրգէտները կամ կիսկատար գիտունները կը խաբեն . և ասոնք որչափ որ անոնց ըսածները չեն հասկընար , այնչափ ալ վրանին կը գարմանան : Խսկ խելացի մարդիկ կը ծիծաղին որ այդպիսի ագռաւները գիտունի անուն են ստացեր իրենց ողորմելի ունեցածովը կամ ծղրած իմաստակութեամբը : Բայց բաղադրական ոճը միշտ այսպէս չի յաջողիր . վասն զի քանի որ միջնորդ եզր մը գտնուի , խնդիրն երկան հաւաքաբանութեանց շարք մը կրնայ ըլլալ , ու ճշմարտութեան ուժէն խուսելու համար հազարումէկ փախուստ կրնայ գտնել :

ինծի կերենայոր բաւական կերպովցցուցինք թէ վերլուծական ոճը որչափ լաւ է քան դրաղաղրական ոճը . և թէ ճշմարտութիւնը բացատրելու համար վերլուծականը մի միայն յարմար է . բայց թէ որ ըլլան ոմանք որ մեր առ կարծեացը հակառակին , պէտք է որ մեր բերած փաստերուն սխալն երևցնեն նախ , և այնպէս ետքը զմեզ իրենց կողմը համոզեն :



ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆՍ ՄԵԶ ԳՏՆՈՒԱԾ  
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՌԵՐԸ

---

( Բառանշները յօդուածները կը բարենա ) :

Աղաւաղեալ . 192 . իս . Guasto, corrotto. — գ.զ.  
Gaté, corrompu.

Անդիր աւանդութիւն . 190 . Tradizione verbale.  
— Tradition orale.

Անկատար թուարկութիւն . 145 . Enumerazione  
imperfetta. — Dénombrement imparfait.

Անկատար . 40 . Incompleto. — Incomplet.

Անհարազար . 192 . Spurio. — Bâtarde.

Անհաւասար . 40 . Inadeguato. — Inadéquat.

Անորոշ . 91 . Indeterminato. — Indéterminé.

Անուանական (անհման) . 107 , 209 . Nominale.  
— Nominales.

Անուանականք (աղանդ) . 34 . Nominali. — No-  
minalistes.

Անուղղակի . 159 . Indiretto. — Indirect.

Անստուգութիւն . 174 . Incertezza. — Incertitude.

Ապացոյց . 119 . Prova. — Preuve.

Ապացուցական . 158 . Deduttivo. — Ductif.

Ապացուցութիւն . 158 . Dimostrazione. — Dé-  
monstration.

Առաջարկութիւն, Առաջարկեալք . 123 . Pre-messe. — Prémisses.

Առարկայ . 2 , 3 . Oggetto. — Objet.

Առերևութական . 30 . Fantastico. — Fantastique.

Առընչական . 37 . Relativo. — Relatif.

Առ մարդ (իմաստակութիւն) . 153 . Ad hominem.

Առ մեծարանս (իմաստակութիւն) . 154 . Ad verecundiam.

Առ ագիտութիւն (իմաստակութիւն) . 152 . Ad ignorantiam.

Արուեստ մեկնաբանութեան . 115 . Arte erme-neutica. — Art herméneutique.

Արտայայտութիւն . 56 . Enunciazione. — Énun-ciation.

Արտապին . 176 . Esteriore. — Extérieur.

Բաժանական . 64 . Diviso. — Divisé.

Բաժանեալ միոք . 148 . Senso diviso. — Sens divisé.

Բաժանումն . 148 . Divisione. — Division.

Բազադրական ոճ . 208 , 212 . Sintetico. — Syn-thétique.

Բազադրեալ միոք . 148 . Senso composto. — Sens composé.

Բազադրեալ (նախադասութիւն) . 61 . Compo-sta. — Composée.

Բազադրեալ (գազափար) . 28 . Complessa. — Complexe.

Բազադրութիւն . 17 . Composizione. — Compo-sition.

Բազկացութիւն . 212 . Composizione. — Compo-sition.

Բան, Բանավարութիւն, Խնչք. 19. Ragione.

— Raison.

Բարոյական. 168, 169. Morale. — Morale.

Բացարձակ. 37. Assoluto. — Absolu.

Բացբարձական. 65. Exclusive. — Exclusif.

Բնաբանական. 166, 169. Fisico. — Physique.

Բնազանցական. 167. Metafisico. — Métaphysique.

Բնածին. 23. Innato. — Inné.

Բնական. 42. Naturale. — Naturel.

Բովանդակութիւն. Conclusione. — Conclusion.

Գաղտնիար. 3. Idea. — Idée.

Գիտակցութիւն. 8. Conscience. — Conscience.

Գիտութիւն. 154. Scienza. — Science.

Դատում. 48, 53. Giudizio. — Jugement.

Դրական. 176. Positivo. — Positif.

Եզական. 32, 66. Singolare. — Singulier.

Եզառած, Հնազը. 123. Entimema. — Enthymème.

Եզք. Ծայր. 57. Termine. — Terme.

Եկամուտ. 27. Avventizio. — Adventice.

Եղբերաւոր պատճառարանութիւն. 134. Ragionamento cornuto. — Argument cornu.

Ենթագրութիւն. Տես Սույն ենթագրութիւն.

Ենթակայ. 57. Soggetto. — Sujet.

Ենթներհական. 67. Sub-contrario. — Sub-contrarie.

Երևակայութիւն. 13. Immaginazione. — Imagination.

Երկոյթ. 3. Fantasma. — Fantôme.

Երկայութիւն. 174, 176. Dubbio. — Doute.

Երկդիմութիւն, Երկխռութիւն. 140. Ambiguità. — Ambiguité.

Երկսայրաբանութե. 134. Dilemma. — Dilemme.

Զգայական. 160. Sensativo. — Sensatif.

Զգայարակ. 2, 5. Senso. — Sens.

Զգայուն. անս չառարակաց զգայուն :

Զգացում. 3. Sensazione. — Sensation.

Զեղծումն սկզբան. 142. Petizione di principio.  
— Pétition de principe.

Զուգահաւաքը. 40. Adeguato. — Adéquat.

Զօդ. 57. Nesso. — Copule.

Ըմբռնումն. 3. Percezione. — Perception.

Ընդդիմակ. 67. Opposto. — Opposé.

Ընդհառնեալ. 192. Interpolato. — Interpolé.

Ընդհանուր (գաղափար). 32. Universale. — Universelle.

Ընդհանուր (նախագրութիւն). 66. Generale. — Générale.

Թանձրացեալ. 35. Concreto. — Concret.

Թերակատար. 192. Manchevole. — Défectueux.

Թուարկութիւն. 145. Enumerazione. — Dénombrément.

Ժիսել. 55. Negare. — Nier.

Ժիսողական. 36, 55, 176. Negativo. — Négatif.  
Ժիսողական վիճակ. անս Փաստ ժիսողական :

- Իմանալ . 18 . Concepire . — Concevoir .  
Իմանալի . 30 . Intelligibile . — Intelligible .  
Իմաստակութիւն . 139 . Sofismo . — Sophisme .  
Իմացականութիւն , իմացողութիւն . 19 . Intellecto . — Intellecte .  
Ինքնադիմի ծանօթութիւն . 157 . Conoscenza intuitiva . — Connaissance intuitive .  
Ինքնագիմութիւն . 157 . Intuizione . — Intuition .  
Իրական . 31 , 209 . Reale . — Réel .  
Իրականեր (աղանդ) . 34 . Reali . — Réalistes .

Լծորդութիւն գաղափարաց . 10 . Legame կամ  
Associazione dell' idee . — Liaison կամ Association des idées .

Խարէութիւն գիպաց . 147 . Fallacia accidentis .  
Խառն . 11 . Complesso . — Complexe .  
Խառն կերպ . Modi misti . — Formes mixtes .  
Խոռորդակ . 68 . Converso . — Convers .  
Խորհրդածութիւն . 7 , 16 . Riflessione . — Réflexion .  
Խոսք . 118 . Discorso . — Discours .

Ծայր . 57 . Termine . — Terme .  
Ծանօթութիւն . 154 . Conoscenza . — Connais-  
sance .

Կամաւոր (նշան) . 42 . Arbitrario . — Arbitraire .  
Կասկած . 174 . Sospetto . — Suspect .  
Կառարեալ . 40 . Completo . — Complet .

Կարծիք . 171 . Opinion . — Opinion .

Կարողութիւն տրամախոհելոյ . Facoltà di ragionare . — Faculté de raisonner .

Կրծառ . 58 , 133 . Troncato . — Tranché .

Հակասական . 67 . Contraddittorio . — Contradictoire .

Համաբարդութիւն . 138 . Sorite . — Sorite .

Հայեցողութիւն . 15 . Contemplazione . — Contemplation .

Հասարակաց զբայուն . 2 . Sensorio comune . — Sensorium commune .

Հաստատական . 36 . Positivo . — Positif .

Հաստատողական . 59 . Affermativo , Affermante . — Affirmatif .

Հաստատել . 55 . Affermare . — Affirmer .

Հարազատ . 192 . Genuino . — Génueine .

Հաւանականութիւն . 171 . Probabilità . — Probabilité .

Հաւատք . 177 . Fede . — Fei .

Հաւաքարտանութե՛ . 123 . Syllogismo . — Syllogisme .

Հետեւորդ . 63 . Conseguente . — Conséquent .

Հետեւութիւն . 123 . Consequenza . — Conséquence .

Հնարք . տես Եղառած :

Հայնական նախագասութիւն . Propositione verbale . — Proposition verbale .

Ճշմարիտ . 60 . Vero . — Vrai .

Ճշմարտանմանութիւն . 172 . Verisimiglianza . — Vraisemblance .

Ճշմարտութիւն . 164 . Verità . — Verité .

Մակաբերութիւն . 174 . Conghiettura . — Conjecture .

Մակածութիւն . 137 . Induzione . — Induction .

Մակդիր . 57 . Attributo . — Attribut .

Մասնաւոր . 68 . Particolare . — Particulier .

Մեծագոյն եզր . 123 . Termine maggiore . — Terme majeure .

Մթին . 38 . Oscuro . — Obscure .

Միջանկեալ . 61 . Incidente . — Incidente .

Միջնորդ (գաղափար կամ եզր) . 118 , 123 . Medio . — Moyen .

Մտագրութիւն . 9 . Attenzione . — Attention .

Մտացածին . 27 . Fattizio . — Factice .

Մտաւոր . 56 . Mentale . — Mentale .

Ցայտանութիւն . 178 . Rivelazione . — Révélation .

Ցառաջ բերել . Dedurre . — Dédaire .

Ցասացելոյն պայմանաբար առ ասացեալն արձակաբար . 146 . Dictum secundum quid ad dictum simpliciter .

Ցատկութիւն . 33 . Proprietà . — Propriété .

Ցատուկ անուն . 45 . Nome proprio . — Nom propre .

Ցարցոյց . 138 . Esempio . — Exemple .

Ցաւելուածոյ . 81 . Accessorio . — Accessoire .

Ցետ այսորիկ , ուրեմն վասն այսորիկ . 144 . Post hoc , ergo propter hoc .

Ցիշատակարան . 187 . Monumento . — Monument .

Ցիշտակութիւն . 12 . Reminiscenza . — Réminiscence .

Յիշողութիւն . 14 . Memoria. — Mémoire.

Յոռի զրջան . 142 . Circolo vizioso. — Cercle vicieux.

Յօդ . տես Զօդ :

Յօդաւոր ձայն . 44 . Suono articolato. — Son articulé.

Յօդուածոյ դաշտագիար . տես Բազուդրեալ :

Կախագասութիւն . 56 . Proposizione. — Proposition.

Կախորդ . 63 . Antecedente. — Antécédent.

Կերգողծական . 155 . Attuale. — Actuel.

Կերհական . 67 . Contrario. — Contraire.

Կերպին . 176 . Interiore. — Intérieur.

Կմանութիւն . 175 . Simiglianza. — Ressemblance.

Կշան . 41 . Segno. — Signe.

Կոյնական . 228 . Identico. — Identique.

Ըաղիապ . 57 . Legame. — Copule.

Ըփոթ . 39 . Confuso. — Confus.

ՈՇ . 205 . Metodo. — Méthode.

Ոչ պատճառ փոխանակ պատճառի . 144 . Non causa pro causa.

Որոշ . 39 . Distinto. — Distinct.

Որովհեան այս , ուրեմն վասն այսորիկ . 144 . Cum hoc, ergo propter hoc.

Ուղղագասութիւն . 161-163 . Criterio. — Critérium.

Աւզգակի . 159 . Diritto. — Direct.

Ունակական . 155 . Abituale. — Habituel.

Չափաբերական . 169 . Matematico . — Mathématique .

Պայծառ . 38 . Chiaro . — Clair .

Պայմանական . 63 . Condizionale . — Conditionnel .

Պատահական . 42 . Fortuito . — Fortuit .

Պատահմունք . 33 . Accidente . — Accident .

Պատճառաբանութիւն . 132 . Ragionamento . —

Argument .

—— Եղջերաւոր . տես Եղջերաւոր :

Պատմիչ . 182 . Storico . — Historien .

Պարզ . 28 , 61 . Semplice . — Simple .

Սահման . 107 , 209 . Definizione . — Définition .

Սեռ . 38 . Genere . — Genre .

Սկիզբն հակասարանութեան . 228 . Principio di contraddizione . — Principe de contradiction .

Սուև . 60 . Falso . — Faux .

Սուև ենթագրութիւն . 143 . Falsa supposizione .  
— Fausse supposition .

Ստորոգելի կամ Ստորոգեալ . 57 . Predicato . — Prédicat .

Ստուգութիւն . 168 . Certezza . — Certitude .

Վերացեալ . 35 . Astratto . — Abstrait .

Վերացումն . 47 . Astrazione . — Abstraction .

Վերըմբռնումն . Apercezione . — Aperception .

Վերլուծական (ռՃ) . 205 , 212 . Analitico . — Analytique .

Վերլուծութիւն (հոգեկան գործ) . 18 . Analisi .  
— Analyse .

Վերլուծութիւն (վերլուծական ոճ) . 212 . Risoluzione. — Résolution.

Վկայ . 183 . Testimonio. — Témoin.

Վկայութիւն . 180 . Testimonianza. — Témoignage.

Տարանջառ . 64 . Discreto. — Discret.

Տարբաղադրութիւն . 17 . Decomposizione. — Décomposition.

Տարբերութիւն . 33 . Differenza. — Différence.

Տարորշութիւն . 17 . Distinzione. — Distinction.

Տգիառութիւն նիւթոյն . 141 . Ignoranza d' ele-  
co. — Ignorance du sujet.

Տեսակ . 33 . Specie. — Espèce.

Տրամաբանական . 168 . Logico. — Logique.

Տրամաբանութիւն . Logica. — Logique.

Տրամախոհել . Raisonare. — Raisonner.

Տրամախոհութիւն . 18 . 118 . Raziocinio. — Rai-  
sonnement.

Փաստ ժիառզական . 189 . Argomento negativo.  
— Argument négatif.

Փաստորդ . 136 . Epicherema. — Épichérème.

Փոքրագոյն եզր . 123 . Termine minore. — Ter-  
me mineure.

Քննադասութիւն (գրոց) . 191 . Critica. — Cri-  
tique.



## ՑԱՆԿ ԳԼԽՈՅ

ՆԱՅՈԹՈՒԹԻՒՆ . . . . .	ԷՀ 3
ՆԱԽԱԾԱՒԻՉ . Հարկաւոր է մեր բանավա-	
րութիւնն ուղղել, և աս վախ-	
ճանին համելու յարմար կերպը	5
ԳԻՐՔ Ա. ԳԱՂԱՓԱՐԱՑ ԸՄԲՈՒՌԵ . . . . .	15
ԳԼ. Ա. Գաղափարաց ծագմանն ու յա-	
ռաջադիմութեանը վրայ . . . . .	16
ԳԼ. Բ. Դարձեալ նոյն նիւթին վրայ . .	29
ԳԼ. Գ. Գաղափարաց առարկայիցն ու	
այլեայլ տեսակներուն վրայ . .	40
ԳԼ. Դ. Գաղափարաց նշանները, և մաս-	
նաւորապէս բառերը . . . . .	54
ԳԻՐՔ Բ. Դ.ԱՑՈՒՄՆ . . . . .	70
ԳԼ. Ա. Դատումն և նախադասութիւն .	71
ԳԼ. Բ. Նախադասութեանց այլեայլ տե-	
սակները . . . . .	78
ԳԼ. Գ. Մոլոր դատմանց պատճառները .	86
ԳԼ. Դ. Կըքերէ առաջ եկած մոլորու-	
թիւնները . . . . .	90
ԳԼ. Ե. Հոգւոյն կարողութեանց անկա-	
տարութիւններէն առաջ եկած	
մոլորութիւնները . . . . .	96
ԳԼ. Զ. Առ մոլորութեանց պատճառնե-	
րուն դարման ընելու կանոնները	108

ԳԼ. Է.	Անորոշ բառերէն առաջ եկած մոլորութիւնները . . . . .	112
ԳԼ. Ը.	Բառերուն անորոշութեան ինչ գեղեր կրնան ըլլալ . . . . .	127
ԳԼ. Թ.	Արուեստ մնկնաբանութեան . . . . .	137
ԳԻՐԳ Գ.	ՏՐԵՄԵԽՈՎՈՒԹԻՒՆ . . . . .	145
ԳԼ. Յ.	Տրամախոհութեան ինչ ըլլալ, և տրամախոհելու կարողութիւնը .	146
ԳԼ. Ք.	Հաւաքարանութիւն և հաւաքա- բանութեան կանոնները . . . . .	154
ԳԼ. Գ.	Պատճառաբանութեան այլեայլ կերպերը . . . . .	161
ԳԼ. Դ.	Խմաստակութիւնք . . . . .	171
ԳԼ. Ե.	Ծանօթութեանց այլեայլ աե- սակներն ու աստիճանները, և ա- նոնց ուղղադասութիւնը . . . . .	187
ԳԼ. Զ.	Ճշմարտութիւն և ստուգութիւն .	198
ԳԼ. Է.	Հաւանականութիւն . . . . .	206
ԳԼ. Ը.	Աստուածային վկայութեան հա- ւատը . . . . .	216
ԳԼ. Թ.	Մարդկային հաւատք ու վկայութ .	219
ԳԼ. Ժ.	Գրոց քննադատութիւն . . . . .	231
ԳԻՐԳ Դ.	ՈՇ . . . . .	243
ԳԼ. Ա.	ՈՇ և ընդհանուր կանոնները .	244
ԳԼ. Բ.	Վերլուծական ու բաղադրական ոճերը . . . . .	253
ԳԼ. Գ.	Ճշմարտութիւն վիճակնելու ա- ռեն բանեցընելու ոճը . . . . .	259
ԳԼ. Դ.	Ճշմարտութիւն բացատրելու ա- ռեն բանեցընելու ոճը . . . . .	270

Է.Հ.	ՏԱՂ.	ՎՐԴՎԸՆ	ՈՒՂԴԴ.
80	21	ՃՌԽՈՎԵԹԻՒՆ	ՃՌԽՈՎԵԹԻՒՆՔ
109	3	Կառավարել	Կառավարուիլ
144	10	ԸԼՄՊԾԻՆ ՀԱՄԱՐ	ԸԼՄԱԼՈՒ ՀԱՄԱՐ
152	18	Կարողութիւնը . որ	Կարողութիւնը . ինչ որ
202	12	ՃԺՄԱՐՄՈՎԵԹԻՒՆ	ՃԺՄԱՐՄՈՎԵԹԻՒՆ
222	5	մարդիկներուն	մարդիկները
261	5	յարաբերութիւն ներ	յարաբերութիւն ները
,,	9	կը աեսնուի	կը աեսնուին
271	9	նիւթոյ	նիւթոյն

